



ՄԻՈՆ

1966



ՄԻՈՆ

Խ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՕՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԿԵՄԻ ԷՍԵ ՊԱՏՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ
«سورن» مجلة ارمينية شهرية، دينية، ادبية، ثقافية.

"SION" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1966 Փետրուար – Մարտ Թիւ 2-3

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ Ա Շ Ո Ւ Ն Չ Ը Ե Ի Ո Ս Կ Ա Ն Ե Ր Ե Ի Ա Ն Ց Ի

«Ազաշեմ գնեց եղբարք, ճանաչել զվատակաւորս ճեր...»
Ս. Թեազամիկեցիս, 5:12:

Ժ ազովուրդներու պատմութեան մէջ թերեւս կարելի չըլլայ գտնել ազգ մը, որ դէպի քաղաքակրթութիւն իր ճամբուն վրայ հանդիպած ըլլայ աւելի՛ խոչընդոտներու, աւելի՛ տառապանքներու եւ աւելի՛ անհնարին պայմաններու՝ քան Հայը: Հագարամեակներու վրայ երկարող անոր կեանքը անփշուր շղթայ մըն է յաղթութիւններու բայց մանաւանդ պարտութիւններու, խարխափումներու բայց մանաւանդ դէպի լոյս անգապելի ճրգտումի եւ խոյանքի:

Այս ժողովուրդին իմացական ու բարոյական բոլոր յաղթանակները արձանագրուած են բազում դժբախտութիւններու եւ սարսափներու թուիւն ընդմէջէն, դրդուած են եւ նոյնիսկ սնունդ

3830

առած անոնցմէ: Ու այս ձեռով, յաջողութիւնն ու տառապանքը, Բանին սպասաւորելն ու աղէտի ենթարկուիլը դարձած են մակատագրի անցնչելի գիր. ցեղային մեր հոգեբանութեան ու նկարագրին հիմնական գիծ ու խարսխուած համոզում:

Այս հոգեվիճակով ու նման պայմաններու տակ է որ արքած են ու գործած մեր «պատմիչներն ու գուսանները», արւեստի եւ դպրութեան մեր անմահները ու այդ գործելակերպը, լանազան փոփոխութիւններով հանդերձ տակաւին նոյնը մնացած, եկած ու հասած է մինչեւ մեր օրերը:

Ներկայ տարեշրջանը 300-ամեակն է հայերէն Աստուածաշունչի առաջին տպագրութեան, եւ լաւագոյն առիթ մը՝ որ այս պատեհութեամբ մեր պատմութեան ֆննութեան բերուի լուսաւոր դէմքը Ոսկան Վարդապետ Երեսնցիի, այն անձնանուէր Հայուն՝ որ առանձինն կրցաւ ի գլուխ բերել բազմաթիւներու կողմէ միայն իրագործելի կոթողային ձեռնարկութիւն մը: Ու տակաւին, այս յոբելեանը պատեառ պէտք է ըլլայ որ ուսումնասիրուի Հայ տպագրական Ոսկանեան շրջանը, 1662-էն մինչեւ 1675 երկարող, երբ Հայ տպագրութիւնը դուրս ելաւ իր սաղմնային վիճակէն, ստացաւ ոգի, նկարագիր ու դիմագիծ, դարձաւ Հայ կեանքը առաջնորդող, անկէ ուղղութիւն առնող եւ անոր ուղին հարթող անհրաժեշտ հաստատութիւն:

Ժե. դարու մշակութային մեր կեանքին մեծագոյն դէպքն է ապահովաբար հայերէն Աստուածաշունչի տպագրութիւնը: Սուրբ Մատեանը, Սահակ-Մեսրոպեան անգերագանցելի թարգմանութեան ոսկի օրերէն սկսեալ, եղած էր լաւագոյն առաջնորդը մեր ազգային բարոյականին, կերտիչը մեր նկարագրին ու հիմնաքարը մեր կեանքի բազմադէմ կառուցումէֆին: Ան՝Վ ապրել էին մեր երջանիկ եւ օրհնեալ նախահայրերը, ան՝Վ դէպի ռազմադաշտ մեկնել էին Վարդաններն ու տակաւին այնքան բազմաթիւ անանուն հերոսներ, եւ ի վերջոյ՝ ան՝Ր սկզբունքներուն եւ ան՝Ր յաւիտեական ոգւարտութիւններուն ի խնդիր՝ նախընտրել էին յամայն մեռնիլ ու անմահանալ:

Սակայն, դարերու վրայ երկարող աշխարհաւեր վերիվայրումներէ ետք, հասեր էինք տեղ մը, ուր, վշտահար Ագարիա Կաթողիկոսի իսկ բառերով, «ի յամենայն ազգս Հայոց որ է շատ եւ բազում նորով թէ գտնուի Ի. (20) Աստուածաշունչ ընդ ամենն. եւ յոյժ պիտանի է վարդապետաց եւ հայրապետաց եւ քահանայից»: Հազու քահն Աստուածաշունչ՝ Սուրբ այդ Մատեանով ապրող եւ շնչող ժողովուրդի մը համար...:

Ագարիայէն ետք կաթողիկոսներ թէ անհատներ ամէն ջանք ի գործ էին դրել՝ ունենալու սեփական տպուած Սուրբ Գիրքը եւ, հակառակ անհատնում ջանքերու, ոչ մէկը յաջողած էր ի գլուխ բերել այնքան մեծածախս եւ դժուար իրագործելի ձեռնարկութիւն մը:

Ոսկան Երեսնցիի վիճակուեցաւ մեծ այդ փառքն ու երջանկութիւնը:

187-98
digitised by



A.R.A.R.@

19344ա հ

Վաստակը գոր ան կտակեց իր ժողովուրդին՝ անգնահատելի է եւ վեր բոլոր գովեբէն ու երախտագիտական արտայայտութիւններէն: Իսկ այդ վաստակը ձեռք բերուած էր պայքարով եւ անհատում ու այլազան խոչընդոտներ բառնալու գերմարդկային նիգեբով:

Այսօր, գիտութեան եւ լուսաւորութեան այս դարաշրջանին երբ ամէն ինչ այնքան դիւրամատչելի է ու մեր ձեռքերու հասողութեան մէջ, դժուարութիւն կ'ունենանք ըմբռնելու եւ հասկընալու այն պայմանները՝ որոնց շրջագծին մէջ էր որ գործեց Ռսկան Երեւանցի, ինչպէս գործած էին իրմէ առաջ Մեղապարտ, Թոխաբեցի, Ծարեցի, ու իրմէ վերջ՝ Վանանդեցիներ եւ Հայ տպագրութեան գործը շարունակողները: Սակայն երբ պահ մը ժամանակով եւ միջավայրով երթանք ետ, դէպի ժէ. դարու առաջին կէտը, միայն այն ատեն կը գիտակցինք Ռսկանի եւ իր նմաններու սխրագործութեան արժէքին ու տարողութեան: Եւ արդարեւ, տգիտութեան, խաւարի ու բռնակալութեան այդ անպապանակ օրերուն՝ սխրագործութիւն չէ՞ր կամովին հեռանալ հայրենի երկրէն, բռնել պանդխտութեան անվերադարձ նամբան ու մաշեցնել օտարներու տան սեմերը՝ յանուն Հայ գիրի ու գիրքի: Ռ՞վ էին Ռսկան ու իր նմանները, որոնք թշուառութեան, պատերազմներու, արիւնի եւ մոլորի այդ օրերուն՝ կրնային մտածել գիրքի ու տպագրութեան, հագեկան հացի մասին, ու, ինչ որ գեղեցիկն է ու հրաշային այս բոլորին մէջ՝ կրնային իրենց մտածումը գործնականի վերածելու յանդգնութիւնը ունենալ:

Մեր ցեղային նակատագիրը, ինչպէս միշտ, այս անգամ էս ու մեզի չօժանդակեց. Հայ տպագրիչներ օգնութիւն աղերսեցին Եւրոպայէն ու փակ դռներ միայն գտան եւ կամ շիլ ու ագահ հայեացքներ: Հայ կաթողիկոսներ Աստուածաշունչ խնդրեցին իրենց կողոպտուած եւ հրկիզուած եկեղեցիներուն համար, եւ փոխարէն ստացան հակերով տօմար՝ անընդունելի եւ օտար: Եւ, դարձեալ Հայ նակատագրին թելադրութեամբ էր որ առաջին Հայ տպարանը հաստատուեցաւ, հակատութիւններու ամենէն տարօրինակովը, Եւրոպայէն հեռու՝ հեռաւոր եւ խաւար Պարսկաստանի մէջ, մամուլ ու գիր չտեսած սակայն սրբազան առաքելութեան մը կրակով բռնուած մարդոց կողմէ: Խաչատուր Կեսարացիի եւ աշակերտներուն հաստատած խեղճուկ տպարանը ի՞ նոր-Ջուզա՛ լաւագոյն եւ ամենագեղեցիկ ապացոյց մըն էր այս ժողովուրդի կենսունակութեան, ոգիի ազնուականութեան եւ կոչման բարձր գիտակցութեան:

Կը բանա՞ք տպուած հաստափոր «Հարանց Վարճ»ը կամ «Ժամագիրք»ը եւ անկարելի կ'ըլլայ ձեր յուզումը գսպել: Ի՞նչ անհուն աշխատանք՝ անկանոն շարուած գիրքերուն եւ բառերուն համար, ի՞նչ անվերջանալի եւ բուռն սէր՝ հանդէպ գիրին ու գրքին, եւ անոնցմով՝ հանդէպ ժողովուրդին եւ եկեղեցիին: Այդ սիրով էր որ պանդխտութեան ուլին ձեռք առաւ Կեսարացիի աշակերտը՝ Ռսկան. սէր մը որ կըրցած էր անիլ ու բողբոջիլ ամենէն

ցրտաշունչ բռնակալութեան ու հալածանքներու ներքեւ եւ որ իր հմալիչ ամբողջ գեղեցկութեամբ պիտի բացուէր ու ծաղկանար հեռուոր Ամաղքտամի նոյնքան ցուրտ երկինքին ներքեւ:

Խորապէս զգացուած պահանջքի մը իրագործման նուիրած անձը եղաւ ան, եւ իրմով էր որ Հայ գիրքը, երկար դարեր մնացած մեծաստաններու եւ վանքերու կուղպ խորշերուն մէջ, մտաւ Հայ խրհիթներէն կամ ապարանքներէն ներս, ընդունուեցաւ սեանչելի ազահութեամբ ու ծարաւով եւ ի վերջոյ դարձաւ անբաժան մաս ու բաղկացուցիչ տարր Հայու հոգմասարս կեանքին: Գիրքի հանդէպ պաշտամունքի հասնող այս սէրը, հարուստիւն ու ազգատին, ծերին թէ պատանիին, ուսեային թէ անուսին համար հաւասարապէս՝ եթէ բնագոյաբար զգացուած պէտք մըն էր հին օրերուն, Ոսկանի գիրքերով դարձաւ պահանջք եւ աներածեշտութիւն:

Իր գործելակերպով ու մանաւանդ ժամանակի պահանջքին դէմ ելլելով անոր եղջիրներէն բռնելու եւ դժտարութիւններ գինահարելու իր կորովով՝ Երեւանցիի կեանքը մեծ հանգիստաբիւններ ունի մեր պատմութեան Մեծ Հայուն՝ Մեսրոպ Մաշտոցի հետ: Ա՛ն ալ. տակաւին երիտասարդ, խորապէս զգաց իր ժողովուրդը չարչարող տագնապը եւ տուաւ ամբողջ իր էութիւնը՝ լաւագոյն լուծման մը ի խնդիր. ա՛ն ալ ինկաւ պանդխտութեան ուղի, ու եղաւ ճամբորդ անհատնում փնտռումներու եւ յուսախաբութեանց: Եւ ի վերջոյ ա՛ն ալ կրցաւ գտնել այն՝ որուն համար անցեր էին իր թանկագին տարիները, ուժերն ու տմուրիւնները:

Եւ սակայն հոս ալ կանգ կ'առնէ հանգիստութիւնը իրենց միջեւ:

Որովհետեւ մինչ Մեսրոպ, իր գիտով խանդավառ ու հրպարտ՝ կը վերադառնար իր հայրենիքի երախտապարտ բազուկներուն. Ոսկան, իր երկու կամ երեք հաւատարիմներով, կը բռնադատուէր մնալ հեռու օտարութեան մէջ, ռաֆի տակ առնել անգոյն հորիզոններ, պայֆարիլ, տֆնիլ ու աշխատիլ «վասն գրեթաց» ու ի վերջոյ իր լոյս աչքերը փակել անծանօթ ճամբաներու ֆառուղիի մը՝ Մարսիլիոյ մէջ:

Գրեթէ ոչ ոք լսեց անոր վախճանին մասին. ոչ ոք լացաւ իր դագաղին ճովն ի վեր, սակայն իր գործը սուրբ էր, ազնիւ ու ֆակատագրական՝ ինչպիսին էր Մեսրոպ Մաշտոցինը տասնեակ մը դարեր առաջ: Այդ գործին արդիւնքը այնքան անմիջական ու հանրայայտ չէր, ինչպէս եղած էր գրեթէ գիտիւնը. այսուհանդերձ հոգեբանութիւններէ եւ գաղափարներէ ներս իր բերած յեղաշրջումով՝ Ոսկան դարձաւ սկզբնաւորողը Հայ մտքի վերագարբնումի այն շարժումին՝ որ դանդաղ ու ցաւագին ալիքներով պիտի տարածուէր ամբողջ Հայութեան վրայ, պիտի ընդգրկէր գայն ամբողջութեամբ եւ մեզ պիտի դարձնէր գիրքի եւ լոյսի ներթափանցիչ:

Պատանեկան կամ երիտասարդական ժամանակաւոր խան-

դավառութիւն մը չէր իրը, ոչ իսկ ասպարէզի եւ զուգահիսու-
թիւններու բերած պարտաւորիչ սպասաւորութիւն: Հոգիով ու
մարմնով հասեալ առած շունչին տակ խաչատուր Կեսարացիի՝ որ
«օրբսօրէ տեսանէր գոպագրութիւնս ի մէջ ազգացն լատինաց-
ւոց, ցանկայր միշտ որպէսզի լիցի ի մէջ հայաստանեայց եւս»,
Ոսկան Երեւանցի ալ բռնուած էր տպագրական արուեստը Հայոց
մէջ բերելու նոյն տագնապէն: Տպագրութեամբ հասնելիք
անգնահատելի արդիւնքներուն մասին ինք պէտք էր լաւագոյն
հետազոտողութիւն ու համոզում ունեցած ըլլար, որպէսզի յան-
ձրն առնէր, Յակոբ Զուգայեցի կաթողիկոսի հրահանգով, ցամ-
բայ ելլել «ի կողմանս հիւսիսայնոյ», եւ «տարագրական հողմա-
վարութեամբ ու բազմաւ վշտիւ եւ տառապակրութեամբ» ձեռ-
նարկել իր լուսաւոր գործունեութեան: Իր տպած յիշատակա-
բաններու ժյատ ու հատուկոտոր բառերն իսկ կը պատմեն այն
տուայտանքներուն, գոհողութիւններուն եւ անելանելի կացու-
թիւններուն մասին, որոնց գոհն էր ինք տարիներ շարունակ, եւ
որոնց պատճառով ալ մահացաւ գրեթէ լքուած, իր գործը ձգած
երեսութեամբ կիսատ ու անսպագայ:

Մարդիկն ու օրերը չծպտեցան իրեն եւ ուրախութիւնը
հագիւ թէ երբեմն եղաւ այցելու իր հոգիին: Տկնեցաւ գիրքերուն,
թուղթիկն ու մէլանին վրայ այնպէս՝ ինչպէս իր նախորդները
ըրբէ էին նեղիկն. գրիչին ու մագաղաթին առջեւ: Հալածուեցաւ
եւ մտավայտութիւններով կրծուեցաւ այնպէս՝ ինչպէս որ եղեր
էին մեր գրիչները օտար զինուորներու կրունկներուն դիմաց:

Բայց այս բոլորին մէջ ու այս բոլորով հանդերձ, ետ
չդարձաւ իր նախապարհէն, իր ետին բոլոր կամուրջները քանդեց
եւ յառաջացաւ, եղաւ թափառական, եղաւ աղերսարկու, դի-
մումներ կատարեց, միշտ մերժուեցաւ, դժբախտութիւններ ու
անակնկալներ զինք հարուածեցին անխնայ կերպով: Սակայն
ապրեցաւ ու գործեց, ստեղծագործեց, որպէսզի անգամի մը հա-
մար եւս կատարուէր այն՝ ինչ որ մեր նակատագիրը գրած էր
մեզի համար — էջ մը գիրքի ու տող մը գիրի համար անուժ բա-
զուկ երկարել դէպի հեռաւոր եւ օտար հողեր, դէպի հիւսիսային
ցուրտ երկինքներ:

Բացառիկ պարագաներու է միայն որ մեր դարաւոր Պատ-
մութիւնը մեզի կու տայ դէպով մը կամ դէմքով մը ուրախա-
նայու եւ թեթեւ, մարդկային պարզ հոգիներով ցնծութեամբ օո-
ներ սարքելու առիթը: Նման բացառիկ պատեհութիւն մըն է հա-
յերէն Աստուածաշունչի առաջին տպագրութեան 300-ամեակը,
եւ նոյնքան եզակի անձնաւորութիւն մը՝ Հայ տպագրութեան ու
մշակույթի մեծ երախտաւոր Ոսկան Վարդապետ Երեւանցին,
միշտ Համե՛ստ, միշտ Անճնահու՛է՛ր, ողջ էութեամբ Հա՛յ եւ յա-
ւիտեան Մա՛րդ:

Ճանչնալիք մեր վաստակաւորները, հրճուիմք անոնց յիշա-
տակով, յարացոյց ընենք անոնց կեանքն ու վաստակը, եւ այս
բոլորով գօտեպիմոյ դատեանք դէպի ապագան՝ որ լոյսով եւ յոյ-
սով պայծառացած հոգիներունն է միշտ:

ՄԱԿԱԲԱՅԵՑԻՈՑ ԳԻՐՔԵՐԸ

Սակարայեցոյ Ա. Բ. եւ Գ. գիրքերը Հին Կտակարանի վեց գիրքերու հետ (Երբ. Ա., Յուզիթ, Տոբիթ, Իմաստութիւն Սողոմոնի, Իմաստութիւն Սիրաբայ կամ Ժողովող եւ Թուղթ Բարուբայ), Երկրորդականոն (Apocrypha) նկատուած են: Այս ինը գիրքերը դուրս կը մնան Եբրայական կրօնած Կանոնէն, սակայն մաս կը կազմեն Եօթնասանից Թարգմանութեան կամ Աղեգանդերան Կանոնին:

* Արեւմտեան Հին Եկեղեցիները, ինչպէս նաեւ Արեւելեան բոլոր Եկեղեցիները կ'ընդունին զանոնք սակայն որոշ վերապահութեամբ, նկատելով աւելի ի շինութիւն հաստատանքներու հոգեւոր եւ բարոյական դաստիարակութեան քան թէ ի հաստատութիւն եկեղեցոյ բարոյակտութիւններու, եւկ Բողոքական դարը Եկեղեցիները կը մերժեն զանոնք՝ հաստատարիմ մնալով միայն Եբրայական Կանոնին:

Երկրորդական նկատուած այս գիրքերը արուած են Գերութեան վերադարձէն մինչեւ Քրիստոնէական շրջանի առաջին դարու ժամանակամիջոցին երբայրէն, արամերէն կամ յունարէն լեզուներով:

Եբրայցի Բաբբիներու եւ օրէնսդէտներու տեսութեան համաձայն Աստուծոյ յայտնութիւնը Օրէնքի եւ Մարգարէներու միջոցաւ վերջ գտած է Բաբելոնի գերութեան վերադարձէն յետոյ, երբ արդէն լաղարձ էր մարգարէներու սերունդը եւ մոլոյտութիւնը. այս սկզբունքով ալ աստուածային ներշնչումէ դուրկ եւ հետեւաբար անընդունելի էին անկէ յետոյ գրուած բոլոր գիրքերը, իբրեւ ուղեցոյց կրօնքի եւ միջոց՝ Աստուծոյ կամքի յայտնութեան:

Քրիստոնէական տեսակէտով սակայն, յետոյ ալ յայտնութիւնը կը շարունակուի միշտ եւ միայն իր լրումին կը հասնի Քրիստոսի մարդեղութեամբ. հետեւաբար Երկրորդական գիրքերը կը ներկա-

յայնեն այդ ժամանակաշրջանի Իսրայէլի ժողովուրդին կրօնական եւ բարոյական ըմբռնումները եւ մասամբ անոր պատմութիւնը, որուն միջոցաւ միշտ գործած եւ ինքզինք յայտնած է Աստուած:

Իբրեւ է որ այս գիրքերը չունին ոչ մարգարէական գիրքերու բարձր ներշնչումը եւ աստուածային յայտնութիւններու ճշմարտութիւնը եւ ոչ ալ օրէնքի համամարդկային աստուածատիր բարոյականի սկզբունքները. սակայն ոչ մէկ ձեւով ստորադաս են իբրեւ կանոնական ընդունուած Հին Կտակարանի պատմական Դատաւորաց, Թագաւորաց եւ նման գիրքերէն:

Երկրորդական նկատուած այս գրութիւններուն մէջ բացառիկ արժէք մը կը ներկայացնեն Մակարայեցոյ գիրքերը, մասնաւորաբար Ա. եւ Բ. իբրեւ ներշնչում, պատմութիւն եւ կրօնական ոգիով եւ նախանձախնդրութեամբ տողորուած անձերու հերոսական մարտնչում եւ նահատակութիւն կրօնքի պաշտպանութեան եւ հայրենիքի ազատութեան համար: Վարդապետական եւ յայտնութեան տեսակէտով ալ մասնաւոր կարեւորութիւն եւ հետաքրքրութիւն ունին Մակարայեցոյ գիրքերը, վասնզի այստեղ է որ առաջին անգամ ոլլալով Հին Կտակարանի մէջ կը յիշատակուին աղօթք ննջեցեալներու համար եւ յարութեան յստակ յիշատակութիւնն ու գաղափարը (Բ. Մկր. 9, 14):

Մակարեանց պալարը տեղի կ'ունենայ Բ. գարուն Ն. Ք. Վ Հռոմէական գրաման եւ Հելլէն Հզօր մշակութի սղղեցութեան շրջանէ, կայսրութեան միատարրութիւնը եւ տեսականացումը սպահովելու մտահոգութեամբ կը սկսի ճնշումի, հալածանքի եւ ձուլումի քաղաքականութիւն մը մասնաւորաբար Հրեաներու դէմ, որոնք աւելի այլաձեւի նկարագիր, ինքնադրում կրօնք եւ աւանդութիւններ ունէին: Այս քաղաքականութիւնը իր ծայրայեղ աստիճանին կը հասնի Անտիոքոս Եպիփանի օրով, որ ոտ-

նակոխ ընելով Երբայական կրօնքն ու ասանթուլներն ենք՝ յանդգնեցաւ նոյնիսկ զինտրական ուժով Տաճարի նուիրականութիւնն ու սրբութիւնը պղծել, որուն դէմ կ'ընդ-վրդին ու կ'ըմբոստանան քահանայնիրը ասուջնորդութեամբ քահանայպետին եւ ամբողջ ժողովուրդին՝ զխաւարութեամբ Բուզա Մակարէի եւ իր երբայքներուն: Անշաւասար եւ Հերոսական պայքաբը կր տեսէ տարիներ եւ կր վերջնայ կրօնական պաշտամունքի ազատութեամբ եւ նոյնիսկ ժողովական անկախութեան վերահաստատումով:

Մակարայեցոց Ա. եւ Բ. գիրքերուն մէջ մանրամասնօրէն նկարագրած են մէկ կողմէ Հայածանքներուն եւ տանջանքներուն աւաւրութիւնն ու անմարդկային բարբարոսութիւնը, միւս կողմէ նախանձանդիւր, Տաւատքով լի եւ Հերոսական դիմադրութիւնն ու նահատակութիւնը զինտրականներու, քահանաներու, ինչպէս նաեւ Հասարակ այրերու եւ կիներու:

Դիւցազնութեան եւ Հաւատքի համար մարտիրոսութեան յաւերժական տիպար մըն է այն մայրը, որ իր եօթը երիտասարդ գաւակներուն Հետ թագաւորին առջեւ կը բերտի՝ իր հայրերուն Հաւատքը ուրանարու առաջարկութեամբ. ամէնքն ալ Համարձակօրէն ու միաբերան կը մերժեն աւելին թարկուին զարհուրելի տանջանքներու: Քաջարի մայրը փոխանակ տկարանալու, արիարար կը քաջալերէ իր գաւակները որպէսզի տեղի չտան, Հաւատարիմ մնան իրենց Աստծոյն ու Հայրերու Հաւատքին եւ չփոխնան մահէն: Ամէնքն ալ յալորդարար շարձարարից մահուամբ կ'ընդունին մարտիրոսութեան պսակը իրենց մօզը աչքերուն սողնու. ամենէն վերջը իր գաւակներով հըպարտ մայրը կը նահատակուի: Անվեհեր գաւակներէն մին, աննկարագրելի շարձարանքներէ յետոյ եւ մահուանէ առաջ կը պրտթկայ զինք տանջողներու երեսին. «Ո՛վ թուաւական, դուն մեր այս կեանքը կարճեցնել կ'ուզես, բայց աշխարհներու թագաւորը մեզի՝ որ իր օրէնքին պաշտպանութեան Համար կը մեռնինք, յարութիւն պիտի տայ եւ պիտի կանչէ յաւերժական կեանք» (Բ. Մկր. Է. 9):

Իրական դիւցազնագրութիւն մըն է Մա-

կարեանց պատմութիւնը, որուն Հիմքը կը կաղմէ կրօնական զօրաւոր Հաւատք՝ զօրացած յաւերժական կեանքի եւ յարութեան գաղափարներով, կրօնքի եւ խղճի աղատութիւն եւ հայրենիքի ազատագրում:

Մեզի, Հայերու Համար, Մակարայեցոց գիրքերը այլապէս ալ չաւելան են եւ արժանի մասնաւոր Հետաքրքրութեան. անոնք ներշնչման աղբիւր եղած են Աւարայրի պատերազմի Հերոս Վարդան Մամիկոնեանի եւ իր քաջարի զինակիցներուն: Եղիշէ Պատմիչ կը լիշատակէ այդ պարագան ճակատամարտի պատրաստութեան խորհրդաւոր պահը նկարագրած միջոցին. «Ճեռն առեալ զքաջ նկարագիրն Մակարայեցոց, ընթեռնար ի յետիս ամենեցուն», ու նարկելով Սուրբ Սպարապետին: Արդարեւ Վարդանացի Պատերազմը Մակարեանց ընդվրդումին կրկնութիւնը կամ իրական մէկ պատկերն է, պատական նման պայմաններու մէջ եւ կրօնական ու ազգային նոյն ոգիով: Ղեւնդ Երէցն ու եկեղեցականները դասը, Վարդան Մամիկոնեանն ու իր զինակիցները, նոյնիսկ Փարպեցիի նկարագրած «Տիկնալք Փափկասունք»ը, անպայման ներշնչուած պէտք է ուլան Մակարեանց պայքարի անտեղիտայի ոգիէն, կրօնական ու Հայրենասիրական բարձր գաղափարականն է:

Արդարեւ, Մակարայեցոց պատմութիւնը ներշնչումով պէտք է գրուած բլլայ, որովպի կարեանայ քաջան ներշնչող բլլալ:

Բուր Հին եւ պատմական Եկեղեցիները տօնելի նուրբերու կարգը դասած են Մակարեան նահատակները եւ այդ օրը նոյն գիրքերէն որոշ Հատուածներ կը կարդացուին:

Հայաստանեայց Եկեղեցին Մակարայեցոց տօնը կը կատարէ Վարդավառի Գ. Կիրակիի Բ. օրը եւ Բ. Մկր. Զ. գլուխէն 18-42 Համարները կը կարդացուին Պատարագի ընթացքին իրեն ձառու Ընթերցում:



Մակարայեցոց գիրքերու աշխարհարարի թարգմանութիւնը սկսած ենք իրրեւ մեղի ինկած բաժին Հաւաքական աշխատանքի մը, որուն նպատակն էր կատարել

Աստուածաշունչի ամբողջական թարգմանութիւնը եւ նոյնիսկ ի ըստ բնծայելի զայն 1966-ին, անոր հարեւն առաջին տպագրութեան 300-ամակին առթիւ: Դժբախտաբար կարելի չեղաւ իրականացնել այդ յոյժ կարեւոր եւ անհրաժեշտ ձեռնարկը:

Մենք սակայն շարունակեցինք մեր համեստ աշխատանքը եւ ապագային կը յուսանք առանձինն հրատարակել ուսումնասիր-

րութեամբ մը եւ ծանօթութիւններով:

Իրբեւ նմոյշ եւ փորձ մեր կատարած թարգմանութեան, կը ներկայացնենք Բ. Մակարայեցոց Զ. եւ Է. դրութիւնները: Բնագիրը որուն հետեւած ենք՝ մեր Ոսկեղարու գրաբարն է. սակայն միշտ աչքի առջեւ ունեցած ենք նաեւ անգլերէն եւ Ֆրանսերէն զանազան գիտական թարգմանութիւնները:

Փարիզ

ՍԵՐՈՎԲԷ ԱՐՔԵՊՍ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Զ. ԳԼՈՒԽ

1 Կարճ ժամանակ մը յետոյ, թագաւորը ծերունի Աթենացի մը զրկեց ստեփանոս համար Հրեաները որպէսդի յբն իրենց հայրերուն օրէնքը եւ հաւատարիմ չմնան Աստուծոյ օրէնքին:

2 Երուսաղէմի Տաճարը պղծել եւ զայն կոշիկ Ոլիմպոսի դիքերու անունով, իսկ Գարգարիդինի մէջ գրանրւածները վանատուրի հիւրընկալ Որմիդի դիքեր անուանել համաձայն չըջանի բնակիչներու նկարագրին:

3 Այս չարիքին ծանրութիւնը տառապալից էր ժողովուրդին համար եւ դժուար էր տանիլ զայն:

4 Սուրբ Տաճարը հեթանոսներու արուեստական պղծութիւններով լեցուեցաւ, սուրբ սրահը այրեր եւ կիներ իրենց խառնակեաց կեանքով աղտեղութեան վերածեցին ու ամէն ինչ որ արգելուած էր, համարձակութեամբ ներս կը տանէին:

5 Սեղանը ամբողջութեամբ կը լեցնէին օրէնքով արգելուած խոտերի առարկաներով:

6 Արտօնուած չէր այլեւս չաբաթուան օրէնքը պահել եւ ոչ ալ հայրերու տարեկան տօները կատարել, չէին համարձակեր նոյնիսկ Հրեայ անունը արտասանել:

7 Ամէն ամիս, թագաւորին ծրնրդեան տարեդարձին օրը, խստութեամբ կը ստիպէին մասնակցիլ զոհերու խրախճանքին. եւ Սպանդարամետի տօնին առթիւ բռնութեամբ կը հրաւիրէին թաւ ոստերով պսակագրուած, մաս կազմել Սպանդարամետի թափօրին:

8 Հրաման զրկեցին Հելլէն բոլոր մօտաւոր քաղաքներուն, յանուն Պտղոմէոսի, նոյն ընթացքը որդեգրել բոլոր Հրեաներուն համար, եւ ռանոնք ստիպել որպէսդի զոհերուն մասնակցելու պարտականութիւնը ստանձնեն:

9 Եւ ան որ մերժէր ենթարկուիլ զոհերուն մասնակցելու հեթանոս սովորութիւններուն, սրամահ ընել: Եւ հոն կը պարզուէր չարչարուողներուն տագնապալի տառապանքներուն տեսարանը:

10 Երկու կիներու մասին ամբաստանութիւն եղաւ որովհետեւ իրենց զաւակները թլիխատած էին. մերին անմիջապէս երախտները եւ մերեւորուն ստիքներէն կախելով, քաղաքին մէջ հրապարակաւ պտտոցցին ամէնուն ներկայութեան եւ ապա պարիսպէն վար գահավիժեցին:

11 Ուրիշներ, որոնք կ'երթային մօտակայ քարայրները շարաթ օրերը գաղտնի կերպով հոն անցնելու, արգելուած Փիլիպպոսին կողմէ, եւ երբ գտնուէին, ողջ ողջ կ'այ-

բուէին կրակով. վասն զի չէին համարձակեր ինքզինքնին պաշտպանել սուրբ օրր եւ Օրէնքը չպղծելու երկիրդէն:

12 Արդ, կ'աղաչեմ բոլորիդ երբ կարգաք այս գիրքը չվճատիք այս զէպքերուն համար, եւ այս տառապանքները մեզ հակառակ էք մեր ազգին իրբեւ պատիժ, այլ իրատ:

13 Անօրէնները երկար ատեն չեն տեւեր, այլ Նուտով Աստուածային Հրաշքներով եւ նշաններով կը դռնեն իրենց պատիժը:

14 Ուրիշ ազգերու նկատմամբ Աստուած համբերութեամբ կը ըստպասէ մինչեւ որ անոնց մեղքին չափը լեցուի եւ հասնին անճարին դատապարտութեան, բայց Աստուած այսպէս չէ որոշած վարուիլ մեր նկատմամբ:

15 Ան չի թողոր որ մեր մեղքին չափը անցնի որպէսզի անմիջապէս մեռ պատժէ:

16 Աստ թէ ինչու ան չի մերժեր իր առատ ողորմութիւնը եւ յաճախ մեզ կը խրատէ տառապանքի միջոցաւ:

17 Այս խօսքերը ըսինք պարզապէս վերջէնցնելու համար Զեզորմէ յետոյ վերստին կը դառնանք պատմութեան:

18 Եղիազարին, զլիաւոր դպիրներէն մէկը, որ առաջացած տարիք ունէր, ծեր եւ գեղեցկադէմ էր, բերանը բռնութեամբ բանալով կը ըստիպէին որպէսի խոզի միւս ուտէ:

19 Բայց ան քաջութեամբ յանձն առաւ աւելի մեռնիլ քան խղճահարութեամբ անսուրբ կեանք մը ապրիլ եւ իր ընկերներէն դատապարտուիլ:

20 Նախընտրեց տանջանքի ենթարկուիլ, թքնելով անարգեց անոնց պաշտամունքը նման համբերատարներուն որոնք քաջութիւն կ'ունենան մերժելու իրենց Հրամայած սնունդը զոր օրէնքով արտօնուած չեն ուտել:

21 Իսկ անոնք որ հակառակ Օրէնքին, կ'առաջարկէին իրեն զոհին ճաշը ուտել, մէկ կողմ տարին զինք, որովհետեւ երկար ատենէ կը ճանչնային, եւ կը ստիպէին, փոխանակ թա-

22 դաւորին կողմէ պարտադրեւած զոհի միսին, ուտէ իրենց բերած միսը, որուն գործածութիւնը արտօնուած էր, մահէն ազատելու համար: Այսպէս իրենց հին բարեկամութեան պատճառաւ մարդասիրութեամբ կը վարուէին անոր հետ:

23 Բայց ան, աղնուական վճռականութեամբ, արժանի իր տարիքին, վայել իր ծերութեան եւ զբարթածաղիկի ու արծաթափայլ մազերու, մանկութենէն սկսած անբասիր վարքին ու մանաւանդ սուրբ եւ Աստուածային օրինապահութեան, պատրաստ կարգապահութեամբ ան-

24 միջապէս կը պատասխանէր. Ոյ, արժան չէ, սպառած չէ մեր տարիքին կեղծաւորութիւն ընել. եւ կը ինզրէր որ զինք փութով Հադէս — Միւս աշխարհը զրկեն: Եւ այն երիտասարդներէն շատեր որոնք կը նային յկարծեն որ Եփրատը, ինտուն տարեկան անցած ծերունին, մահւան դրան առջեւ դարձաւ հեթանոսութեան:

25 Եւ անոնք իմ տկարութեանս պատճառաւ եւ այս կարճ ու վաղանցուկ կեանքիս համար զայլթակիցն ու ես այսպէս զէշ անուն մը ձգելով աշխարհի մէջ, անարգուի ծերութիւնս:

26 Արդ, եթէ հիմա իսկ ազատիմ մարդկային պատիժներէ, ողջ մնամ ու կամ մեռնիմ, չեմ կրնար խուսափիլ Ամենակալին ձեռքէն:

27 Այս իսկ պատճառաւ կեանքս քաջութեամբ կը զոհեմ ծերութեանս արժանապատուութիւնը պահելու համար:

28 Եւ որպէսզի երիտասարդներուն առաքինի հերոսի մը օրինակը թողում, յօժարութեամբ եւ քաջա-

բար բարի մասով կը մեռնիմ սուրբ եւ նուիրական օրէնքին պաշտպանութեան համար:

29 Իր շուրջը եղողներէն անոնք որ նստապէս բարեացակամ էին իր իր նկատմամբ, թշնամի եղան իրեն եւ իր իմաստուն խօսքերը յիմարութիւն սեպեցին, եւ սկսան աւելի տագնապալից շարչարանքներու ենթարկել զինքը:

30 Ու երբ տանջանքներու մէջ մահամերձ էր, հեծեծելով բացաւ իր բերանը ու բացաւ Ով Տէր, Դուն որ իմաստութեան գիտութիւնը ունիս, նայէ որ ագատես զիս մահուան վիշտէն. մարմնական այս խիստ տանջանքները ընդունելով կը համարեմ, բայց չողիս քաղցրութեամբ կը տանի այս տանջանքները, վասնզի Քու երկիւղը ունիմ:

31 Ահա թէ ինչպէս ան մեռաւ թողով առաքինի հեռոսի մը օրինակ որ բառի յիշատակ մը ոչ միայն երիտասարդներուն այլ նաեւ իր ամբողջ ազգին:

Է. Գ Լ Ո Ի Խ

1 Պատահեցաւ որ եօթը եղբայրներ իրենց մօրը հետ միասին բռնելով, թագաւորին ատեանը բերին, եւ գաւառանի ու մտրակի հարուածներով կը ստիպէին որ խողի միս ուտեն:

2 Անոնցմէ մին ամէնուն կողմէ բացաւ. Ի՞նչ հարգումներ ունիք մեզի, ի՞նչ կ'ուզէք սորվիլ մեղմէ, մենք պատրաստ ենք մեռնիլ քան թէ մեր հայրերուն օրէնքը ուրանալ:

3 Թագաւորը բարանալով հրամայեց ջնուգանի կաթսաներ եւ երկաթէ ցողեր:

4 Երբ գործիքները կարմրելու աստիճան պատրաստ եղան, թագաւորը հրամայեց խօսողին լեզուն կտրել, մորթադերձ ընել զլուրը եւ անդամներուն ծայրամասերը անդամատել մօրը եւ եղբայրներուն աչքերուն առջեւ:

5 Եւ խօսքէ եւ անդամներէ զրկելէ ետք հրամայեց ողջ ողջ նետել եռացած կաթսային մէջ որմէ թանձր գոլը վեր կը բարձրանար, մայրը եւ եղբայրները իրարու կը քաջալերէին որպէսզի մեռնին հերոսարար եւ ժառանգեն համբաւ եւ իրենց հոգիներ:

6 Բը, բոնով. Տէր Աստուածը կը տեսնէ եւ ապահովաբար կը զթայ մեզ, ինչպէս Մովսէս յայտնապէս կը վկայէ իր օրհնասացութեան մէջ. «Ան կը զթայ իր ծառաներուն»:

7 Երբ առաջինը այսպէս մեռաւ, երկրորդը բերին տանջելու, գլուխին մորթր մագերտուն հետ դերձելէ յետոյ, կը հարցնէին թէ պիտի ճաշակէ՞ր խողի միսը մարմինը անդամատուելէ առաջ:

8 Ան իր մայրենի լեզուով Ո՛հ, պատասխանեց ու յետոյ, առաջինին պէս յաջորդաբար նոյն տանջանքներուն ենթարկուեցաւ:

9 Իր վերջին շունչը արձակած ատեն ըստ թագաւորին. Ով թշուառական, դուն մեր այս կեանքը կարծեցնել կ'ուրեւնայ բայց աշխարհներու թագաւորը, մեռ, որ իր օրէնքին պաշտպանութեան համար կը մեռնինք, յարութիւն պիտի տայ եւ պիտի կանչէ յայտնական կեանքի:

10 Ասկէ ետք երրորդը բերին որ, անոնց պահանջին վրայ լեզուն եր-

11 կարեց եւ արխարար տարածեց ձեռքերը եւ հերոսարար ըսաւ. Աստուած ինձի պարգեւած է այս անդամները եւ իր Օրէնքին պաշտպանութեան համար կը զոհեմ զանոնք եւ յոյս ունիմ որ կրկին պիտի վերստանամ:

12 Նոյն ինքն թագաւորը ինչպէս նաեւ իր շուրջը եղողները հիացան պատանիին ուշիմ միտքին եւ քաջարտութեան վրայ տեսնելով թէ ան ինչպէս կը տոկար տանջանքներուն:

13 Աս այ կըր մեռաւ, նոյն ձեռով շարչարեցին եւ տանջեցին չորրորդը:

14 Մահամերձ վիճակի մէջ ան այսպէս խօսեցաւ. Լաւ է մարդոց ձեռքով մեռնիլ Աստուածատու այն յոյսով որ կրկին յարութիւն պիտի առնենք նոր ծնունդով, քան թէ քեզի պէս կենդանի մնալ, վասնզի քեզի համար յարութեան կեանքի դուռները փակուած են:

15 Անմիջապէս հինգերորդը առաջնորդեցին շարժարանքի տանջանքին:

16 Քին: Թագաւորին նայելով ըստ կրասա խօսիլ եւ ըսաւ. Թէեւ մարդոց վրայ իշխանութիւն ունին, սակայն դուն այ մահկանացու ես, կ'ընես ինչ որ կր փափառես, բայց մի կարծեր որ Աստուած լքած է մեր ազգը, անոր նկատմամբ վատ մի ըլլար:

17 Մհարն համբերէ է պիտի տեսնես Անոր մեծաքանչ գորութիւնը, եւ թէ ինչպէ՛ս շարժար պիտի հարուածէ օնկ եւ քու ազգատոհմը:

18 Անկէ լետոյ վեցերորդը, որ երբ մօտ էր մեռնելու ըսաւ. Չուր տեղ մի խաբեօ ինքզինքդ, մեր մեղքերուն համար է որ մենք այսպէս կը սորչաւուրինք. մեղանշած ենք Աստուծոյ դէմ ու ատոր համար են այս սարհուրտի ոճրախտութիւնները:

19 Բայց դուն մի կարծեր որ անանց պատիժի պիտի մնա այսպէս Աստուծոյ դէմ կուռելով:

20 Իսկ աւենէն աւելի սքանչելի մայրը, արժանի փառաւոր յիստաակութեան, որ տեսաւ իր եօթը ռաւակներուն մահը մէկ օրուան մէջ ու արիարար դիմացաւ. Աստուծոյ վերայ ունեցած ույսին պատճառաւ:

21 Անոնցմէ իւրաքանչիւրը կը խրախուսէր իր մայրենի լեզուով, հերոսական ոգացումներով լեզուած, իր կանացի սիրտը առնական եռանդով սինուած, առաջ գալով կ'ըսէր.

22 Չեմ գիտեր թէ ինչպէս երեւցած արդանորիս մէջ, ես չէի որ ձեզի հոգի եւ կեանք տուի եւ կազմեցի ձեր մարմինները (ոչ ալ ծնայ եւ սնուցի ձեզ):

23 Աշխարհի արարիչը, որ կը ըս-

տեղծէ մարդը ծնունդով եւ կը յօրինէ մահէն բան, իր ողորմութեամբը թող ձեզի շնորհէ հոգի եւ կեանք, վասնզի դուք ինքզինքնիդ դահեղք իր օրէնքին համար:

24 Անտիոքոս, թէեւ ինքզինքը արհամարհուած զգաց այս նախատական խօսքերէն, սակայն երբ դաւախներէն կրտսերը ողջ էր տակաւին, ոչ միայն մխիթարական խօսքեր կ'ընէր, այլ երդումով կը վստահեցնէր թէ ահտի հարստացնէ եւ երջանիկ ընէ չ'հնքը, եթէ լքէր իր հարբերու աւանդութիւնը, բարեկամ պիտի ըլլար եւ իրեն պիտի վստահէր պետական քաջասուններ:

25 Բայց երբ պատանին կարեւորութիւն չընծայեց թագաւորին կողմնակցութեամբը, ան մայրը կանչեց որ պէտքի համարձեղ գայն, վերկելու համար իր գասկը:

26 Ստիպումներու վրաւ մայրը յօժարեցաւ կօսիլ իր որդւոյն:

27 Խոնարհեցաւ անոր վրայ, ծագրելով հպարտ ու անբարտաւան թագաւորը եւ իր մայրենի լեռուով ըսաւ. Գթա հնձի որդեակս, ինչ որ ինն ամիս քեւ կրեցի իմ արգանդիս մէջ, եւ երեք տարի ստինքներովս սնուցի քեզ գրկիս մէջ, եւ այս տարիքին հասցուցի:

28 Կ'աղայեմ քեզի որդեակս, վերցուր աչքեդ, նայէ երկնքին ու երկրինն եւ անոնց մէջ գտնուող բոլոր արարածներուն, եւ դիտորդ որ Աստուած գանոնք ոչինչէն ստեղծած է, նոյն ձեւով ալ ստեղծած է մարդիկ:

29 Ուրեմն մի վախնար այս չարաչուք դահճէն, այլ ինքզինքդ արժանի ցոյց տուր եղբայրներուդ, նախընտրէ մահը քան այս կեանքը, որպէսզի Աստուծոյ ողորմութիւնովը քեզ գտնեմ եղբայրներուդ հետ:

30 Մինչ մայրը կը խօսէր, պատանին կը բացազանչէր. Ո՞ր էք, ինչո՞ւ կը սպասէք, չեմ հնազանդիք

Թագաւորի Հրամաններուն, այլ կը Հնազանդիմ Անոր՝ որ Օրէնքը տրւած է մեր Հայրերուն, Մովսէսի միջոցաւ:

31 Բայց դուն որ այս բոլոր չարիքները Հնարեցիր Երբայեցիններուն Համար, չես կրնար խուսափիլ Աստուծոյ ձեռքէն:

32 Իսկ մենք մեր մեղքերուն Համար է որ կը չարչարուինք:

33 Վասն ո՞ր եթէ կենդանի Աստուածը մեզ յանդիմանելու եւ դատիարակելու Համար կարճ ժամանակ մը կը բարկանայ մեզի, դարձեալ իր գթութիւնովը կը Հաշտուի իր ծառաներուն հետ:

34 Բայց դուն, անօրէն, պիղծ, ապստամբ եւ ամենավատ, քու սրնոտի յոյսովդ մի Հպարտանար անոր ծառաներուն վրայ:

35 Դուն պիտի չազատիս Ամենակարող եւ Ամենատես Աստուծոյ դատաստանէն:

36 Այժմ, մեր եղբայրները, կարճ ժամանակ մը Համբերելով չարչարանքներուն, Աստուծոյ ուխտին Համաձայն ընդունած են յաւիտենական

կեանքը, բայց դուն, Աստուծոյ դատաստանին Համաձայն պիտի ընդունիս քու Հպարտութեանդ արդար պատիժը:

37 Ես իմ եղբայրներուս պէս պատրաստ եմ Հոգիս ու մարմինս ընծայելու Հայրերուս օրէնքին Համար, Աստուծմէ խնդրելով որ գթայ իմ աղբիս, որպէսզի դուն տանջուելով եւ Հեծեծելով խոստովանիս որ միայն ան է Աստուած:

38 Ես իմ ու իմ եղբայրներուս միջոցաւ ջնջել Ամենակարող Աստուծոյ ցառումն ու սրտմտութիւնը, արգարօրէն իջած մեր ազգին վրայ:

39 Թագաւորը, եօթը պատանիներու այսքան քաջութեանը վրայ սայրագնած, միտներէն աւելի անգրթօրէն տանջեց կրտսերը:

40 Այս եւս աշխարհէն մեկնեցաւ սրբութեամբ եւ Աստուծոյ վրայ լի վստահութեամբ:

41 Չաւախներէն վերջ նոյն կերպով մեռաւ նաեւ մայրը:

42 Այսքան, զոհերու խրախճանքին եւ տանջանքներու մասին որոնք ամէն չափ անցան:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ԱՇԽԱՐՀԱՐԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ

Աստուածաշունչ Մատեանը հայերէնի թարգմանուեցաւ զրեբու քիւտէն ետք, Ե. դարու սկիզբը՝ Ս. Մահակ Պարթեւ Հայրապետի եւ Ս. Մեսրոպ-Մայիթոց Վարդապետի ձեռամբ եւ անոնց աշակերտներուն օժանդակութեամբ: Թարգմանութիւնը ժողովրդային երեսուն տարի ժամանակ առաւ: Այն ատեն տպագրութիւն չկար, շտեմաֆար թարգմանութիւնը ընդօրինակելով թարգմատիկուեցաւ եւ ցրուեցաւ Հայ եկեղեցիներու մէջ, առ ի ընթերցում:

Տպագրութեան գիւտէն վերջ 1666 թուականին էր որ առաջին անգամ Հրատարակչեայ գրաքննար Աստուածաշունչը Հոյսնաւայի Ամսօգնարամ քաղաքին մէջ, Ս. Էջմիածնայ Հաչուոյն, Երեւանցի Ոսկան Վարդապետի ձեռամբ: Այս իսկ պատճառաւ, ներկայ տարին Հայ ժողովուրդին համար Աստուածաշունչ Մատեանի տպագրութեան երեքարիւրամեակն է:

Այս 300-ամեակը ինչպէ՞ս կրնանք լաւագոյն կերպով տօնել, որպէսզի մեզի համար ան բոլոր ներշնչումի աղբիւր եւ հոգեւոր փերագրութնովի պատեհութիւն մը:

Ասիկա զեղեցիկ առիթ մըն է Հայ եկեղեցիներուն մէջ տօնելու դրոյն մասնաւոր շանդէաներով: Աստուածաշունչը քրիստոնէական կրօնի նուիրական Մատեանն է: Եկեղեցիին պարտականութիւնն է մերթ ընդ մերթ անդրադառնալով անոր՝ ժողովուրդը ներշնչել անոր պատգամներով: Միտածամակ, Ս. Գրիգը Հոգեւոր կեանքի

աղբիւրն է: Մենք ինչո՞ւ եկեղեցի կ'երթանք Կիրակիէ Կիրակի: Կ'երթանք անոր համար որ մեր Հոգեւոր կեանքը զարգացնենք, Աստուծոյ ներկայութիւնը աւելի ժօտէն ըզգանք եւ Անոր հետ մեր հաղորդակցութիւնը սերտացնենք: 300-ամեակի տօնախմբութիւնները կրնան քաջալերել կրօնական մշակութի ի նպաստ մեր անհրաժեշտ պէտքերը այս ուղղութեամբ:

Նոյնպէս, լաւագոյն առիթ մըն է ասիկա մեզի համար Հայ դպրոցներու մէջ հանդէսներ սարքելով՝ Ոսկեդարու ազգային ու բարոյական արժէքները Հայ ուսանողներուն փոխանցելու:

Հայ մամուլը կրնայ մեծ դեր խաղալ այս պատեհ առիթով՝ իր սիւնակներուն մէջ Աստուածաշունչ Մատեանի ընթերցումը ժողովուրդին մէջ քաջալերելով եւ նոր եռանդ ստեղծելով՝ Հայ երիտասարդներուն մէջ՝ կարգաւոր համար բարոյացիք գիրքեր, թերթիք եւ Հրատարակութիւններ:

Հայ ընտանիքներու մէջ հասակ նետող մեր զաւակներուն համար ծնողք եւ մանաւանդ Հայ մայրեր կարող են այս ոսկի պատեհութիւնը օգտագործելով՝ Ս. Գրքէն զբուսակներ պատմել անոնց, եւ որով Ս. Գրոց ընթերցումը տարածել նորահաս սերունդին մէջ:

Իացի ատոցմէ, Հայ Աստուածաշունչի տպագրութեան այս երեքարիւրամեակի տօնակատարութիւնը մեր ուսերուն վրայ նուիրական պարտականութիւն մը եւս կը դնէ Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան հարցը իրականացնելու համար: Այս հարցը նոր է, 60-70 տարիներէ ի վեր բուն փափաք յայտնուած է առ այդ:

Այս փափաքին ի դուստրում, ներկայ դարու սկիզբի տարիներուն մէջ Ս. Էջմիածնայ ուսուսէլ մխարաներէն ոմանք Ս. Գրոց կարգ մը գիրքերը իրենց մէջ բաժնած՝ աշխարհաբար թարգմանութեան դործին ըս-

Ե. Կ. Հանգուցեայ բազմահմուտ եկզիմակը, իր ամակնկալ եւ կսկծայի մանէկ կարճ ժամանակ մը աւաթ, ընդապացիով հմբարգրաթեմա կոզմէ կզած ինզրամեհի՝ զրկած էր հեռուեակ յօդուածը, Աստուածաշունչի պագրաթեմա 800-ամեակին տոիքով:

կրած էին մեծ խանդավառութեամբ: Բայց ի՞նչ պատահեցաւ չննջ գիտեր, ձեռնարկը կէս կատար մնացած է եւ չէ շարունակուած:

Իսկ տասը տարի առաջ, 1956 Մարտ 5-8ին Եզկատարի մէջ գումարուեցաւ Եզկակոպտական Ժողով մը Ս. Էլմիճանայ Ամենայն Հայոց Վեհաժողովի Վարդէն Կաթողիկոսի նախաձեռնութեամբ եւ նախազանութեամբ: Ժողովին ներկայ էին Կ. Պոլսոյ Ամեն. Տ. Գարեգին Պատրիարք Պաշտուրեան, Անթիլիասի Կաթող. Տեղապահ Տ. Պորէն Եպս. Բարոյեան (այժմ Կաթողիկոս), Ս. Երուսաղէմի Պատր. Տեղապահ Տ. Երէշէ Արքեպս. Տէրտերեան (այժմ Պատրիարք) եւ 13 ուրիշ Հայ եպիսկոպոսներ: Այս Ժողովը աշխարհաբար Աստուածաշունչի մասին Հետեւեալ բանաձեւը որոշեցին.

«Որոշուեցաւ Հայերէն Աստուածաշունչի տպագրութեան երեք հարիւրամեակին առթիւ աշխարհաբարի թարգմանիկն երատարակել Աստուածաշունչի Մատենաը: Այս գործին ղեկավարութիւնը յանձնուեցաւ Ամենապատիւ Տ. Գարեգին Պատրիարքին, որ պիտի կարգէ հիմն գողմից յանձնախումբ մը, ձեռնարկը ի գլուխ հանելու 1966 թուականէն առաջ»:

Մեր կրօնական եւ ազգային թերթերը տարիներու ընթացքին յաճախ անդրադարձած են Ս. Գրոց աշխարհաբար թարգմանութեան այս հարցին եւ յայտնած են զայն ի որքո՞ գնելու համար զանազան տեսութիւններ՝ որոնցմէ երեքը Հետեւեալներն են.

Ա.— Այս տեսութիւններէն առաջինն է թարգմանութեան համար բնաւ ժամանակ չառ, այլ ամերիկեան միսիոնարներու ձեռամբ արդէն թարգմանուած աշխարհաբար Աստուածաշունչի լեզուն քիչ մը յղկելով արդիականացնել, ապա Հայոց Եկեղեցւոյ մերին Հեղինակութեան կողմէ վաւերացրելու այսով գործածել իրեն Հայ Եկեղեցւոյ աշխարհաբար թարգմանութիւնը:

Այս տեսութիւնը գործը շատ կը դիւրացնէ եւ կարուի ձեռքայ մին է յաջողութեան համար, սակայն գործնական ուղի մը չէ՝ նպատակը իրողործելու տեսակէտէն:

Հայ Ժողովուրդին մէկ մասը հարիւր

ըան տարիներէ ի վեր միսիոնարներու դործունէութեանց շուրջ նախապաշարուած է, իրաւացի եւ կամ անիրաւ: Հետեւաբար միսիոնարներու ձեռքով թարգմանուած Ս. Գիրքը ի կարգար եւ կարգալու ու ըլլայ՝ անիրկա իր սրտին չի հօօրի: Մեր Ժողովուրդէն ոմանք այժմ Ս. Գրոց ներշնչումներով չեն տողորուիր, քանզի զբաբարը չեն հասկնար եւ աշխարհաբարի դէմ ալ նախապաշարուած են: Ասիկա ցուրտ իրականութիւն մըն է:

Արդ, ինչպէ՞ս պէտք է տարածել Ս. Գրոց ուսուցումը Հայոց Եկեղեցւոյ զաւակներուն, ընտանիքներուն եւ Հայութեան ստուար զանգուածին մէջ: Ըստ իս, մինչև որ ունենանք մեր սեփական աշխարհաբար թարգմանութիւնը, պէտք է կարգաւոր միսիոնարաց հրատարակութիւնը եւ չըրկունք մեր հողեւոր մշակոյթէն ու զարգացումէն:

Միւս կողմէ, ասոր իրեն Հիմնական դարման, պէտք է Աստուածաշունչը աշխարհաբարի թարգմանել զբարբի վրայէն եւ Ժողովուրդի ձեռք տալ՝ երկու Կաթողիկոսութիւններու եւ երկու Պատրիարքութիւններու կողմէ վաւերացուած, որպէսզի իրեն իր եկեղեցիին թարգմանութիւնը կարգայ դաթ հանձնարուի: Աստուածաշունչը ներշնչումի մեծադոյն սղբիւր մըն է. եթէ Հայ Ժողովուրդը անով չներշնչուի չի կըրնար եկեղեցին սիրել: Եւ առանց եկեղեցին սիրելու այ չի կրնար եկեղեցիին փարիլ ի բոլոր սրտէ: Ժամանակը իրաւամբ կը պահանջէ ասիկա մեղմէ: Եթէ Հայ Եկեղեցին ազգային կենսից մէջ ներշնչումի կարիւր մը պիտի բլլայ եւ Ժողովուրդի կենսիքին մէջ յեղաշրջող ոյժ մը, անհրաժեշտաբար այս բաները պէտք է ի գործ դրուին անկեղծ սղողաւորներու եւ եկեղեցւոյն անհատներու կողմէ:

Գրարար Աստուածաշունչը Հայոց Եկեղեցւոյ պաշտօնական Ս. Գիրքն է: Չայն երբ արդարատեղ միսիոնարաց աշխարհաբար թարգմանութեան Հետ, անոնք իրարմէ կը տարբերին: Միսիոնարներու ձեռամբ թարգմանուածին մէջ պակասութիւններ կան: Մանաւանդ կը պակսին անոր մէջ Հայոց Եկեղեցւոյ Աստուածաշունչի մէջ գտնուած կարգ մը երկրորդական գիրքեր, որոնց մէջ եւս կրօնական մշակոյթը քաջալերող հողե-

ւոր արժէքներ կան: Այդ իսկ պատճառաւ, հին եկեղեցիներու կարգին Հայց. եկեղեցին ալ ընդունած է զանոնք իր սրբազան Մատնանին մէջ:

Ասոնք են՝ Մակարայեցոց Գիրքերը, Յուդիթ, Տոբիթ, Բարուք, Սիրաք, Իմաստութիւն Սողոմոնի, Շուշանին պատմութիւնը որ յաւելուած մըն է Դանիէլի վրայ, ինչպէս նաեւ օրհնութիւն Երեց Մանկանց, Իեփեի եւ Վիշապի ոչնչացումը եւ այլ յաւելումներ Դանիէլի, Եղթառի եւ Եսթերի Գիրքերուն վրայ:

Այս երկրորդական գիրքերէն Հայց. եկեղեցւոյ մէջ ընթերցումներ կը կատարուին տարուան ընթացքին: Չոր օրինակ, Բ. Մակարայեցոց գրքէն կը կարդացուի Մակարայեցիներու իշխատութեան առթիով: Բարուքայ Գրքէն ընթերցում տեղի կ'ունենայ Գալիսիանայ տօնին օրը: Յուդիթի Գրքէն կը կարդացուի Յովակիմ եւ Աննայի տօնին առթիւ: Իսկ Իմաստութիւն Սողոմոնի Գրքէն կը կարդացուի Վարդանանց Չորսուարաց տօնին օրը, ինչպէս նաեւ տարուան մէջ շատ մը ուրիշ առիթներով:

Սոն պատմաններու ներքեւ Հայց. եկեղեցին ինչպէ՞ս կրնայ միախոնարաց աշխարհաբարը որդեգրել իբրեւ իր եկեղեցիին պայտօնական Ս. Գիրքը:

Տակաւին աւելին կայ: Գրաբար Աստածաշունչի Հին Ուխտի մասը թարգմանուած է յունարէն Եօթանասնիցի վրայէն, իսկ Նոր Ուխտը ուղղակի յունարէն ընագրէն: Եօթանասնից թարգմանութիւնը տեղի ունեցաւ երբայեցերէն լեզուէ եզկպտոսի մէջ, Պաղմէնոս Թագաւորին (285-247) օրով, Քրիստոսէ առաջ, Երուսաղէմէն եկած 70 Հրեայ մասնագէտ գալիերներու ձեռամբ: Ըստ Գարեգին Եպ. Պայտաւորեանի,

«Քննադատութիւնը յուրջ պատճառներ ունի ենթադրելու թէ Եօթանասնիցը իրոնք քարգտնութիւն աւելի վստահելի ու հետեւելի տիպար մըն է, քան այժմեան քնագիր կարծուած երբայականը: Անոնք որ Եօթանասնիցը քարգտնեցին՝ այժման, չըսելու համար աւելի, քան երբայագէտներ էին եւ «ճիշտօք թարգմանիներ» .. որքան կամ քան որ կ'ենթադրուին այսօրուամ կրթայագէտները» (Փարոս Հայաստանեայց, Յունիս-Յուլիս 1931, էջ 144):

Ուրիշ խօսքով, երբ Եօթանասնիցը կը թարգմանուէր եզկպտոսի մէջ, թարգմանիչներ իրենց աշքին առջեւ ունէին եթէ ոչ երբայեցերէնի բուն ընագիրը, գէթ ընագրին մտնածօտ օրինակները: Ապա չորսհինգ հարիւր տարուան ընթացքին, մասնաւոր 70 Թուականի Երուսաղէմի կործանումի պարագային, շատ մը հին արժէքներ եւ Հին Ուխտի ձեռագրերը կորսուած ըլլալու էին: Հետեւաբար գրաբար թարգմանութիւնը ընագրին աւելի մօտ պէտք է ըլլայ քան թէ վերջէն ձեռք բերուած Հին Ուխտի երբայական ընդօրինակութիւնները: Ուստի, Հայց. եկեղեցին իրատուօքի սահմանին մէջ է երբ, առանց նկատի առնելու միախոնարներու թարգմանութիւնը, իր գրաբար Ս. Գրքէն աշխարհաբար նոր թարգմանութիւն մը կատարել կը փափաքէ: Ամերիկայի մէջ բողոքական եկեղեցիներ անդերեւ Ս. Գիրք ունին, ամերիկացի կաթոլիկ եկեղեցին զայն չի գործածեր անդլիսիսօս ըլլալով հանդերձ, այլ՝ լատիներէն լեզուով Վուլկաթա կոչուած իր սեփական Աստածաշունչէն անդերեւի թարգմանուած Ս. Գիրքը կը գործածէ: Քանզի Վուլկաթա եւս կը պարունակէ երկրորդականան գիրքերը Հին Ուխտին մէջ: Հետեւաբար Եօթանասնիցը եւ մեր նախնեաց թարգմանութիւնը՝ իր ամբողջութեամբ այնքան վստահելի եւ նուիրական է որքան երբայական ներկայ ընագիրը:

Բ.— Երկրորդ տեսութիւնը թէեւ կ'ընդունի թէ Ս. Գիրքը պէտք է որ նոր աշխարհաբարի մը թարգմանուէր Հայց. եկեղեցւոյ հարազատ գրաբարի վրայէն, բայց այս ընելու համար առ այժմ ժամանակը անյարմար կը նկատէ անոր համար՝ որ ո՛չ ջաջ երբայագէտներ ունինք եւ ո՛չ ալ յունագէտներ: Ուստի բոտ այս տեսութեան, պէտք է սպասենք մինչեւ որ ունենանք աստուածաշնչական այս երկու դասական լեզուներու հմուտ մասնագէտներ, որպէսզի գրաբարի վրայէն թարգմանելու ատեն Հին Ուխտը բողոքատեն երբայեցերէն եւ Նոր Ուխտը՝ յունարէն ընագրին հետ եւ յառաջ բերեն նոր թարգմանութիւն մը որ ըլլայ կատարել:

Այս տեսութիւնը լաւ կ'երեւի, բայց գործնական ըլլալէ հեռու է: Մենք վաթսուն-եօթանասուն տարիներէ ի վեր սպասե-

ցինք որ մասնադէտ երբայեցերէն ու յունարէն գիտցողներ ունենանք, սակախ չենք կրցած ունենալ: Արդեօք յառաջիկային ե՛րբ պիտի ունենանք որ յետաձգելով յետաձգենք զայն, եւ որով ձախողութեան մասնենք կրկին առին կենսական Հարցը: Մարդկային որեւէ ձեռնարկ կատարելու չի կրնար ըլլալ, միշտ պէտք կ'ունենայ վերաքննութեան եւ սրբազրութեան:

Ընտանիքի մը անդամներ եթէ այսօր աւօթի են, չենք կրնար լուի անոնց որ զեռ ժամանակ մը եւս անօթի կենան որպէսզի Համալգամ կերակուրներ պատարաստենք եւ տունք: Պէտք է առ այժմ, եթէ պանիր Հաց ունինք, պանիր Հաց տանք, որպէսզի անօթութեան ճիւղաներէն ապականք զանոնք: Ապա եթէ Համալգամ կերակուր ունենանք՝ զանոնք եւս կրնանք տալ: Հայ ժողովուրդը Հողեւորտպէս անօթի է այսօր, ծարաւ է և ևստուժոյ խօսքին: Առ այժմ պէտք է մեր եկեղեցւոյ գրարար Աստուածաշունչի մրտւ չին աշխարհարար Թարգմանութիւն մը յառաջ բերելով ամենք իրեն: Իսկ երբ երբայադէտ ու յունադէտ մասնադէտներ ունենանք, տասր տարին անգամ մը անոնք թող վերաքննեն ու սրբազրեն զայն եթէ պէտքը կը զգացուի, ինչպէս անգլերէն Ս. Գրքի վրայ մէկ վերաքննութիւն ու սրբազրութիւն տեղի կ'ունենայ մերթ ընդ մերթ:

Գ.— Գալով երրորդ տեսութեան, ասիկա կը ներկայացնէ տասը տարի առաջ Ն. գիպտոսի մէջ Ամենայն Հայոց Վեհափառ Վարդէն Կաթողիկոսի նախաձեռնութեամբ գումարուած Եպիսկոպոսական Ժողովին տեսակէտը: «Որոշուեցաւ Հայերէն Աստուածաշունչի տպագրութեան իրեք հարիւրամեակին առթիւ աշխարհաբարի քարգմանելու եւ հրատարակելու Աստուածաշունչ Մտտեանը»: Այս որոշում Համեմատ դործր յանձնուեցաւ Կ. Պոլսոյ երկնակայիշատակ Գարեգին Պատրիարք Պաշատուրեանին, որ զկազմէ հինգ հոգիեանց յանձնարարութեամբ մը՝ ձեռնարկը ի գումար համեմատ 1966 քուակառնէն առաջ: Այս առիթով Եպիսկոպոսական Ժողովը Պատրիարք Սրբազանին որեւէ մտածան չգրաւ որ երբայադէտ ու յունադէտ մասնադէտներու մէջոցաւ կատարէ այս Թարգմանութիւնը, եւ կամ մխիթարենքու կողմէ Թարգմանուած Աստուածա-

շունչին լեզուն սրբազրելով Հայոց Եկեղեցւոյ սրբազան Մատեանը նկատէ զայն: Գարեգին Պատրիարք արդէն Նոր Կտակարանը մտադրութեամբ Թարգմանած ու Հրատարակած էր արդի գրական գեղեցիկ ու ռազուե աշխարհաբարով մը, կը մնար միայն Հին Ուխտը Թարգմանել:

Կ. Պոլսոյ Պատրիարքը սիրով որդեգրեց այս պարտականութիւնը եւ ա՛յլաւ դործի: Գանդի ինքն ալ կը Հաւատար ԲՅ այս է շիտակ կերպը յաղոցմելու Համար այս ձեռնարկը: Իրսէն շատ քիչ օգնութիւն եւ դործակցութիւն ունեցաւ, բայց ինք բոլոր սրբտով ու Հոգիով նուիրուեցաւ այս գործին: Ինք մաւր յանկարծ չլքեմաւորէր զինք, մինչեւ Հիմա Հաւանական է որ աւարտած կ'ըլլար աշխարհաբար Թարգմանութիւնը եւ 1966-ին կը Հրատարակուէր այն, բոտ Ն. գիպտոսի Եպիսկոպոսական Ժողովին որոշման:

Ներկայիս պէտք է մէկը զտնել որ շարունակէ Թարգմանութեան այս գործը, Հող չէ թէ 1966-էն վերջ Հրատարակուի այդ: Ապա զայն արեւելեան աշխարհաբարի ալ վերածելով տալ արեւելահայ մեր ժողովուրդին, որ կարգայ զայն իր Հասկցած լեզուով:

Յետոյ վերաքննութիւն ու սրբազրութիւն կրնանք կատարել մերթ ընդ մերթ, երբ պէտքը զգանք: Ս. Գիրքը լատիներէնի Թարգմանուեցաւ Բ. զարու մէջ՝ որ սրբազրութեան պէտք ունէր: Դ. զարու մէջ Հերոնիմոս Հայոցպատ ջրան տարի ժամանակ տալով սրբազրեց զայն եւ Թարգմանութիւնը Հասցուց աւելի կատարելութեան: Այժմ Վուլկարտ անունով անիկա Պապական Եկեղեցւոյ Ս. Գիրքն է: Յետոյ Եկեղեցին մերթ ընդ մերթ մանր սրբազրութիւններ կրկին բրաւ: Ներկայիս սրբազրութեան կէտորդ դարձաւ կը զգացուի:

Աստուածաշունչի անգլերէն Թարգմանութիւնը կատարուեցաւ առաջին անգամ ԺԴ. դարու մէջ Ճան Ուիլքիֆի ձեռամբ: Բայց Անգլիոյ ձէյմա Թալաւորը յետոյ ուղեղ-աւելի կատարեալ եւ լաւ Թարգմանութիւն մը ունենայ: Ասիկա ընելու Համար է՛ մասնադէտներ դուաւ եւ զանոնք վից խումբերու բաժնելով դործը անոնց յանձնեց: Թարգմանութիւնը երկու տարի եւ ինք

ամիս տեւեց, այսպէս հրատարակուեցաւ ամբողջութեամբ: Որեւէ ձեռնարկի մը կատարելութիւնը յարաբերական է, եւ կարելի չէ զայն մէկ անգամէն ձեռք բերել:

Թարգմանութեան այս ձեռնարկը թէեւ Հայց. Եկեղեցիէն կր բխի, բայց յարանաւանական ըլլալէ աւելի դուռ համազգային ընդթ կրող Հարց մըն է. այդ իսկ պատճառաւ տն կր Ջնտաբարբէ բովանդակի Հայութիւնը: Հայերէնը սմբողջ Հայութեան լեզուն է: Հետեւաբար ինչպէս մեր նախնեաց գրաբար Աստուածաշունչը՝ նոյնպէս այս հրատարակելի աշխարհաբար Թարգմանութիւնը սեփականութիւնը պիտի նկատուի Հայ ժողովուրդի բոլոր խաւերուն, առանց յարանուանական եւ Հասուածական իրութեան:

Երբ դործը աւարտի եւ այս աշխարհաբար Թարգմանութիւնը երկու Կաթողիկոսներու եւ երկու Հայ Պատրիարքութիւններու կողմէ կոնդակներով ներկայացուի Հայ ժողովուրդին՝ որ կարգայ զայն օրուան իր հասկցած լեզուով եւ օգտուի անոր հոգեպարար պատգամներէն, Հայութեան մէջ կը ստեղծէ մեծ խանդավառութիւն եւ կրօնական վերածնունդի նոր շրջան մը, որուն պէտք ունի ամբողջ Հայ ազգը:

Հայց. Եկեղեցին բարեկարգութեան հայց մը ունի որ այժմ սեղանին վրայ է: Բարեկարգութիւնը կը դիւրանայ երբ Աստուածաշունչ: Մատեններն ընթերցումը տա-


րածուի ժողովուրդին մէջ: Ասիկա ընելու համար Հայ ժողովուրդը, Հայ ընտանիքը պէտք է որ ունենան իրենց ձեռքը Հայ Եկեղեցւոյ Հեղինակութեամբ հրատարակուած աշխարհաբար Ս. Գիրք մը:

Հինգերորդ դարու մէջ երբ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի ձեռամբ Աստուածաշունչը հայերէն լեզուի Թարգմանուեցաւ, պատմութեանէն գիտենք թէ ի՞նչ եղաւ արդիւնքը: Մեր մէջ յստաջ եկաւ կրօնական մեծ արթնութիւն մը, որուն անմիջական ազդեցութեան ներքեւ ոչ միայն եկեղեցականներ եւ աշխարհականներ՝ այլ Հայ իրական սեւոր, «Տիկնայք փափկասունք» եւս Ս. Գիրք կը կարդային, կ'աղօթէին եւ Սաղմոս կ'երգէին: Եւ յստաջ եկած կրօնական այս վերածնունդը նկարագրելու ատեն պատմաբան Ղազար Փարսկեցին Եսայիի Հետեւալ խօսքը փոխ առնելով կ'ըսէ. «Աստուծոյ խօսքը երկիրը այնքան յեցաց, ինչպէս ցարը՝ ծովը»:

Հայ Եկեղեցին իր զարգացման համար անհրաժեշտօրէն այժմ եւս պէտք ունի այս տեսակ վերածնունդի մը, որուն նախնական քայլերէն մին է, ի հարկէ, ժողովուրդին ձեռքը տալ իր հասկցած լեզուով եկեղեցիին պաշտօնական Աստուածաշունչ Մատենը, որ կարգայ զայն ու հետաքրքրելի իր կրօնով, եւ իր եկեղեցիին բարոյական ազնուացուցիչ ու գեղեցկացուցիչ արժէքներով:

ԳԲ. Ա. ՍԱՐԱՅԵԱՆ

3838




187-98

ՈՍԿԱՆԵԱՆ ԱՍՏՈՒԱԺԱՇՈՒՆԶԸ Ս. ԳՐՈՑ ԿԱՆՈՆԻ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՆ

Ոսկան Վարդապետի ջանքերով հրատարակուած Աստուածաշունչը Ս. Գրոց Կանոնի հայեցակէտին դատելու համար նախ պէտք է տեսնենք անոր բովանդակութիւնը: Հին Կտակարանի բաժնին մէջ կը գտնենք հետեւեալ բառատուն եւ եօթ գիրքերը: 1 Մննդոց, 2 Ելից, 3 Ղևաւացոց, 4 Թուոց, 5 Երկրորդ Օրինաց, 6 Յետուայ, 7 Դատա-

ւորաց, 8 Հոռեթայ, 9-12 Թաղաւորութեանց Ա Բ Գ Դ, 13-14 Մնացորդաց Ա եւ Բ, 15-16 Եզրաս Ա եւ Բ, 17 Նէեմի (= Գ. Եզրաս), 18 Տուրիթ, 19 Յուշիթ, 20 Եսթեր, 21-22 Մակարայեցոց Ա եւ Բ, 23 Յոբ, 24 Սողոմոսք, 25 Առակք, 26 Ժողովող, 27 Երզ երգոց, 28 Իմաստութիւն Սողոմոնի, 29 Իմաստութիւն Սիրալայ, 30 Եսայի, 31 Երեմիա, 32 Ողբք, 33 Բարուք, 34 Եզեկիէլ, 35 Դանիէլ, 36 Ովսէէ, 37 Յովէլ, 38 Ամո-



ՆՈՐ-Ջուլայի եիմ տպարանի մեծատառեր:

վա, 39 Արդիււ, 40 Յովնան, 41 Միքիա, 42 Նաւում, 43 Ամբակում, 44 Սոփոնիա, 45 Անգէոս, 46 Ջաբարիա, 47 Մաղաբիա:

Ասոնցմէ թիւ 1-14, 16-17, 20, 23-27, 30-32 եւ 34-47 մաս կը կազմեն Երբայական Կանոնին եւ կը համարուին Նախականոն Գիրքեր:

Թիւ 18-19, 21-22, 28-29 եւ 33 կը պատկանին Եօթանասնից Կանոնին եւ կը նկատուին Երկրորդականոն Գիրքեր:

Իսկ թիւ 15, որ է Եզրաս Ա, կը համարուի Պարականոն:

Նոր Կտակարանի գիրքերն են Մատթէոս, Մարկոս, Դուկաս, Յովհաննէս, Գործք Առաքելոց, Հռովմայեցոց, Կորնթացոց Ա եւ Բ, Գաղատացոց, Եփեսացոց, Փիլիպեցոց, Կողոսացոց, Թեսաղոնիկեցոց Ա եւ Բ, Տիմոթէոսի Ա եւ Բ, Տիտոսի, Փիլիմոնի, Եբրայեցոց, Յակոբու, Պետրոսի Ա եւ Բ, Յովհաննու Ա Բ Գ, Յուդայի, եւ Յայտնութիւն Յովհաննու, ընդամէնը 27 գրութիւններ:

Ասոնց մէջ, ըստ ոմանց, Երկրորդականոն կը նկատուին Պետրոսի Բ. Թուղթը,

Յովհաննու Բ. և Գ. Թուղթերը և Յայտնութիւնը:

Ոսկանեան Աստուածաշունչին մէջ, Նոր Կտակարանի գիրքերէն յետոյ, իբրև յաւելուածական գրութիւններ կը տեսնուին Աղօթք Մանասէի, և Եղբաս Գ., որոնք անշուշտ կը վերաբերին Հին Կտակարանին:

Արդ, դուրս թողոյ՛ Նախականոն Գիրքերը, որոնք իբրև կանոնական ընդունուած են առ հասարակ, տեսնենք միաստի այն գիրքերը, որոնք երկրորդականոն են կամ Պարականոն, սկսելով դարձեալ Հին Կտակարանէն:

Ա.— Տուրիք.— Յաճախ կը գտնուի Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներուն մէջ, օր. 260. Ս. Թ. 297, 428, 1925, 1928, 1933:

Բ.— Յուլիք.— Նոյնպէս յաճախ կը գտնուի Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներուն մէջ. օր. 260. Ս. Թ. 297, 428, 1925, 1928, 1933:

Գ.— Մակաբայեցոց Ա և Բ.— Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներէն շատեր կը պարունակեն Մակաբայեցոց երեք գիրքեր. ինչպէս 260. Ս. Թ. 297, 428, 1928, 1933: Առաջին երկու գիրքերը ճանչցրուած են իբրև երկրորդականոն, իսկ երրորդը կրնայ համարուիլ Պարականոն:

Դ.— Իմաստութիւն Սողոմոնի.— Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներէն շատերուն մէջ կը տեսնուի այս մատենան. օր. 260. Ս. Թ. 255, 297, 304, 306, 428, 477, 540. 1925, 1926, 1928, 1930, 1931, 1933:

Ե.— Իմաստութիւն Սիրաբայ.— Ասիկա թէև Սողոմոնի Իմաստութեան չափ յաճախ չ'երևիր, սակայն տեղտեղ ոճուս գտած է Հայերէն Աստուածաշունչներու մէջ. օր. 260. Ս. Թ. 297, 501, 1928, 1933:

Զ.— Բարութ.— Այս գիրքն ալ յաճախ կը տեսնուի Հայերէն Աստուածաշունչներու մէջ. օր. 260. Ս. Թ. 297, 304, 306, 428, 1925, 1926, 1930, 1931, 1933:

Երկրորդականոն այս գիրքերուն ներկա-

յութիւնը Հայերէն ձեռագիր Աստուածաշունչներու մէջ ուրեմն իբրևու՛նք պիտի տար Ոսկան Վարդապետին որ գտնո՛նք ներս առնէ իր Հրատարակութեան մէջ:

Գալով Նոր Կտակարանին, ամբողջովին տպագրած է զայն, ինչ որ բնական բան մը պէտք է համարուի:

Նոր Կտակարանի գիրքերէն ետք դուրս յաւելուածը, ինչպէս յիշեցինք վերեւ, կը պարունակէ երկու գրութիւններ, Հին Կտակարանի վերաբերեալ, որոնք են.

Ա.— Աղօթք Մամասէի, որ այս ձևով, այսինքն իբրև յաւելուած կը գտնուի լատինական Աստուածաշունչին մէջ:

Բ.— Եղբաս Գ.— Այս ալ Պարականոն գիրք մըն է, և լատինական Աստուածաշունչին մէջ գետեղուած է յաւելուածաբար: Ասիկա չի գտնուիր Հայերէն ձեռագիր Աստուածաշունչներու մէջ: Ոսկան Վարդապետ ինքը թարգմանած է զայն լատիներէնէ և ներմուծած իր Հրատարակութեան մէջ:

Այստեղ պէտք է յիշե՛ք նաև.

Եղբաս Ա.— օհ. Վե. արար Յովսէփ Քալաբար զգա՛տիւն Տեսան յերուսաղէմ...:— Այս ալ Պարականոն գիրք մըն է, որ Ոսկանի Աստուածաշունչին մէջ վերը թուագրեցինք 15: Ոսկան Վարդապետ զայն ներս առած է՝ հաւանաբար այն պատճառով որ Հայերէն Աստուածաշունչներէն շատերուն մէջ կը գտնուի այն, օր. 260. Ս. Թ. 297, 428, 1925, 1928, 1933: Լատինական Աստուածաշունչը այս ալ գետեղած է Յաւելուածին մէջ, Եղբասի Գ. Գիրք անունով:

Երբակացութիւն. Ոսկան Վարդապետ իր Հրատարակած Հայերէն առաջին Աստուածաշունչին համար որդեգրած է Հին եկեղեցիներու կողմէ ընդունուած Եօթնասանից Կանոնը: Ան տեղ տուած է նաև այդ Կանոնէն դուրս Եղբասի Ա. և Գ. Գիրքերուն: Առաջինը առած է Հետեւելով Աստուածաշունչի Հայերէն ձեռագիրներէն ոճանց, իսկ երկրորդը ներմուծած է Հետեւելով լատինաց Վուկասթային:

Ն. ԵՊՄ. ԾՈՎԱԿԱՆ

ՈՍԿԱՆԵԱՆ ԱՏՏՈՒԱԹԱՇՈՒՆՉԻ ԿԱՆՈՆԸ

Ոսկան վարդապետի տղազիր առաջին Աստուածաշունչի երեքհարիւրամեակը առիթ մըն է ակնարկ մը ցետելու Ս. Գրոց կանոնին ընդհանրապէս եւ Հայ կանոնի վերայ մասնաւորաբար:

Կանոն կոչուած են եկեղեցական օրէնքները. կանոն բառը անցեալին մէջ նշանակած է ուղիղ, շիտակ, նշգրիտ եւ գործած-

ւած է արտայայտելու համար արուեստի կամ գրականութեան այն ուղիները որոնցմով կարելի էր անշոգ երթալ դէպի բարձրագոյն իրագործումներ: Ան գործածուած է լեզուական նշգրտութեան կամ բարոյական ուղղամտութեան օրէնք իմաստով: Ժողովական օրստումներուն ճկեղեցին տուած է «կանոնք» անունը, յոյն, լատին եւ հայ լեզուներուն մէջ տառացիօրէն գործածելով նոյն բառը:



Հարանց վարձ, Կոր-Ջուզա, 1641. Գլխապիղը:

Ս. Գիրքի պարագային, եւ ա՛յս է ներկայ մեր յօդուածին առարկան, կանոն բառը նշանակած է նախ-ամբողջութիւնը գրութիւններում, որոնք կը պարունակեն ուղիղ հաստէի ուղին: Բարոյագիտական երանգ մը ունեցած է բառը, ստանալէ առաջ իրաւաբանական codex-ի այսօրուան նշանակութիւնը, որ առուուածաշնչակա՞ն գիրքերու վաւերականութեան կ'ակնարկէ աւելի քան բովանդակութեան եւ կը ձգտի նշանակել ցանկը վաւերական, ընդունելի, նկեղեցեայ կողմէ հարազատ հոչակուած գիրքերուն:

Վերջին իմաստով է միայն որ կը խօսինք այսօր Ս. Գիրքի կանոնին, կամ որոշ գիրքի մը կանոնացման մասին:

Նկեղեցին կանոնակամացուցած է գիրքերը իրենց աստուածաշնչական հանգա՞նքանքին համար: Կանոնի անցուցած է այն գիրքը միայն, զոր նկատած է Աստուծէ ներշնչուած: Հեղինակի, ժամանակի, լեզուական, բանասիրական հարցերը մեր օրերու յացցներ են, որոնք ներկորդական կը մնային նկեղեցական առաջին հայրերուն համար, երբ կը փորձէին երէտկան կամ բրիտանական աւանդութեան բազմապիսի գիրքերուն մէջէն անջատել եւ կանոնի անցընել Աստուծոյ խօսքը: Հաստէի գործ էր կանոնացման աշխատանքը. զոր աւելն բրիտանեայ նկեղեցի ըրաւ իր հաստացեալներուն տալու համար Ս. Գրական վաստակի ամբողջութիւն մը:

Մեր գրչագիրներէն մին չափածոյ արձագանքը կու տայ նո՛յն այն սկզբունքին, զոր կը գտնենք բրիտանական նկեղեցեայ բոլոր հայրերուն մօտ, երբ ուզեն գիրքի մը կանոնակամութիւնը հաստատել:

«Մի՛ ոք բռնացի շողփաղփ այս բանք կամ հէփիսք զըրայց անցանք. Աստուածաշունչ է այս դարմանք, Հոգոց մտաց կենդանակամք: Զի նանսպարհ է այս վերին Հիւն եւ առաջնորդ օրինին Վրկայք պտուրչք անեղ բանին...»:

Այսօր տիրող զգացումը կանոնականութեան մասին կը բղիթի վաւերականութեան մտահոգութենէն եւ այդ վաւերականու-

թիւնը հաստատելու համար կը գործածէ զանազան միջոցներ, յատկապէս լեզուագիտական, բանասիրական եւ բաղդատական:

Անվինելիօրէն կանոնական հոչակուած գիրքերը կը կոչուին *սահականոն* (protocanonique), իսկ կանկածելի կամ ուշ ժամանակներու կատարուած յաւելումները կամ ոմանց կողմէ միայն կատարուած կանոնականացումները՝ երկորդական (deuterocanonique): Բաղմական նկեղեցիներ աւելի կը նախընտրեն «պարականոն» (apocrypha) բառը՝ նշանակելու համար ինք ներայական կանոնին վրայ աւելցուած գիրքերը:

Կանոնի եւ անոր կազմութեան նայն փոփոխութիւն անցած է նաեւ Հայկական Աստուածաշունչը: Կանոնականութեան հարցը կրճտ վէճի եւ տարակարծութեան առիթ եղած կը թուի ըլլալ նոյնիսկ Թարգմանիչներու օրով:

Հանրածանօթ է հորինացիի վկայութիւնը թէ Սահակ կարգադիպու առաջին Թարգմանութեան մը ձեւնարկած է առերեւոյն բնագիրէն, երբ Բիւզանդիոնէն վերադարձող շաւկերտները բերին ամբողջական յոյն բնագիրը, Եօթանասնիցը: Յովսէփի եւ Նեփիկ ցացած էին Նդեսիս, իսկ Ղևնոնը եւ Կորիւն զրկուեցան Բիւզանդիոն...: Վերադարձին, Բիւզանդիոնէն եկող խումբը չբարձրացուեց Թարգմանեայ փութանակին, որ կատարուած էր առերեւոյն վրայէն, որով հետեւ պարսիկները փնացուցած էին յունական գրականութիւնը, չի բազում մասանց բերացեալ» գտան, որովհետեւ «անգետք էին մերում արուեստի», եպարտօրէն կ'աւելցնէ հորինացին:

Ուրեմն, առաջին Թարգմանութեան համար գործածուած է Նդեսիոյ առարկան կանոնը, քաղաքական պատճառներով, իսկ Բիւզանդիոնէն վերադարձող շաւկերտներն են որ պարտադրած են երկրորդ Թարգմանութիւն մը, ըստ Եօթանասնից օրինակին, զոր բերած են Բիւզանդիոնէն:


Առարկան եւ յունական բնագիրներու հակամարտութեան ետին կար անշուշտ հարազատութեան, կատարելութեան եւ կանոնականութեան մտահոգութեանն անդին՝ երկու մշակոյթներու տիրազակաց քաղաքականութիւնը: Առարկանը կը թուի էր

պարսկական ուժին, մինչ յունականը բիզանդական էր :

Կանոնի տեսակետն կար նաև այլ տարբերութիւն մը . Սահակ Կարողիկոսի գործածած ասորական բարգամուրսինը կու գար հաւանաբար քրիստոնէական աւանդութենէ մը, մինչ բիզանդականը աղեփամարտեան եօթամասնիցն էր, հրէական ար-

դըրիս փոխադրուած Օրինաց Գիրքն էր, մինչդեռ ասորականը՝ Գրիստոնէական Եկեղեցւոյ գործածութեան համար օգտագործուած, քրիստոնէականացուած կանոն մը :

Երուսաղէմէն Աղեփանդրիս փոխադրութեան մէջ, եօթամասնիցը շատ աւելի հեռացած էր բնագրի կանոնէն, քան երբա-



Փամագիրք Ատենիչ, Եր-Ջուզա, 1642. Յիշատակարան :

տասահմանին համար պատրաստուած էր նոյնութեամբ որդեգրուած յունախօս քրիստոնէութեան կողմէ :

Եօթամասնիցը, այսօրուան մեր բառերով, արտասահմանի հրեաներու գործածութեան համար Երուսաղէմէն Աղեփամ-

յեցերէնէ ասորերէն բարգամուրսեան ատեն :

Սակայն, հակառակ տրամաբանութեան, արտասահմանի հրեան շատ աւելի հեռացած էր իր նախակամոն Ս. Գիրքէն, քան քրիստոնէայ ասորին :

Փորձեմք ամփոփել այստեղ երեք աւանդութիւնները, որոնք հիմքը կազմած են մեր կանոնին:

Հրեակամ հին աւանդութիւնը Ս. Գիրքը բաժնած է երեք ամբողջութիւններու. Օրէնք, Մարգարէք եւ Գիրք:

Օրէնքը, հրեական Թօրան, նկատուած էր երեք խումբերում կարեւորագոյնը, ոչ այնքան իր կանոնական հանգամանքին, որքան պարունակութեան համար: Գիրք մը ըլլալէ առաջ, Օրէնքը կարգաւորողն էր հրեական համայնքային կեանքին, կենդանի ոյժ մը, որուն շուրջ կը բաւարարէր մնացորդացը, կարսնցնիչէ ետք իր անկախութիւնը: Ազգային գգացումի, ինքնապաշտպանութեան, եւրատփի պահպանման եւ մանաւանդ ցեղային նկարագրի պաշտպանութեան մեծ գնմին էր Օրէնքը եւ, հրեայ բարեկեցիկները անոր հեղինակութեան շուրջ հաւաքելի կը շանային հաստատական բաժանումներով տկարացած Երուսաղէմի երկուքիւնը: Որքան կը ծանրանար օտարին լուծը եւ հրեան զը հեռանար անկախութենէն. այնքան կը մօտենար ան Տաւարին եւ Օրէնքին:

Նայն մտահոգութիւնը՝ հրեական արտասահմանին մէջ, որ գլխաւորաբար Ազեմանդոքիան էր: Յունական մշակույթի եւ յիգուի կլամոզ ազդեցութեան դէմ, Յովսեփոս կը պարզէ Ս. Գիրքը, գաղափարական պահեստի դրօշի մը պէս:

«Միզ մօտ չկան անհամար եւ հակասական գիրքեր, ինչպէս Յունաց մօտ, այլ միայն 22 գիրքեր, որոնք կը պարունակեն ողորդ ժամանակներու տարեգրութիւնը եւ իրաւարք վտահանքի են՝ Նասի ունից Մովսէսի գիրքերը, Թիւմօ Հինգ ... Մարգարէները որոնք Հետեւեցան Մովսէսի եւ իրենց ժամանակներու պատմութիւնը արձանագրեցին ասաներեք գիրքերու մէջ: Վերջին յօսքը (գիրքերուն) կը պարունակեն Աստուծոյ ձօնուած մեղեգիներ եւ մարդոց ուզողուած ըստըստական սկզբունքներ: Արտաշէսն(?) սկսեալ մինչեւ մեր օրերը բոլոր դէպքերը պատմուած են. սակայն այս մեղեգիներուն չ'ընծայուի ճշման հաստատող, ղրգմանեալ մարգարէներու շարքը խանդարեցուցաւ: Յայտն է թէ ինչ յարաներով

մենք կը մօտենալք մեր գիրքերուն (Ա. Յ.)»: Այսօրուան գիտնականները կը կարծեն թէ երբայական կանոնը կազմուած պէտք է ուլայ աստիճանաբար, սկսեալ ինններորդ դարէն նախ քան Քրիստոս: Նախ կազմուած է Հնգամատնանը, Մովսէսի Օրինաց գիրքը, իր հինգ մասերով. *Մենդոց, Ելից, Հեւտացոց, Թուոց, եւ Բ. Օրինաց* գիրքեր: Յետոյ երկրորդ խումբը՝ Մարգարէները, որուն ութը գիրքերը բաժնուած էին երկու տեսակներու. Աւագ Մարգարէներ. *Յեսու, Դատարոց, Ա. եւ Բ. Սամուէլ, Ա. եւ Բ. Թագաւորութիւնք*:

Յետագայ մարգարէներ. *Եսայի, Երեմիա, Եղիկիէլ եւ զիրք ասաներկու Մարգարէից*: Այս՝ երրորդ խումբը, ստորաբաժնուած՝

1.— *Բունաստեղծական գրուածքներու Սագմոց, Առակք եւ Յօք*:

2.— *Հինգ մտահաններու. Երզ Երզոց, Հուսթ, Բարուք, Ժողովոզ եւ Եսթեր*:

3.— *Ժամանակագրական Հինգ գիրքերու. Ա. եւ Բ. Մնացորդաց (միակ գիրք), Դանիէլ եւ Վերջապէս Եզրաս եւ Նեէմեայ, Նոյնպէս միակ գիրք եւ մէջ*:

Հարանական է որ Յովսեփոս գիրքերու թիւը կ'իջեցնէ քանչորսէն քաներկուսի՝ միացնելով Դատարոց եւ Հուսթի գիրքերը մէկ կոզմէ, եւ Երեմիան ու Բարուքը, միւս կոզմէ:

Հրեաներ այսպէս դասաւորած էին Ս. Գրքի իրենց նախնական կանոնը Եօթանասնից քարգումարութենէն առաջ եւ կը շարունակեն պահել նոյն դասաւորումն իրենց հրապարակութիւններուն մէջ:

Հրեական կանոնը չ'է՛ հետուած, ինչպէս ցոյց կու տայ վերոյիշեալ դասաւորումը, գրութիւններու ժամանակագրական կարգին, այլ՝ իրենց սրբազան գիրքերու կանոնացման կարգին, իրաւանշիւք գիրք շարքի մտած է կանոնացման աւագութեան կարգով:

Եօթանասնիցը, սակայն, որդեգրած է տարբեր շարք մը դասաւորման եւ շարաւարութեան սկզբունքը այստեղ գիրքերու պարունակութիւնն է, նիւթը. *Օրէնք, Պատմութիւն, Բանաստեղծութիւն եւ Մարգարէութիւն*: Եւ այս շարքին մէջ Եօթանասնիցը

նիցը ներառած է նաև Երուսաղեմի հր-
րեակաճ աւանդութեան կողմէ պարականոն
նկատուած գիրքեր:

Եօթանասնից քարգումանութեան կանոնը,
Բ. դարէն ի վեր (Ն. Ք.) կը ներկայացնէր
հետեւեալ շարքը.

1.— Օրէնք. Մունդ, Ելք, Ղեւտա-
կանէ, Բիւք և Բ. Օրէնք:

2.— ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. Յեսու, Դասա-
ւորք, Հուր, Ա., Բ., Գ. և Դ. Քաղաւ-
րութիւնք (չորս գիրք), Ա. և Բ. Մնացոր-
դաց (երկու գիրք), Ա. և Բ. Եզր (երկու
գիրք):

3.— ԲԱՆԱՍՏԵՂՄՈՒԹԻՒՆ. Նէմեայ,
Եսթեր, Յոր, Սաղմոսք, Առակք Սողոմոնի,
Ժողովող, Երջ Երզոց:

4.— ՄԱՐԳԱՐԷՍԻՒԹԻՒՆ. Եսայի, Երեմ-
իա, Ողբ, Եղեկիէլ, Դանիէլ, Ովսիա, Յո-
վել, Ամոս, Արգիւռ, Յովնան, Միքէէ,
Նաւում, Ամբակում, Սոփոնիա Անգէոս,
Զաքարիա, Մաղաքիա:

Ինչպէս կ'երեւի, վերև յիշատակուած
հրուսաղեմի հրեական աւանդութեան եւ
Ազնաւանդութեան յունական տաճարութեան
կանոնները տարբեր են ըստ բովանդակու-
թեան եւ ըստ շարքի: Թուլացումք թէ ազա-
տամտութիւն, յունաստո արտասահմանի
հրեաներուն յաւելումները Ս. Գրական կա-
նոնին ստիպեցին քահանայապետները որ
յատուկ ժողովով մը հշդեմ շարութիւնք
ատուածաշնչական գիրքերուն եւ ընտրեն
ամենէն հարագատ եւ մաքուր օրինակը իր-
բն տիպար text Ս. Գրոց: Ժողովը գու-
մարուեցաւ Եսայիա (այսօր Եսայնէ) Բա-
ղաճի մէջ, Առաջին դարու վերջին տաս-
նամեակին եւ հաստատեց զընդունուած
գիրքերու» կանոնը, որ մինչև այսօր կը
նկատուի վերջնական եւ անվիճելի: Քահա-
նայապետներու որոշումը պահեց Երուսա-
ղեմի հին աւանդութիւնը, ըստ թիւի եւ ըստ
արքի, այնպէս ինչպէս յիշած ենք վերև:
Քամանոս կանոնակր գիրքերը մնացին
քամանոս: Իսկ միւսները կոչուեցան պա-
րականոն, յունարէն «apographa», «ծածուկ
ինաստութիւն» (քաղցրինաստութիւն), իսկ
եբրայերէն՝ «արտաքին գրեմենք»:

Քրիստոնէական սկզբներէ, առաջին իսկ
օրէն, որպէսզեք Եօթանասնիցը: Հին սկե-

զեցիները կառչած մնացին Եօթանասնից
յարգումանութեան կանոնին, պահեցին անոր
հաստատուած շարքը եւ գրեթէ բոլորն ալ
քարգումանութիւնը կատարեցին յունարէ-
նէն: Ոմանք կանոնին վրայ աւելցուցին պա-
րականոն այլ գիրքեր: Իսկ Բաղդաճեան Ե-
կեղեցիները, որոնք ուզեցին վերադառնալ
Իրաւական սկզբնաղբիւրին, մերժեցին Եօ-
թանասնիցին որպէսզած գիրքերու շարքը:
Այնպէս որ այսօր գործածուած Ս. Գիրքերը
կը ներկայացնեն երեք գլխաւոր դասակար-
գութիւններ. Հրեականը, Եօթանասնիցը
և Բաղդաճեանը: Հրեականը և Բաղդաճ-
եանը ունին նոյն քամանոս գիրքերը,
սակայն տարբեր շարունակով: Իսկ Եօթա-
նասնիցը, ըստ սկզբներէնու եւ քարգումա-
նութիւններու, կրած է յաւելումներ կամ
յատարումներ:

Հայկական կանոնին մէջ արձագանգը կը
տեսնուի բո՛ւր միտումներուն եւ Ս. Գիրքի
կրած բոլոր փոփոխութիւններուն: Մահակ-
Մեղարայի առաջին իսկ քարգումանութեան,
մերիները լքած են ասորականը ի նպատակ
յունարէն Եօթանասնից բնագիրին: Կորիւ-
նի, հարե՛ացիի, Փարպեցիի եւ Յայսմա-
ուրքի վկայութիւնները, իրենց բոլոր
տարբերութիւններով հանդերձ, կը համա-
ձայնին այն փաստին շուրջ թէ Բիւզանդի-
նէն եկած եւ Ազդիկոս Պատրիարքին ձեռ-
նով մեր առաջ քարգումանիչներուն յանձ-
նուած Եօթանասնից օրինակին վրայ կա-
տարուած է գրաբար մեր Աստուածաշունչի
վերջնական քարգումանութիւնը:

«Հաստատուն եւ նշարիտ օրինակք»,
«ստոյգ օրինակք» կոչուած բնագիրը ունե-
ցած պէտք է ըլլայ Եօթանասնից վերև յի-
շատական կանոնը: Սակայն այդ կանոնը
շարունակաբար պահուած չի թուիր ըլլալ,
քանի որ Հայաստանեայց սկզբներէն անհրա-
ժեշտ նկատուած է սկզբնական ժողովի
նիւք ընդ Ս. Գրոց կանոնը եւ յատուկ ո-
րոշումով նշոյլ գայն: Այդ է Պարտալի ժո-
ղովը, գումարուած Միոն Բուռնացի կաթո-
ղիկոսի օրով, 768 թուականին: Պարտալի
ժողովի 24-րդ կանոնը կ'ընէ.

«Եւ եղիցի ձեզ ամենեցունց, եկեղեցա-
կանաց և աշխարհականաց պաշտելի Սուրբ
Գրքք Հին և Նոր Կտակարանաց՝ Մովսէ-

սի. Գիրք Մննդոց, Ելից, Ղեկավանք, Քիւշ, Երկրորդ Օրէնք, Յետև Նաւեայ, Դաստարը եւ Հռուքան, Թաղաւորութեանց Դ, Մնացորդաց Գրոց Աւուրք Բ, Երբ Բ Բանք, Գիրք Յորայ, Սաղմոսաց Գիրք Ա, Սողոմոնի Գ Գիրք, ԺԲ Մարգարէքն, Եսայի, Երեմիա, Եղեկիէլ, Դանիէլ:

Եւ յարտաքուտ պատգամաւորացի առ 'ի ուսուցանել զձեր մանկունս՝ զուսումնաբազումն Սիրաքայ Իմաստութիւնն:

Զարմանալի կերպով Պարտաւի ժողովը վերադարձ մը կը կատարէ դէպի երեւեակն աւանդութիւնը: Եօթանասիցէն գեղջուած են Նեւիի եւ Եսքեր, իսկ Սիրաքի իմաստութիւնը լուսամցի վրայ բազում է իբրև մանկավարժական գրականութիւն:

Առ հասարակ դժուար է հայկական կամոնի մը մասին յօսիլ, մանաւանդ Հիմ Կոտակարանի պարագային: Բացի Պարտաւի ժողովէն, մեր Եկեղեցւոյ ժողովներէն եւ ոչ մին կամոնական որոշումով սահմանած է Ս. Գրոց կանոն մը: Ճիշդ է որ մեր գրք-յագիրներու մէջ կը գտնենք Քրիստոսէական Եկեղեցւոյ կանոններ հայերէնի բարգամուած եւ որդեգրուած, սակայն ոչ մէկ ժողով կանոնականացուած է գտնուած: Ս. Գրոց կանոնին նկատմամբ ազատ եղած է մեր հայրերու վերաբերմունքը: Փոխանակ ժողովական որոշումի, հեղինակութիւն գտած են առ հասարակ Երբայացիի, Սարկաւագ Վարդապետի եւ այլոց աւաններ: Այնպէս որ մեր գրքագիրներուն մէջ կը գտնենք տարօրինակ այլաբանութիւն մը: Ունինք ձեռագիր Հին Կոտակարաններ որոնք կը պարունակեն երեւեակն կանոնի քառորդս գիրքեր միայն, ուրիշներ՝ Եօթանասից երեսուցեօք գիրքերը եւ տակաւին կամ որ Ս. Գրոց բազմաթիւ պարականոն գիրքեր աւելցուցած են վերոյիշեալներու շարքին մէջ:

Պարականոն գիրքերու նկատմամբ միջ-

նադարեան Հայ հեղինակները որոշ համակրութիւններ ունեցած են, յատկապէս Սողոմոնի Իմաստութեան գիրքի նկատմամբ:

Հայ Եկեղեցին ծխական ընթերցուածներու համար Հին Կոտակարանի գիրքերէն օգտագործած է Եօթանասից կանոնի ընթերցուածները, մէկ բացառութեամբ. այն ալ Սողոմոնի Իմաստութեան գիրքն է, որը, Եսայիի Մարգարէութեան հետ աւանդէն աւելի օգտագործուած եւ սիրուած գիրքը եղած է ճշտօր կազմողին:

Եթէ ճշտօրը նկատենք Եկեղեցւոյ մէջ կարդացուած Ս. Գիրքի պաշտօնական հեղինակութիւնը, ապա պիտի ընդունինք որ մեր Եկեղեցին յատուկ համակրութիւն մը չէ՛ տածած պարականոններու նկատմամբ. այլ ինչպէս քրիստոնէական դրացի Եկեղեցիներու մէջ, Ս. Գիրքի կանոնէն ներս առնուած են ուշ ժամանակի այն պարականոնները, որոնք կապ ունին Քրիստոսի հետ: Ազգամեղքիոյ եւ Անտիոքի հայրերը չկոտակ Մարգարէից՝ գիրքին մէջ տեսած են Նոր Կոտակարանը հիմնադրող մարգարէութիւններ, ուր քրիստոնէական հաւատքը կրնար յագուրդ տալ Քրիստոսի կեանքը ամբողջապէս գուշակուած տեսելու իր զգուսմին: Միջնադարեան մեր հեղինակներու գլխաւոր մտաեզրութիւնը եղած է հաստատել շարունակութիւն մը Հին եւ Նոր Կոտակարաններուն միջեւ, ոչ այնքան կանոնական՝ որքան բարեպաշտական մտահագութեամբ: Նոր Կոտակարանը բ՛ական պատմութիւնը, լրումին հասած Ստուածաշունչը ընկ Աստուծոյ ժողովուրդին, Հին Կոտակարանը կառուցանելով իբրև պատուամզամը Նորին. այս եղած կը թուի բոլոր սկսեայ կանոնը Յովհաննէս Սարկաւագ Վարդապետի եւ անոր հետեւող զպրացին:

(Շարունակելի)

ՇԱՀԷ ԵՊԻՍԿՈՊՈՍ



ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ՄԱՏԵԱՆԸ

Աստուածաշունչի Հայերէն տպագրութեան 300-ամեակը առիթ մը կ'ընծայէ մեզի անդրադառնալու այն մեծ եւ անզուգահան Մատեանին, որ հզօր կերպով ներդրած է եւ կը ներգործէ տակաւին մարդկային մշակութի մրայ: Յաւիտենակնորէն երիտասարդ այս սրբազան Մատեանին կը ծփան ալիքները լոյսի ճշմարտութեան, իմաստութեան, կեանքի եւ զօրութեան: Ս. Գիրքը, «Թագուհին տիեզերական գրականութեան», չհիշող, չմշտող եւ միշտ աւելի գեղեցկացող յաւիտենական Մատեանն է, որ իր ճառագայթները կը սփռէ աշխարհի ամբողջ տարածութեան:

Ս. Գիրքը այսօր դարձած է տիեզերական Մատեան մը, որ կը կարդացուի բոլոր ժողովուրդներու կողմէ: Աշխարհի վրայ չկայ դիրք մը որ այնքան տարածուած ըլլայ որքան ան, որ թարգմանուած է աւելի քան 400 լեզուներու:

Ս. Գիրքը շին եւ նոր կտակարաններու ամբողջութիւնն է, գրուած Ս. Հոգիի ներշնչութեամբ: Ինչ որ Ս. Գիրքը կը զատորոշէ տիեզերական գրականութեան միւս բոլոր գրքերէն եւ իրեն սրբազան նկարագիր եւ մասնաւոր հեղինակութիւն կու տայ, այն է՝ թէ ան գրուած է աստուածային ներշնչութեամբ: Ս. Գիրքը ամբողջութեամբ ներշնչակ մատեան մըն է. «Աստուածային գրականութիւն» ըստ Տերտուլիանոսի, «Աստուածային մատենագրարն» ըստ Յերոնիմոսի: |

Ս. Գիրքը Աստուծոյ խօսքն է ուղղուած մարդոց: Ս. Գրքի նկատմամբ եղած այս վստահութիւնը Եկեղեցին ժառանգեց Իսրայէլի ժողովուրդէն, Սինակոկէն, որոնց ջով կար այս հաւատարմ անյիշատակ ժամա-

նակներէ ի վեր: Հրեայ ժողովուրդը գիտէր թէ ինք ընտրեալ ժողովուրդ մըն էր Աստուծոյ կողմէ, թէ Ուխտ մը գոյութիւն ունէր Աստուծոյ եւ իր միջեւ, իր ամբողջ պատմութիւնը կը մտնէր աստուածային ծրարին մէջ, փրկութեան պատմութեան մէջ: Արդ, բնական չէ՞ որ այն Մատեանը որ արձանագրուած էր Աստուծոյ յայտնութիւնը՝ ներշնչեալ ըլլար: Նոյնինքն Աստուած չէ՞ որ յայտնեց Ինքնինք Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի. Մովսէսի չհրահանդէ՞ց գրել իր խօսքերը եւ Հաստատել Օրէնքը: Նոյնը շեղա՞ւ Մարգարէներուն (Երեմ. Ա. 9): Այս համոզումը այնքան զարգացաւ հրէից մօտ որ առաջին դարու հրեայ պատմարան Յովսէփոս կ'ըսէ թէ Ս. Գրոց հեղինակները գրած են «Աստուծոյ ներշնչութեամբ»:

Այնուհետեւ նոյն ձեւով Եկեղեցին ընդունեց: Յիսուսի եւ Առաքեալներու շնորհներէն վրայ բազմաթիւ քանաձեւեր կան, ուր նոյն հաւատքը կը հարստաւորի: Աստուած է որ խօսած է Մովսէսին (Մարկ. ԺԲ. 26, Յովհ. Թ. 29, Գործք Է. 44, Հովհ. Թ. 15), Ինքն է որ արտասայտուած է Մարգարէներով (Ղուկ. Ա. 15, Դ. 25): Նշանակալից է Առաքեալին խօսքը. «Աստուած ըսաւ» (Բ. Կորնթ. Դ. 16):

Կը հաւատանք ուրեմն որ Ս. Գիրքը ամբողջապէս Աստուծոյ խօսքն է. ասիկա քրիստոնէական մեր անխորդակելի հաւատքն է: Միւս կողմէ, ան մարդոց կողմէ գրուած կամ խմբագրուած Մատեան մըն է: Ասոնք Ս. Գրոց երկու երեսներն են, ուրոնցմէ մին միւսին պէտք չէ զոհել:

Սրբազան գրքերը կը պարունակեն Աստուծոյ խօսքը: Անոնց աստուածային ծագման համոզումը այնքան ամուր եղած է հաւատացեալներու գիտակցութեան մէջ, որ

երբէք չեն մտածած զայն ապացուցանել: Նոր կտակարանի մէջ բազում համարներ ունինք, ուր կը խօսուի Ս. Գրոց ներշնչականութեան մասին: Սակայն ունինք մանաւանդ, երկու համարներ, որոնք շատ լաւ կ'ամփոփեն Ս. Գրոց ներշնչականութիւնը: «Քանզի ոչ եթէ բոտ կամաց մարդկան թրուաւ մարդարէութիւն երբէք, այլ ի Հոգւոյն Սրբոյ կրեալ խօսեցան մարդիկ յԱստուծոյ» (Բ. Պետ. Ա. 21): «Ամենայն գիրք Աստուածաշունչք եւ օգտակարք ի վարդապետութիւն են եւ ի բանդիմանութիւն եւ յուղղութիւն եւ ի խրատ արդարութեան» (Բ, Տիմ. Գ. 16): Ու այնուհետեւ եկեղեցին, չէ զարգած զայն կրկնելէ եւ ուսուցանելէ իր հայրերու, եւ աստուածաբաններու բերնով:

Ս. Գիրքը ներշնչեալ Մատեան մըն է, որուած եւ հազմուած ծարդոց կողմէ: Գրող Հեղինակը Ս. Հոգւոյն գործիքն է, կը դրէ թելադրութիւնով Ս. Հոգիէն: Գործիք մը ստիպան ար կը պահէ իր ամբողջական գիտակցութիւնը, անձնականութիւնն ու աղատութիւնը. լուի կրտսերական եւ կոյր գործիք մը չէ: Գրողը միայն ստացող եւ դիտող մը չէ, առ ճակէ՛ գործող: Ներշնչումը պէտք չէ հասկնալ իր մեքենական եւ նիւթական իմաստով: Աստուած ճշմարտութիւնը չի թափեր մարդու մտքին մէջ, ինչպէս օր Հեզուկը կը թափուի ամանին մէջ: Ինչպէս որ դրապէտը եւ արուեստագէտը ճիւղ կ'ընեն, կը յողմին, կ'աշխատին գեղարուեստական գործ մը յաւաք բերելու համար, այնպէս ալ Ս. Գրքի Հեղինակներ աշխատած են ճշմարտութիւն մը եւ կրօնական լոյս մը արտնելու համար: Օրինակ, Մինդոց գրքի Հեղինակը երկար ատեն մտածեց թէ ինչպէ՞ս կ'ըլլայ որ շարիք կայ այս աշխարհին մէջ. ինչպէ՞ս տառապանքը մուտք գործեց այս աշխարհ, ինչպէ՞ս ընտանեկան գծախտութիւններ մուտք գործեցին աշխարհ: սերունդներ խորհեցան այս խնդրի մասին, աշխատեցան զայն լուծել ու օր մը յանկարծ անոնցմէ մին ստացաւ աստ-

ածալիւն լոյսն ու յայտնութիւնը, այլ խօսքով՝ ներշնչումը եւ իրեն յայտնուեցաւ ըսկողրնական կամ ազամական մեղքի խորհուրդը:

Ս. Գրոց մէջ մարդկայինը եւ աստուածայինը կը միանան այն աստիճան, այնքան նեղ կերպով, որ կարելի չէ յստակ բաժանումը ընել երկուքին. ստանց շփոթեցնելու աստուածայինը եւ մարդկայինը կը միատեղուին եւ կը միանան: Այնպէս որ դործը Ս. Գիրքը կու զայ մարողնայէս Աստուծմէ եւ ամբողջապէս մարդէն, իւրաքանչիւրը ամբողջապէս Հեղինակ է ամբողջ Ս. Գրքին:

Ս. Գրոց ներշնչականութիւնը լաւ հասկնալու համար անհրաժեշտ է նկատի առնել զրոյը եւ անոր ընկերային պայմանները: Արդարեւ ներշնչեալ Հեղինակը մաս կը կազմէ ընկերութեան մը, որ իր մէջ կը մտածէ եւ կը գործէ: Կ'ապրի միջավայրի մէջ մէջ որ իր ըմբռնումները ունի: Իւրաքանչիւր դարաշրջան իր հետքը կը թողու: Ս. Գրքին մէջ, եթէ Աստուած որումն է իր պատգամները մարդուն ուղղել, Յայտնութիւնը պէտք է պատշաճի մարդկային զարգացման յաջորդական հանգրուաններուն:

Ս. Գրոց մէջ մարդկայինը, այսինքն արտադան Հեղինակին նկարագիրը, խառնընթացքը, կեանքի պայմանները, ժամանակը, գրուողը եւ քերականացի աղբիւրները զոր օգտագործեց, արտայայտութեան կերպերը, զբական սեպերը եւայլն նկատի պէտք է առնել: Այսպէս օրինակ, տիեզերքի արդի ըմբռնումը նոյնը չէ եւ կը տարբերի Հիներու ըմբռնումէն: Հրէից դիտական ըմբռնումները նախնական են ու Մինդոց գրքի Հեղինակներ ինքզինքնին կ'արտայայտեն դիտական պարզ ձևերով: Սրբազան Հեղինակը Հոն յաւիտեանական ճշմարտութիւնները կը յայտարարէ ընկերութեան մը, իր երկիրն եւ իր դարաշրջանին, ստանց որուն զինք պիտի չկարենային հասկնալ իր ժամանակակիցները: Աստուածային ճշմար-

տուութիւնները յայտնելու համար հեղինակը նկատի կ'առնէ իր ժամանակին ընդունուած գիտական տեսութիւնները եւ սահմանափակումները:

Աստուած ինքզինք կը յայտնէ ընկերութեան մը մէջ, եւ միջնադարի մը մէջ: Ուրեմն դժուար չէ մեզի հասկնալ թէ ինչո՞ւ Աստուած արբազան հեղինակներուն չտառջարկեց ամբողջական եւ կատարեալ գիտական դրութիւն մը: Մննդոց գիրքը եթէ ուրիշ վայրի մը, մշակոյթի ուրիշ հանգրուանի մը մէջ գրուած ըլլար, ստեղծագործութեան պատմութիւնը հիմնական նոյն ճշմարտութիւնները պիտի պարունակէր, բայց տարբեր ոճով մը. օրինակ, պիտի խօսուէր աթոմներու մասին: Ուրեմն մեզի համար յստակ եւ որոշ է թէ սրբազան հեղինակներու նպատակն է տալ կրօնական ճշմարտութիւններ եւ ոչ թէ գիտական ուսուցում: Ս. Գրոց գիտական կարգ մը անճշդութիւնները շատ մասհոգած էին ՃԹ. դարու հաւատացեալները, երբ Ս. Գրոց աւանդական մեկնարանութիւնը շփում ունեցաւ բնական գիտութեանց հետ, որոնք ճշույնաբայլ յառաջդիմութիւններ կ'արձանագրէին: Բայց այսօր այլեւս չ'յարուցուիք Ս. Գրքը եւ Գիտութիւն հարցը: Ս. Գրոց մէջ գիտական ուսուցում չկայ, ան չի յաւակներ գիտութիւն ուսուցանել: Երբ մէկը գիտական ձեւով կը մօտենայ Ս. Գրոց, աղպիսին շեղած կ'ըլլայ Ս. Գրոց նպատակէն:

Ճիշդ է թէ Ս. Գրքի մէջ կը հանդիպինք պատմական անճշդութեանց, բայց Ս. Գրոց հին հեղինակներէն կարելի չէր պահանջել որ գործադրէին Ի. դարու պատմական գիտութիւններու թէրիւրը: Անոնք գործածած են սեմական, արեւելեան հին մեթոտները պատմութեան մէջ: Աւետարանները, օրինակ, կենսագրութիւններ չեն բառիչ այսօրուան իմաստով: Ս. Գրքը կը պարունակէ պատմութիւն, բայց ինքը պատմութեան գիրք մը չէ: Պատմութիւնը միայն միջոց մըն է Ս. Գրոց հեղինակներուն հա-

մար՝ ցոյց տալու Աստուծոյ ծրարիւր եւ տնօրինութիւնները:

Երբ կը խօսուի Ս. Գրոց ներշնչականութեան մասին, պէտք է նկատի առնել հետեւեալ պարագան: Բարբախտեան աւանդութեան մը համաձայն Ս. Գրքի բնագիրները վերագրուած էին փոքր թիւով հեղինակներու: Մովսէս նկատուած էր հեղինակը ամբողջ Հնգամատեանին, Գաւթ՝ Սաղմոսներու եւ Սողոմոն՝ Իմաստութեան գիրքերուն: Նոյնպէս Շալայի, Երեմիայի, Եղեկիէի կը վերագրէին ամբողջութիւնը իրենց անունով մեզի հասած կանոնական գրքերուն: Սակայն Ս. Գրոց արդէ քննադատութիւնը երկար աշխատանքներէ ետք փաստացի կերպով ցոյց տուաւ որ ոչ թէ մի քանի, այլ բազմաթիւ անձեր աշխատած են Ս. Գրոց խմբագրութեան մէջ: Ս. Գիրքը սերունդներու գործ է: Առանց ուրանալու Շալայի մը մեծութիւնը եւ հանճարը, իր անունով մեզի հասած գրքի կազմութեան մէջ բաժին ունին նաեւ անանուն ուրիշ հեղինակներ: Նոյնն է պարագան Հնգամատեանին, Իմաստութեան գիրքերուն եւ Սաղմոսներուն:

Գիրք մը գրելու կամ խմբագրելու համար Աստուած օդառագործեց բազմաթիւ հեղինակներ, բոլորն ալ ներշնչուած Ս. Հոգիէն: Տակաւին ո՛չ միայն գրող հեղինակներ ներշնչուած են, այլ անոնք որ մասնակցած են Ս. Գրոց կազմութեան եւ կարգաւորութեան: Ս. Գրքի կազմութիւնը կը նմանի դեղեցիկ տաճարի մը, որուն կառուցման մէջ ոչ միայն ճարտարապետը դեր ունի, այլ ամենէն յետին գործաւորն անգամ: Ճիշդ է թէ մեծագոյն բաժինը կ'իյնայ ճարտարապետին, բայց բոլոր աշխատաւորներն ալ իրենց որոշ բաժինը ունեցած են տաճարի կառուցման մէջ:

Նկատողութեան արձուելիք ուրիշ կէտ մըն ալ այն է թէ ոչ թէ Ս. Գրքի այսինչ կամ այնինչ մասը ներշնչեալ է, այլ՝ ամբողջ Ս. Գրքը. ներշնչականութիւնը կը տարածուի Ս. Գրոց ամբողջութեան վրայ:

Միաւր պիտի ըլլար Ս. Գրքէն վերցնել կարգ մը գրքեր կամ համարներ ու դանոնք շնչառել անի աստիճան՝ որ մնացածները շուքի տակ մտնի։ Այլ խօսքով, սիւսլ է ճշմարտութիւնը։ Առնենք միմիտը Ս. Գրոց կարգ մը գրքերու եւ համարներու մէջ։ Ճշմարտութիւնը կը դանոնի ամբողջ Ս. Գրքէն մէջ եւ ոչ թէ միայն այս կամ այն գրքերուն մէջ։

Սակայն Ս. Գիրքը ոչ միայն ներշնչաւ Մատեան մըն է, այլ՝ ներշնչող։ Ս. Գիրքը սքանչելի յուշարձան մըն է գրական արւեստի։ Ս. Գրոց մատենաներուն մէջ կը խօսեն բանաստեղծներ, հետաքննիչ, խորհողներ, պատմողներ։ Կրօնական արժէքի քով նկատի պէտք է առնել իւրաքանչիւր գրքի սեպակապական արժէքը, անոր հնութիւնը, սնկորնչելի հարստութիւնը, այլազան բովանդակութիւնը եւ զազափարներու վեհութիւնն ու ազնուութիւնը։ Ս. Գիրքը միշտ դ՛աւայանքով կարգացուած է իրբեւ քերթողական մատենի։ Անոր գրականութիւնը կարելի է բազդատել ուրիշ որեւէ գրականութեան հետ։ Հոն չեն պակսիր գողցելի եւ խորունկ զգացումներով գրուած էջեր, բազմաթիւ բանաստեղծներ իրենց ներշնչումը անկէ քաղած են։ Տանթէ, Միլթըն, որ Մենդոց գրքի ազդեցութեան ներքեւ գրեց իր նշանաւոր «Իրախտ Կորուսեալը», Շէքսպիր, շատ բաներ կը պարտին Ս. Գրոց։ Ծրաննացի Դասական Հեղինակներէն Ռասին, Շաթոպրիան, Լամբրին, Հիւօ, Վիլյոյ, նոյնպէս Ս. Գրոց շատ բաներ կը պարտին իրենց քերթողական գործերուն մէջ։ Ճամանակով մեզի աւելի մօտ Վեռլէն եւ Բեկի կրած են ազդեցութիւնը Ս. Գրոց։ Իսկ Քլոտէլ համակուած է ամբողջութեամբ Ս. Գիրքով։ Ոչ միայն գրականութիւնը, այլ եւ ուրիշ արուեստներ ներշնչուած են Ս. Գրքէն։ քանդակագործներու, նկարչիներու, երաժիշտներու համար ան ներշնչարան մը եղած է, անհասնում նրկիւր հայթայթած է արուեստագէտներու։

Իր գրական եւ զեղազիտական արժէքէն անկախ, Ս. Գիրքը դաստիարակչական մեծ

զեր ունեցած է մարդկութեան վրայ։ Դասերով Ս. Գիրքը դաստիարակած է քրիստոնեայ ժողովուրդներ, անոնց հայթայթելով բարոյական եւ հոգեւոր անապատ սրնունք։ Աւետարաններ եւ Սաղմոսներ զբրծածուած են իրբեւ դասագիրք։ Հեղինակ մը կ'ըսէ թէ Եւրոպայի քրիստոնեայ ժողովուրդներու մշակոյթը կը Կանգլի երկու սիւներու վրայ։ Ս. Գիրք եւ Հեղինակը։ Ս. Գիրքը եւ Հոմերոսը Արեւմտեան քաղաքակրթութեան երկու սիւները եղած են։ Փոլ Վալէրի իր մէկ գործին մէջ երբ կը վերլուծէ Արեւմտեան քաղաքակրթութիւնը, կ'ըսէ ի միջի այլոց թէ ան կը հանգչի երեք հիմերու վրայ։ Յունական միտք, Հռոմէական օրէնք եւ Հրեա-Քրիստոնէական ողբականութիւն։ Տանիէլ Ռոպս աւելի խորացնելով նոյն զազափարը, կ'ըսէ թէ անոնցմէ մերջինը՝ Ս. Գիրքը ամենէն անհրաժեշտն էր, առանց որուն Արեւմուտքը պիտի չըլլար այն՝ ինչ որ եղաւ։

Բայց այս ազդեցութիւններէն անկին եւ աւելի, Ս. Գիրքը մանաւանդ կրօնական Մատեան մըն է, անոր սիրտը եւ կեդրոնը կրօնն է։ Ս. Գիրքը մեզի կը փոխանցէ Աստուծոյ յայտնութիւնը, կը պարունակէ յաւիտենական կեանքի խօսքը։ Կրօնական ճշմարտութեանց եւ կեանքի սղբիւրն է ան։

Ս. Գիրքը մեռած եւ չոր ահուսթեանց գիրք մը չէ՝ այլ՝ կենդանի եւ արտակարգ զօրութիւն մը ունին անոր խօսքերը, որոնք մեզ կը լուսաւորեն, կը շնորհակցեն եւ կը յուղեն։ Ս. Գրոց Մատենաներու խօսքերը ամենէն խոր ճշմարտութիւնները կը պարունակեն։ անոնք կը խօսին Աստուծոյ, մարդու, անոր ծագման, ճակատագրին, փրկութեան եւ յարութեան մասին։ Անոնք դէմ յանդիման կը բերեն մեզ Աստուծոյ, Անոր սեծութեան եւ յաւիտենական ներկայութեան։ Յովհաննէս Ոսկերբեբան Հայրապետ կ'ըսէ թէ Ս. Գիրքը խօսակցութիւն մըն է Աստուծոյ հետ։

Ս. Գիրքը փիլիսոփայութիւն մը չէ, վարդապետութիւն չէ, այլ կեանք, կեն-

զանի վկայութիւն մըն է: Աստուածաշունչը մեզի կը պատմէ Աստուծոյ միջամտութիւնը մարդկային պատմութեան մէջ: Կը ներկայացնէ մեզի Աստուծոյ Յայտնութիւնը, թէ ինչպէ՛ս Ան յայտնուեցաւ նախ Աբրահամի, Իսահակի, Յակոբի, Մարգարէներու եւ ի վերջոյ ամբողջական յայտնութիւնը կատարուեցաւ Յիսուս Քրիստոսով: Աստուծոյ բնութիւնը, նկարագիրը եւ անձը իր կատարեալ ձեւով ճանչցանք իր Միածին Որդիով՝ Յիսուս Քրիստոսով: Ս. Գրքի Աստուծոյ, ինչպէս պիտի ըսէր Փառքալ անբան ղեղեցիօրէն, «փրկիստփանքու եւ զխնականներու Աստուածը՝ չէ, այլ Աբրահամի, Իսահակի, եւ Յակոբի Աստուածը»: Ս. Գիրքը կը ներկայացնէ մեզի պատմութիւն մը, ուր Աստուած կը գործէ, եւ ղէպքեր, պատահարներ՝ ուր Աստուած կը միջամտէ:

Յունական փիլիսոփայութիւնը կամ աւելի ճիշդ Պլատոնականութիւնը կը հետաքրքրուի աշխարհի գաղափարով: Ս. Գիրքի՛ կանոնով, պատմութեամբ, Յոյնը կը դառնայ իրմէ դուրս, ղէպի բնութիւնը, Ս. Գիրքը իր ուշադրութիւնը կը զարձնէ մարդու անձին, գոյութեան, ճակատագրին, անոր կեանքի իմաստին: Խնչ կ'արժէ, կ'ըսէ Ս. Գիրքը, եթէ մարդ բոլոր աշխարհը շահի եւ իր անձը կորսնցնէ: Ս. Գիրքը փոխանակ վերացական վարդապետութիւն մը ներկայացնելու, ինչպէս է օրինակ Պլատոնի գաղափարներու աշխարհը, կը ներկայացնէ ղէպքեր, անցուղարձեր, այլ խօսքով՝ պատմութիւն մը:

Յունական իմաստասիրութեան Աստուածը գաղափարներու կառուցման մը դաստիարակ է՝ օրինակ Աբրիստոսի բնութեանն ձեկնելով կը դանձ Անշարժ Եարժիչը, Առաջին Եարժիչը, որ կ'անդիտանայ աշխարհը, անտարրեր է մարդկութեան ճակատագրով: Այս իմաստով, Յունական փիլիսոփայութիւնը յոռետես է, քանի որ Աստուած չի հետաքրքրուիր աշխարհով, մարդ ձգուած է առանձինն այս աշխարհի մէջ: Ընդհակառակն, Ս. Գիրքը մեզի կը նկար

դագրէ Աստուած մը որ կ'ապրի, կը գործէ, համակ կենդանութիւն է, կը սիրէ եւ կը վարձաւորէ: Ի վերջոյ Աստուած մը ճշիւ այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր Միածինն ետ, ղի ամենայն որ հաւատայ ի Նա, մի կորիցէ, այլ ընկալոյցի զկեանան յաւիտենականս» (Յովհ. Գ. 14):

Ս. Գիրքով հաւատացեալը ղիտէ թէ ինք առանձինն չէ այս աշխարհի մէջ եւ իր հոգեկան տառապանքներուն, նեղութիւններուն, ղժրախտութեանց ատեն կրնայ ղիմել մէկու մը, հայցել օգնութիւնը բարեգութ Զօր մը:

Այսօր մարդիկ հետզհետէ կը վերադառնան Ս. Գրքին եւ անոր ճաշակը կ'առնեն. ինչո՞ւ. որովհետեւ այսօր մարդիկ կը փնտռեն ինչ որ թանձրական է, գոյութեանական: Գիտենք թէ այսօրուան փիլիսոփայութիւնը (Գոյութեանապաշտ) կը զբաղի առաւելարար մարդուն գոյութեամբ. մարդու գոյութեանն, պայմաններէն, կացութեանն եւ տառապանքին կը մեկնի բացատրելու համար Տիեղերէն ու իտականութիւնը: Ս. Գրքի մէջ ալ առաջին աստիճանի վրայ գլորած է մարդը, անոր գոյութիւնը եւ վերկութիւնը: Բոլոր Աւետարաններն ալ կը յեւտեն այն գլխաւոր գաղափարը, թէ Քրիստոս եկաւ փրկելու մարդը: Մարդը եւ անոր ճակատագիրը գլխաւոր եւ միակ ներպատակն են Քրիստոսի:

Ներկայ բարոյապէս յուսահատական եւ տագնապալից շրջանին, երբ մարդկային ճշմարիտ արժէքներ կ'լլանուած են համատարած ընկերային շփոթութեանէ, որբա՞ն անհրաժեշտ է ընթերցումը եւ տարածումը Ս. Գրքոց ու անոր առաջադրած բարոյական ճշմարտութիւններուն, վառնդի ան մեզի պիտի բերէ կեանք եւ առաւել կեանք: Աստուած յաւիտենական է եւ Անկէ բխող շունչը եւ ճշմարտութիւնը՝ Աստուածաշունչը՝ յաւիտենական:

ՆԵՐՍԵՆ ԿՐԻ. ԲԱՊՈՒՃԵԱՆ

ՍՈՒՐԲ ԳՐՈՑ ԿԱՆՈՆԱԿԱՆ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆՈՆ ԳԻՐՔԵՐԸ

Ս. Գրոց ընդունելի և կանոնական գրքերը որոշելու համար, Հայց. Եկեղեցւոյ մէջ պաշտօնապէս առաջին անգամ ըլլալով Սիոն Ա. Բաւոնացի Կաթողիկոսի (767-775) երկրորդ տարին գումարուեցաւ Գարտաւի ժողովրդ, երկու ազգերու՝ Հայոց և Աղւանից եպիսկոպոսներէ և իշխաններէ բաղկացած (Ազգապատում, Գլ. 605, էջ 881: Յր. Մուրատ, Գլ. Թ., էջ Մ2):

Գարտաւի 24 կանոններու վերջինը Հին Կտակարանի և Ս. Գրքերուն կանոնը կու տայ: Այսպէս, Մոսկէսի Հնգամատեանը՝ 1.—Մոսկէս, 2.—Ելք, 3.—Ղեւտականք, 4.—Թիւք, 5.—Երկրորդ Օրէնք, Ապա՝ 6.—Յետև Նաւեայ, 7.—Դատաւորք, 8.—Հոռութ. 9.—12.—Թագաւորութեանց չորս գրքեր, 13.—14.—Մնացորդաց աւուրքն՝ երկու, 15.—16.—Եղբի բանքն՝ երկու, 17.—Գիրք Յովբայ, 18.—Սաղմոսք, 19.—21.—Սողոմոնի երեք գիրք, 22.—33.—Երկոտասան Մարգարէք, 34.—Եսայի, 35.—Երեմիա, 36.—Եղեկիէլ, 37.—Դանիէլ:

Այս կանոնին մէջ մի քանի գրքեր կը պակսին, զորս Հայց. Եկեղեցին այժմ իբր

կանոնական կ'ընդունի: Ասոնք են՝ 1.—Նէ-եմի, 2.—Եսթեր, 3.—Յուդիթ, 4.—Տով-րիթ, 5.—7.—Մակարայեցոց երեք գիրք, 8.—Իմաստութիւն Սողոմոնի, 9.—Սի-բաք: Իսկ Բարուքն ու Երեմիայի Ողբը Երեմիայի գրքին հետ կրնան միացած ըլլալ: Գարտաւի ժողովին ցուցակին մէջ ինչ-ւած 9 Ս. Գրքերը երկրորդականոն կոչ-ւածներն են, որոնք Հրէական կամ Եգիպտական կանոնին մէջ չեն մտած, և զորս այժմեան Բողոքականներն ալ նախընտրած են կա-նոնէ զուրս հանել:

Բայց թէ ինչո՞ւ Գարտաւի ժողովէն մեզ չեն հասած և չեն յիշուած Նոր Կտակարանի կանոնական Ս. Գրքերը զորս խոստացած էին ինչի՞նչ անհասկնալի կը մնայ:

Այս ժողովէն յետոյ Հայց. Եկեղեցւոյ կամ Հայրապետութեան կողմէ չունինք ու-րիշ պաշտօնական ժողով մը որ վճռա-կանօրէն սահմանած և կանոնած ըլլայ թիւն ու անունը Աստուածաշունչի ընդունելի Ս. Գրքերուն:

Ստորեւ կը ներկայացնենք Աստուածա-շունչի կանոնական Ս. Գրքերու զանազան ցանկեր:—

Յ Ա Ն Կ Ա Ռ Ա Ջ Ի Ն

(Ըստ Լատոգիկեայ ժողովին)

«Այս են բովանդակ գիրք Հին Կտակա-րանի, զորս արժան է հրապարակու ըն-թեանուք:—

- 1.—Մե., 2.—Ել., 3.—Ղեւ., 4.—Թիւ., 5.—Երկ., 6.—Յես., 7.—Դատ. և Հոռութ., 8.—Եսթ., 9.— 1 և 2 Թագ., 10.— 3 և 4 Թագ., 11.— 1 և 2 Մե., 12.— 1 և 2 Եղբ., 13.— Սղ., 14.— Առ., 15.—

- Ժող., 16.— Երգ., 17.— Յոր., 18.— ԺԲ Մարգարէք, 19.— Ես., 20.— Եր. և Բա., Ող. և Թուղթ, 21.— Եղ., 22.— Դն.:

Իսկ Նոր Կտակարանի գրքերն են հետեւ-եալները:—

- Չորս Աւետարաններ. Մթ., Մկ., Ղկ., ՅԿ., ԳԺ., 7 Կաթողիկեայ Թուղթեր, Յկ., 1 և 2 Պա., 1, 2, և 3 ՅԿ., Յդ., 14 Թուղ-

Թեր Պողոսի Հո., 1 եւ 2 Կր., Գղ., Եփ., Փպ., Կղ., 1 եւ 2 Թեո., Եբ., 1 եւ 2 ՏՏ., Տա., Փժ.:

Ս. Գրոց որ ամբողջովին կը մխարանի Կիւրեղ Եթովպացիէ մաջի | Հայրապետի յօրինած ցանկին հետ:

Այս առաջին, պաշտօնական ցուցակն է



«Աստուածաշունչ», Անդերտամ, 1898:

Յ Ա Ն Կ Ե Ր Կ Ր Ո Ր Գ

(Ըստ Մեծն Աթանասի, Դ. Դար)

Առաջին հայրապետն է որ իր «Ձատկական թղթին» մէջ լճիտ տալով կարգաւորած է թիւն ու անունը Հին եւ Նոր Կտակարաններու ընդունելի Սուրբ Գրքերուն, զորս կոչած է ընթերցեալս կամ քրիթեոնեյիս յեկեղեցւոյն:

Ս. Աթանաս Հայրապետ խորութիւն չէ դրած Կանոնականներու եւ Երկրայական

ներու միջև, այլ այսպէս կը թուէ Նոր Կտակարանի Ս. Գրքերը.

Չորս Աւետարան՝ Մթ., Մկ., Ղկ., ՅՀ., Գծ., Կաթողիկոսայք կոչուած եօթը. Թուղթեր՝ Յկ., 1 եւ 2 Պտ., 1-3 ՅՀ., Յգ., ապա՝ Խամանդոս Թուղթերը Պողոսի՝ Հռ., 1 եւ 2 Կր., Գղ. | Եփ., Փպ., Կղ., 1 եւ 2 Թեո. | Եբ., 1 եւ 2 ՏՏ., Տա., Փժ., եւ

զարձեալ Յովհաննու Յայտնութիւնը Ապա ուրիմն, Աթանասի կանոնը ըստ բովանդակութեան կը ներկայացնէ ճշդիւ այժմեան

ընդունուած նոր Կառկարանը (27 Մ. Գրքեր) :

Յ Ա Ն Կ Ե Բ Բ Ո Բ Գ

(Ըստ Ամանիայի Շիրակումայ, Է. Դար)

Թիւք Որչափութեանց Հին Կառկարանաց (Ըստ Ջեռ. Թիւ 773, ք Մատենադարանի Վանուց Սրբոց Յակոբեանց յերուսաղէմ, ք Թուին 1359) :

Դիր Մովսիսի Օրէնսքրի՝ Ա.— 1.— Մըննդոց, սունք են ԴՌՅԷ (4307), 2.— Ելիցն, ունի սունա ԳՌՆ (3400), 3.— Դեւտացոցն, սունք ԲՌՁ (2700), 4.— Թըւոցն, սունք ԳՌՇԼԳ (3533), 6.— Երկրորդ Յրինացն, սունք ԳՌՃ (3100).

Բ.— Յետուայ որդւոյ Նաւեա, սունա ունի ԲՌՃ (2100), Դասուարացն սունք ԲՌՃԾ (2150), Հոռութայ սունք ԳՃ (300).

Գ.— Թաղաւորութեանն Ա. ԲՌՇ (2500), Թաղաւորութեանն Բ. ԲՌԴՃԼԲ (2432), Թաղաւորութեանն Գ. ԲՌՇ (2500), Թաղաւորութեանն Դ. ՌՌ (1600).

Դ.— Մնացորդացն Առաջին, ԲՌՃԾ (2150), Մնացորդացն Երկրորդ, ԳՌ (3000).

Ե.— Մակարայեցոց Առաջին ԲՌՇԻԵ (2525), Մակարայեցոց Երկրորդ ԲՌԸ (2008), Մակարայեցոց Երրորդ ՁՄ (750),

Մակարայեցոց Չորրորդ ՌՃ (1100).

Ձ.— Երկոտասուն Մարգարէիցն ԳՌՅԱ (3301), Է.— Եսայայ, սունք ԳՌՊԻ (3820), Ը.— Երեմիայ, սունք ԳՌՊ (3800), Բարուբայ, սունք ՅՄ (350), Ողբ Երեմիայի, սունք ՅԿ (360), Թուղթ նորին, սունք ՅՄ (350), Թ.— Եղեկիէի, սունք ԴՌ (4000), Ժ.— Դանիէի, սունք ՌՁՄ (1750), ԺԱ.— Սաղմոսարանին, սունք ԵՌՃ (5100), ԺԲ.— Առակն Սողմոնի, սունք ՌՁՄ (1750), Եկէլիաստես, սունք ՁԷ (707), Աւրնութիւն Աւրնութեանցն (Երգ երգոյ) ՄԳՁ (286), Իմաստութիւն Սողմոնի, սունա Ի (20), ԺԳ.— Յովբայ, սունք ՌՌ (1600), Սիրբայ, սունք ԲՌՊ (2800), ԺԴ.— Առաջին Եղբի, սունք ՌՅ (1300), ԺԵ.— Երկրորդ Եղբի, սունք ՌՊ (1800), Բան նեխտի, ԺԶ.— Եսթրայ, սունք ՁՄ (750), ԺԷ.— Տուրիթայ, սունք ՁՄ (750), ԺԸ.— Յուդիթայ, սունք ՌՅ (1300) :

Համանդամայն Հին Կառկարանի սունքն են ԹՌՃԻԹ (9129) :

Նորին Թիւք Որչափութեանց նոր Կառկարանաց.

Աւետարանացն՝ Ա.— Մատթէոսի, սունք, ԲՌՌ (2600), Մարկոսի, սունք ՌՌ (1600), Դուկասու, սունք ԲՌՊ (2800), Յովհաննու, սունք ԲՌՅ (2300), Բ.— Գործք Առաքելոցն ԲՌՊ (2800), Գ.— Կաթողիկէք Թու(ղ)թք Է (7), 1.— Յակոբու Թուղթքն ԳՃ (300), 2.— Պետրոսի առաջին Թուղթ ԳՃ (300), 3.— Պետրոսի երկրորդ Թուղթն սունք ԲՃ (200), 4.— Յովհաննու Առաջին Թուղթ ՄԿ (260), 5.— Յովհաննու երկրորդ Թուղթ ՄՁ (56), 6.— Յովհաննու երրորդ Թուղթ ԼԵ (35), 7.— Յուդայի Թղթին սունք ԿԸ (68), Դ.— Յայտնութեանն Յովհաննու, Ե.— Պաւլոսի Առաքելոյ Թուղթք ԺԴ (14), Համայնեցոց Թղթին սունք ՁՄ (950), Կորնթացոց Առաջին Թուղթ ՊԹԲ (842), Կորնթացոց երկրորդ

Թուղթ Ռ (600), Գաղատացոց Թղթին սունք ՅԺԲ (312), Եփեսացոց Թղթին ՅԺԲ (312), Փիլիպեցոց Թղթին սունք Մ (200), Կոզոսացոց Թղթին սունք ԳՃ (300), Թեսալոնիկեցոց Թուղթ առաջին ՅԺԲ (312), Նորին երկրորդ Թուղթ ՃՄ (150), Եբրայեցոց Թղթին սունք ՁՄ (750), Տիմոթիայ առաջին Թղթին սունք ՄԻ (220), Նորին երկրորդ Թուղթ ՃՁ (180), Տիտոսի Թղթին սունք ԴՁ (96), Փիլիմոնի Թղթին սունք ԽԱ (41) :

Համանդամայն նոր Կառկարանի սունքն են ԸՇՂԱ (8951) : Որ եւ նոյնն է համանդամութեամբ ըն կանոնաց Երկրորդ Անտիոքայ, (Յրէստէրիք Մուրաս, էլ ՄՁԹ եւ ՄՂԹ) :

Յ Ա Ն Կ Զ Ո Ր Ր Ո Ր Գ

(Ըստ Յովհաննէս Իմաստասէր Սարկիսազ Վարդապետի ԺԲ. Դար)

ԺԳ. զարու պատմիչ Մխիթար Այրիվա- նեցի իր Ժամանակադրական Պատմութեան մէջ անցուցած է այսպէս. «Իսկ ըստ զրու- թեան Կղեմայ (Հռոմայեցի, Ա. դար) որ- պէս եղիտ» (Որուն Հետեւելով քաղած էր Յովհաննէս Իմաստասէր Սարկիսազը):

Ն.ՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Հռոմայեցոցն, Կորնթացի Ա., Կորնթ- թացի Բ., Կորնթացի Գ., Գաղատացոցն, Եփեսացոցն, Փիլիպեցոցն, Կողոսացոցն, Թեսաղոնիկեցոցն Ա., Թեսաղոնիկեցոցն Բ., Եբրայեցոցն, Տիմոթեայ Ա., Տիմոթեայ Բ., Տիտոսին Կրեաացւոյ, Փիլիմոնի (Իսկ Չորս Աւետարաններն ու Գործք Առաքելոցր, որոնք չէ յիշած, թերևս որպէս ծանօթ եւ ընդունուած նկատած է):

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Եւ Գրքը Մոյսիսի՝ Աբարածքն, Ելքն, Ղևտացոցն, Թիւքն, Երկրորդ Օրէնքն, Յետև Նաւէն, Դատաւորք Իսրայէլի, Հը- ութ Մովսարայ, Առաջին Թաղաւորութիւ-

նըն, Երկրորդ Թաղաւորութիւնն, Երրորդ Թաղաւորութիւնն, Չորրորդ Թաղաւորու- թիւնն, Առաջին Մնացորդք, Երկրորդ Մը- նացորդք, Երրորդ Մնացորդք, Առաջին Եզ- բան, Երկրորդ Եզրան, Առաջին Մակա- բէ, Երկրորդ Մակարայեցի, Երրորդ Մա- կարայեցի, Չորրորդ Մակարայեցի (ունի նաև Անանիա Երակացին), (Յովսե- պոսն^(*) որ է Կայիփա Քահանայպետ, Ինովբայ Տեսիւն^(*), Կտակքն Նախահար- ցըն^(*), Ասանթի աղօթքն^(*) Տուրիթն Ա., Յուդիթն Ա., Եսթերն Ա., Եզր Սաղաթիէլ, Յոնն, Երկրտասանքն, Սաղմոսն Դաւթի, Առակն (Առ., Ժող., Երգ., Իմաստ.) Եսային, Երեմիային, Եղևիկէին, Դանիէլն, Մնացորդքն, Վասն Երեմեայ Ի Բաւ, Կոնն, (Ողբը կամ Թուղթ Երեմիա) Մահ մաղա- բէիցն^(*), Յետև Սիրաք:

(*) Միայն այս ցամկիմ մէջ կը համարվիմք ա- սոցն:

Յ Ա Ն Կ Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Գ

(Ըստ Գրիգոր Տաքեւացիի, Հայոց եռամեծ Վարդապետի)

Հին Կտակարան՝ 1.— Մովսէսի Առա- ջին՝ Աբարածք, 2.— Մոյսէսի Երկրորդ՝ Ելք, 3.— Մովսէսի Երրորդ՝ Ղևտականք, 4.— Մովսէսի Չորրորդ՝ Թիւք, 5.— Մով- սէսի Հինգերորդ՝ Երկրորդ Օրէնք, 6.— Յետև, 7.— Դատաւորք, 8.— Հութ, 9.— 12.— Թաղաւորութեանց չորս գրքք, 13.— 14.— Երկու Մնացորդք, 15.—16.— Երկու Եզրան, 17.— Նէեմի, 18.— Եսթեր, 19.— Յուդիթ, 20.— Տուրիթ եւ Տուրեմ, 21.— 22.— Մակարայեցւոց երեք գրքք, 24.— Սաղմոս, 25.— Առակ Սողոմոնի, 26.— Ժողովոց Սողոմոնի, 27.— Երգ Երգոց Սո- ժոմոնի, 28.— Իմաստութիւն Սողոմոնի, 29.— Սիրաք, 30.— Յոբ, 31.— Եսայի, Տասներկու Մարգարէներ՝ 32.— Ովսէէ, 33.— Ամովս, 34.— Միքիա, 35.— Յովէլ, 36.— Աբդիու, 37.— Յովնան, 38.— Նաւ- աում, 39.— Ամբակում, 40.— Սոփոնիա,

41.— Անդէ, 42.— Չաբարիա, 43.— Մա- ղաքիա, 44.— Երեմիա, 45.— Բարուք, 46.— Ողբք, 47.— Դանիէլ, 48.— Եզեկիէլ, 49.— Եւ վերջին կտակը: Տասներկու փոքր Մարգարէներու զբը- բերք մէկ գիրք կը համարուին եւ Հետեւա- րը Երեսունվեց (36) գիրք կ'ըլլայ բովան- ղակ Հին Կտակարանը: Նոր Կտակարանը՝ յայտնի է. 1.— Մատ- թէոսի Աւետարան, 2.— Մարկոսի Աւետա- րան, 3.— Ղուկասու Աւետարան, 4.— Յով- հաննու Աւետարան, 5.— Յովհաննու Տեսիլ (Յայտնութիւն), 6.— Եւ ննջում Վեր Հնդ Եղբարնո՞ սկսուածքով, 7.— Գործք առա- քելոց եւ հօթք Թուղթ Կաթողիկէք, 8.— Յակոբայ Թուղթ, 9.—10.— Պետրոսի երկու Թուղթեր, 11.—12.—13.— Յովհաննու երեք Թուղթ, 14.— Յուդայի Տեառնեղբոր Թուղթ, 15.— Պօղոսի Հռովմայեցւոց

Թուղթ, 16.-17.— Պողոսի Կորնթացւոյ Թուղթեր, 18.— Պողոսի Գաղատացւոյ Թուղթ, 19.— Պողոսի Եփեսացւոյ Թուղթ, 20.— Պողոսի Փիլիպպեցւոյ Թուղթ, 21.— Պողոսի Կողոսացւոյ Թուղթ, 22.-23.— Պողոսի երկու Թեսաղոնիկեցւոյ Թուղթեր, 24.— Պողոսի Եբրայեցւոյ Թուղթեր, 25.— 26.— Պողոսի երկու Տիմոթէոսի Թուղթեր, 27.— Պողոսի Տիտոսի Թուղթ, 28.— Պողոսի Փիլիմոնի Թուղթ, 29.— Կորնթացւոյ երրորդ Թուղթը (Հին աստն եղած է, իսկ ներկայիս՝ ոչ), 30.— եւ Թադէոսի (որ ներկայիս չկայ) :

Կղէմ եւ Անանիա Դամասկացի Հայրապետների կ'ըսեն թէ 6 Գիրք եւս ընդունեցին Եկեղեցւոյ մէջ: Անոնք են.

31.— Ընթերցուածն Յակոբայ, 32.— 33.— Երկու կանոններ Առաքեալներու, 34.— Բանք Յիսուսի, 35.— Գիրք Դիոնիսեայ Արիսպագաւոյ (Գործք Առաք. Ժէ. 34), 36.— եւ Քարողութիւն Պետրոս Առաքեալի:

Ինչ որ կ'ըլլայ երեսունվեց (36) գիրք: Բովանդակ Աստուծաշունչը՝ Եօթանասուներկու (72):

Յ Ա Ն Կ Վ Ե Յ Ե Ր Ո Ր Գ

(Ըստ Ոսկան Երեւանցիի առաջին տպագրութեամբ, 1666)

Հին Կտակարան՝ 1.— Եննդոց, 2.— Եւլից, 3.— Ղեւտացւոց, 4.— Թուոց, 5.— Երկրորդօրէն, 6.— Յեռուայ, 7.— Դատաւորաց, 8.— Հոռութ, 9.— Թաղաւորութեանց Ա, 10.— Թաղաւորութեանց Բ, 11.— Թաղաւորութեանց Գ, 12.— Թաղաւորութեանց Դ, 13.— Մնացորդ Նախորդ, 14.— Մնացորդ Երկրորդ, 15.— Եզրաս Առաջին, 16.— Եզրաս Երկրորդ (ըստ Լատինացւոց՝ Առաջին), 17.— Տուբիթ, 18.— Յուդիթ, 19.— Եսթեր, 20.— Յոբ, 21.— Գիրք Սաղմոսաց, 22.— Առակք Սաղմոնի, 23.— Ժողովող, 24.— Երգ Երգոց, 25.— Գիրք Իմաստութեան, 26.— Ժողովող, որ է Սերաք, 27.— Եսայեայ Մարգարէի, 28.— Երեմիայի (նաեւ Ողբք), 29.— Բարուքայ, 30.— Եղեկիէղի, 31.— Դանիէղի, 32.— Օպսեայ, 33.— Յովեղեայ, 34.— Ամոլոյայ, 35.— Արդիու, 36.— Յօնանու, 37.— Միքիայ, 38.— Նաւումայ, 39.— Ամբակումայ, 40.— Սօփոնիայ, 41.— Անգեայ, 42.— Չաքարիայի, 43.— Մաղաքիայի, 44.— Մակարայեցւոց Առաջին, 45.— Մակարայեցւոց Երկրորդ, 46.— Մակարայեցւոց Երրորդ, 47.— Եզրաս Երրորդ (ըստ Լատինացւոց՝ Երկրորդ), 48.— Եզրաս Չորրորդ

(կ'ըսուի նաեւ Գիրք Նէեմեայ):

Մինչեւ այստեղ 50-էն երկու պակաս կ'ընէ, ասանց միացնելու Թագաւորութեանց չորս, եւ փոքր Մարգարէներու 12 գրքեր:

Նոր Կտակարան՝ 1.— Սրբոյ Աւետարանի Մտտթէոսի, 2.— Ս. Աւետ. Մարկոսի, 3.— Ս. Աւետ. Ղուկասու, 4.— Ս. Աւետ. Յովհաննու, 5.— Գործք Առաքելոց:

Թուղթք Պողոսի Առաքելոյ 6.— Առ Հռոմայեցիս, 7.— Առ Կորնթացիս Ա, 8.— Առ Կորնթացիս Բ, 9.— Առ Գաղատացիս, 10.— Առ Եփեսացիս, 11.— Առ Փիլիպպեցիս, 12.— Առ Կողոսացիս, 13.— Առ Թեսաղոնիկեցիս Ա, 14.— Առ Թեսաղոնիկեցիս Բ, 15.— Առ Տիմոթէոս Ա, 16.— Առ Տիմոթէոս Բ, 17.— Առ Տիտոս, 18.— Առ Փիլիմոն, 19.— Առ Եբրայեցիս:

Թուղթք Կաթողիկոսայ 20.— Յակոբու, 21.— Պետրոսի Ա, 22.— Պետրոսի Բ, 23.— Յօնանու Ա, 24.— Յօնանու Բ, 25.— Յօնանու Գ, 26.— Յուդայի, 27.— Տեսիանն Յօնանու:

Նոր Կտակարանի բովանդակ գրքերն են քսանեօթ (27):

ԳԱՆԻԿԼ ՎՐԿ. ՇԱՄԼԵԱՆ

Տ Պ Ա Գ Ր Ի Չ Ա Ի Ե Տ Ա Ր Ա Ն Ի

Լն որ արտին ծանրութեամբ, իբրև մասունք երկնամուկը,
 Խոնարհեցաւ խնկաբոյր մագաղաթի մը վրայ,
 Օրհնեալ է միշտ, ըլլալով ցոլքն արեւին հնօրեայ՝
 Որ իր ոսկին քառանչեց, երբոր մըռայլ գիշերն էր:

Օրհնեալ է ան դարէ դար, անոր համար բուրվառներ
 Պիտի շարժին լուսակերտ խորաններէ մարմարեայ.
 Մինչ մեղրագետ շարական մ'անհունօրէն երկնահմայ՝
 Պիտի ցօղէ անթառամ ոսկեծաղիկ շուշաններ:

Խօսքն Աստուծոյ կրկնեց ան Սուրբ Մեղրոպի բարբառով,
 Ղօզանջներէն հայրենի մեղեդիներ հիւսելով՝
 Մարգարէները կանչեց կամարներուն տակ վանքի:

Այսօր դարեր ետքն ահա՛ տեսիլքն անոր կը յառնէ
 Լուսանանանչ խորհուրդով քանդակագարդ քարերէ,
 Բաշխելով մեզ իր հոգին որ յաւիտեան կը ծաղկի:

ԱՐՄԷՆ ԵՐԿԱԹ



ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ

ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԵԺ ԵՐԱՄԱՍԻՈՐԸ

Էնժե իբրև զմի այլի առանց պարսպի
 և պահորդի ցրուեալք սաս և անդ.
 և ևճք զհո ոչխար ի մէջ զայլոց և
 սրպէս զգառնէք ի մէջ առիւծուց. և և
 մենքին ևճք զերի ի ներքոյ անողորմ
 տէրանց, որք վասն մեզաց մերոց ամե-
 նայն օր տանջեն և շարժարեն զմեզ ա-
 զահուժեամբ և ոչ կշտանան բնաւ, զի
 տեսնի և արբառէ ևճք և ոչ կաշմէ
 շարժիլ թալլ մի առանց երկիւղի և մեծ
 փորձանաց: ... և ևճք որպէս զերկիր
 ցամաքեալ ոք կու հայի շրոց, որ ի
 յերկնից, և որպէս փափառէ եղջերու
 յաղչերս ջուրց, և որպէս սաստաֆն
 հայի ջողոմն:

Ազարիս կաթողիկոսի կողմէ տրուած այս ցնցոզ պատկերը մեր ժողովուրդինն էր ժՅ. դարու երկրորդ կեսին և անկէ ալ առաջ, ինչպէս որ շարունակուեցաւ ըլլալ, աւելի սաստկութեամբ ինքնախրհմորու ամենէն ասկիպիներով՝ յայտնող հարիւրամեակներուն ևս: Գործը շարունակ, մեր լայնատարած խայրենիքը եղաւ ոտքի կոխում ասպատակներու և իբրբար զէմ խոյացող զագանացած բանակներուն. չանցաւ տասնամեակ մը որ սովմու համահարակը շարշաւէին ևս որ մեր եռոյն մինչև ամենահետադարձ անկիւններն անգամ, և ինչպէս օր մը որ հայը բարով արթնեալ և գալիք խզողալ և ապահով գիշերի մը յայտնվը լեցնէր իր ցերեկը: Խաւարի մէջ կորսուեցաւ ժողովուրդը մը ամբողջ և գիրն ու ցրակամութիւնը, երբք ու գրիչը դարձան բացատրի անհատներու նայնմամբ բացատրի զբազում:

Եւ բայց համատարած անյաւարտութեան և խաւարին մէջ նայնիսկ, այս ժողովուրդը, աննստարար թէ որպէս հաւաքակամութիւն, հաւատաց միշտ թէրորդ գիշերներն ալ բեզմաւոր են արշալոյսով և սրբով, պայծառ օրհնաւ արգաստար սերմերով:

Ու այս հաւատքին ներքինաստատու ուժով էր որ, ժ.Յ. դարու տասնչին կէտէն ետք, արիւնի ու աւերի. տարագրութեան և բռնագաղթերու ծաւրաներէն հագիւ պահ մը հանգստացած, հայը մտածեց իր եզգկան սմունդին՝ գրիքն ու ներկին, ամառակին ու կաթուղիկէին մտափն:

Բայց ամ մտածեց մանաւանդ *սպուռած* գիրքին մտափն: Եւ այդ դարը լի է սխրագործութիւններով և իրագործումներով, պայքարով ևս, գո՛մէ անգամի մը համար՝ յայլարձակով:

Ժ.Յ. դարը հայ տպագրութեան սկզբնաւորու-

րիւնը չի՛ տեսներ, այդ արդէն իրագործուած ըլլալով 1512-ին, վեցնուրիցի մէջ: Սակայն մանուսակը 1600-էն սկսեալ՝ հայկական իրակամութիւնը ակնհայտաբար և վկայ կ'ըլլայ հարաշարի երեսուրդի մը — գիրքի տատուութեան, և անոր հետ եկող՝ զազափարներու և ուսումնաբերութեան սխալներն:

Ներկայ յօդուածը կը ջանայ ամփոփ կերպով տալ պատկերը Ռուսիոյ երեսնամեակի տպագրական գործունէութեան, միաժամանակ բնեւէտով արժուութի սկզբնաւորման պայմաններն ու պատճառները, և հետեւելով մեծ երաշխատարի աշակերտներուն և յայտնողներուն գործունէութեան, մինչև ժ.Յ. դարու առաջին տասնամեակը:

*

Հայերէն առաջին Առտուածաշունչի, ինչպէս շատ մը այլ գիրքերու տպագրութիւնը ամբողջականօրէն կապ ունենալով Ռուսիոյ — Ջոնով Ա կամ երեսնամեակի հետ ամբողջութեամբ ժեշտ է գէթ ամփոփ կերպով ներկայացնել այն միջավայրը և ա՛յն անձերը, ուր և որոնց շուրհին տակ ապագայ տպագրիչը մեծցաւ և կազմաւորուեցաւ:

Այդ միջավայրը Նոր-Ջուրաւմ էր, Պարսկաստանի Սպահան քաղաքի մեծ այդ արտաբրածման գիւղաքաղաքը, բնակուած՝ 1605-ի Գահ-Արքայանքի բռնագաղթով Արքայանքի անհաղկէ բայց մտնուելու արագար վանաւարան Ջուրաւմէ հշուած հայերէ:

Այս բռնագաղթը, իր տեսակին մէջ ամենէն զարհուրելիներէն մին, ի կատար անուած գոժոխային վայրագութեամբ և անգրութեամբ, ցամփեցուց մեր հայրենիքին ու կտորակուած ժողովուրդին ա՛յ մենէն յետին ուժի աւելցնել անգամ, գիւղեր, գիւղաքաղաքներ, աւաններ և ամբողջ քաղաքներ մէկ օրէն միւսը ամաչացուց, և մեր երկրը զրկեց բնիկ իր տարրէն:

Սակայն Գահ-Արքաւ, իր ժամանակի ըմբռնուով՝ ազատամիտ բռնաւոր մըն էր, որ կրնար իր անճանական փառատենչութիւններէն դուրս՝ տեսնել մահ անհրաժեշտութիւնը իր երկրին մէջ առողջ և զօրաւոր տնտեսութիւն մը ունենալու: Աս այդ անամէն կարգի գիւրտութիւններ ընձոնեց արապալման յարաբանմանով իր հողը բերուած հայերուն. ընծայեց հողեր, գիւղեր, կալուածներ, և արժայակուն հրովարակներով հիւրամիջց զազափաններուն ներքուրէն չպատկարտուելու: Այս արքայականութիւնէն զտուելով, Նոր-Ջուրաւմի մէջ 1608 բնակավայրի կառուցուեցաւ Ս. Աննափրիչեան վանքը, որ շուտով

առանյ անկէ՝ էջմիածնի միաբաններ լսելով գորգացացած այս վարդապետին համարալը, կը խնդրեն կարգիլուսէն որ Միջիտէքը էջմիածնի կանգէ՝ իրենց ալ դաստիարակու իր գինացածը: Կնարացի կը նախընտրէ նրանք մնալ շրջան մը եւս եւ իր բով կը զանձ Ռուկնը, այս վերջինի նախ հասանալուստքը. մինչ Սիմոն կը տեղափոխուի էջմիածնի:

Կնարացի Նոր-Ջուղայի Աստուծոյնութեան դառնալէն ետք Սիմոն եւ Ռուկն դարձեալ կը միանան իրարու Ամենափրկչեան վանքին մէջ եւ, ըստ Ռուկնի վկայութեան(*), Սիմոն իրեն կը տարվցնէ ինչ որ ստացած էր Միջիտէքէն: Այս ընկերութեան իրարու բաւական բան կ'ընէ Սիմոն Ջուղայիցի ճկարագրին մասին. ան եւս հայ գործօճի եւ մշակութային շարժումի նշխարաւոր գործիչներն մին կը հանդիսանայ եւ ներդնակ է գտնուցանում գրութիւններու, մանաւանդ ֆեոդալիզմի դեմ: Երբ կը թուի դարձանքու մէջ որպէս քառագործ գործածուած ըլլալ եւ որ ստուած է գրութեանէ շատ ժամանակ վերջ, 1725-ին:

Այս անգիտը կը պատահէին Մովսէս Գ. Տարեւացիի (1628-1632) կարգիլուստքեան օրերուն: Իր մով է որ կը սկսի էջմիածնի վերակառուցումը եւ փառքի էջմիածնի Մեծ շրջանը: Իր վախճանաւմէն ետք գահ կը բարձրանայ Փիլիպպոս Ա.

ՈՍԿԱՆ

Ազգակցի (1633-1655) կարգիլուստքեան օրերուն: Իր մով է որ կը սկսի էջմիածնի վերակառուցումը եւ փառքի էջմիածնի Մեծ շրջանը: Իր վախճանաւմէն ետք գահ կը բարձրանայ Փիլիպպոս Ա. Ազգակցի (1633-1655), որուն հետ կնարացի աշակերտը է Մովսէսի: Փիլիպպոս մասնաւոր նախնական էջմիածնի կը կանչէ Ռուկնը:

Հան էր որ Ռուկնի կնամքն մէջ մեծ փոփոխութիւն յատկացնող անձի մը հանդիպեցաւ. ան կը կոչուէր Պօռոս Պիրամի եւ Հուսի կողմէ գրուած գործիք մը էր, որ կըցած էր Ռուկնի թափանցիկ էջմիածնէն ներս եւ, Փիլիպպոս կարողանալու հետ ծանօթանալ: Այս վարդապետը, որ գրուելուստքն ու խորամանկութիւնը ունէր իր ծրագրերը սօզուած պահելու շուրջ խօսէրաւ զարեան սակ. շահած էր վստահութիւնը շատերու եւ այդ վստահութիւնը հետագային, գտնագան ասիքներով գործածեց՝ ի ճշպատ իր ծրագրիներու իրականացումը:

Անս այս անձն էր որուն կը ծանօթանար Նոր-Ջուղայէն եկած զաւաճախիչ վարդապետը, ինչպէս զիմ կը կոչէ իշխասակարան մը. եւ ուզակցի տարուելով գործիչն գիտութեան եւ գարգացումը. մէջ կը սկսի դասեր առնել անկէ, փոխարէն անոր սարկեցնելով հայերէն լեզու: Ըստ ի վկայութեան, կ'ուսանէ նախ եւ ապա լատիներէն ու պարսկերէն. քնարական իրեն. իմաստասիրութիւն, երկրաչափութիւն եւ այլն:

Յետակ է որ Պիրամի ճախման Ռուկնի հետ ծանօթանալը արդէն հայերէն գիտել, բայց շէջ մը սկսար էր այն լեզուին մէջ: Իսկ իր գիտացած հայերէնը կարողիկ Պրոպականուայի Հուսի մէջ՝ ստղծե-

ցուցած հայերէնն էր, տղանտուած, յարափոխուած եւ անհասկնալիք ըլլալու աստիճան խնդրափրկուած՝ վասն մաքրութեան եւ յատկաբնեւ... Գործախտարար Ռուկն ազգուցեալ Պիրամիլէն եւ անոր հայերէնէն, եւ այս իրազգութեան մէջ կը գտնուի անհնէ տեսար զայս մը շրջանի իրականութիւններուն ու պայմաններուն մասին: Ռուկն, բաւական ուսում անարած կնարացիի տես իր ասակերտութեան օրերուն, գտնէ հիմնական հայերէն մը գիտացած պիտի ըլլար երբ էջմիածնի կու գար. եւ սակայն հոն, Պիրամիլի հետ ծանօթանալով, բոլորովին կ'ընկնուէր կարողիկ գործիչն ունեցած յայտնի կամ անգոյ ուսման մեծ պաշարէն ու բոլորովին կ'իյնար անոր ազգեցութեան տակ՝ իր մաքար հայերէնը մտնալու չափ... Հայերէնի անստեղծ մը անհասկնալ. որ իր նշաններով սխալներ կ'իրարացնէ՝ փոխանակ գտնուի ուղղուելու: Այս փաստը սակայն ո'չ մէկ ձեւով արտա կը թերէ Ռուկնի անձին կամ նկարագրին, որովհետեւ դժբախտ իրազգութիւն է որ անգիտութեան մէջ մնացողներ անմիջապէս պիտի ընկնուին խաղախաղարար իրենցմէ ասելի բարձր մտկարարակի փոյց գտնուողներու կողմէ:

Հետեւաբար գարմանակ չէ որ Ռուկնի դէմ գտնագան դժգոհութիւններ ու գտնագտնար կը յարուցին էջմիածնի միաբաններու կողմէ. որովհետեւ անպահովարար Ռուկն իր ճոր գտնուած անուցէն խանդավառուած՝ կնար ծայրայեղութիւններու մէջ ինկած ըլլալ:

Էջմիածնի մէջ անցուցած այդ օրերուն է որ լատիներէն կը թարգմանէ գտնագան ազգեցներ (Գիթր մասնական ազգութեց, որմէ նմալ մը կը ստեղծէ ԱՄՆՆՆի ներկայ թիւին մէջ՝ զապափար մը տալու հարց իր հայերէնի մասին), ինչպէս նաեւ լատիներէն ֆեոդալիզմի մը:

Ռուկն վարդապետ 1634-ին պետ է գացած ըլլալ էջմիածնի. Նոր-Ջուղայի Ամենափրկչեան վանքին մէջ շարունակուած է կրթ-

ՆՈՐ-ՋՈՒՂԱՅԻ թակամ գործունէութիւնը եւ **ՅՊԼԻՆՆԸ** մէջտեղ եկած է երեսուսարդ կրթականներու արտադր մը՝

որուն ուսումնական պահպանքերը այլուս դժուար պիտի ըլլար գտնուելու ժամի մը ինչ ու պատուած ձեռագրերներով՝ դժուար ձեռք բերելի եւ պահուած վանքերու կամ մեծաստաններու մէջ:

Այսպէս է որ իտալացի կնարացիի եւ իր գործակցներուն եւ արտադրանքներուն մէջ կը ծնի փոփոխութեան տարբար մը ինքնելու, տարգարութեան միջոցով անբարձր գրեթէ անձ ամենակարգուած ունեցալու եւ հետեւաբար հայոց մէջ անուսը սիրըցնելու եւ տարածելու:

Նոյն փափաքը ունեցած էին. Ամենափրկիչի այս նախնականներէն առաջ, Մովսէստեցիէ մինչեւ Մովսէս եւ Փիլիպպոս կարողիկները, որմէ իրարու փոխացած էին տարգարական աշխատանք սկսելու եւ առաջին անգամ Աստուածաշունչ տղելու իզոքը որպէս կտակ:

Հետեւաբար, անկարելիութիւններու երեւութա-

(*) *Ինքնակենսագրութիւն, Առաջի Դուրիտեցիի «Պատմութեան» Ռուկնեան 1668-ի սպարաբնեւ վերջաւորութեան* 1

պէս ամբողջապէս պատի մը առջեւ գտնուելով, հաստատու կենտրոնքի եւ իրենցը յանգրգործ կը ծրարեն իրենց ձեռքով ու հնարամտութեամբ շինելու ամբողջութիւնը որ պայմաններու բերումով ու մարտկազմի անբարեացակամութեան պատճառով կը զրացելու իրենց: Ու սեռնայի պատերազմի մը կը բացուի մեր տառնաւ, երբ, քանի մը տարիներու անընդհատ աշխատանքներէ ետք 1640-ին կը հիմնուի 'Նոր-Ջուղայի' Մեմբերիկեան վանքի սպարանը, ուր ամեն ինչ 'մատուլ, գլան, բուրձ, գիր եւ միան իւրեանք' էր. ստեղծուած արհեստագործ մարդոց կամ կրօնականներու հնարքով ու կամով: Ով որ տարրական գրագրութեան վանքի տարրերը մը կը ստանար, կրնայ եզրակացնել թէ անբնականայնի ի՞նչ դժուարութիւններու առջեւ պէտք է գտնուած ըլլած այս ուխտակները, որոնք ո՛ր տարրան էին ստանալ եւ ո՛չ ալ գիր կամ մատուլ:

Առաջին տպուած գիրքը՝ հաստափոր շարքի վարձ մը, տպագրական արհեստի տեսակներէ իր բերութիւններով հանդերձ, հրաշքի համագործը բարձր մըն է, երբ մտնուածն անտարբեր ունենալ ժամանակն ու պայմանները որոնց շրջանակին մէջ կը գործէին 'Նոր-Ջուղայեցիները': Եթէ կը հազարաւորներով ամեն վայրկեան ու ամեն բնակ թէ մշակոյթը սիրող ու անոր համար գոհուող ժողովուրդ էին, ապա վերայիցային մտան ժայռեղէն փաստերն են որ մտքովն ու շունչովն կա տան մեր հպարտութեան եւ բարբառական յայտարարութիւններուն: Որովհետեւ Պարսկաստանի նման յատուկ երկրի մը մէջ անկուսիճ մէջ տպարան հիմնել ու գիրք տպել՝ ինքնին հերոսութիւն էր:

1642-ին կը տպուի երկրորդ գիրքը՝ «Ճամատագիրք Առնեթ», դարձեալ հաստափոր հատար մը, համեմատաբար աւելի յոնարուած եւ աւելի ներկայաւոր:

Բացակի երկուրդ էր տպագրական այս գործունէութիւնը. մասնաւոր անոր համար, որ, ինչպէս լեռ կը շնչուի իր շարժական ճագրագրութեան աշխատարան մէջ, այս գործունէութիւնը նպատակ ունէր շարժանքի մը գրուած է: «Արդ որովհետեւ շէ գոյր յագրին մերայ տպագրատուն թէ տպելու յոյովնուցեալ սխառել էին թ տուեալայն եւ ձեռագրով հազրի այլուցէ եւ այլման լինի որպէս ստանալէ: Եւ յղել տալ տպել յերկիրն Յրուսակաց անտարբէր էր եւ անկար: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն»: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

1642-ի ճամատագիրք Առնեթի յիշատակարանին մէջ կը հանդիպին հետեւեալ խօսքին. «... եւ ճագրագրութեան վարդապետն որ յերկիրն գտնուած էր յարապարակ յաշխարհին յաշխարհին տիմարուց, որպէս ի ստանալ ի նոյն անունով եւ նկարս: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն»: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

Յուսուած էր որ յարապարակ յաշխարհին տիմարուց, որպէս ի ստանալ ի նոյն անունով եւ նկարս: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

Յուսուած էր որ յարապարակ յաշխարհին տիմարուց, որպէս ի ստանալ ի նոյն անունով եւ նկարս: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

Իրով ասոյ սակայն մոյլ նպատակով վեներիկեան էր անունը կը մեկնի ուրիշ ճակատներու մը, Անկուսակցի կոչումով, որ իր կարգին մտն վեց տարի կը ղեկընէր Ֆառաքէ քաղաք, ճարտար ճակատներէն տարբեր՝ կը մշակէ մտորութիւնը կարողի կրօնականներու, մոյնիսկ թարգմանիչ կ'ըլլայ եւ գրաբնութիւնը նման ատարած կը վարէ. եւ ի վերջոյ 1642-ին կը տպէ «Մագրուս» մը եւ յաջորդ տարի պ ճեպուած Որդի վեներիկի մէջ:

Յուսուած էր որ յարապարակ յաշխարհին տիմարուց, որպէս ի ստանալ ի նոյն անունով եւ նկարս: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

Յուսուած էր որ յարապարակ յաշխարհին տիմարուց, որպէս ի ստանալ ի նոյն անունով եւ նկարս: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

Յուսուած էր որ յարապարակ յաշխարհին տիմարուց, որպէս ի ստանալ ի նոյն անունով եւ նկարս: Զի մերս զերբ ինքնայն զրոյց է ներհակ. վասն որոյ ոչ կամին եւ ոչ թոյլ տան առ ի բազմանալ մեղաբնոց արքայ վարդապետս գրեցելոցն: Այս առիթը արձանագրուած են 1638-ին. մայն էր տպագրուած սակայն 1620-ին, 1630-ին կամ 1640-ին:

ուր կարող արհեստարձաններ չգտնելով՝ կը դիմեր Հոռով: Անաստիկի քե՛ Ի՛նչ կը գրէ այս մտածիմ... Դիմեցի քե՛ մենք Հոռով, սեղ եւս եղէ ըզրճատու որ ոչ կային վարդապետի կատարելագ ած գործոյ եւ մանաստեղ ուժանք եւ հակասակասեքք եւ բարհաստեղք կեղեցեցին գծեմտմենք, եւ գծողաց առ ք խորհունել զայս գործ որ եւ կէն իսկ ճարման էլ ք ժողովոցն ստալու: Որք ինչ արեւա մերովոյ արհեստարքք այսմ գործոյ մի ոչ իւնեցի հանել զայս արհեստ եւ տալ ք ձեռն հայոց եւ որք անորդենալ արարցն զայս գործ ծածկուել եւ կամ յայնի պատեթ սաստիկ կրելոց են: ք մէնջ եւս կամէին ահագոյանել: Բայց ոչինչ էր փոյթ մէջ սոցին որոտմունք: Մտեցի ք Հոռով ամբաս է (Ք) ստանց գործոյ եւ քահեցս անգամ աղտարարի կարտեմայաց ժողովին եւ Փայփին իսկ: Բայց ոչ կեղե Հնարք(*):

Հոռու այս տողերուն մէջէն իսկ կը զգամք տարբերութիւնք որ կար Մարեցիի եւ իր նախորդներուն միջեւ: մէկը որ Հոռովի մէջ գտնուելով եւ Պապի անասման իշխանութեան գիտակ ըլլալով հանդերձ կրնայ համարակալորէն գրել քե՛ բայց ոչինչ էր փոյթ մեզ սոցին որոտմունք, այդպիսիմ որոշ է որ վճած է յայտնի անպայմանօրէն իր ձեռնարկութեան մէջ:

Ին Մարեցիի վիճակուեցաւ զուրի հաննի իր ճշպատակը, կամ, աւելի ճշգրիտ ըլլալու համար՝ տեսնել իր գործին սկզբնաւորութիւնք:

Որովհետեւ վերջնակալօրէն հիասքափ Հոռովն եւ անոր ճեմեակիմ օժանդակութեմէն, կը հետամայ եւ շինալ դիմեցի ք յերկիրն Յօլանդա, ք գեղեցկաշէն վայելելու հազափն Ամսթրաւտ, ուր կը պատրաստուէր տպել Դեմոքրատի ճեմառես Որդիքն: Գիրքերս զժազրութեան եւ ձուլման գործը կը յամենէ Քրիստափոր վան Տայփին:

1680-ին, հեղիւ տառատեսակ մը պատրաստ, Մարեցի կը սկսի ճեմառես Որդիքի տպագրութիւնք: Սակայն, ինչպէս յիշեցինք վերջը, ապահովարար բաւական տարիքտա ամն ըլլալու էր ինչ, որովհետեւ տպագրութիւնը հազիւ կէտին հասած՝ հիանդամանով անկողին կ'իյնայ:

Մարեցի յայտնած էր առանց զիմք որ տպած ըլլալու՝ իյնայ ծանր պարտքերու տակ...: Ու աւելի զարմանալի չէ, որովհետեւ այժմ իսկ գոճաւ կ'ըմբռնենք որ մտադիկ հեռաւոր իշխմանիցէն զացած ըլլամ մինչեւ Հոլանտա, Ամսթրաւտ՝ տպարան հիմնելով գիրք հրատարակելու համար: Դժուար ամար համար՝ որ կը գիտակցիմք անհամար դժուարութիւններուն, բայց մտամանաջ անտանելի ծախսերուն, որոնք պէտք էր պատճառուէին մտան ձեռնարկութեմէ մը: Մարեցի ի իտալիք եւ կը հաստատէ իր տպարանն ու տշխատանքի կը սկսի: արշ էր քե՛ ուրկէ՛ կրնայ գտած ըլլալ մեթիսական ծախսերուն համար անհրաժեշտ դրամք: Կարողիկոսը չէր կրնար ճիւղակալ կարեւոր օժանդակութիւն մը

ընձեռած ըլլալ, քանի որ Մայր Աթոռը ի՛նչ պարտքերու տակ կը հեծէր:

Հիտեւարար պարտազանցներ կը սպոտման նորահաստաւ տպարանը փակել տայ եւ կը բոլորւին ծերունի դպիիրն սմարին շուրջ: Բարեբախտ գուազիկութիւն մըն է այդ տարիներուն Ամսթրաւտայի մէջ կը մերկայութիւնը Ջուզայեցի վաճառականի մը՝ Աւետիս Ղլիմենցի, որ իսկան վարդապետ Նրեւանցիի եղբայրն էր: Զանգամ կողմերով վիպակաւին ասեմանները մտնող այս գուալիկութիւնը փրկարար կ'ըլլայ Մարեցիի տպարանին համար, որ քովհետեւ Աւետիս կը համաձայնի ընկեր դառնալ մտեսմերձին, այն պայմանով՝ որ գործատուներ կուրի Սուրբ Էփրեմի եւ Սուրբ Սարգիս Ջորպփարի անունով եւ հասոյքը յառկացող իշխմանին: վաճառականը ճոյնիսկ յամեն կ'ամուէ աշխատի տըրպարանին մէջ:

Մարեցի կը մահանայ 1681-ի ընթացիմ կը Աւետիս կը մնայ տառանին, անբաշտութեան մէջ, ահաւասիկ իր քառերք: «...Որժամ որ մտաւ (Մարեցին) եւ իբրեւ որք մայրի Ամէսէրզում վասն այն որ սրբազոր ոչ գոյր սոցին եւ կարողացող, որ չէ իրտա Հէճուտ: Ժամանակ մի տարէկուտեալ եւ պարտալ մրտալի եւ եւ սակմանք եւ գործին մ շահին: Բ. ամիս Ժամանակի անցաւ, սկսան հունելն զայն ի դէմ արեւելս ք թաղանք Ջորջանայ, աճուռն սուրբն Պողոյկարեոսի որ է յօթնասունիցն: Անճարութեան սկսայ մայցակ թի տեսնել, տպագրեցի վախելով: Այսպէս սրբազորքը՝ օրեակն եղի մի կողմ, տըրպայարանն մի կողմ: մին կու հայի օրեակն, մի էր տպագրանք: յորժամ որ սխալ լինել կու տեկնէ: Այսպէս սրբազորքի մըտացեալ թի տեսնել տպայ ուսայ զպարտալքելն որ դուրին էր: ...Ամէն սէզալիս թողութիւն ասէք որ իմ կարտա այս էր, ոչ կարիմ շարայլքելի բան գրոյք(*):

վաճառական մարք մը, կիսադրացէտ, տարբերաւ թեւ մը շալակիմ, որ ճեմառես Որդիք կը սըրբաբեր գիրքերու զժազրութիւնները ունենալով որպէս ուղեցոյց, որ ք յետալ կը գրէ քե՛ զայսպ ուսայ զպարտալքելն որ դուրին էր...: Ո՛չ, դիւրին չէր եղած, չէ՛ր կրնար ըլլալ այդ սառապանքը, ու մեկի կը մնայ միայն հիմաւ այս մարգուն ոգիին եւ նուիրանածութեան վրայ: Կարգալիմ ներկայ թիւով տպուող յիշատակարաններուն մէջ 1680-ի ճեմառես Որդիքի մտաք, եւ այդ առե՛ն միայն կրնա՞ր գգալ քե՛ որքան մակերեսային, որքան ին՛չո՞ք է գտաւունք ճարտեսարանք Գարեգին Լեւոնեանի, որ շէյ գիբքը եւ տպագրութեան արուեստը զբքիմ մէջ կը գրէ (էջ 100): «Այս էր անա Աւետիս Ղլիմենցի գործունէութեան կալուաբանքն արժէքը: Չենք կալածոււմ, որ ճա, որպէս առեւարական, շահագրգռուած է եղի՛ հրատարակած գրքերի հասոյքով: Գիրքը մի նոր անակալ տպանք էր, որ աւուր էր իր պատառնքը»:

(*) ճեմառես Որդիք, 1680, Ամսթրաւտ, Յիւստակարան:

(*) ճեմառես Որդիք, 1680, Ամսթրաւտ, Յիւստակարան:

Եթէ Աւետիս անուորական նպատակներով մտնեցած ըլլար տպարանին, շուտով պիտի հեռանար Ծարեցիէն եւ ո՛չ մէկ կտայ պիտի ուզէր ռանձնալ ճեղճարկութեան մը հետ՝ որ, արուած պայմաններուն տակ, միայն գնաս կրնար ընել եւ ոչ թէ շիրտարակած գրքերի հասոյթս կուտակի: Պէտք չէ մտնալ որ Աւետիս Նոր-Ջուղայեցի էր, այսինքն իր արեան մէջ էր անուորական-վաճառականի բնագրը, սուր հոստաւութիւնը: Ո՛չ, բայց տուեայներով, Ա-

ինք տեճացող մը ըլլար ճիւղական շահի եւ անուտուրի, ո՛չ մէկ գնով պիտի ուզէր երկրորդ անձ մը քերել գործին մէջ, նոյնիսկ եթէ այն անձը ըլլար իր եղբայրը: Իսկ, հետագային, երբ տպարանը փոխադրուած էր Մարտիկա եւ Ռսկան վայճանած, կը համոզուիմք Աւետիսի անուտուրի՝ իբր գիրքերու տրուագրական ծախսերը հոգացող եւ ճատակարար, Այս անձն՝ ալ արդեօք շահ կ'ակնկալէր ամ տպարանէ մը՝ որ իր գոյութեան ակնի քան տասնինգ



«Աստուածաշունչ», Ամսօրնամ, 1906:

ւետիս միմիայն փափակ էր ապագայական գործունէութեան: Ու իր այդ փափակին գրգռմով էր ազանդարտ որ գրեց իր եղբոր՝ Ռսկան վարդապետի, այդ օրերուն վաճառայր Ռշիի վանքին: Իր փափակն էր որ Ռսկան Ամսօրնամ երբոր եւ սեր կանգնէր Ս. Էջմիածնի եւ Ս. Եսրգոյի տնուով տպարանին, քանի որ ինք պիտի չկարենար իր ճաշակատարութեամբ գրական աշխատանք տանել: Եթէ

աստիկներու ընթացիկ միայն ճիւղական վնաս հասցուցած էր իր տերերուն...
 Ղլիմէնց 1651-ին կը սուէ ճամբագիրն մը, եւ 1652-ին, էջմիածնէն գրկուած նորապետ վարդապետ Անդրիանոսի հետ՝ ճեղճաւոր մը: Անուտուրի հաստատներ յիշատակարանէն. «...Եւ որք ուղղիւ զնկարանն Աստուծոյ ճիւղի է Քրիստոս, զբարեգիտ երկամբը եւ զքեանոր աշխատութեամբ չարարող»

ձան և պատմականորեն սպարաբնի, զՏէր Ոսկանի Բարձրանցական զեղբայրի, գործարարի որդի գեւորանցի Ղլիճնից Աւետիսն ... Հուսիկ յետոյ Հայքն ցէք և վասն իմ վերջալոյս և անարժանիս, որչառոյ Տէր Յովհաննիսի՝ Կարապետի կրօնաւորի Անդրեանացոյ, և Կարճեցեալ զու յանի սպասուորի։ ... Երկին սեղաթ յեղբոր՝ Կերկեանց իմոց, յիշի առ Քրիստոս զՋուզղայցի խոջայ Շահրիմանն, ... ևսևս զերկերն իւր Միղզնից Յովհանն, ... զի յոյժ օգնական եղև ձեզ ի նեղութեան ձերում - զանկի տարակուսեալ պաշարեալք վասն զբաժի և բազումք ունէին կարգութիւն, թոյց ոչ կարէին օգնել թէ զերկին աւարտէար - իսկ սա ձեռնառու եղև ևս եւ ձեզ ա և ե՞ն ժառչիլ, որով աւարտեցինք... » (3) :

Այս ստղծերն կարելի է հետևումը թէ Աւետիս Ղլիճնից ի՞նչ շնորհատարանք գրեցին հետալքի ա կրճիկաւորսին իրենար ունեցած ըլլալ Գ. Ղլիճնեանի կողմէ՛ ՎԻ ձոր տեսակի տարածէ՞ն ճկատուած գիրէն...

Ոսկան վարդապետ Երեւանցի 1662-ին, Յակոբ Ջուզղայցիի Կաթողիկոսի հրամանով և եղբոր՝ Աւետիս Ղլիճնիցի ճամակին իբր ՈՍԿԱՆ ԴԷՊԻ տրդիւմէ կը 4գր Ուշիկ վանքի վանահայրաթեան իր պաշտօնը և ճամբայ կ'իլլէ զԿլի Եւրոպա, ամշուշտ ոտանձնելու համար Անգլիստանի տպարանին պատասխանատուութիւնը և մամուռն տպելու այճեան ցանկացումը Աստուածաշունչը :

Ոսկան վարդապետ (որ ճախճամ մեկնիլը Կաթողիկոսն եղակոպատակում օճուլ էր կտամայ) իր հետ կը տանի Աստուածաշունչի ձեռագիր օրինակ մը, զայն իբրև օրինակ գառնելու համար տրպագրութեան պարագային: Այս այն ձեռագիրն էր, որուն մէջ Ոսկան և Քօլոս Պիրումլիի գտնագան փոփոխութիւններ մտնուցած էին և իսպարած ու գեղծած էին հիմեղբորդ պարտ գեղեցիկ թարգմանութեան մասեր: Արդե՛հ, Ոսկանեան Աստուածաշունչի մասին կատարուելիք գլխաւոր քննադատութիւնը՝ մեր ճախճիճներու լեզուն ազգաստ և Սուրբ Գրքի դատարարումն ու դատակարարմը լատինական վաւկարային հետ համաձայնեցնելու ջանքած ըլլալն է:

Իր ուղեորութեան սուտիմ մասին առնչութեամբ մամուրամունքութիւններ կը պահօնը. չնքճ գրներ թէ էյմիսնեմն էլիլէ ետք ի՞նչ ուղղութեամբ յաւաստցաւ կամ ո՞ր բազմեմը հանդիպեցաւ: Արդեօք մինչև իկոտնո հասնիլը որեւէ փորձ կատարեց՞ ապահովելու համար ճիւղական օճմանակութիւնը մեծահարուստներու կամ վանաւակներու: Դոյմիակ էր մօտեցաւ անհասնորու՝ անյառաջ անցած պիտի ըլլամ իր ջանքերը, բանի որ աւելի վրէջ, Եւրոպայի մէջ քաւակնի զճուարութիւններ պիտի ունեայ ճիւղակորթի տեսակտէ:

Լեւ, ճկարագրելով Ոսկան Երեւանցիի ճամբորդութիւնը, այնպէս կը թելադարէ՝ իբրև թէ ամ էյ՛

(*) Ճկարգոյց, 1662, Ամառդատամ, Յիշատակարան

միանձնէ գալով Ջմիրանիս ետած և անէ ճուստած ըլլալ զԿլի իկոտնօ. անտառակ ինքորոյ տարկալ ճայտարութիւնը. Վեմից շտա ճրան (Ոսկանին) յափշտակել կը Աստուածաշունչ տագրելու միտքը: Եւ որպէ՛զ ինշտ լինի մի այլպիսի մեծ գործ կատարելը, ճա մնեց ճախճար Աւետիսը՝ զամ գնալը՝ աշակցեմը որանի իտալիայում: Ջմիրանիս ճա ճամակ է գրում իր աշակերտ Կարապետ վարդապետին, յոճմարարելով ճրան գործը երբեք վրայ չը գցել մինչև իր սեղ հասնելը» (Հէլայկան տագրութիւնը, էջ 264) :

Յայտնապէս թիւրիմացութիւն մը կայ այստեղ, որովհետև Ոսկան վարդապետ ո՞չ մէկ պատճառ ունէր Ջմիրանիս մէջ երկար մնալու և հետևարար իր աշակերտ Կարապետ վարդապետ Անգրիմանցիին ճամակ գրելու: Եւ մամուռնի՞ Երեւանցի ի՞նք կը վկայէ այս մասին՝ 1665-ին Յմայեքստար մէջ Կարապետ վարդապետի կողմէ՛ սկսուած և իր ձեռնով աւարտած «Շարականի յիշատակարանը». «Եւս ճատեստ յամենից և անուամբ միայն բանի սպասարար» և ոչ գործով, Ոսկան վարդապետս, երամանա վեճակաւ Կաթողիկոսին Հայոց Տեսնո ճակարայ եկի ի Լիւբոնա, և ճաւանձգիտան գրագրուին՝ յաղապա տպարանին: Եւ գտնալ սեջ գեղարայն իմ գլեւտիս գի գեայր յի՞միրանիս, վանա որոյ գուպարածն արի ի ձեռաց ճարա ձեռագրով իւրով: Եւ գրեցի ստ սեղանական աշակերտս իմ Կարապետ վարդապետ որ էր յլճամէլըս... » :

Ուրեմն իկոտնոյէ՛ք, որ Ոսկան կը գրէ իր աշակերտին՝ շարունակել տպագրական աշխատանքները մինչև իր ժամանակը: Այս գտնուութիւնը անշուշտ անար համար՝ որ իկոտնոյի մէջ շուտով ինք այն երրակացութեան եկած էր թէ պիտի կարճեմար տեղուկ հայ վանաականներն ճիւղական օգնութիւն ստանալ, և թէ ստիպուած պիտի ըլլար տակալին որոնումներ կատարել և ուրիշ ճարակներ ևս հանդիպի ճոյն, ինչպէս ճաւն այլ մտպակներով:

Յամենայնգէպ, իկոտնոյի մէջ կարճ ժամանակ մը մնալ և ճիւղական օճմանակարան համար տպարդիւն ճիւղումներ ընելէ ետք կը մեկնի Հռոմ, զգնեայ անդ գտցի յարգութիւն գործառնութեամբ, ինչպէս ինք կը գրէ Աստուածաշունչի յիշատակարանին մէջ:

Ինչ՞ու սակայն այս յայտարարմը իկոտնոյի և Հռոմի մէջ:

Նախ անոր համար որ Ոսկան կը փախաւէր գործի ձեռնարկելէ անաջ Աստուածաշունչի (ինչպէս ճաւն տարրեր գիրէնու) տպագրութեան անքաճաշա զուտար ի ձեռնի անճայ: Բայց սակա երեւարական պատճառն էր իր իրարութեան մէկ մտար մայն: Որովհետև, երէ զրամը ապահովել էր իր ճկատակը, այդ աւղղութեամբ ի՞նչ կը յաւար գտնի Հռոմի մէջ՞ ուր կայ վանաականներ մեծ թիւս կը շէն կազմեր: Եւ տակալին, ինչ՞ու վեճակն շէր երթար ճկան, բազում մը՝ ուր ճարագրիս կայ վանաականներ կային, որոնք կ'արդէն որպէս

կազմակերպւած համայնք մը գրեթէ՝ իրենց կէն-
զեցողով եւ հովիտով:

Կը թուի թէ Ռսկանի այս այցելութիւններում
բան նպատակը եղած է Ամոնքերտանի արարանը Լի-
վոնն կամ Հոսոմ (եւ կամ թերեւս Վենետիկ) փա-
խարդի, եւ ասիկա՝ քանի մը պտտեաններով: Նախ
անոր համար որ Ամոնքերտան, որպէս բողոքական
հուպէ, Կաթողիկէ Եւրոպայի բոլորապիւրէնք իր վը-
րայ հրաւիրած էր ու հոն ազուած գիրքերը կա-
կածելի էին յայտ կաթողիկէներու եւ մամուսանդ՝ ա-
ւանդապահ նայելու: Զարմանալի չէ թուիր այս
պարագան, երբ յիշենք որ ասիկի քան երկու դար
վերջ՝ Կարա-Մուսթա եւ ուրիշներ բողոքական ըլ-
լալու յանձնեմով ամբաստանեցան՝ իրենց կզման
երկուսն երջարտութիւնով համար... Որքանոք,
Ռսկան՝ Պրոքստանտիկ հետ իր ունեցած բարեկամա-
թենէն հետեւեցնելով եւ աջնաշտ որպէս արդիւնք
այս վերջինին դիմանազու ու յազգեբար խորաման-
կութեան՝ կրնար կարծած ըլլալ թէ կաթողիկէ երկրի
մը մէջ ասիկի գիրքին պիտի ըլլար տղազարական
գործ մը սկսելի եւ նոյնիկն մերթապան թէ բարոյա-
կան օժանդակութիւն ստանալ քրիստոնեայ եւրո-
պացիներէն: Այդպէս չէ՞նք բնած Մեզապարտ, Ար-
գար Թուրքիցի, Սուլթանշահ, երկու Յովհաննէ-
ները եւ ամենավերջինք՝ Մարքիս: Մեծ հաւատքով
եւ վստահութեամբ չէ՞նք դիմած զէպի Հոսոմ եւ Վե-
նետիկ՝ միշտ օգնութեան եւ օժանդակութեան յոյ-
սով: Սակայն միշտ ալ յուստխար չէ՞նք եղած ա-
նոնք:

Ինչպէս յիշեցինք արդէն Նոր-Ջուզայի մէջ
1688-ին տղան Եւզաննէտ Մախաբ գրէին յիշա-
տակարանին առթեով, եւ ինչպէս Թարքիցի յիշատա-
կաբանէն ալ մէջերեցինք, կաթողիկէութիւնը չէր
հանդուրծեր ի՞ր իսկ հողին վրայ ունեցող տղաբան
մը՝ որ պիտի ծառայէր շեքրանուծող նայելուն
հայրաքաղաք ծիսական ու դասաւարտական գիր-
քեր. բունք՝ որոնք ամենէն ցորարար եւ հետու զէն-
քերն էին այդ օրերուն փոքորիկ կրօնական վիճա-
բանաբարներուն եւ պայքարին մէջ:

Կիրիկեան թագաւորութեան շրջանէն սկսեալ,
հայ թագաւորներ կամ կաթողիկէներու զանազան ա-
ռիթներով դիմումներ կատարել էին Հոսոմի տու,
ամենակարգ Պապին օգնութիւնն ու միջնորդու-
թիւնը կարծես թէ: Այս հաւանական օգնութեան
հուշանք ամոնք (յարեւ իմաստաստուած ունիթու-
ններէ եւ կաթողիկ այլ գործիչներէ), ստիպուեր էին
դասաւարտ թուրքեր ալ գրել: Հայեր անբացա-
րելի կերպով միշտ յուսեցող էին Եւրոպայէն (եւ
մտնաւոր Պապէն) իրենց հասնելիք օգնութեան,
աւանց պահ մը իսկ ճկատի ունենալու թէ մեծագոր
կրօնապարտ ա՛յլ մէկ պարագայի գործակաւորեմ
արտայայտած էր հայութեան համոզող իր ունեցած
սուրբ ու գորովքը: Միեւնոքեան Գործերին վարդա-
պետ Զարբանեղիան իր Հատուութիւն Հայկական
Տղաքաղաքեան գործին մէջ հետեւեալ շնորհարհին
տողերը ունի այս ուղղութեամբ (էջ 39). «Մասնա-
ւոր մտադրութիւն եւ քորով ցուցեր էին մերթազանց
ճանչ Հոսովայ քոնանայապետական աբուռայ վրայ

բազմոզ հայրապետի: Ձեռնորդն ունինք մամու-
կներ, ծանրակցիք եւ մեծ գնահատութեան արժա-
նաւորք, Ռսկան Կաթողիկէական տեսակերով փոխա-
նործ վստահութեամբ գրուած եւ ընդունուած ի
Ռուսիան բազաւորաց միւրոց եւ ի հայրապետաց
առ Բահանայապետ Հոսովայ, եւ անոնց տրուած
պատասխանիք կամ ցրտար յանձնարարութիւնք աւ
քրիստոնեայ թագաւոր Եւրոպայ, խօսքով կամ
միջնորդութեամբ. երբեմն ճանչ դրամական տրօք
եւ հարկ տեսնուած տաննին՝ Տանն զիմուք, ժամա-
նելու յօգնութիւն վերահաս մտնուած վտանգի մէջ
գտնուող ազգի մը եւ ծնարկողներ: Սակայն ամեն
յանքերով ալ կարելի չեղաւ այդ տնկուեր խափա-
նել, եւ Միտլէյիկի հայրապետութեան ժամանակ՝
արդէն կատարուած իրողութիւն մէջ այն, եւ Հա-
յաստան՝ ամեն իրեն գրացի եւ անսամանից ազգաց
համեմատ՝ ինչպէս անցեցրեր էր իր փառաւոր կեան-
քը, պիտի ունենար ճանչ անոր պակասութիւնը.
պատմութեան անհրաժեշտ օրէնքէն չէր կրցած գերծ
մնալ:

Գիշերիկ կերպով ըսուած խօսքեր այս բոլորը,
որոնք սակայն իրականութեան չեն համապատասխա-
ներ. նոյնիսկ կող յունին անոր հետ: Տրոպիկտու
Պապերու մեզի համոզող ունեցած զմամուր մտադ-
րութեան եւ գորովից մտնել կրնան շատ լաւ վկա-
յել ունիթուները՝ Կիրիկից, եւ կաթողիկ բարոյ-
չութեան գործիչները՝ Հայաստանի ու Պարսկաս-
տանի մէջ... Ի՞նչ սէր արդարեւ՝ որ կը ստիպե-
րինք մահաւերծ քրիստոնեայ ծագովորը մը քր-
իստոնէութեան դարձնելու նշանով, բոլորովին
անտես բնած ոչ-քրիստոնեաներու փրկութեան
գործը...: Այն զծնարկչիտն մամակները, որոնք
կ'ակնարկէ յարգելի հեղինակը, ուկլեմոսի ամենի
այի՛նքերուն խաղալիք դարձած իշխաններէ գրուած
արիւնամերկ ազբնագրերն են, որոնք բոլորն ալ տն-
պատասխան մնացին եւ անարդիւն. որովհետեւ ան-
հատարան կողմէ գրեթէ բնութեան տակ գրուած
այդ բնութեան չէր ընկերամար ամբողջ ժողո-
վորդի մը դաստմոփոխութիւնը. հոգեփոխութիւնը:
Ու տակալին կը խօսուի Պապերու կողմէ եղած
յանձնարարութեաններու մասին. որոնք էին Վերո-
պիտոյ այդ քրիստոնեայ թագաւորներն ու իշխա-
նները՝ որոնքմէ մեր Գրիգորեան փրկութիւնը կը
պատեղիմք: Մարդիկ ամոնք՝ որոնք մէկ սրբութիւն
ունին... փառքն ու դրամք, եւ մէկ միջոց իրենց
նպատակին հասնելու՝ դաւն ու խարդաւանամբը: Ը-
կան, խուժեցի՛ն Կիրիկի, եւ տխուր ու զգուշեա-
ցի՛լ զէպերը ծանօթ են բոլորին:

Ու կարելի ի՞րլլայ պարտիւնութեամբ գրել՝ թէ
ճամբէ ջանքերով ալ կարելի չեղաւ այդ անկումը
խափանելը...:

Նոյն այդ Հոսովայն էր որ կը դիմէր այժմ Երե-
ւանք, ի խնդիր հայ գրէի ու տղազարութեան: Եւ,
ինչպէս միշտ, ի՞նքն ու պիտի մեթուէր մարդոցմէ՝
որոնք տակալին էր մը առաջ հրահանուց էին առ-
պագործներն եւ արհեստարարներն՝ իրենց արտու-
թենէն բացարձակապէս ոչինչ տալ Մարքիցիին, Ռս-
կանի նախորդին:

*

Սակայն Ռոկոսի Լիվոնո կամ Հոսո դիմեց երբորք քայց գլխուր պատճառով մը հետ. այդ՝ տըպարան հետաւոր Անտոնիոսալէն աւելի մտ Վայր սր փոխադրուա մտահոգութիւնն էր: Անտոնիոսալի մէջ տպուած գիրքը շատ երկար ծովային ճանապարհորդութիւն պիտի ընէր, Խոսնելու համար ճախ Ձմիւնակ կամ Կ. Պոլսու. եւ ապա շարունակելու իր ծամբան դէպի Էյփածոն, Նթ-Ջուզա կամ այլ վայրեր: Իսկ մտան երկար շրջան մը բազմաժայտ երև տն մաս մը, ինչպէս ճառն տպուած այլ գիրքեր փոխադրող առաջատարներ մը ընկղմելով՝ ահագին միութեան վնաս պատճառեց՝ երեւանցիին հետագային: Մինչ, Լիվոնոն, Հոսոն կամ Կնիտոնիկ մէջ հաստատուելով, սենսամատորէն մտնեցա՛ւ կըլլար Հայաստանի եւ փոխարութիւնն ալ կը դիւրանար:

Քայց Ռոկոսն շտաբայտը իր ծրագրին մէջ եւ Լիվոնոն վերադառնալով դարձեալ սկսաւ իր բանփոխը՝ ի ինչիւր միութեան օգնութեան: Երկար տեսն մնաց այդ բողոքին մէջ, անգործ եւ անարդիւն, որովհետեւ չկրրաւ իր ձեռնարկիկէ գործին մեկնեցնելը գտնել: Արդեօք կարո՞յիկ իշխանութիւններու կողմէ բանեցուած հնչումներն ազդեց եղած էին հայ վաճառականներու՝ իրենց աւանդական առտուածներէն զտնտեսող ա՛յս առիթով ի լուս հանելու: Վստահ ոչինչ գիտնէք. սակայն մէկ բան որոշ է որ երեւանցի շատ դժուարութիւններէ ե՛տք միայն կրցաւ ապահովի ճութարանայինը Ջուզայեցի երէք հայ վաճառականներու՝ Աստուածաշունչի տպագրութեան համար. Մտիտաննա հոսնեց, Քուրորոս Գրառչեց եւ Պետրոս Ջուզայեցի: Ըստ պայմանագրութեան, վերաիշխաններն պիտի հոգային Աստուածաշունչի տպագրութեան բոլոր ծախսերը, վաճառուէն գոյացած գումարէն պիտի վերատանային իրենց յաւկացուէն եւ շահը պիտի բաժնուէր Ս. Էյփածոնի. երեսուզէմի եւ Ռշիի վաճիքներն միջեւ:

Ռոկոսն երեւանցի շնորհակալութեան ազնի խոսքեր ունի Աստուածաշունչի յիշատակարանին մէջ. երբիք այս վաճառականներուն հասցէին: Սակայն տըպագրութեան այս շրջանին հետ կապ ունեցող ուրիշ ան մը թողո՛ւս քահանայ Համբարսումեան, ընդհակառակը շատ սեւ գծերով կը մերկայացնէր գտնով տաղաչափեան եւ երկար գրութեան մը մէջ. Ջրան կողմի անդրադառնալով աւելի ուշ:

Ռոկոսն Վարդապետ, հայ վաճառականներու օժանդակութեան սրտագրուած, երկար քափառումներէ ետք ի վերջոյ

ԱՐՄԻԵՐՏԱՐԻ ՀԱՅ 1964-ի աւարտին կը հասնի
ՏՈՒՐԱՆԸ Անտոնիոսալի անմիջապէս
գործի կը ձեռնարկէ: Կարո-

պետ Վարդապետ Անդրիանագր, որ հետաւորսիւմ եւ մուկիբայ աշակերտ էր Ռոկոսն երեւանցիին, ձեռնածայ շէր մնացած Աւետիս Ղլիմենցիին հետամալէն ետք. սկսած էր առաջին շտաբայտի տպագրութեան, Ջրան համար անհրաժեշտ խաղերը փորագրեան տեսած էր կարճ ժամանակի մէջ:

Անցնելով գլուխը Անտոնիոսալի մէջ հաստատուած հայ տպարանին՝ որ իր կեանքի քանի մը տարիներու ամենակարգ ընթացքին իսկ այնքան դժուարութիւններ պատճառած էր Մատթէան Ծարնցիի եւ Աւետիս Ղլիմենցի. ինչպէս ճառն վստահարար Կարապետ Վարդապետի, գտն մը հայց կը ծագէ թէ ի՞նչ տպահոգութիւններ եւ յնարաններ ունէր Ռոկոսն Վարդապետ: Ի վերջոյ օտար մտադոց հետ պիտի գործառնութիւններ ունենար, օտար հազի վերայ եւ գրեթէ առանց ունէ ծանօթի կամ բարեկամի: Ի՞նչ էր միութեան կը կացութիւնը:

Ս. Էյփածոնն հետը վստահարար ոչինչ բերած էր. որովհետեւ, ինչպէս արդէն բուսեցաւ, Մայր Աթոռ ի՛նչ պարտեւրու տակ էր շարունակուող պատերազմներու եւ ներքին դժուարութիւններու պատճառով:

Կար անշուշտ Լիվոնոնի հայ վաճառականներուն իրտուումը՝ Աստուածաշունչի տպագրութեան ծախսերը հոգալու: Ռոկոսն իր յիշատակարանին մէջ յտակ չընէր թէ Լիվոնոն գտնուած օրերուն կըրքած է գէթ կշիտիկ գումար որ տասան անոնցմէ, նախնական շարժումները սկսելու համար:

Աստուածաշունչի յիշատակարանին մէջ, իր ընտանիքի անդամներ յիշելու տեսն կը գրէ. «... եւ գեղարայրն իմ գտնանէն զփոխեցնալ առ Քրիտոս. որք ընչիւրեք մտի եւ զգործս յայտ»:

Հետեւաբար իր հանգուցեալ եղբոր գործակալ է որ կը սկսի գործունէութեան, միշտ անշուշտ յուսալով որ էյփածոնն օժանդակութիւն կը հասնի. որովհետեւ, ինչպէս կը գրէ Մարտիրոս մէջ 1873-ին տպուած Վլետիմ ծամագիրքին մէջ. «Քամիցս անգամ գրեց առ իմ մեծաշուրք եւ բարձրագահ հայրապետն Տէր Յակար, տեղակալ եւ առաջնորդ Սրբոյ Էյփածոնի, տպագրի զԱզգայնաբան ատմին եւ խոստացաւ առաքիլ զՍահման բայց ոչ եղևի. քանզի ոչ միայն ոչ առաքեաց, այլև ոչ բարի կարաց օգնել, վասն վրդովմանցն որ անկաւ ի մէջ մոզին: Վասն այն եւ կարի սարկացայ վստ արտուցն որք ի վերայ իմ բարդեցանք»:

Երբ Ռոկոսն կը ծամանէ, ճախ կ'տորոզացնէ կիսատ «Շտաբայտը» (գործը եւ հատուցեալ էր միևնչեւ ի գտն իմ ի կարց Համարձեանն), ինչպէս կը գրէ Ռոկոսն Յոյն գրի յիշատակարանին մէջ՝ ակնարկելով Կարապետ Վարդապետի, ապա կը սկսին Աստուածաշունչի տպագրութեան պատրաստութեան: Անբաւական կը գտնէ Ծարնցիի փորագրի տուած գիրքը (գրի գիրք Մատթէանն յոյժ խոշոր էին եւ անարմարք) եւ Ս. Գրքի պահանջները չգոհացնող (ճանն զի ոչ գոյր գիր վասն համամայնութեան եւ խորագրութեան), հետեւաբար կ'որոշէ Աւետիս շինիլ ստուածները գործածել («... եւ հոն սկսեան արտի ստել զրով գորս Աւետիսն էր յորինալ, ... ճառն այսու բարդգրի որ յԱւետիսն էր յորինեալ»), չորս ամսուան շրջանի մը փարագրի կաւ տայ ճառն ճոտր գրերը (ճարակեցայ առնել զճոտր գրեր իմով գոյրիւ):

Մինչ այս պատրաստութիւնները կը տեսնուէին. Ռոկոսն, անշուշտ աշխատանքի խանդավառութեան

բռնուած, կը յաջողի ժամանակ գտնել եւ տպել Վէյքքեմարանք մը՝ որ ապահովարար դասագիրքի կամ ուղեցուցիչի դէր պիտի կատարէր, որուն կը միացնէ մասն «Բրիտանուական» մը:

Հետաքրքրական է Ոսկան վարդապետի տպագրական քեղանոց գործունէութեան այս առաջին օրհանգիւսէն՝ «Վէյքքեմարանք», կարելի է ըսել որ իբր առաջին տպուած դասագիրքն է մեր մէջ, եթէ չհաշուենք Արգար Թոյրաթեցիի Պոլսոյ մէջ 1567-ին տպած «Փոքր Բերականութիւն կամ Այլքերմարանք» ինչպէս մասն Հռոմի Ուրբանեան եւ Փարիզի Արբանական եւ այլ տպարաններէ տարբերուն կողմէ եղած հատուկատոր հրատարակութիւնները:

Ոսկան վարդապետի այս հրատարակութիւնը կ'արժեւորուի եւ իմաստ կ'ընդունի անոր համար՝ որ մայրամաշակը կու տայ հետագայ իր գործունէութեան եւ ունենալի ուղղութեան: Եւ իրապէս, երեսնացի միշտ հաղորդ մնաց մեր առօրեայ կեանքի պահանջներուն: Իր ուղղութիւնը երկու ճիւղաւորում ունէր. մէկ կողմէ կը բանար մեր Եկեղեցական պլուրալիզմ գոհացման տպելով «Սագմաս», «Ժամագիրք», «Մտայտոյց» բայց մասնաւոր Աստուածաշունչ, մինչ միւս կողմէ կը փորձէր գիրք մտնեցնել ու մտայնի դարձնել սովորական հայուն, տպելով «Այլքեմարան», Գարեթեցիի «Պատմութիւնը», հորեմացիի վերագրուող «Աշխարհագրութիւնը», առակներու հաւաքածոյ մը՝ «Աղ-Լեւոգիրք» եւ այլն:

Եւ ասիկա՝ Ոսկան երեսնացիի գործին փառք կը կոպէտ ապեռնովարար: Իրով է որ աշխարհիկ մտակ էր գործէ տպարանէն ներս եւ գիրք կը դառնայ յարեհրատում եւ ընկերք եայուն: Որովհետեւ ճիշդ է որ Աստուածաշունչ տպելով Ս. Գիրք վար բերու գրակալէն ու մտնեցուց բոլորին, ապա այդ բոլորքը հաստատօր հաստք մը գնելու ո՛չ կարողութիւն եւ ո՛չ ալ տրամադրութիւն կըրնար ունեցած ըլլալ...: Մինչ այդպէս չէ պարզամ իր հրատարակած միւս գիրքերէն շատերուն՝ որոնք փաբանուաւ, գրպանի մէջ սեղմուելիք գրեցկներ են յաճախ, այս անգամ իրապէս մտայնելի բոլորին:

Այս ուղղութիւնը շարունակուեցաւ, Առօրեաւումէն ետք մասն Մարտիիոյ մէջ, իր եւ իր յաջորդներուն՝ Սողոմոնի եւ Նաիրիի կողմէ, ինչպէս մասն իր գրաշարներէն Մատթեոս վանանդեցիի միջոցով՝ կրկին Անգղիոստանի մէջ:

Նման ուղղութեան մը եւ անոր յառջ քերած յաջող արդիւնքն էր վատակալի պատճառով է մասնաւոր որ ժէ. դարու վերջին կէտը նշանաւոր կը նստայն հայ տպագրութեան վատութեան մէջ եւ կը հանդիսանայ անցման շրջան մը տպագրութեան սկզբնական, ճակնական եւ անկազմակերպ վիճակէն՝ ղէպի դարադասուած, ծրագրուած եւ նպատակաւոր հրատարակական գործունէութիւն: Այս վերջինը երեսուն պիտի գայ մասնաւորաբար Կ. Պոլսոյ մէջ եւ պիտի շարունակուի մինչեւ Ի. դարու առաջին երկու տասնամյակը:

Կորագական գործ մըն է Ոսկան երեսնացիի

տպած Աստուածաշունչը, իր ժամանակի մակարդակով գրեթէ անբերի իրագործում մը, որ անմահացուցած ԱՍՏՈՒԱՆՄՆՈՒՆՉ է գայն սպողոյն, անոր միւսական օժանդակութիւն ընձեռողներուն եւ անք համար աշխատող համեստ արհեստարարներուն անունները:

Մտն 1470 մեծողիք եւ երկրիւն էյերէ բազկացած, լաւագոյն բուրգի վրայ տպուած եւ անի բան 150 կարներով, Ոսկանեան Աստուածաշունչը որպէս գեղարուեստական ձեւաւորում եւ տպագրութիւն՝ անբերի է եւ անաւոր աշխատանքի արդիւնք:

Գծարխտարար գարեբը եւ Այարները հայկական դրոշմ շին կրեր եւ ձեւով մը կը նուագեցնեն արժէք այս հրատարակութեան բայր արժեք համար՝ որով էր փափակեմ հայկականութիւնը պակն աւննորէր: Միայն գիրքերու սկզբնաւորութեան առաջին տողի բաները կատարուած են հայկական մանքանդաշաշուքներէն առնուած բռնչողիքներով, ընդհանրապէս ճաշակով եւ յարմար դասարկմամբ: Նկարները գործն են գոմագան օտար կարիքներու, մասնաւորաբար Այլքիոյ Տիրիի՝ Յայտնութեան գրքի մէջ: Փորագրութիւնները կատարած է Քրիսթօֆի վան Սիլիսի: Մակնայ յտակ է որ այս նկարները Ոսկանի կողմէ եղած մասնաւոր պատուերի մը արդիւնք են: Ան գնած ըլլալու է գանձ, մոյնիսկ պակնով շատ մը կարներու մէջ երեցուց լաւսիններէն Ա, Բ, Գ եւ այլն գիրքը՝ որով օտար երբաւարակութիւններու մէջ ապահովարար բացատրութիւններու բանակներ էին: Ինչ որ սակայն հաս կարեր է, այդ՝ Ոսկանեան Աստուածաշունչի նկարներուն ձգած ազդեցութիւնն է հայ հետագայ տպագրիչներուն վրայ. այս ուղղութեան մասնագրական առումմասիրութիւն մը մեծապէս հետաքրքրական եւ օգտակար պիտի ըլլար:

Զանց կ'ընենք յօսելի Աստուածաշունչի յրմբագրման մասին, քանի որ այդ ուղղութեան վանքմանս բացատրութիւններ տուած է երեսնացի յիշատակարանին եւ իր ինքնակենսագրութեան մէջ (երկուսն ալ կը ստպեն «Միմնի» ներկայ թիւով): Նկատելի կ'ընէ իր կատարած քարտեմագրութիւններուն անընդունելի ըլլալն է ռեական հարագատութեան եւ յտակութեան ու մաքութեան տեսակէտէն: Եթէ պայմաններն ու շրջակայքը, Նոր-Ջուղայի եւ Էյրիւսնի մէջ իրեն անկի ինքնակատարութիւն եւ իր գիտութեան վրայ հաւատք ներշնչած ըլլային՝ թերեւ յտարու Պրոմոյիի հայերէնէն: Սակայն, ինչպէս Գ. Լեւոնան կը շշուէ, Ոսկան երեսնացի իր քարգամագրութիւններուն կամ ինքնագիր աշխատանքներուն համար չէ՝ որ կը յիշուի իր փառք՝ Անգղիոստանի Ս. Էյրիւսնի եւ Ս. Մարգարէ անուան տպարանն է եւ անով մեր տառագած ժողովուրդին ըմբայուած գիրքերու յումմը, արդիւնք՝ անմահոցի մուրաբերումի եւ անսահման սիրով:

Քանի մը բանասերներ բաժնուն ուրախութեամբ մը յայտարարած են թէ Ոսկան երեսնացի ներքեան

պէս յարած էր կարօյիկ դաւամտէին և նոյնիսկ առիթով մը դաւամուրթեամբ բռնար մը գրած: Բագմայարչար վարդապետին կեանքը մէջնոյն է, ինչպէս մամուռնոյ բոլորի տեսողութեամբ առջև կը գտնուի իր վաստակը, իր տպած գիրերու խումբը. ամենց մէջ չկայ գիրք մը որ հսկանակ ըլլայ Հասարակական Եկեղեցիի դաւամտէին ու հաւատարմիներուն: Իսկ կարօյիկներու վրայ իր ունեցած վատաւարեան և իր քրտնկեաններէն ստացած հարուածներու պատմութեամբ մէջ պէտք է փնտռել

Երազան, մինչ Ռուկան և իր մտանքերը նոյն այդ երազային մէջ կը հարուածուին ու տկար մարմնով կը ձգնուին դէմ կամգծի իրենց խեղճակ տպարանները լռեցնել աշխատողներուն:

Իսկ այդպիսի աշխատանք տանող մըն էր ոմն Թադէոս Բահանայ Համազասպեան, որ Աստուածաշունչի տպագրութեամբ աւարտին (կը սկսի տպուիլ 1886-ի Մարտին և կը վերջանայ 1888-ի Հոկտեմբերին) կը ժամանէ Ամաղքերում և կ'ընդունուի տպարանէն ներս որպէս աշխատող:



«Աստուածաշունչ», Ամաղքերում, 1888:

միայն ողբերգութիւնը այն ճակատագրին՝ որ կը բռնադատէր Երեւանցիի նման հայրենասէր բարձրաստիճան եկեղեցականի մը՝ աւրի տակ առնել Հռոմեան, Իտալիան ու Ֆրանսան՝ շոյ մը լռյս և ուսում զրկելու իր խեղճ եղբայրներուն, որոնք կը տուայտէին խաւարի ու արիւնի մէջ: Կը տուայտէին ու ձեռք կը կարկառէին դէպի քրտնածնայ

Առանց մկատի ունենալու այն պարտերը որոնք ետդեպտէ կը դիզուէին Ս. Էջմիածնի և Ս. Մարգրիտի տպարանին վրայ, և տկար ՌՍԿԱՆՆԵՆ յոյս մը միայն սնուցանելով թէ էջգիտիճի միածնէն և վաճառելի գիրերէն ճիշտակամ օգնութիւն մը կրնաք հասնիլ. Ռուկան վարդապետ և իր հաւատարմները

անգուլ կ'աշխատին, տարին մտաւոր հաշուով երեք-չորս գիրք հրատարակելով: Տպուած «Շարահանքներուն, ՎՊագոսներուն, ՎՄաշոգներուն մէջ յիշատակելի է նոր կոսակրօնի տպագրութիւնը, որ, ծաւալով համեմատաբար փոքր, շատ մեծօտ կրնար ըլլալ անորեայ գործածութեան համար:

Կարեւոր է ետքննացնի վերագրուող «Աշխարհագրութեան» տպագրութիւնը (1693), հորինացին մինչ այդ գրեթէ մտադուած մտանագիր մըն էր. գրիթ անձանք մը, Էր Ռսկանի շնորհի հետաքրքրութիւնը կը շատնար իր անունին ու գործին շուրջ: Անգիտութեան տպարանն է որ, Թովմաս Եպիսկոպոս վանանդեցի ջամբէրով, 1693-ին կը տպէ Յոյն հեռիմակին շէշոյոց Պատմութիւնքը. ՎՊագրամութիւն տոհմին Յարեթեան, յօրինելով ի Մովսիսէ հորննացուոյ ընդհանար յարագրին տակ:

Իսկ բոյորովին նորութիւն էր տպագրութիւնը Առաջին Դարկիճեցի «Պատմութեան» (1698): Հեկեանկը տակաւին ողջ էր տպագրութեան միջոցին (կը վախճանի 1670-ին եւ կը թագուի էջմիածնի մէջ) եւ իր պատմութիւնը ձկարագրութիւնն էր ժամանակակից դէպքերու եւ դէմքերու: Դարկիճեցի յտակ յնով կը ներկայացնէ մտանաւոր այն դէմքերն ու պարագանքեր, որոնք պատճառով կարօրի կեկեցիին կողմէ ժամայ եկեղեցու գրիւնը առաջնորդանցու լեհաստանի հոն հայ տպագր: Այս գրիւն առիթով է որ Ռսկան Երեւանցիին հանդէպ անգիտութիւնն ու թշնամակն վերաբերուողը կը որբի անոց կզգէ՝ որմէ բուժարի պատճառներ Ռսկանի Ամաշբետով հայ տպարանին խափանուժը տեճելու եւ այդ նպատակով աշխատու:

Դժբատաւոր մեր մտանագիրներն ու ժամանակակից գրողները հրատարակութեան տալու Ռսկանան ուղղութիւնը պէտք էր ջանքով շարունակուեցաւ հետագային. շատ էիջ են մեր առաջագրուած մտանագիրները մինչեւ Միօրբարեաններու տպարանին հետատուար Ս. Ղազարի մէջ:

*

Բայց, բոլոր այս հրատարակութիւններուն առերկեր, աւելցած էին տպարանին պարսիքեր եւ Ռսկան Երեւանցիին հետ՝ ճիւղակու անապահովութեան ծայրակէտին: Ինչպէս 1688-ին տպուած շար Կոպկարեանի յիշատակարանէն յայտնի կ'ըլլայ, տպարանը փոխանցուած է Շաշակերտին իմաց Կարպետի բանի տպատարնիք, որոյ չէ թէ ի՞նչ պայմաններով:

Դէպի միջնակի եւ արեւելք գրեւորած գիրքերու վաճառքէն գոյացած գումարները չեն փոխանցուի կանոնադարար, եւ երբեւեկի ալ ամապահովութիւնն ալ վտանգեցըր (ինչպէս յիշեցինք՝ Ատուանշուռնէ կ'այ գիրքեր փոխադրող առագատտանա մը կ'ընկղմի) սնանկութեան դուռ կ'առաջնորդեն տպարանը:

Ռսկան որպէս միակ էի՛ք՝ կը վճռէ տպարանը փոխադրել այլուր, Հոյսնտայէն դուրս, պարտա-

պահանջներու հետադարձեան տեսնանէն հետ: Այս նպատակով ալ, աղերսագիր մը կը գրէ Պրանայի Թագաւոր Լուի Ժ-ի, բնծայելով ճանի իր տպը Ատուանշուռնէն օրինակ մը: Լանդի որ իր ճուղեք ընդունուած է, հասցնելով կը մեկնի Փարիզ եւ արեւելագետ փրանսացի մը միջնորդութեամբ կր ներկայանայ Վարեն քաղաքին, կը ներկայացնէ իր խնդրանք՝ փրանսական հողին վրայ տպարան հիմնելու եւ կ'ընդունի համապատասխան արտօնութիւն:

Բայց այդ արքայական արտօնութիւնը առանց պայմանի չէր. Ռսկան կրնար տպել ինչ որ կը փափակէր, պայմանաւ որ տպուած գիրքերը չհոսնէրան կան ուղարկուաւ կրօնին եւ հաստատայիներուն հակառակ բան մը չպարունակեն: Ինչպէ՛ս պիտի կարեւար կրօնական մեր ժեսուրուն եւ դաւանութեան հետ առնչութիւն ունեցող ՎՄաշոյոցներ, Շարակիանքներ ու Վժամագիրքներ տպել՝ առանց առաջարկուած պայմանին տեսնանէն դուրս ելլելու...: Այստեղն ալ կը սկսի Ռսկան Երեւանցիին որքեցրութիւնը, որ զինք քանի մը տարիէն գերեզման պիտի տանէր:

Եւ այսպէս, պայմանաւոր արտօնութիւն մը գրապահին մէջ, Ռսկան էր տպարանը կը փոխադրէ: Բայց փոխանակ Մարտիոյն, որուն ԹՎԱՌԱՎԿԱՆ համար փրանսական իշխանութիւն-ՏՊԱՌԱՆԿ անքնէն արտօնութիւն տացած պիտի ըլլար, կ'անցնի Լիւոտեն: Արտա-

նագուլ անբացատրելի ճկատուող այս քայլը անոր համար, որ թերեւս կը յուսար սեղանի հայ առեւտրականներէն ճիւղակու օգտուի եւ իր տպարանին տխուր ու անձայանակի կացութիւնը գէր ժամանակաւարագու բարելակել:

Իր այս փափակի մէջ եւ կրնար մտացած ըլլալ թէ տպարանը փոխադրած էր կարօրիկ քաղաք մը, ուր պատկան ճուրղակը կրնար ամենէն զօրաւոր ազդեցութիւն մը բանցնել՝ քաղաքային իշխանութիւններուն վրայ եւ խափանել Ռսկանի գործունէութիւնը: Եթէ բողոքական եւ ազատամտ Ամբարտաւոր մէջ իսկ Հռոմ կրնար իր ազդեցութիւնը գտալ դարձել, որքա՛ն աւելի դժուար ու գրեթէ անտեսելի պիտի ըլլար հետեւաբար Երեւանցիի եւ իրեններուն վիճակը՝ Լիւոտենի մէջ:

Այդ կացութեան մասին զգալիք մը կրնանք կազմել՝ ճկանու անձնակալ հոն տպած իր գիրքերը. Վարագապետութիւն բրիտանական, Բորբերդու Բոյնարիմոս, Թարգմանուած Բարսեղ Վրո. Կուսանդուարացիներ. տպուած 1670-ին՝ այսինքն Լիւոտեն փոխադրութեան առաջին տարին եւ ապա, ճոյն թուին, Վարագալող հոգեւորք, Թարգմանութեամբ ճովանանէ Վրո. Կուսանդուարացիներ, որ աւելի ծանօթ է Հռոմ կուսակալ Այս վերջինին հանգիպելու առիթ պիտի շաննանք աւելի վերջ:

Հետեւաբար երկու գիրք՝ որմէ շեղում մը կը նշանակին Երեւանցիի միջին այդ տեճն բանած ուղղութեան: Ռսկան այս գիրքերու հրատարակութիւնը (կարօրիկ գրուածներ) բարե՛նք մը կը ներկայանէ Ռսկանի անուան, պատճառաբանելով որ աւելի կ'ընթացէր ազատամտութիւն. եւ ազատախ-

հալթիւն երեւանցիի կողմէ։ Սակամ, կը տրամաբանեմ նալպիսիաներ, հակառակ իր դէմ եղած քշմամամբներու, ու՛մեր լայնախոհաբանը որ տպարանէն հրատարակելու կարողիկ դաւանութեան պակասնող գիրքեր։ Մե՛նք չենք խորհիլ քէ մե՛նմ ազատամտութիւն մըն է պտտեմտը այս գոյգ գիրքերու հրատարակութեամ։ Երբ պարտքերու տակ կը հեծէր տպարանը, Սակամ վարպետն ինչպէ՛ս կըմար հրատարակել գիրքեր՝ որովք իրենց բովանդակութեամբ եւ հեղինակներով ո՛չ մէկ ընդունելութիւն պիտի գտնուի հայ ընթերցողներուն կողմէ։ Իրականաբար ինչն է որ երեւանցի կիլոռոնի մէջ *ստիպարատ* էր տպել այդ գիրքերը, պարզապէս Հճճճճճճճճ կամ ուղղափառ կրօնիմ եւ հաւատալիքներուն հակառակ բան մը չհրատարակելու մտահոգութեամբ, մոյ՛նիսկ երբ տակալին Ֆրանսա չէր տեղափոխուած։ Այս կը փաստէ մանաւանդ գիրքերուն վրայ դրող մարմն լատիներէն յայտարարութիւնը՝ «Հըքամեմս Մեծաւորաց»։ Ուրեմն հայ գիրքը զբա՛ննուրեւան կ'ենթարկուէր, եւ կարնի է կըրկացնել թէ ի՛նչ ենդատութիւն եւ անգիտողութիւն կըման թելադրի շփոթը եղած ըլլայ Վե՛նե՛ւանորքներուն՝ գիրքերը բննելու գործողութեան ընթացքին։

Ի՛նչ կարելի էր սպասել մե՛նմ պայմաններէ։ Սակամ, որ 1666-էն 1669 տարիներուն երկուտասնեակէ աւելի գիրքեր յայտ ընծայուէր, կը դադարի գործել։ Ա՛յ չենք կարգաք գիրքերու անաւանաբերութիւն վրայ՝ շնոր տպարանում Սրբոյ Էրմիանոսի եւ Սրբոյ Սարգսի Ջորպարէի։ Թեքնա ի՛նչ տառապանքներ կրեց եւ Լիվոնոյի իր դժբախտ օրերուն, եւ թեքնա անգործութիւնը որքա՛ն մայեցուց զինք ու կրեց անոր հագին։

Մտաւորապէս 1672-ին տպարանը կը փոխարձակ Մարսիլիա, ճո՛ր ետանդով վերսկիտու աշխատանքը։ Յայտնի չէ թէ ուրի՛կ եւ ի՛նչ միջոցներով կը հոգայ փոխարութեանց ծախսը (որ մեծ գնարար մը պէտք էր ըլլար) եւ մանաւանդ ի՛նչ պէ՛տք է որ կրնայ տպագրական ճար Երեւանցիներու վերսկիտ։ Արդէն յիշեցինք թէ Տակար Կարողիկուսէն օգնութիւն չէր տեսցած եւ թէ Վլասն այն երկար ստրկացայ վասն պորտուցն որք ի վերջոյ իմ քարոզեցան։ Ուրեմն իրեն կը մեար մէկ ճամբայ միայն՝ ընկերամայ Թաղէս Բահանայ Համազասբանի։ Համաձայնութեան պայմանները հետեւեալներն էին. տպարանի ստօրեայ ծախսերուն համար իւրա՛հանիքը սկզբնապէս պիտի տրամադրէր 1000 դահեկան. Սակամ վարպետն պիտի պահէր սքրքարքարի իրաւունքը եւ որպէս վարձէ իր այդ աշխատանքին՝ տպուած գիրքերէն պիտի ստանար 350-ական օրինակ. իսկ մնացեալներէն գոյացած շահը պիտի բաժնուէր իրենց միջեւ։

Հուս անընթեշտ է շեշտուի վերոյիշեալ տրամարարութիւններէ մին՝ *տրպարութեան իրաւունքը*։ Յայտնի է որ տրպարութիւն ըսելով Սակամ եւ Համազասբանը պարզ մասնալի փորձերու ուզողներու կամ վրիպակներու տրպարութիւնը ի՛նչ հասկըմար, այլ ձեւով մը՝ տպուող գիրքերու ընտրութիւն, ճիւղերու դաստարարում, յանելումներ կամ

կրճատումներ ընելու արտօնութիւն. մէկ խօսքով՝ գիրքերու խմբագրութիւն։ Այս ձեւով, Սակամ տրպարանին մէջ ունեցած իր պատասխանատուութիւնը պահած կ'ըլլար եւ Համազասբանը միայն ճիւղեական անընթեշտ պայմանները կը ստեղծէր։

Ո՞վ էր սակայն այս Բահանան, որ Սակամի տրպարանին մէջ արհեստաւոր մը ըլլալով հանդիպուէր իրեն 1000 դահեկան տրամադրի ու ընկեր դառնալ... մինչ միւսները՝ Կարպետը վարդապետ, Սողոման (Սակամի հետընթիւն) եւ Մատթէոս վանանդեցի իրենց սահմանային հացը հազի կըմային ճարել։

Հայ տպագրութեան պատմութեան մէջ ուրեւնում մըն է Թաղէս Բահանայ Համազասբանը, որ պատճառ կը նկատուի Սակամի տպագրութեան թիւնի կարծածման եւ նոյնիմի տրպարանի Համազասբանի անձնանակ վախճանումին։ Այս Բահանան ձգած է տողաչափեալ ընդարձակ գրութիւն մը՝ «Պատմութիւն Պետրոս առաջ օգնույն հայոց, եւ երկու ընկերացն քրեւեշեց զերկրորսն, եւ խաննեց ստեփաննոս վրե՛նագրով։ Այդ երկին մէջ, գոր իբր քէ գրած է բանտէն էլիլէ Խոփ, զբանաստեղծականն ռոճով կը պատմէ թէ ինչպէ՛ս Սակամ երևանցիի կողմէ Լիվոնոս գրկուած է Աստուածաշունչի տպագրութեան ծախսը հոգացող երեք վանականներուն մօտ, թէ ինչպէ՛ս այս վերջինները զինք կողորուած են ու բանտ մեծու տաւած, եւ թէ ի՛նչ ենդութիւններ կրած է այս առիթով։

Ըստ իրեն՝ Ամսդերտում կը հասնի 1668-ին, երբ արդէն Աստուածաշունչի տպագրութիւնն իր աւարտին հասնելու մօտ էր։

«Հազար հարիւր տոմն եւ եօթի, եւ ի յամեանն յուլիսիս, Գառն եւ չորս օրն ուրբաթի, Անդէն գործ ինչ ինձ պատահի. ի պատճառէ աւետարի, Ընդ որս եւ ի գմիւնիոյ ելի. Գեալ յեկիլիքն Խօլանայի, Աս ռոս մեծի վարդապետի, Տեղան ողկանայ մերս քարգամնչի»։

Գահանայ մը հետեւաբար, որ զի պատճառէ աւետարիչ երազները կը յափշտէ... իր այս ինձնածածօքացումը սակայն շատ կ'աւատ է, երբ անաւանդ նկատի ունենեմք որ իր ճանդագործութիւնը բանուած է լայն շրջանակի մը վրայ եւ թուում է որ ամենէն փոքր մանրամասնութիւններուն անգամ։ Ո՛չ մէկ ձեւով ուրեմն կը պատճառարանուի իր Ամսդերտում գայր եւ Սակամի հետ ծաօթարութիւն հաստատութիւն։ Ըստ այս մարտուն. Սակամ կը պատարի իրեն Լիվոնոս երբայ եւ վանաակներուն հետ սակայն հաշիւները մաքրել։ Լիվոնոս հասնելով անձնցմէ կը խարսիլ եւ անանց որեւէ զուտար ստանալու՝ անեց կը յամենէ համապատասխան տեսցուցիր... Երբ զուտարան կը դիմէ, զինք կը բանտարկեն եւ բազմաթիւ շարչարաններէ Խոփ կ'ա-

մուտքեանք կնքել տպագրական գործարանը, և սնննկայի դատարանին փոխանորդ մտցրանք ի սուս վախճանելոյն: <...Սակայն թագնի մտաց խորհուրդէ հոն չէին, որ ինչպէս քսիմք՝ իր Յերթական շաւէն աւելի նպատակ ունէր տպարանին խափանումը քան անոր վերահաստատութիւնը... սնննկայի փոխանորդին դատարանն զինելով՝ անբաստանութիւն ըրաւ արդէն ի Յակոբայ (մեր վերել յիշած Հոյովմ է, հոնիչ կարգուած Հոսով կողմէ) քահանայէ հոնուած ժամագրոց վրայ, իրը թէ տակաւին կը գտնուին ի մտ հերձուածողական քառեր, հակառակմարտք ուղղակիտա հաւատոյ...» (էջ 117-118):

Ինչ կարելի է աւելցնել այս դատապարտող խօսքերուն վրայ, քան այն՝ որ Ոսկան, իր սպելիք ժամագրքին առնչութեամբ յարաբերած բիւրաւոր դժուարութիւններուն և մասնութիւններուն պատճառած վիշտերէն յոգնաբեկ, կը վախճանի 1674-ին, բայրոյնին ամուտը ու անգաշտական ճգնելով իր Կեդրոյին Սոզոյանը և տպարանին անեճէն հաստատութիւն հերձուածութիւն մին՝ Նասիպ Գրիգորեանը: Գերեզմանն իսկ անյայտ է այժմ:

1674-1683 տարիները կ'ըլլան անարդիւն և վա՛տ պայմարներու երկար օրեր, երբ թողուտ Համազասպեանի անօրէնութիւնները ՏՊԱՐԱՆԸ ԱՌԱՆՑ կու գայ գերբազանցի ուրիշ ՈՍՎԱՆԻ ծայ մը՝ կարողիկ թովմաս քահանայ Հայրապետեան, որ իրրել գրաճնիչ կը դիմէ նոյնիսկ Հոսով գաբմանց ծայրայեզութիւններու...: Խեղճ մեր ճժամագիրէք տարիներով կը մնայ կիտաւ, կը պտրտի դատարանէ դատարան և 1674-ի հատորը լոյս կը տեսնէ ...1679-ին:

Մինչ այդ, տպարանը, գլխաւոր ջանքերով Սոզոյանի և Նասիպի, կը հրատարակէ քանի մը գիրքեր. կցուած ցումկէն կարելի է գտագիտը կազմել

անոնց պարունակութեան և արժէքին մասին: 1676-ին կը տպուի «Մաշտոց» մը: Նոյն տարիքիւր կրող է բազմաբնակալտ նոյն տպագրութեամբ «Մաշտոց»ը կը ևս հանդիպէմք, որ տպուած է «ի Ջիւհունեայ», ըստ ունանց՝ Մարտիկոյ տպարանէն գրաշար Մկրտիչի կողմէ: Ըստ բանաւէրներէ անանց՝ գիրքը տպուած է Մարտիկա, սակայն գրաբնուութիւնն ու կրօնական իշխանութիւնները խաբելու համար անուանաբերքին տակ տպագրութեան վայր դրուած է Ջիւհունեայ: Մինք թէական կը գտնենք այս կարծիքը և կը խորհիմք թէ հմտ սրբագրութիւն մը իրապէ՛ս կատարուած է Ջիւհունեայ մէջ, որովհետեւ Ոսկան և իրենները յանտի կայ մը ունեցած են այդ քաղաքին մէջ: Որինակ, Նրուապղէմի Ս. Յակոբեանց Ձեռագրատան թիւ 18՝ ձեռագրին մէջ, թիւ 53ր նախկին մը կայ, գրուած 1672-ին Կ. Պոլսէն. Երեսնայ մակագրութեամբ՝ «Պոլի գիրն է որ գրեր է իզմիր Ոսկան վարդապետի եզրօր որդայն Սողոմոնին և Աւետիքին»: Կը հշտանակ է այդ տաքիչքեանին Աւետիս և Սողոմոն Ջիւհունեայ կը գտնուէին, մեզի անձնօք պատճառով մը:

Սակայն, ինչ ոյ եղած ըլլած պարագաները՝ այս յուսմը մը ճուրհակներուն համար շրջան մը ետէ՛ ա՛յ անկարելի կ'ըլլայ զինադրել Մարտիկոյ Արեւելսկակոյտութեան և կամ այլ գաղտնի ուժերու մեհմայութիւններուն և խափանարարութիւններուն: Խոսքը կը սկսի ցրուի և 1683-ին արդէն յաւուտ գոցուած է Ս. Էջմիածնի և Ս. Մարգարէ բեզան տպարանը. այն՝ որ նոր էջ մը բացաւ մեր տպագրութեան՝ մշակոյթի պատմութեան մէջ, և որուն ծառայողները՝ Մարտի, Աւետիս, Ոսկան, Անդրիանացի, Սողոմոն, Յոհան, Մարտիտա, Նասիպ, Մկրտիչ և ուրիշներ՝ դարձան սքանչելի տիպարներ. ամենամուտիւմի, ազգասիրութեան և հերոսութեան:

Ս. Էջմիածնի և Ս. Մարգարէ տպարանը, իր գործունէութեան մօտ քան տարիներուն ընթացքին, լոյս ընծայեց հետեւեալ գիրքերը.—

ՔԱՂԱՔ	ՏԱՐԻ
Անգլերտաւ	1665
>	1666
>	1666
>	1666
>	1667
>	1667
>	1667
>	1667
>	1668
>	1668
>	1668
>	1669
>	1669
>	1669
>	1669

ԳԻՐՔ
Շարակնոց
Այրբնարան և բրիտանական
Աստուածաշունչ
Քերականութիւն
Ժամագիրք
Մաշտոց
Վարդապետութիւն բրիտանական
Գիրք Ազօրից
Ազուտագիրք
Նոր Կտակարան
Տօմար
Պատմութիւն (Ա. Գարիբեդեհի)
Շարակնոց
Տօմարոյց

Լիվոնո	1670
»	1670
Մարսիլիա	1673
»	1673
»	1673
»	1673
»	1674
»	1675
»	1675
»	1675
»	1675
»	1676
»	1676
»	1676
»	1677
»	1683
»	1683
»	1683

Վարդապետութիւն քրիստոնեական
Պարտէզ հոգևոր
Ժամագիրք Առեմի
Գրեական կարևոր օ
Սաղմոս
Նարեկի (կիսատ)
Հարուստանութիւն (Հոյով)
Գիրք Այրարեմից
Արեւստ համարողութեան
Պարգատամար
Կանոնի գրուշուքեամբ պահելոյ զանճն ~
Գրեական կարևոր ~
Մաշտոց
Նուագարան երամուտոյ կուսին
Սաղմոս
Այն հոգեկան
Ազուհագիրք
Պարտէզ հոգևոր

Ահագին վատակ մը արդարեւ, թէ՛ իբր որակ եւ թէ որակէ քանակ, որ պիտի կարեւոր փութը կազմի հայ որեւէ տղարանի:

Աւելի վերջ, 1685-ին, Մատթէօս Վանանցի վերադարձաւ Ամսոյրտամ եւ սկսաւ հրատարակութիւններու. որոնց ծախսը յկրցաւ սակայն հոգալ: Մեկնեցաւ Հայաստան եւ տարիներ վերջ, 1690-ական քառակոններուն, դարձաւ հոս՝ այս անգամ ընկերակցութեամբ թովմաս Եղօ. Նուրիցեանն եւ Ղուկաս իր ազգականներուն. որոնք, ընտանեկան եւ բարեկամական համարաշի մթնոլորտի մը մէջ կրցան սպտգրական մտք եւ արժէքաւոր շարժում մը ստեղծել, որ երկարեցաւ մինչեւ 1713. Թովմաս Նուրիցեանեանի վախճանումէն բաւական ետք:

Սակայն վանանցիներու այս շրջանը կը կազմէ առանձին գլուխ մը հայ տղագրութեամբ պատմութեան մէջ եւ հնիք է մասնաւոր եւ անցատ ուսումնասիրութեան:

*

Ջանդուքիներով եւ դժուարութիւններով ծնաւ հայ տղագրութիւնը: Սակայն հայը առաջին օրէն սիրեց տղուած գիրքը. փարեցաւ անոր եւ ի՛րը ըրաւ զայն, իր մտերիմը. իր խորհրդակամը, իր անբաժանելի ընկերը. քերեւս ասիկա անոր համար՝ որ վշտի ու տառապամբի մէջէն ծնած ըլլալով՝ աւելի սիրելի էր մեզի համար ու շանկագին, արիւնով եւ պայտարով ձեռք բերուած:

Յովհաննէս Ջուզայեցի. 1643-ին իր տղած «Սաղմոս»-ին յիշատակարանին մէջ, խօսքը ուղղելով իսլամաւոր կեանքացիի եւ գրքին ակնարկելով կը գրէ. «Վասն որոյ, բնութեան լիցին ճեռած գիրք»:

Վաստակ ծառայի բոյ, իբրեւ նուէր անձնուէր, վասնզի մտեալ որպէս ի պատեհազմ, իբրեւ արեամբ ստացայ զսա: Նոյնը եղաւ պարագան բալո՛ր մեր տղագրիչներուն, որոնք պայտարի մտան եւ արիւնով շանեցան այն էիջը՝ զոր օսկատագիրը արտօնեց մեզի շնորհել:

Այդ սպախարդներէն էր. քերեւս ամենաեւրոպականը. Ուլան Վարդապետ Երեւանցի. որ տղագրական իր կարգ գործունէութեան իւրաքանչիւր պահի եւ իւրաքանչիւր վայրկեանը վերածեց սուկի. ու մեզի ժառանգ ձգեց անգին հարստութիւն մը:

Հիմա, գիրքի առատութեան այս օրերուն, երբ իր տղածները երեւութապէս կորսնցուցած են իրենց անմիջական արժէքն ու կարեւորութիւնը, երեսնեցիկ դէմքն ու մտքամաքուր մկարօզիքն է որ կը յառնէ մեր աչքի. եւ իր միշտ կենդանի ոգին կու գայ ոգեւորել ու խանդավառել մեզ, մեր կեանքերը իմաստաւորել, գոյն ու ձեւ տալ անոնց, եւ գրաւել մեր բազուկները յանուն այն բալորին՝ որոնք սուր էին Ոսկան Երեւանցիի եւ իրեններուն համար. որոնք սուրբ են սակաւին իր ժառանգարդներուն՝ մեզի՛ եւս:

Հրճուելու եւ հպարտամալու լաւագոյն առիթ մըն է Աստուածաշունչի հայերէն առաջին տղագրութեան մերկայ երեքհարիւրամեակը:

Հպարտամալու բայց մանաւանդ խանդավառուելու՛ ալ այն սքանչելի եւ բացառիկ իրագործումով որ Ոսկան Վարդապետ Երեւանցիինը եղաւ, եւ որ մե՛րն է այժմ՝ իբրեւ մեր ժողովուրդի հոգիին եւ իմացակամութեան անբեւեռ հարագատ արտայայտութիւններէն մին:

ԱՐԱՑ ԳԱԱՅԱՆԱՐ



ՈՍԿԱՆԻ ԱՍՏՈՒԱԹԱՇՈՒՆՉԻՆ ՓԱՅՏԱՓՈՐԱԳՐԵԱԼ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

1937-ին երբ «Քաղմավէպ»ի 10-12 թիւերուն մէջ կը հրատարակէի «Փայտափորագրչական Մանրանկարչութիւնը եւ Մանրանկարիչներ Հայ Տպագրութեան Մէջ» պատկերազարդ ուսումնասիրութիւնս, որ 1938-ին իբր առանձին պրակ կ'արտատրուէր, կը խոստանայի որ «ուրիշ առթիւ Ոսկանի տպագրութիւնը (Աստուածաշունչի) նկատի պիտի ունենամ եւ այն ստեղծ աւելի ընդարձակօրէն պիտի խօսիմ» (էջ 8)։ 1940-ին հրատարակեցի անգլերէն ուսումնասիրութիւն մը «Armenian Woodcuts» Հայկական Փայտափորագրութիւններ, (The Print Collectors Quarterly, 1940, February), ուր արդարեւ քիչ ինչ աւելի ծանրացայ նիւթին վրայ՝ առանց սակայն հարկ եղած կերպով։ Արդ այս առթիւ «ՄԻՈՆ»ի խմբագրութեան ցանկութեան ընդառաջելով, պիտի ջանամ պարզել կարգ մը հարցեր եւ շփոթութիւններ Ոսկանի Աստուածաշունչին փայտափորագրեալ պատկերներուն վերաբերմամբ։

Ոսկան Վարդապետ ծնած է Սպահան եւ որովհետեւ իր ծնողքը Երեւանցի էին, ինքն ալ կոչուեցաւ Երեւանցի։ Իր կենսագրութիւնը չէ որ հոս պիտի տամ, որ արդէն լաւ ծանօթ է հետաքրքիրներուն, միայն պիտի ըսեմ որ Ոսկան Վարդապետ տպագրական գործի ցանկութեամբ հասաւ Ամբուրեղեան 1664-ին։

Ոսկանի Ամբուրեղեան հասնելէն առաջ 1657-ին կը հրատարակուէր «Biblia Sacra» (Աստուածաշունչ) T^o Antwerpen by Ian Van Moerentorf en nv Herdruckt by Pieter Iacopsz, 1657: Այս հրատարակութիւնը ունէր մեծաթիւ փայտափորագրեալ պատկերներ, որոնք փայտափորագրուած էին երկրորդա-

կան նշանակութեամբ փայտափորագրել վարպետէ մը՝ Christoffel Van Sichem, Քրիստոֆէլ վան Սիխէմ երէց կոչուած։ Ոսկան երբ Ամբուրեղեան կը հասնէր 1664-ին, Քրիստոֆէլ վան Սիխէմի «Biblia Sacra» արդէն եօթ տարէի լի վեր լոյս տեսած էր։ Ոսկան անտարակոյս շուտով տեսաւ թէ Աստուածաշունչը աւելի հանրամատչելի եւ գաստիարակիչ ընելու համար պատկերները մեծ կարեւորութիւն ունէին։ Օտար տպագրիչներ իրենց Աստուածաշունչերը առատօրէն կը զարդարէին պատկերներով։ Նոյնիսկ կային Աստուածաշունչեր՝ որոնք միայն պատկերներէ կը բաղկանային, որոնց սակ տող մը կամ երկու Աստուածաշունչէն բացառութիւններ կային միայն։ Օրինակ, իմ հաւաքածոյիս մէջ ունիմ հարիւրաւոր նկարներ պարունակող նման պատկերաւոր Աստուածաշունչ մը, պղնձի վրայ կատարուած պատկերափորագրութիւններով՝ քաջ ծանօթ արուեստագէտ Nicolaes Visscher-էն, տպագրուած Ամբուրեղեան 1659-ին։

Քրիստոֆէլ վան Սիխէմ 1657-ի «Biblia Sacra»-ի պատկերները օրինակած է զանազան համաշխարհային մեծ համբաւ ունեցող վարպետներէ, անոնց փայտափորագրութիւններէն, եւ երբեմն իր փորագրութիւններուն առկ չէ մտացած նշանակել նաեւ այդ մեծ վարպետներուն բակապիր ստորագրութիւնները, նոյն ստեղծ գեղեցիկով իր փակադիր ստորագրութիւնն ալ սա ձեւով։

Քրիստոֆէլ վան Սիխէմ օրինակի համար օգտուորեած է Ալլադէթը Տիւրքի Յովհաննու Յայնութեան (Die Heimlich Offenbarung Johnis, Apocalipsis, 1498) միակ գերմաներէն զբքի ձեւ հրատարակութիւնը, որ նոյն ստեղծ առաջին տպագրութիւնն



Նկար թիւ 1. ճեղիաննու ճայտնուրիւնք.
Ապրիլի ճիւրթը

է, կատարուած 1498-ին: Ան օգտագործած է տանգից նշանաւոր փայտափորողի նկարները, միշտ իր օրինակութեանց մէջ զետեղելով իր փակագիր ստորագրութեան հետ նաեւ Ալպրէիոյ Տիւրէրի հանրածանօթ փակագիր ստորագրութիւնը՝ Դ

Ոսկանի Ամօղերտամի մէջ գործունէութեան եւ յարսերութեան մանրամանութիւնները դժբախտաբար ծանօթ չեն մեզի:



Նկար Թիւ 2. «Աստուածաշունչ», 1666. Գրիստօֆէլ վամ Սիլեմ:

Թեան, առանց ջնջելու Քրիստօֆէլ վամ Սիլեմի ստորագրութիւնը: Անոնք Շարակնոյի Հրատարակութեան մէջ երեւելէ վերջ կը տպագրուէին նաեւ Ոսկանի Աստուածաշունչին մէջ, տպագրուած Ամօղերտամ (1666-1668): Սակայն ոչ միայն Ոսկանի Շարականին մէջ Հրատարակութեանները, այլեւ 1657-ին տպագրուած «Biblia Sacra»-ի մէջ Քրիստօֆէլ վամ Սիլեմի փայտափորագրութիւնները տեղ կը գտնէին Ոսկանի Աստուածաշունչին մէջ: Անոնք Ոսկանի հոն կը Հրատարակէր առանց որեւէ փոփոխութեան: Օրինակ, Աւետարանիչներուն նկարներուն տակ իրենց լատիներէն անունները փորագրուած էին «Biblia Sacra»-ի 1657-ի Հրատարակութեան մէջ եւ անոնք եղածին պէս լատիներէն տառերով փորագրուած անուններով տեղ կը գտնէին Ոսկանի Հայերէն Աստուածաշունչին մէջ ալ: Կամ օրինակի համար 1657-ի «Biblia Sacra»-ի Հրատարակութեան մէջ պատկերներէն շատեր ունին A. B. C. D. E., որոնցմով բնթերցողը կրնար ճանչնալ ու որոշել պատկերին մասնամանութիւնները զրքին մէջ պատկերին յարակից բացատրութեանց միջոցաւ: Ոսկանի Աստուածաշունչին մէջ ատոնք եղածին պէս գործածուած են նոյն A. B. C. D.-ով, սակայն առանց բացատրութեանց կամ ծանօթութեանց՝ որով այդ լատիներէն զիրերը բոլորովին անպէտ են Հայերէն Հրատարակութեան մէջ:

Որոշ է որ 1664-ին Ոսկան Ամօղերտամի մէջ իր Շարակնոցին Հրատարակութեանէն առաջ կերպով մը ձեռք բերած է 1657-ին Հրատարակուած «Biblia Sacra»-ի փայտափորագրեալ պատկերները, որոնք գործն էին Քրիստօֆէլ վամ Սիլեմի: Մեզի յայտնի չէ թէ ի՞նչ պայմաններու տակ Ոսկան գտաւ եւ գնեց այդ փայտափորագրութիւնները՝ գործածելու համար նախ իր տպագրած Շարակնոցին մէջ 1664-ին Ամօղերտամ, եւ յետոյ ալ իր Աստուածաշունչին մէջ, տպագրուած 1666-1668-ին, դարձեալ Ամօղերտամ:

Սակայն յանկարծ Ոսկանի Ամօղերտամ Հրատարակած Շարակնոցին («Երաժշտական Սրգեցումներ») մէջ, որ տպագրեց 1664-ին, մենք կը գտնենք նոյն այն փայտափորագրեալ պատկերներէն՝ որոնք արդէն Հրատարակուած էին 1657-ին «Biblia Sacra»-ի մէջ, որոնց բոլորն ալ, ինչպէս ըսինք, Քրիստօֆէլ վամ Սիլեմի փայտափորագրութիւններն էին: Ոսկան 1664-ի իր Շարականին մէջ կը Հրատարակէր այդ փայտափորագրութիւնները առանց որեւէ փոփոխու-

Ուրեմն ճիշդ չէ երբ կ'ըսուի թէ Ոսկանի Աստուածաշունչը պատկերներով եւ զարդերով ճոխացած, որոնք ամէնքը կրնան պատիւ բերել Ոսկանի արուեստագիտական նաճարին» (Օրմանեան, «Ազգագրատու», էջ 2240)։ Ոսկան որեւէ կերպով պատասխանատու չէ իր Աստուածաշունչին մէջ Հրատարակուած փայտափորագրութեանց զեղարուեստական արժէքին։ Աժան ար-

պատկերներ՝ որոնք յաճող կամ անյաճող կերպով արդէն իրենց գործը տեսած էին «Biblia Sacra»ի մէջ Հրատարակուած ըլլալով։ Ոսկան որ երբեք պիտի չկարենար իր համեստ միջոցներով նոյնիսկ աւելի սովորական պատկերներ գտնել իր Աստուածաշունչին համար, առիթը չփախցուց եւ ձեռք բերաւ այս փայտափորագրեալ նկարները։ Բոլորովին կը սխալի փայտափորագրութեանց միջոցաւորին հեղինակութիւն Arthur M. Hind, երբ կը գրէ. «Նշանակելի է որ Քրիստոֆէլ վան Սիխէմ արտադրեց մեծ մասը՝ Աստուածաշնչական պատկերատպերուն Հայկական գործերու համար, Ամստերտամ տպագրուած, 1664-ին Շարահանին մէջ եւ 1666-ի Հայրէջն Աստուածաշունչին մէջ» («An Introduction to History of Woodcuts», 1935, Houghton Mifflin Co., Boston & N. Y.)։ Իրականութիւնը այն է որ Քրիստոֆէլ վան Սիխէմ զանոնք չպատրաստեց Ոսկանի Հրատարակութեանց (Շարահան, Աստուածաշունչ) համար, այլ զանոնք փորագրեց 1657-ին տպուած «Biblia Sacra»ին համար։ Յետոյ էր որ Ոսկան պատահաբար ձեռք բերաւ այդ փայտափորագրեալ պատկերները եւ գործածեց զանոնք իր Հրատարակութեանց մէջ։ Arthur M. Hindի անձնօթ մնացած է որ Ոսկանի գործածած փայտափորագրեալ սոյն պատկերները արդէն գործածուած էին 1657-ին։



Նկար թիւ 3. «Աստուածաշունչ», 1666.
Քրիստոֆէլ վան Սիխէմ։

Քրիստոֆէլ վան Սիխէմ երէց յանուանէ ծանօթ, երկրորդական, երրորդական փորագրիչ մըն է, որ կ'երեւայ թէ Ոսկանի անձնօթ էր անոր Ամստերտամ հասնելէն առաջ եւ շատ հաւանաբար անձնօթ ալ մնաց Շարահնոցին եւ Աստուածաշունչին Հրատարակութեանց ալ վերջը, քանի որ ոչ մէկ տեղ անոնց մասին Ոսկան որեւէ յիշատակութիւն կ'ընէ Շարահնոցին կամ Աստուածաշունչին մէջ։ Եւ սակայն ինչպէս որ պիտի տեսնենք, Քրիստոֆէլ վան Սիխէմ Ոսկանի տպագրութեանց շնորհիւ տեսակ մը բնատիպ եղաւ 18-րդ դարու Կ. Պոլսոյ Հայ տպագրութեան մէջ ծագող փայտափորագրիչ վարպետներու։

ւեստով, զեղարուեստական եւ փորագրական որեւէ հանճար ցոյց չտուող այդ փայտափորագրութիւնները Ոսկանի ձեռքը հասած ըլլալու են պատահաբար եւ պարզապէս նիւթապէս մատչելի եղած ըլլալուն համար։ Այդ պատկերներուն տէրը կամ տէրերը, որոնք հաւանաբար տպագրական դործի մէջ էին, առիթ մը տեսան Ոսկանի Աստուածաշունչը Հրատարակելու ցանկութեան մէջ եւ աման կերպով Ոսկանի տրամադրեցին

Քրիստոֆէլ վան Սիխէմի փայտափորագրական արհեստը դժբախտաբար գեղարուեստական որիւէ նշանակութիւն չի ներկայացներ, երբ մանաւանդ մենք ուշադրութեամբ համեմատենք մեծ եւ համբաւաւոր վարպետներու գործերուն հետ, որոնցմէ ինք օրինակած է։ Այդ համեմատութիւնը ցոյց պիտի տայ որ Քրիստոֆէլ վան Սիխէմ որքան աննշան է եւ որքան զուրկ գեղարուեստական ըմբռնումէ։ Օրինակի

Ալպրէխը Տիւրէրի փակագիր ստորագրութեան հետ նաեւ սովորական օրինակող Քրիստոֆէլ վան Սիխէմի փակագիր ստորագրութիւնը։ Վերջինս ոչ միայն համառօտած, աղճատած, խաթարած է մեծ վարպետին հեղինակութիւնը, այլ նաեւ բոլորովին զուրկ է փորագրական ճաշակէ, զծերու նրբութենէ, դժուարագործ փորագրութիւններէ։ Սիխէմ պարզապէս ամենահասարակ երևութեան նմանութիւն մը պահած է Տիւրէրի գործին։ Անյալող ըլլալէ աւելի՝ ողորմելի օրինակութիւն մը, ուր ճաշակ, նիւթի ըմբռնում, դիմազծային ճշգրիտ արտայայտութիւն եւայլն բոլորովին մէկդի թողուած են Քրիստոֆէլ վան Սիխէմէ։ 1657-ի «Biblia Sacra»ի փայտափորագրեալ պատկերներուն տէրերը եթէ ամենանշան զնէ մը աւելի բան առած են Ոսկան Վարդապետէն, անտարակոյս զայն չարաչար խաբած են։



Նկար Թիւ 4. «Ժողովածու», 1710.
Ամստրաքիր։

համար, ես հոս կր ներկայացնեմ Ալպրէխը Տիւրէրի փայտափորագրութիւններէն մին՝ առնուած քնազրէն Յովհաննու Յայանութեան. ընթերցողը կրնայ նկատել այն մեծ կարողութիւնը որով ոչ միայն յղացուած, այլեւ փորագրուած է այդ պատկերը։ Քրիստոֆէլ վան Սիխէմ երէց օրինակած է Ալպրէխը Տիւրէրի այդ պատկերը եւ այդ օրինակութիւնն է որ ք վերջոյ չբատարակուած է Ոսկանի Աստուածաշունչին մէջ (էջ 711), դւր կ'երևի մեծ հեղինակ-վարպետ

Տարակուսելի է որ Ոսկան փայտափորագրական գեղարուեստի ճաշակ եւ ըմբռնում ունեցած ըլլար։ Հաւանաբար լոկ ցանկութիւն մը ունէր, որ էր՝ եթէ կարելի է՝ իր չբատարակութիւնները պատկերագործրէն։ Ատիկա յաջողեցաւ իրեն։

Աստուածաշունչներու հայերէն գրչագիրներուն մանրանկարումը եւրոպական մանրանկարներու ազդեցութեամբ եւ սճով արդէն սկսած էր Հայոց մէջ 17րդ դարու առաջին քառորդին։ Մեզի հասած են Աստուածաշունչներ եւ Աւետարաններ, որոնք մանրանկարներուն քնատպները եղած են եւրոպական պատկերներ։ Եւրոպական արւեստի այս շարժումը տարածուեցաւ նախ Լեհաստան պատրաստուած հայերէն գրչագիրներու մէջ եւ անցաւ Կ. Պոլիս, Սպահան։ Ղազար Բարեբրդի գրիչ-մանրանկարիչ կարեւորագոյն ներկայացուցիչն էր այդ շարժումին։ Ետքումը նոյնիսկ տարածուեցաւ Հայ եկեղեցիներու ու որմանկարութեան մէջ, որուն զլիաւոր օրինակը կրնանք տեսնել Սպահանի Նոր-Ջուղայի Ամենափրկիչ Վանքին եկեղեցւոյն որմանկարները։

Ոսկանի Աստուածաշունչը եւրոպական
 բնատիրոջ օրինակելու ըմբռնումը տարածեց
 18րդ դարու Հայ փայտափորագրիչներուն մէջ,
 որոնց ամենակարկառուն ներկայացուցիչը
 կրնանք սեպել Գրիգոր Մարզաւանցի փայտափորագրիչը: 18րդ դարուն Կ. Պոլիս
 տպարանած Հայերէն գրքերուն պատկերները
 դրեթէ բոլորն ալ ուղղակի կամ անուղղակի
 օրինակութիւններ են Ոսկանի Աստուածաշունչին միջոցաւ ծանօ-

նըկարիչները չիրան մարտի, իւրացնել, հայացնել
 եւրոպական եկամուտ աղէեցութիւնը:
 Նոյն ատեն իրենք չունեցան հարկ եղած
 արհեստական կարողութիւնը եւրոպականին
 հետեւելու Համար ներկայանալի կերպով,
 որով եղած արդիւնքը մնաց լոկ վատ
 օրինակութիւն մը եւրոպականին՝ առանց
 ունենալու բնատիրային նրբութիւնը,
 Համաչափութիւնը, ըմբռնումը եւ հեռանկարի
 հասկացողութիւնը: Հսկառակ թափուած
 մեծ աշխատանքին՝ թէ՛ մանրանկարչութեան
 մէջ, թէ՛ որմանկարչութեան մէջ
 եւ թէ՛ կտաւի վրայ գծուած խոշոր
 իւղանիւղ նկարներու մէջ բնաւ կամ շատ
 քիչ արուեստի կը հանդիպինք:

Կացութիւնը նոյնն է նաեւ փայտափորագրչութեան
 մէջ 18րդ դարուն: Ոսկանի Աստուածաշունչը
 բնատիրայի Համար գործածելի պատկերներու
 աւազին հաւաքածոյ մը կ'ըլլար Հայ
 փայտափորագրիչներուն: Ոչ միայն
 Ոսկանի Աստուածաշունչին փայտափորագրչութեանց
 ինչ ինչ կտորները նոյնութեամբ
 կը գործածուէին Կ. Պոլիս 18րդ դարուն
 տպագրուած գանազան գիրքերու մէջ,
 կամ կը հրատարակուէին լոկ Քրիստոֆէլ
 վան Սիխէմի փակագիր ստորագրութեան
 ֆելմով, ալլ նաեւ Կ. Պոլիս գործող Հայ
 փայտափորագրիչներ, Գրիգոր Մարզաւանցի
 պէս (ԳՐ ստորագրութեամբ) եւ ուրիշներ
 ալ անանուն, կ'օրինակէին Սիխէմի բրնատիրայերը:
 Այս օրինակութիւնները այնքան վատ էին,
 որքան որ վատ էին Քրիստոֆէլ վան
 Սիխէմի օրինակութիւնները Ալպրէիզ
 Տիւրէրի բնատիրայերու վրայէն կատարուած:
 Ասիկա ընթերցողներուն ապացուցանելու
 Համար մենք հոս կը հրատարակենք
 Ոսկանի Աստուածաշունչէն Քրիստոֆէլ
 վան Սիխէմ երէցի մէկ փայտափորագրչութիւնը՝
 մոզրու ալցելութիւնը ներկայացնող,
 յետոյ կու տանք Պոլիս 1710-ին Սարգիս
 դպրի տպարանէն հրատարակուած Ժողովածուին
 (էջ 145) տպուած փայտափորագրչութիւնը,
 անտարազիր, ինչ ուղղակի
 օրինակութիւն մըն է Ոսկանի Աստ-



Ոսկանի 18րդ դարու Վրացական քաղաքի քարտէսը

Նկար Թիւ 5. «Աստուածաշունչ», 1729. Գրիգոր Մարզաւանցի:

Թացուած Քրիստոֆէլ վան Սիխէմ երէցի փայտափորագրչութիւններուն:

Անիվազպէս ըսեմ որ թէ՛ զբնագրական
 Հայ մանրանկարչութեան մէջ եւ թէ՛ որմանկարչութեան
 մէջ եւրոպական պատկերներու օրինակութիւնը
 մնաց լոկ օրինակութիւն: Հայ արուեստագէտները
 եւ որմա-

ւածաշունչին էջ 433ի հրատարակուածին: Եւ վերջապէս կու տանք Գրիգոր Մարգ-ւանցիի նոյն նկարին փայտափորագրեալ օրինակութիւնը, որ հրատարակուած է 1729-ին Կ. Պոլիս, տպուած Աստուածատուրի տպարանէն, Աւետարանի էջ 239-ին վրայ: Արապ ակնարկ մը իսկոյն նկատելի կ'ընէ Քրիստոֆէլ վան Սիխէմի փայտափորագրութեան անհամեմատ աւելի նուրբ աշխատանքը Հայ փորագրիչներուն օրինակութենէն:

Ոսկանի Աստուածաշունչին պատկերագրը հրատարակութիւնը անշուշտ իր ազդեցութիւնը ունեցաւ իստկերագրը գիրքերու հրատարակութեան վրայ Հայոց մէջ: Օրինակ, Մխիթար Արքահայր 1733-ին Վեւիտիկ, Անտօնի Պօռթօլիի տպարանէն կը հրատարակէր իր կոթողային Աստուածաշունչը բազմաթիւ եւ գեղեցիկ պատկերներով, որոնք մասնաւորաբար պատրաստուած կ'երեւին իր հրատարակութեան համար: Այս պատկերները փորագրուած էին պղնձի վրայ, հաւանաբար ոչ-Հայ փորագրիչները ստրկօրէն կապուած չմնացին Ոսկանի

նի Աստուածաշունչին փայտափորագրական պատկերներուն խաթարիչ ազդեցութեան: Եղան որ կրցան հետաքրքրական եւ շահեկան արուեստի զորեւր տալ: Օրինակ, Կ. Պոլիս 1752-ին հրատարակուած «Տաղարան Վայելուչ»ը ունի պատկերներ՝ որոնք շարագրուած են հայունակ ոճով: Փորագրիչը կը մնայ անծանօթ, սակայն իր փորագրած պատկերները մենք կը դասենք Հայ տպագրութեան փայտափորագրական արուեստին լաւագոյններու շարքին, որովհետեւ անոնք կը հետեւին Հայ մանրանկարչութեան ազգային աւանդութիւններուն:

Աւարտելէ առաջ ճշդեմ որ Ոսկանի Աստուածաշունչին հրատարակութիւնը իրապէս կարեւոր եւ դնահատելի կը գտնեմ: Նման խոշոր աշխատանք մը այդ ժամանակ հերոսական բան մըն էր եւ միայն Ոսկանի պէս անձնուրաց նուիրեալ մը կրնար յանդգնիլ ձեռք զարնելու: Անոր Աստուածաշունչին մէջ գործածուած փայտափորագրութեանց մասին մեր այս տեսութիւնը ոչինչով կը մնասէ Ոսկանի տպագրական մեծ աշխատանքին:

Յ. ԲԻԻՐՏԵԱՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Ազգերու պատմութեան մէջ մշակոյթի զարգացման ու տարածման կարեւոր ազդակներէն մին է տպագրութեան արւեստը: Տպագրութիւնը միջոց մը եղած է բնդհանուր հասարակութեան զարգացման, անոր մտազնիւ դարձնելով շատ մը հազուագիւտ ձեռագիրներ՝ ի պահ դրուած վանքերու կամ անհատական գրադարաններու մէջ, որոնք կը կազմեն ժողովուրդին պատմութիւնը, հաւատալիքները, իմաստասիրութիւնը: Տպագրութիւնը օգտակար հանդիսացած է նաեւ մատենագրական մարդին մէջ, կորուստէ եւ փնտցումէ փրկելով շատ մը հազուագիւտ մատենաներ: Հետեւաբար, տպագրութեան գիւտը բնասուէրներու, ինչպէս նաեւ պարզ հասարակութեան կողմէ աստուածային շնորհք մը նկատուած է:

Փարիզի պետական Համալսարանի ընկ-տոր Ֆիլէ, 1470 թուականին Ռուպէր Հադէն գիտնականին յղած մէկ գրութեան մէջ կ'ըսէ.—

«Ինչպէս ասում են, Մայնց քաղաքից ոչ հեռու ապրում էր ոմն Յովիան Գիւտնեբիք, որ հնայնաց տպագրութեան արուեստը: ... Այս մարդը ճշմարտապէս արժանի է որ բոլոր մուսամները, բոլոր արուեստները եւ մարդկային բոլոր այն լեզուները, որոնք օգտւում են գրքից, փառաբանեն Յրան աստուածային գովեստներով» (Լէօ, էջ 9):

Տպագրութեան գիւտը յեղափոխեց մարդկային ճակատագիրը:

Տպագրութեան արուեստը կատարելութեան հասաւ շնորհիւ հանճարեղ Կիւթնեպերկի ջանքերուն: Սակայն տպարանի հիմը դնողները, այլ խօսքով՝ տպագրութեան

որոն գիւտարարները եղած են Զինացիները:

1900-ին, Զինաստանի Քանսու հահանգէն երեւան հանուած է ամենահին փայտագիր տպագրուած գիրքը՝ որուն յիշատակարանին մէջ կը կարդանք.—

«Այն մատենագիրս տպուած է 11 Մայիս 868-ին, Ուանկ Ձիէի կողմէ, որպէսզի ձրիօրէն բաշխուի՝ իր ծնոջաց յիշատակը անքարամ պահելու համար»: Իսկ շարժուն տառերով առաջին տպագրութիւնը կատարուած է զարձեայ Զինաստանի մէջ, Փի Զէնկի կողմէ, 1041-1049 թուականներուն:

Եւրոպայի մէջ, Կիւթնեպերկ իր տպագրութեան գիւտը հանրութեան սեփականութիւնը դարձուց բոլորովին անկախ չինականէն, երկարօրէն տատամեղէ ետք անոր դըրական կամ ժխտական դերին մասին: Տպագրութիւնը իր ունեցած անժխտելի օգտակարութեան առընթեր՝ ունեցաւ նաեւ իր անուրանալի մասները: Կիւթնեպերկի իսկ տպարանէն լոյս տեսան այն ներդրագիրները, որոնք ժողովուրդը հարստահարելու ծառայեցին Միջին Դարերուն:

Ս«Հայերի մէջ էլ, կ'ըսէ Լէօ, տպարանը հեց առայն քայլում ցայց էր տալիս, որ իմը պիտի ծառայէ թէ՛ լոյսին եւ թէ՛ խաւրիին, գիտութեան եւ տգիտութեան, նրա միջոցաւ մարդիկ թէ՛ պիտի կենդանանան իր թէ՛ թուեալութիւն» (էջ 26):

Տպագրութեան գիւտի հրայրքով վառեցաւ նաեւ Հայ ժողովուրդը: Ան, հսկանակ այն իրողութեան որ կեղեքուած ու քստմեղի վիճակ մը կը ներկայացնէր Հայաստանի մէջ, այսուհանդերձ իբր Հեռուոր Ասիոյ մէջ հին մշակոյթ ունեցող ժողովուրդ՝ փորձեց իր վրայէն թօթափել խաւար դարու տղիտութեան շղարքը, եբր յա-

յողեցաւ օգտուել տպագրութեան նոր գիւտէն:

Կիւթնեպերկի գիւտէն 57 տարի վերջ, 1512-ին, առաջին հայերէն դիրքը, «Պարգատումար», տպուեցաւ Վենետիկի մէջ, Զուան Անտրէայի կողմէ:

1632 թուականին Յովհաննէս Անկիւրացի, լատին աղբիւրներու մէջ յիշատակուած որպէս «Հայազգի Յովհ. Մոյնոս, վենետիկցիներէ թարգմանը Զմիւռնիայում», աշխատանք կը թափէ Աստուածաշունչը տպել հայերէն լեզուով: Ան 1642-ին Վենետիկի մէջ տպած Սաղմոսարանին մէջ կ'ըսէ.—

↓

«Ես, Յուստասեոզի Յովհաննէս Անկիւրացիս, տեսնելի գրպակառքիւն գրեանց ազգիս հայոց եւ վարանելի ի մտի թէ գիմջ լինի հնար քազմանարոյ Հին եւ նոր Կոսկարանքս. քանզի պատեալ Եւրասիական այս էր. զի քազում ծախիւք եւ դժուարութեամբ հազի կարէ ոք ստանալ մէկ գիրք կամ երկու եւ կամ երիտ, թոյլ թէ պիտոյանայ քազումս» (Սարուխան, էջ 66):

Յովհաննէս իր ծրագիրը յաջողցնելու համար Հոռոմ կը մեկնի ու կը դիմէ «Հաւատոյ Տարածման» Ժողովին, որպէսզի արտօնութիւն ստանայ Աստուածաշունչը հայերէն տպելու: Կարգինալ Ուրարտիներ, որ վերջնոյն խնդրանքը փոխանցած էր Ժողովին, կ'աւելցնէ թէ Յովհաննէս մերժուելու պարագային Հոյանտա պիտի մեկնի մտադրած գործը իրազործելու համար: Հոյանտա ըլլալով բողոքական երկիր մը, Ժողովականները հաւանութիւն կու տան անոր Հոռոմի մէջ տպել Ս. Գիրքը՝ որպէսզի «չլինի թէ Հոլլանդացի Հերետիկոսները տպեն դայն»:

Յովհաննէս Անկիւրացին չորս տարի պատրաստութիւն կը տեսնէ տպելու համար Նախիջևանէն գալիք Դոմինիկեան կրօնաւորներու կողմէ վուլգատայէն հայերէնի թարգմանուած Աւետարանին ձեռագիրը: Նկարագրելով իր միճակը, կ'ըսէ թէ «բազում չարչարանօք, զոր չէ հնար ի գիր ար-

կանել, զոր ծածկազէտ ստեղծուլն իմ գիտէ: Եւ հանի զպողպատն եւ զկաղապարքն եւ զծաղիկըն եւ զծաղկազերն բազում աշխատութեամբ»: Դժբախտաբար անոր չի միճակուել որեւէ տպագրական գործ ընել Հոռոմի մէջ «Վյան բազում պատճառեց»: Բայց, մեկնելով Վենետիկ, 1642-ին կը հրատարակէ երկու գիրք, Դաւիթի «Սաղմոսարան»ը եւ Ենորհալիի «Յիսուս Որդին»:

Հայերէն Աստուածաշունչ մը տպել փորձած է նաեւ Յովհաննէս Վարդապետ: Ան, իսպառուր Վրդ. Կեսարացիի խորհուրդով Եւրոպա կը հասնի հմտանալու համար արպագրութեան արուեստին, որպէսզի կարող ըլլայ զարգացնել Նոր-Զուղայի Ամենափրկչի Վանքին մէջ 1640 թուականին իրենց հիմնած տպարանը: Նոյն տարին անոնք նախնական միջոցներով տպած են «Հարանց Վարք»:

Հոռոմի մէջ Յովհաննէս պատրաստել կու տայ զանազան մեծութեամբ տառեր եւ փորձի համար 1643-ին կը տպէ «Սաղմոս»ը: Ապա կը վերադառնայ Նոր-Զուղա եւ կը հրատարակէ «Պարգատումար Ապարիախ» գործը, 1647-ին: Յետոյ, Յովհ. Վարդապետ կը սկսի տպագրել Աստուածաշունչը, բայց իր դէմ եղած պայքարին պատճառով կիսատ կը թողու գայն ու կը վերադառնայ էջմիածին:

Հայերէն Աստուածաշունչ տպելու երրորդ փորձը կատարողը եղած է Մատթէոս Մարեցիին: Ան, հմուտ նկարչութեան եւ ծաղկելու արուեստին, Յակոբ Կաթողիկոսի փախքով Եւրոպա կը զրկուի իւրացնելու համար տպագրութեան գաղտնիքները:

Մարեցին, Վենետիկ-Հոռոմ ճամբով կու գայ եւ կը հաստատուի Ամսդերտամ քաղաքը: 1658 թուին ան կը պայմանաւորուի Գրիստոֆ Ծան Դիք անուն հուլակաւոր փորագրիչ եւ ձուլիչին հետ եւ 1660-ին լոյս կ'ընծայէ «Յիսուս Որդին»:

Կ'արժէ չոս մէջբերել Հոյանտացի պատմիչներու վկայութիւնը Ամսդերտամի մէջ հայկական տպարանի մը հաստատուելուն առիթով.—

«Հայաստանի պատրիարք Յակոբ Զ. ար-

ւեստի եւ գիտութեանց սիրահար մի մարդ, 1666-ին լսելով, որ վեհնտիկի եւ Ջուլֆայի տպարանների տառերը մաշուել, անգործածելի եմ դարձել, իր սարկուսաց Մատթէոս Ծարեցուն Հռլլանդա ուղարկեց, որպէսզի այստեղ լուսագոյն տառեր պատրաստել տայ: Եւ իրօք 1660-ին է, որ առաջին Հայ տպարանը սկսեց գործել Ամաղիրտամուն՝ (Մարուխան, էջ 71):

Ծարեցին երբ նիւթական դժուարութեան առջեւ կը դռնուի, կը դիմէ Ղլրճենց Աւետիս վաճառականին (Ոսկան Վարդապետի եղբայրը) եւ օժանդակութիւն կը ստանայ իր տպագրութիւնը շարունակելու: Վաճառական Հայը պայման կը դնէ սակայն որ տպագրութեան աւարտին Տպարանը դառնայ էջմիածնի եւ Ս. Սարգիս վանքի սեփականութիւնը:

1661-ին Մատթէոս Ծարեցին կը վախճանի առանց կարեկնի տակաւ Ս. Գիրքը:

Մատթէոսի անակնկալ մահով, տպարանին գործը կը վարէ Աւետիս՝ իրեն աշխատակից դարձնելով տեղւոյն Հողեւոր Հովիւ Կարապետ Վարդապետը: Անոնք միասնաբար ժամագիրք մը կը տպեն 1662 թուականին:

Աւետիս ըլլալով առեւտուրի մարդ, տպարանով զբաղելու համար իր եղբայրը՝ Ոսկան Վարդապետը կանչել կու տայ էջմիածնէ:

Ոսկան արդէն կը մտածէր Եւրոպա ճամբորդել, քանի որ Հայերէն Աստուածաշունչը տպելու զազափարը կրանած էր իր միտքը: Նաեւ, ան էջմիածնի մէջ մտերմացած էր Դոմինիկեան Պօղոս Պրորմալիի հետ: Պրորմալիէն ան ուսու լստիներէն ու անոր սորվեցուց Հայերէն: Պրորմալի լատիներէնէ Հայերէնի թարգմանեց Աստուածաշունչը, ի մտի ունենալով զայն հրատարակել, սակայն Հոռո՛ արզելք հանդիսացաւ անոր տպագրութեան:

Նախախնամութիւնը կարծէք կը փոփառէր Աստուածաշունչի հրատարակութիւնը Վերետիկոս Հռլլանդայում: Լիովուշի մէջ Ոսկան Վարդապետ կը յաջողի համոզել Ջուղայեցի երեք վաճառականներ, «Աստ-

ւածաւերք եւ կորովի այսպիկ՝ հայելով ի նուագութիւն սասուածայնեց կտակարանաց որ ի մէջ ազգիս հայոց... ջերմեռանդ սիրով յօժարեալք յորդորեցին զմիմիմանս, քաջակերելով եւ զինս նուաստութիւն, առ ի յօգուտ ազգիս եւ ի շահ Ս. Աթոռի» (Մարուխան, էջ 78): Եւ կ'ապահովէ անոնց նիւթական աջակցութիւնը՝ իր մեծ ծրագիրը գլուխ հանելու համար:

Ամաղիրտամի մէջ Ոսկան մասնաւոր նոտրը գիրքի ձուլել կու տայ. ի մտի ունենալով նաեւ պատկերադարձել Աստուածաշունչը, Ս. Գրային պատկերներ ալ շինել կու տայ:

Ոսկանի օրոյ, Ամաղիրտամի տպարանէն ստալին անգամ կը տպուի «Իրք Այրուրեցից յազագս նորեկ տղայոց եւ մանկանց անկրթից, մաեւ որոնց դեռ եւս ոչ ուսելոց, որոց լիցի օժանդակ հասաթի ի կատարումն կրթութեան եւ ի վարժումն անհապէս ընթերցողութեան: Յօրինելու մեր Տպարանում սրբայ էջմիածնի եւ սրբայն Սարգսի գորավարի: Յամաղիրտամ քաղաքի: Ի մեր թուում Փրկչին 1666, իսկ հայոց ՌձժԾ Յունուարի Գ. »:

Աստուածենայել, Ոսկան Վրդ. Երեւանցին անմահացաւ Հայ ժողովուրդին կողմէ, երբ յաջողեցաւ տպել իր գլուխ գործոցը՝ Աստուածաշունչը. «Աստուածաշունչ հնոց եւ նորց կտակարանաց մեր պարունակող, շարակարգութեամբ նախնացմ մերոց եւ մշմարտատիրաց թարգմանաց: Իսկ ըզկնի հրտմանաւ վեհափառին Տեառն Յակոբայ Հայոց կաթողիկոսի՝ գլխակարգեալ եւ տնտեսալ ըստ դազմաստակաւացմ, մաեւ զհամաձայնութիւն համուրց գրոց սասուածաշնչից, ընդ իրեարս աղոթքեր կարգեալ ամենցուն, նուաստի ումմամքանի սպաստուորի Ոսկանի երեսմցւոյ: Յամտերդամ, մեր տպարանում սրբայ էջմիածնի եւ Սարգսի գորավարի ի թուում Փրկչին 1666 իսկ հայոց ՌձժԾ ամսեանն մարտի մեսասանի»:

Ոսկան Վարդապետ չորս տարի կը գործէ Ամաղիրտամի տպարանին մէջ եւ իրարու եւ տեւէ կը հրատարակէ հետեւեալ գրքերը:—

Սաղմոս, Քերականութիւն, Քրիստոնէական, Ժամագիրք, Մաշտոց, Աղուէսագիրք եւ Աշխարհադպրութիւն Խորհրդակցութիւն, Նոր կտակարան, Առաքել Պատմիչ, Զայնքաղ եւն.:

Ոսկան ալ ունեցած է հակառակորդներ. անոնցմէ ձերբազատուելու նպատակով կը մեկնի Ամսղերտամէն ու կը հաստատուի Մարտիրիա, ուր եւ իր մահկանացուն կր կնքէ 1674 թուականին:

Պատմարան Լէօ անդրադառնալով Ոսկանի մահուան պարագաներուն՝ կ'ըսէ.—

«Եթէ անպատճառ հարկաւոր է, որ իւրաքանչիւր Յոր գործ ունենայ իր գոհերը, մեծէ Ոսկան վարդապետին կարող եմք համարել ամենախաղաղ գոհը, որ ստանում էր տպագրական գործը Հայերից: Նա առաջին Հայ մարդն էր, որ կամեաւոր ու յարատեւ դրութիւն ստեղծեց տպարանի համար. Յոս առաջին Հայ հրատարակիչն էր, որ ունէր համեմատաբար շատ լայն հայեացք իր գործի վրայ, որ գիրք տալիս էր ոչ միայն տիրացուին, այլևս վաճառակառնին, հասարակ ընթերցողին: Աւելին, Ոսկանը պատրաստեց Հայ տպագրիչներին սերունդ, որ նրանից յետոյ շարունակեց գործը» (էջ 290):

Վերոյիշեալ սեղմ տողերուն մէջ խոսացած Աստուածաշունչի հայերէն տպագրութեան պատմութիւնը ցոյց կու տայ թէ Հայ ժողովուրդը, դիտակից իր հոգեկան ու մտային կարողութիւններուն, արժանի ժառանգորդն ու պահպանը իր զարաւոր

բարձր մշակոյթին, դիտէ քաջ պահել ապրած դարուն զիտական յառաջգիւժմանց եւ դժնդակ պայմաններու մէջ իսկ գոհացել իր պահանջները:

Աստուածաշունչի առաջին տպագրութեան երեք հարիւր տարի ետք, Ներկայիս, զիտութիւնը հսկայական նուաճումներ կատարած է տպագրական աշխարհին մէջ: Այլևս տպելը դարձած է հարց ըլլալէ: Խորհրդը տպուելիքին մէջ կը կայանայ:

Կը տեսնուի թէ կը պակսին մեզի Ոսկան վարդապետի քաջութիւնն ու երկաթէ կամեցողութիւնը՝ ձեռնարկելու համար Աստուածաշունչի աշխարհաբար թարգմանութեան մը, որուն այնքան կարիքը ունինք այսօր:

Հայ ժողովուրդը պահանջը ունի անթերի ու վաւերական աշխարհաբար Աստուածաշունչի մը տպագրութեան, որպէսզի կարողայ զգն իր խօսած լեզուով, հասկնայ անոր բովանդակութիւնը եւ անկէ ստանայ հոգեկան իր սնունդը:

Մենք պարտինք մատակարարել Հայ ժողովուրդին այս արդար ու հակառակ պահանջը:

ԲԱՔԳԷՆ ՎՐԻ. ԹՕՓՃԵԱՆ

ԱԼԻԻԻՐՆԵՐ

ԼԵՕ. «Հայկական Տպագրութիւն», Թիփլիս, 1904:

Առաքել Սարուխան. «Հոլլանդացի և Հայերը ժՁ.-ժԹ. Դարերում», Ազգ. Մատղ. ՃԺԴ., Վիեննա, 1926:

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԿԱՍՏԱԿԱՒՈՐ ՏՄԱԳՐԻՉՆԵՐԸ

(ԺԶ.—ԺԷ. ԴԱՐ)

Ա. ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ

1666 թուականը Հայ մշակույթի եւ տպագրական արուեստի պատմութեան մէջ մի նշանաւոր տարեթիւ է նրանով, որ մի տպանոցաւոր Հայ տպագրիչ, հեռաւոր հռոմէական Վեպոնտում քաղաքում իր հիմնած տպարանում, նիւթական գունազօնութիւններով ու հերոսական ջանքերով տրպագրում եւ Հայ ժողովրդին աւանդ է թողնում առաջին հայերէն Աստուածաշունչ հոսկայ ատենանք եւ Հարստացնում Հայ մատենագրութեան գանձարանը:

Դա իր ժամանակի առաջադէմ գաղափարներով տողորուած եւ Հայ ժողովրդի լուսաւորութեան նուիրուած Ոսկան Երեւանցիին է, հին Հայկական տպագրութեան ամենափայլուն ու պայծառ դէմքերից մէկը, որ 17-րդ դարի կիսում, 1660-ական թուականներին հրատարակ է գալիս եւ Հայ տպագրութեան արուեստի զարգացման գործում նշանակալից դեր կատարում:

Նա խորապէս հասկանում է Հայ ժողովրդի լուսաւորութեան եւ մշակույթի զարգացման խնդրում տպագրութեան արուեստի կառաւարձ խոր դերը: Այդ գիտակցութեամբ եւ անսահման հաւատքով նա ո՛չ միայն հիմնում է Հայկական մի տպարան եւ կարճ ժամանակում այն դնում հաստատուն հիմքերի վրայ, այլեւ պատրաստում է Հայ մասնագէտ տպագրիչներ, որոնք ամբողջ հողով նուիրուած են տպագրութեան վսեմ գործին եւ բարձր պահում Հայկական տպագրութեան վեհութիւնը:

Երեւանցու տպագրական արուեստի զարգացման զլխաւոր կենտրոն է հանդիսանում Ամսոքեոսում քաղաքը, ուր նա իր տրպագրական եռանդուն գործունէութեամբ ժամանակի առաջադէմ մատուրականներից սիրում է եւ յարգում:

Ոսկան Երեւանցու հոյակապ տպարանը

Հայ տպագրութեան պատմութեան մէջ նշանաւոր տեղ է գրաւում նրանով, որ այնտեղ է առաջին անգամ տպւում Աստուածաշունչ մատենանք: Բայց դա պատահականութեան արդիւնք չէ: Ոսկանը հաւատարիմ մնալով իր ժամանակի ոյուն եւ ժողովրդի կրօնական շխարհաւայտացի էութեանը, խորապէս հասկանում է Աստուածաշունչ մատենանի հրատարակութեան կարեւորութիւնը: Նա գիտակցում է, որ Աստուածաշունչը մէկն է ա՛յն արժէքաւոր գրքերից, որն իր սիրոյ, եղբայրութեան եւ աշխարհի խաղաղութեան վեհ ու վսեմ մտքերով կր նպաստի Հայ ժողովրդի բարոյական դաստիարակութեանը, իր աջիւ ու բարձր գաղափարներով կը լուսաւորէ մարդկանց մտաւոր աշխարհը, կ'ազնուացնէ նրանց սրտերն ու հոգիները, առաջնորդելով նրանց դէպի բարին, գեղեցիկն ու վեհը, միաժամանակ ժողովրդի սրտում վառ կր պահի ընթացանութեան սէրը:

Երեք հարիւր երկար տարիներ են անցել այն օրից, երբ Ոսկան Երեւանցու Հայ տպարանը Հայութեան պարգեւում է Մեսրոպատա Աստուածաշունչ առաջին մեծահատոր եւ լուսագոյն հատորը, որով Հայ մատենագրութեան ու մշակույթի պատմութեան մէջ մի նոր շրջան է սկսում:

Դա այն պատմաշրջանն է, երբ նոյն 1666 թուին կատարոււմ էր պատմական մի այլ ուշադրաւ երեւոյթ, որի էջերը ձեռք տանում են Նոր-Ձուղայի արուարձանը: Նոյն թուականին է, որ Հայ առեւտրական ընկերութեան ներկայացուցիչները եւ 40 Հայ վաճառականներ, Գրիգոր Լուսինեանի զլխաւորութեամբ, Նոր-Ձուղայից ճանապարհւում են դէպի Մոսկուա եւ Ալեքսէյ ցարի հետ առեւտրական պայմանագրի կնքում, որի տրամադրութեան համաձայն առեւտուրի մենաշնորհը պատկանում է միայն Նոր-Ձուղայիցի Հայ վաճառականներին, ո-

րոնք պրոմանադիրը հիմք ունենալով իրանական մետաքսն ու բոժոժը տանում են Ռուսաստան եւ վաճառում, իսկ մի մասն էլ Ռուսաստանից փոխադրում են Եւրոպա:

Բայց պատմական դէպքերը հիմք ունենալով, արձանագրենք մի այլ նշանակալից երեւոյթ, որը պատկերում է ժամանակի Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Յակոբ Զուղայեցու եւ Հայ վաճառականների հայրենասիրական ջերմ ոգին:

Առաջին Աստուածաշունչ մատենաի տրպարութիւնից վեց տարի անց, 1672 թը-

նորանոր զրգեր եւ հարստացնում Հայ մատենագրութեան դանձարանը:

Այսօր կարգում ենք Ոսկան Երեւանցու տպագրած Հնաստիպ զրգերի եւ այլ մտահանների յիշատակարանները, որոնցից պարզում է, որ նրա հիմնած տպարաններում տպարուել են յիսունից աւելի հայերէն տարբեր բովանդակութեամբ զրգեր, որոնց տպաքանակը, մի քանի բանասէրների միայութեամբ, եղել է 30-40 հազար օտինակ: Դա Հայ տպագրութեան արուեստի պատմութեան մէջ նշանակալից մի երեւոյթ



Ղսեսպհական դողթ նահանգէ
Ղոսմաս աըրուպ զձեդ աղայէ,
Ղիշէլ Ղաղօթս Ղսք սըրտէ,
զի բուժեցի Ղչար ախտէ:

«Իւուն իմաստութեան», Անդերտում, 1699.
Թղմաւ Եպօ. Կուրիքանեանի տեսմանցամ:

ւին, տեղի է ունենում մի պատմական ժողով, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոս Յակոբ Զուղայեցին եւ Հայ վաճառականները մի գաղտնի նամակ են գրում եւ Գրիգոր Լուսիկեանի միջոցով ուղարկում Ալեքսէյ ցարին, խնդրելով նրա միջամտութիւնը իրանի Շահի մօտ, որ Հայերը հալածանքների չենթարկուեն:

Այդ ժամանակաշրջանումն էլ Ոսկան Երեւանցին Ամսդերտամից տեղափոխում է Մարսէլ, ուր նրա համար սկսում է տպարական գործունէութեան մի նոր շրջան: Իր հիմնած նոր տպարանում Ոսկանը տպւում է

է, որն արժէքաւորում է Ոսկան Երեւանցու Հայկական տպագրութեան դժով կատարած խոշոր դերը, որ արժանի է ամենաջերմ գնահատութեան: Բայց նրա տպագրած եւ Հայ ժողովրդին աւանդ թողած զրգերի գրուիւ-գործոցն է Աստուածաշունչ հոյշակապ մատենը, որի հնացած էջերն այսօր թերթում ենք առանձին գուրգուրանքով ու հիացմունքով եւ ցայտուն գաղափար կազմում տաղանդաւոր տպագրչի տպագրական վեճ վաստակի մասին, թէ նա նիւթական ու բարոյական ինչպիսի՛ մեծ գոհողութիւններով, օտար արիքում, տպել է այդ հոյա-

կապ հատորը, որի մէջ ցրանում է նրա եռանդուն գործունէութիւնը, աշխատասիրութիւնը եւ անսահման հուսադրը: Այդ ցայտուն կոթողն էլ նրա անունն ու պայծառ յիշատակը վառ է պահելու ապագայ սերունդների սրտերում:

16-րդ դարի Հայկական տպագրութեան արուեստի զարգացման գործում նշանակալից դեր կատարող Ոսկան Երեւանցու մասին չիան կենսագրական հարուստ տեղեկութիւններ: Սեղմ տողեր կարդում ենք միայն ձեռագիր ու տպագիր յիշատակարաններում, որոնք Ոսկան Երեւանցու մասին խօսում են ստանձին գնահատանքով, դրուստելով նրա աշխատասիրութիւնն ու նախաձեռնութիւնը, նրա տոհմունութիւնն ու համբերութիւնը, լուսազոյն յատկանիշներ՝ որոնք արեւքաւորում են Հին Հայկական տրպագրութեան մաստակարոր պայծառ կերպար: Նա իր ուսումնն ու կրթութիւնն ըստանում է ժամանակի նշանաւոր գիտնական ուսուցիչների մօտ, բայց չի բաւականանում իր ստացած կրթութեամբ եւ ինքնաշխատութեամբ լրացնում է իր ուսման պակասը, ձեռք բերելով մեծ պաշար: Ուսումնասիրում է նաեւ լեզուներ, իսկ տպագրական արուեստում փայլում է իր բացառիկ բնութեանկութեամբ եւ իր բեղուն վաստակով:

Բ. ԹՈՆԱՏԵՑԻ ԱՐԳԱՐ ԴՊԻՐ

Հայ տպագրական արուեստի առաջին մաստակաւոր մասնների գործունէութեան սեղմ պատմութիւնն արձանագրելիս, գծենք 16-րդ դարի կիսում Հայ մշակոյթի եւ տրպագրութեան ուսմիտանների շարքում ուրոյն եւ առանձնայատուկ տեղ գրաւող մի այլ վարպետ տպագրչի ցայտուն կերպարը: Դա Թոնատեցի Արգար Դպիրն է, որ 1565 թուականին, հայրենիքից հեռու, գեղածիճար Վենետիկում, Հիւսնում է իր տրպագրութեան եւ իր ձուլած տառերով տպագրում է երկու նոր գրքեր: Դրանցից առաջինը մի օրացոյց է, իսկ միւսը՝ «Սաղմոսարան», որոնք նրա անունը վառ են պահում ժամանակի ընթերցասէր ժողովրդի սրտերում:

Իր մշակութային եռանդուն գործունէութեամբ եւ հայրենասիրական ջերմ ու մաքուր զգացումներով նա ժամանակի ժողովրդից եւ առաջադէմ մտաւորականներից սիրւում է եւ յարգւում:

Դա այն մտայլ պատմաըջմանն էր, երբ Հայաստանում տիրող պատերազմները, աներուններն ու գերեվարութիւնները ծանր դրութիւն են ստեղծում Հայ ժողովրդի համար եւ վտանգում Հայկական տպարանի եւ մեսրոպատառ գրքերի գոյութիւնը: Բայց ուշագրաւ երեւոյթն այն է, որ օտար հարստահարիչները չեն կարողանում ստրկացրնել Հայ ժողովրդի ազատագրական ոգին:

Արձանագրութեան արժանի է նաեւ այն, որ Հայ ժողովրդի ազատագրական վեհ գործին իր ջերմ մասնակցութիւնը բերում է նաեւ Արգար Թոնատեցին: Բայց դա պատահականութեան արդիւնք չէ: 1562 թուականին, Սեբաստիալում, Հայ ժողովրդի ազատագրութեան վեհ գաղափարով Համակաւած ժամանակի Հայ մտաւորականները մի գաղտնի ժողովում որոշում են մի նամակով խնդրել Հռոմի պապի օգնութիւնը: Այդ կարեւոր նամակի յանձնման պարտականութիւնը մտահուսում են Միքայէլ Կաթողիկոսի կողմից Իտալիա ուղարկուող Արգար Թոնատեցուն, որ իր որդու՝ Սուլթանահանի հետ ճանապարհուում է դէպի Վենետիկ:

Այդ լուսաւոր քաղաքում Արգար Թոնատեցուն գրաւում են լոյս տեսած տաղարանները, որոնք իրենց բովանդակութեամբ խոր տպաւորութիւն են թողնում նրա գրասէր հոգու վրայ: Եւստով նա Վենետիկից անցնում է Հռոմ եւ կատարում իր հայրենասիրական ազնիւ պարտականութիւնը: Հայաստանից բերած նամակներն ու դիմումները յանձնում է պապին, միաժամանակ Վենետիկում հայերէն գրքեր տպագրելու իրաւունք խնդրում:

Նրա ազնիւ ջանքերով էլ Վենետիկում Հայկական տպագրութիւնը կարճ ժամանակում նոր փայլ է ստանում: 1565 թուին նա Հայկական նոր տառեր է ձուլում եւ իր օգնականների հետ տպում է նախ՝ մի օրացոյց, ապա՝ մի պատկերազարդ Սուլթանարան:

Այնուհետեւ նրան տեսնում ենք Հայաստանում:

շատ Պոլսում, ուր նրա տպագրական գործունեությունը համար սկսում է մի նոր շրջանը:

Մի քանի քանասերները վկայութեամբ՝ Արզար Թոխատեցու աղիւ ջանքերով Հայկական տպարանն առաջին անգամ հաստատում է Պոլսում 1567 թուին Այնտեղ, Ս. Նիկողոսյոս եկեղեցու կից բազմաձև մի համեստ սան մէջ, Արզարը կենտրոնացնում է իր սեփական տպարանը եւ առաջին անգամ տպագրում է մի այլբենարան: Մի տարի անց՝ 1568 թուին, Արզարի տպարանից լրյա են տեսնում չորս հայերէն գրքեր, որոնց մէջ պատուաւոր տեղ է գրաւում «Տաղարան»ը:

Յաջորդ տարին՝ 1569 թուին, Արզարը Հայ մատենագրութեան է նուիրում երկու արժէքւաւոր Հատորներ՝ Ներսէս ԾնորՀալու Փօէմը եւ մի Մայրոց:

Այնուհետեւ Արզար Թոխատեցու տպագրական գործունեութեան պատմութեան էջերը լուսաբանող տեղեկութիւններ պակասում են: Միայն մի քանի ձեռագրեր մատենների յիշատակարաններ սեղմ տողերի վկայութեամբ՝ այսօր յայտնի է, որ նա իր կենսաբի վերջին յիշատակում է իրաւործել մի վեհ ծրագիր — անցնել էջմիածին եւ այնտեղ տպագրութեան արեւանք գարգացնել եւ դնել գեղարուեստական բարձր սյուսանանդանի վրայ: Այդ նրա պատակով էլ նա Պոլսից ճանապարհւում է էջմիածին, բայց ճանապարհին վախճանում է եւ չի իրականանում նրա հայրենասէր սրտի աղիւ ձգտումը:

9. ՅԱԿՈՒՄ ՄԵՂԱՊԱՐՏ

16-րդ դարի Հայկական տպագրութեան պատմութեան մէջ իր պատուաւոր տեղն ունի առաջին Հայ տպագրիչ Յակոբ Մեղապարտը:

Ո՞վ է նա, սակայն, Հայ տպագրութեան այս վաստակաւորը: Նրա մասին կենսագրական փաստական տեղեկութիւններ, զբժրախտարար, սակաւաթիւ են, բայց պերճախօս. միայն այսօր յայտնի է, որ նա եղել է իր ժամանակի զարգացած ու գիտուն մարդկանցից մէկը, իսկ զրբերի տպագրութեան վեհ աշխատանքն եղել է նրա մտքի

բարձր իդէալը եւ նրա սրտի աղնիւ ձգտումը: Նա առաջին տպագրիչն է որ խորապէս հասկանում է Հայ ժողովրդի լուսաւորութեան ու յառաջդիմութեան գործում զրբերի կատարած խոշոր դերը: Այդ գիտակցութեամբ էլ նա վճռում է սմբողջ հողով նուիրուել Հայերէն գրքերի տպագրութեան աշխատանքին: Նա իր հետ մի շարք ձեռագիր մատենաներ առած, յաղթահարելով ճանապարհորդական դժուարութիւնները, Հայաստանից գնում է Վենետիկ: Դա այն պատմաշրջանն էր, երբ Վենետիկը յայտնի էր որդէս տպագրական արուեստի մի խոշոր կենտրոն եւ Հպարտ էր 250-ից աւելի տպարաններով:

Վենետիկում Յակոբ Մեղապարտի արպագրական գործունեութեան պատմութիւնքն, փաստական աղբիւրների վկայութեամբ, ընդգրկում է 1512-1513 թուականները: Այդ շրջանում նա Նիւթական գոհոթութիւններով հիմնում է իր սեփական տպարանը եւ Հայ մատենագրութեան նուիրում հինգ տպագրում գրքեր, որոնք վկայում են Հայ մատենագրութեան դժով նրա կատարած վեհ աշխատանքի մասին: Այդ գրքերից յայտնի է 1512 թուին Վենետիկում տպագրուած «Պարզատոմար»ը: Դա մի հնուածե օրացոյց է եւ Համարում է Հայերէն առաջին տպագիր գիրքը, թէեւ բանասիրական գիտութեան նոր որոնումները արձանագրել են որ «Պարզատոմար»ից առաջ եղել է աւելի վաղ Հայկական տպագրութիւն: Չնայած երեւոյթին, «Պարզատոմար»ը Համարում է Հայ տպագրութեան սկիզբը, որով Հայ մատենագրութեան ու մշակոյթի պատմութեան մէջ մի նոր դարաշրջան է սկսում:

Տպագրիչ Յակոբ Մեղապարտի հայերէն տպագրած գրքերից յատուկ ուշադրութեան արժանի է նաեւ «Պատարագատեար»ը, որի վրայ տպագրուած շատ փոքր յիշատակարանում կարդում ենք այսպէս. «Տպագրիչ Յակոբ Մեղապարտ, Վենետիկ, 1513» Այս սեղմ բայց խօսուն արձանագրութիւնն էլ վկայում է, որ Յակոբ Մեղապարտի տպագրական գործունեութեան յիշաւոր վայրն եղել է Վենետիկը:

Սակայն 1513 թուականի վերջում Վենետիկի էլիսանթիւնը փակում է նրա տպա-

բանք, թերեւս նեւթական պատճառով, եւ զբնում նրան հայերէն գրքեր հրատարակելու իրաւունքից:

453 երկար տարիներ են անցել, որ Յակոբ Մեղակաւարտը գերեզման է իջել, բայց նա չի մեռել, այլ իր վեհ վաստակով ապրում է Հայ գրասէր ժողովրդի սրտում:

Վենետիկում հայերէն գրքերի հրատարակութեան սեղմ պատմութիւնը գծելիս նկարներ նաեւ վաստակաւոր տպագրիչ Յովհաննէ Տէրգնցու գիտապատկերը, որ մեղանից 381 երկար տարիներ առաջ, 1585 թուականին, Հռոմում, Արգար Դպրի որդի Սուլթանահի հետ, տպագրում է մի նոր գիրք, իսկ երկու տարի անց՝ 1587 թուին, Վենետիկում, իր ձուլած տառերով, տպում Սաղմոսարան:

Սնտուանայի է նաեւ տպագրիչ Բաղիշեցի Բախանայ Քարամատեմեցը, որ հրատարակ է գալիս 1616 թուին եւ Լեհաստանի Լեով քաղաքում հիմնում է մի տպարան: Դրա տպագրած են Հայ մատենադրութեան ականջ թողած գրքերից մեկ յայտնի են Սաղմոսարանը եւ Բժշկական Մատենան:

Արձանագրենք նաեւ վաստակաւոր տպագրիչներ Յովհաննէ Անկիւրացու եւ Յովհաննէ Զաղայեցու անունները, որոնք իտալիայում, յաղթահարելով մի շարք դժուարութիւններ, տպագրում են մի քանի գրքեր եւ հարստացնում Հայկական տպագրութեան դանձարանը:

Հայ հին տպագրութեան պատմութեան մէջ իր ուրոյն տեղն ունի 17-րդ դարում Նոր-Ջուղայի Ս. Ամենաիրկիչեան Վանքում հիմնուած տպարանը, որի ղոյութեան համար պարտական ենք մենատեսնի ժամանակի լուսաւոր, իմաստուն եւ գործունեայ առաջնորդ՝ Խաչատուր Վրդ. Կեսարացուն:

Նա պատմական արուարձանի առաջին սիտակից, գրասէր եւ իր կոյճման բարձրութեան միայ կանգնած հոգեւորականն է, որ խորապէս հասկանալով տպագրական արւեւոտի կատարելիք խոշոր դերը, վանքի դարգազած վարդապետների հետ, հերոսական աշխատանքով տառեր է ձուլում, թանաք պարտատում եւ մի տպարան հիմ-

նում: Դա ո՛չ միայն Նոր-Ջուղայում, այլեւ ամբողջ Իրանում եւ Միջին Արեւելքում հիմնուած առաջին տպարանն է, ուր 1641 թուին, տպւում է «Հարանց Վարք» խորագրով հաստ գիրքը: Դա Նոր-Ջուղայի վանքի տպարանում հրատարակուած իրանահայ առաջին գիրքն է, որի ետեւում ցրանում է մինատաւնի մաստակաւոր հոգեւորական, գրասէր առաջնորդ, Իրանի ամենաառաջին տպարանի հիմնադիր եւ Նոր-Ջուղայի վանքում հրատարակուած առաջին հայերէն գրքի տպագրիչ Սաչատուր Վրդ. Կեսարացու պայծառ կերպարը:

Գնացել Նոր-Ջուղայի Ս. Ամենաիրկիչ Վանքը եւ այնտեղ պիտի տեսնէք մեղանից 325 երկար տարիներ առաջ մենատաւանում տպուած «Հարանց Վարք»-ի մի քանի օրինակները եւ Սաչատուր Վրդ. Կեսարացու ձուլած հայերէն տառերի նմուշները, որոնք մինչեւ օրս էլ առանձին սիրով ու գուրգուրանքով պահւում են վանքի մատենադարանում:

Սրանք են ահա Հայ առաջին վաստակաւոր տպագրիչները, որոնց անունները այսօր առանձին խորհուրդ ունեն եւ յիշում ենք երախտագիտական ջերմ զգացումներով: Ներանց՝ Հայ ժողովրդին նուիրած գրքերից շատերն այսօր հաղուագիւտ են եւ առանձին սհորձ ու սուրբուրանքով են պահւում Երւանդի ու արտասահմանի Հայ ու օտար տեսնադարաններում, գրադարաններում եւ մասնաւոր գրասէրների մօտ: Այդ թանկագին հատորները վկայում են, որ Հայ ժողովրդին զատիւ քերող տպագրիչները, հայրենիքից բաժանուելով՝ հեռաւոր ճանապարհներ են կտրել, ապրել օտարութեան մէջ եւ մի շարք դժուարութիւններ յաղթահարելով՝ նուիրել են իրենց լուսագոյնը եւ տպագրել մի շարք ուշագրաւ գրքեր, որպէսզի Հայ ժողովուրդը լուսաւորուի եւ պատուաւոր տեղ գրահի քաղաքակրթ ժողովուրդների շարքում, որպէսզի Հայ մատենադրութեան գանձարանը հարստանայ եւ միշտ միտ մնայ Հայ մշակոյթի ջահը: Դա Հայ տպագրութեան եւ մշակոյթի դարգացման պատմութեան մէջ մի խոշոր երեւոյթ է:

ԱՐԱՄ ԵՐԵՄԻԱՆ

Փեհիլի (Իրան)

Գ Ե Ղ Օ Ն Ո Ւ Տ Ա Ղ

Ի Պ Ա Տ Ի Ի Հ Ա Յ Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն Ի

ՈՒ՝ անցեալի լուսօրեան յոյգով բեզուցն այս ժամին
 Թէն բզգում են իմ մէջ գգայարան ու կորով,
 Բայց ի՞նչ հանդէս խեղճութեան, դատակնիք անգնին՝
 Դժմքի մի թել խորշոմով, այս աչքերով, ձեռքերով
 Պարփակելու ելնել քեզ,

Ահագնութիւնը ընկուզիչ:

Ի՞նչ աւիւն էր, որ արեց սլացքը քո կարելի
 Մասիսի դէմ, նրա պէս հայապատո՞ւմ անհնար:
 Քեզ ընդգրկե՞լ. բայց յաճախ կարողանալ յառե՛լ իսկ
 Քեզ՝ բիբերն այս, մէ՛կ վայրկեան, խիզախո՞ւմ է ինձ համար,
 Մինչ քեզ փորձել ըմբռնել՝ տեսլահարո՞ւմ է յոյսից:

Ահե՛ղ, ինչպէ՞ս եղար դու:

Չէ՞ որ այդքան հոյանիստ քեզ կոփելու ի խնդիր
 Ժայռաբեկոր չփնտռեց ո՛չ մի վարպետ՝ Գեղարդում.

Չէ՞ որ այդքան ամրակուռ, ակնախտիդ ու ընտիր
 Կառուցելու համար քեզ,

Սովորութեամբ մեր նախնեաց, բազալտ քարերը իբր
 Զգօգուեցին կապարով ու գամերով երկաթէ:

Անգո՛յ, ինչպէ՞ս գոյացար:

Ի՞նչ աւելի անվկանդ քեզմէ, ի՞նչ կայ, ի՞նչ կայ դեռ:

Հայր ոչի՛նչ չկերտեց այնքան երկար, ինչքան քե՛զ,

Այնքան, այնքան մեղուաջան:

Թէ քեզ շարքը վէմ առ վէմ, մարմար-մարմար, դու գիտե՛ս,

Մեհեհնակա՞ն տարիքով կը կանգնէիր վաղնջուց՝

Մեր տաճարներն ապացոյց,

Որո՞ք այնքան են ստուար, որ սրբատաշ մեր երկրում

Պատահական կածա՞նն իսկ

Զոյգ մատուռի գամ վանքի գաւթի դարպասն է հրում:

Եթէ նա քեզ ազուցէր փողրակ-փողրակ, ինչպէս մեր

Ջրանցքներն են ու ջրմուղ՝

Դեռ դարերի՛ մէջ անյուշ՝ Արագից խազ կը խմէր

Արարատի լանջերին անած թաւուտն երկնամալս...

Սակայն թեգա՛ն առ թեգան հիմնեց քեզ հայն յարածամ,

Մասնիկ-մասնիկ բրգացրեց, հայսեց հելլէ առ հելլէ,

Պատահեց, որ անաւարտ թողեց ամբողջ ու տանար,

Բայց հոգեվա՛րքն իր անգամ
Ամենեւին չդարձաւ դեռ մահառիթ մի պատճառ,
Որ բեզ բջիջ առ բջիջ չխորսխէր, չձուլէ՛ր:

Նա սահմանեց դե՛րը քո, լինելութիւնդ զգաց
Դեռ ա՛յն ատեն, երբ կոյս էր լեռնակղզին մեր համակ
Հայեացքներից, արիւնից, խարդաւանքից այլազգաց,
Երբ տակաւին գառամած
Քսենոֆո՛նը նոյնիսկ մեր փողերով եղեգան
Զէր ըմբռնեւ պղպշակ, յափշտակում ու հմայք
Ծովի նման փրփրադէզ գարեջրից հայկական...

Սակայն այնժա՛մ լոկ յառնեց քո ուրուագիծն անապակ,
Երբ որ գիւղում Հացեկաց՝ մեր գոյութեան քառուղում,
Օ, չծնունց, այլ մի բո՛ւթ յաճախանքից տագնապած՝
Վեր ընդոստնեց մի ներանձն ու աներկրորդ այր ու քուրմ.
Եւ բուրբուց անխտիր Հայոց երկրում ամէ՛ն ինչ
Խշտեակի շուրջը նրա.—

Փողփողումը մականի եւ ադամանդը խաչի,
Արթնութիւնն այդ ջահելով,
Այդ արթնութեան մէջ միայն աներկպառակ ցոլացին.
Եկան նրան ընդառաջ նանապարհները աննինջ
Եւ ուղտերի պէս ծնկած՝ անխոնջութիւն ուխտեցին.
Բոյրեր կանթեղ կախեցին, երանգները՝ դրասանգ.
Պղտոր ջրեր մզուեցին, ու աւիշներ, խոխոջով,
Հողի ալբերը հասան, նրա սրտի՛ց անցնելով.
Շուքեր շրթներ շարժեցին.
Ամէն թռչուն գեղազրեց թեւածումներն իր խրթին,
Շուշանափայլ ձիւների մագաղաթէ մի թերթին,
Իսկ ամենուր ծառ ու թուփ
Օրօրեցին մանկօրէն մանկանմա՛ն լուսթիւն...

Ներանձնացմանը նրա մի ողջ երկիր սատարեց,
Մի ողջ երկիր այդ գիւտի սնեց անտառը Սօսեաց,
Մի ողջ երկիր, աչքերում տարածութիւն եւ տարերք,
Այդ տեսիլքի էջքի դէմ կարկանդեց նիչ ու յուսաց.
Եւ տառերով, որ տակաւ
Բուրում էին տփնութիւն, աղապատանք ու հսկում՝
Սողոմոնեան պատգամի՛ց անգամ առաջ՝ առյաւէտ
Երկաթագրեց նակատիդ նրա անունը իսկոյն,
Հասկերիդ խուրճը պրկող իրրեւ կապո՛յտ ժապաւէն:

Ու այն օրից ո՛չ մի շունչ, ո՛չ մի շարժում ապարդիւն:
Ո՛չ մի նայուածք որ հատնէր
Յնցումն ինչպէս խարշափի միջոցի մէջ մի բարդու,
Առանց դէմքիդ ցանելու գէթ հովի բի՛լ ժպտանք:

Քն հիմքերի՛ց մեկնեցին արահետներն այն բոլոր,
Որոնք, իրենց դերանին մեր բիւր վանքերը շարած,
Կարծես խուլ ու արեւկող մի Աստուծոյ ճանճարոյթի
Վարդարաններն էին լոկ,
Բայց արդարեւ կո՛ն էին ու պարաններ բազմալոր,
Որոնցով մեր ուղեղը, իբրեւ մածիկ ու շաղախ,
Ի քեզ, ի քե՛զ առկախուեց սափոր-սափոր, թի առ թի:

Մեր վանքերը... Օ, նրանց բուխերիկները ֆուլայ
Ծխերի տեղ ամպեցին է՛լ սիւները բոլորչի,
Սանահիւնից Հոռմկլա:
Նրանք՝ արցունք ու քրտինք, դարձած աղի գոլորչի,
Պոկաբարի պէս սառած քանաքի շիթ ու կոհակ,
Նրանք՝ բերնի շամանդաղ, բիւրեղ խարտուօք արեւի
Ոսկեղիմիկ ֆերթոզաց, գրիչների վայրահակ,
Սառնամանիք ճմրան մէջ ու անասուա՛ծ տապերին:

Այդ սիւների միջեւ էր,
Որ քեզ վրայ կծկւում՝ ֆո գովացֆի, ակուքի,
Մեր նախնիները, որոնց զգացումներն աշխարհիկ
Մեծների պէս իրենց, իբրեւ ծիւ ծիւ ցնցոտի
Կախում էին մարմնից վար, մարմինն այդ գէթ մի պահիկ
Տափացնելու անատակ՝
Միշտ, փոխն ի փոխ փակելով մէկ աչքն իրենց բորբոքուն,
Քն կոթողման ի խնդիր դիզեցին լոյս ու ստաղծ,
Դիզեցին դար ու խոկում:

Ես՝ կորնթա՛րդ հայելի, կարողութիւն թէական,
Ես՝ անծաւալ մի անօթ հեռագգալու, խորհելու,
Թէ թեւերն իսկ Ասլասի կը լինէի՞ն բաւական
Չափերը ֆո գրկելու,
Եթէ հասնէր քեզ, ինչ որ ինքնամոռաց մեր ոգին
Բարդեց վանքի փեթակում, անձանների խորշերում
Ու անմատոյց ծերպերին մզմաւանջի, մորմոքի:

Բայց մեր գրքերը՝ հայի նակատագի՛ր արիւնու...
Ո՞ր յելուզակն յաղթական չի շարտել դէպի վեր
Գէթ մէ՛կ մատեան, նրա տակ բռնած նիզակ ու սուսեր.
Ո՞ր նահանջող վահմակի փախուստն է, որ մեր աւեր
Տանարներին չի ձգուել,
Սալարկուած գուցէ բիւր անյա՛յտ «Նահանջ բիւրոց»ով-
Թուացել է, թերեւս, մտոյզի՛ն իսկ սսպատակ,
Երբ վարգել է մագաղաթ մեր գրքերի շեղջերում,
Թէ մտել է մի խշշուն բանջարանոց կամ այգի.
Չեռագիրները մեր՝ միշտ ստրուկ, գերի թէ պատանդ,
Ո՞ւր չեն հանուել անուրդի եւ ե՞րբ, որպէս եղջերու,
Չեն մատնուել տագնապի, խժղժութեան, ֆմայֆի...

Իսկ այն վերջին սեր ու սուգ, այն սուրբընկալ՝ օրերում,
 Ո՞ր լամուկը մեր Գողթան ձեռագրի ձիւն թերթերով
 Նաւակ շինած՝ չծափեց,
 Երբ որ տարաւ, անարմատ նունուփարի պէս, առուն
 Այդ մակոյկին բարձրած քեզնից քանի՛ ցուցափեղկ:
 Թուրք մագործն իր կեանքում առաջի՛ն հեղ «բարեկիրթ»
 Առեւտուրի հետամուտ՝
 Արնոտելուց վախեցաւ գնորդի ձեռքն արնախեղդ,
 Պոկոտելով Մեսրոպի անտարանն ինքնագիր,
 Որ իբրեւ ցառն Աստուծոյ ցարմանդից էր առկախել... ,

Ո՞ր հայն հիմա չգիտէ, թէ Աստուծոյ թեւերն իսկ
 Ձէին լինի բաւական չափերը քո գրկելու,
 Եթէ հասնէր դեռ ինչ-որ տարիներին եղեռնի,
 Ահ, շուտով ետ դառնալու հաւաստիքով, երդումով
 Վստահուեց ծեր գորովին մայրի ծառի, եղեւնի,
 Թաղուեց գոմում, նկուզում, թաղուեց թաղո՛ւ մարդու մօտ:

Դարի աւիշը արդէն,
 Վիրակայի պէս ծծան, յիսուն խաւ է փաթաթել
 Եւրոպայում մեր բնին բացուած ծորո՛ւն վերքի շուրջ,
 Սակայն դեռ օ՛ր չի մթնում, որ արագիլ թէ տառեղ
 Բանան կտուց ու թաթեր
 Եւ չանձրեւեն մեզ, իբրեւ դարասկիզբեա՛ն վերյիշում,
 Մագաղաթի փշրամփներ, իրենց այ՛փ՛ պէս տառեր:
 Արաքսի ա՛յն եզերքից անգամ հովերը տակաւ
 Մեր այս քան են թոցընում ձեռագրի թերթ ու կափկափ,
 Որ դաշտերում աշխատող հայ գիւղացին շտապաւ
 Քե՛զ է բերում իր վերքից որպէս պոկուած վիրակապ... .

Դեռ գարմանա՞լ, որ ունես
 Մէ՛կ էջ միայն, ուր ոսկի դարից բիրբեր են յածում,
 Մէ՛կ հառափ էջ, որ աննառ խանդաղանքիդ մատենանում
 Փուխր մատով դիպումս թերթատու՛ւմ է կամացուկ:
 Բայց սհա մեր պատմութեան աչքերն են գոյգ թէժ ածուխ՝
 Զարմացական, հիացիկ,
 Թէ մենք ինչպէ՞ս ունենք դեռ, ունենք այսօր՛ն բիր առուն,
 Թէ մենք ինչպէ՞ս ունենք քե՛զ... .

Քե՛զ՝ բոցեղէն պատկառանք, քե՛զ՝ լուսանիւթ լուսփուն,
 Շտեմարան շշուկի, զգաստութեա՛ն հրաւեր,
 Քե՛զ՝ ցանց, որտեղ կայծկլտաց յոյսի տառեխը կայթուն,
 Անէն անգամ մեր տան մէջ երբ երաշու կար, երբ սո՛վ էր:
 Դու՛՝ ո՛չ միայն Անիի, այլ պատմութեան պահոցում
 Վաղամեռիկ ու չիշխած արքաների պէս՝ անգամ
 Անուա՛մբ ներկայ վանքերի կաղապարում եւ հոռում,
 Դու՛՝ Ռոսլինի, Պիժակի գոյնի կշռոյթ ու գանգակ,

Շիրակացու նայուածքի ծայրին թառած Բիւրական.
 Դու՛ անընդմէջ ուխտաւոր Օշականից Հացեկաց,
 Ուր մեզ, մե՛զ էլ ես տանում
 Եւ ետ կանչում, երբ որ դու արդէն վաղո՛ւց ես եկած:
 Դու՛ ուխտաւոր, նոյն ստեղծ դու՛ նաբիմա՛ստ ուխտավայր,
 Ուր չեմք մտնում մեմք այնպէս, ինչպէս հայրերն էին մեր
 Ձեռագրի դէմ փակցընում մոմ ու մրմուռ մշտավառ,
 Այլ ալիքի՛ նման այն,
 Որ ովկիանի բացերից գետաբերան է դիմում
 Եւ ձուլելով վաղեմի բոյրեր, ձայներ ու համեր,
 Շարունակում գետն ամբողջ մինչեւ խորքերը տմոյն... .

Բայց ի՞նչ, ի՞նչ յոյզ կը շարժէր քո մէջ այսֆա՛ն փառատրում,
 Ի՞նչ կը փոխէր գովեցիս, ներբողներին բովանդակ
 Կշռաֆարն այս քո լեցուն, բազմագեղո՛ւն նծարում,
 Եթէ նաեւ, մա՛նաւանդ, շունեմայի գորավիզ
 Քեզ աներկվի՛տ կոչելու Բարեյուսո՛յ Հրուանդան,
 Անդարձօրէն, վե՛րջնապէս
 Բարեյուսոյ հրուանդան գտած երկրում Հայաստան՝
 Մեր գրքերի համար ողջ, որոնք ծուխկ առ ծուխկ,
 Նաւի նման նարեկեան, խլեակ խլեակ եկան քե՛զ... .

Մրրիկների հրուանդան կը մնայիք անպայման,
 Ինչպէս մեր մէ՛ն մի գրքի ծննդավայրն էր ամէն,
 Թէ մի մրրիկ, սպիտակ գիշերների հովերից
 Երան երան կուտակուած՝
 Ամպրոպներից չմաքէր մեր երկիւնքն էլ ամպամած,
 Ծովն յարածուփ, ուր հայեր ոգնում էին երանելի,
 Թէ կապոյտից չթորէր մեզ վրայ էլ մո՛վ երիզ՝
 Կը մերկանա՞ր, կը յառնէ՞ր մշուշներից հեռարձակ
 Նաեւ քո դէմքը, իբրեւ կտաւագե՛րծ մի արձան:

Քանաֆեռի լանջերից ահաւասիկ մի քամի
 Երեւանի վրայ է տարուրբրում քեզ մեզմիւ,
 Յոյց տալով քեզ իմ երկրի ամեմախո՛ւլ կողմերում:
 Առագաստը Մասիսի, տե՛ս, անցած շեղ մի կայմի,
 Քո բացխփիկ փարոսի դէ՛մ է միայն հողմուռոյց:

Ծխաններից շրջակայ քո ապագան է նաեւ
 Ընդարձակում, ծալուելով մեր տրոփող դրօշում:
 Պատուամատոյց հիացում քո ներկան է, որ նայեց
 Սա վերծանող ծերունու եւ մանկան հետ՝ Մերոպի
 Արձանումին, որի շուրջ
 Նո՛ր է դառնում օրաուր անցնող ամէ՛ն մէկ բույլէն:

Թերեւս հայը այսպէ՛ս բարձրանայ լեռն Արարատ՝
 Տեսիլներից ծանրացած, կաշկանդուած ֆայլերով,
 Ինչպէս որ ես՝ կարկինիս դրած սուր ծայրը վրադ,

Ժամանակի՛ց էլ անդին շրջանակներ գծելով,
 Քո սանդուղքով դէպի քե՛զ ելնում, ելնո՛ւմ եմ հիմա,
 Յետոյ դիտում դարպասն այն, որ—

Օ, յզա՛ցք գերիմաստ.

Գիտ, գիտարա՛ր հանճարեղ,—

Դե՛ռն է վանքի Թարգմանչաց՝ նրա պատճենը թէպէտ.

Սակայն միա՛կ կատարեալ քո աւարտումն արդարեւ.

Հրաշագե՛ղ ձայնանիշ, սրտանմլիկ վանկ ու շեշտ

Քո յաղթերգի լրումին, քո թափին՝ ա՛յլ անջրպետ.

Անհունօրէն անիրաժեշտ...

Քեզ, միայն քե՛զ ներյատուկ մի լուսեան գմայլում:

Սակայն, ահա, զգո՛ւմ ես՝

Կոմիտասի լուսանուան երաժշտանոցն է, լսի՛ր,

Մի նորահունչ «Տօնական» երգեհոնում, ծաւալում

Եւ կարկառում մինչեւ մեզ՝

Մինչեւ քո մի՛շտ բազմամարդ ցուցասրահը լոյսի,

Որտեղ Սայաթ Նովայի բաց ձեռագրին մարգարտ,

Ջութակահար մատների, ճիպտոների բարունակ

Ստուերներ են պղպջում: Շարակնոցներ են շրշում:

Մի ձեռք, վերին անկիւնից բռնած էջեր ու սիւնակ,

Ի՛նչ վաղնջուց գործիքի գրակալին, ո՛վ գիտէ,

Խազգրքերի թերթերն է շրջում, շրջո՛ւմ շարունակ:

Իսկ դրան մօտ, դրա՛ն չափ հսկայափեղկ, խլրտուն

Մագաղաթէ քո հսկան,

Կարծես ամէն մի վայրկեան պատրաստ թեւեր ածելու

Ցուցասրահն ընդլայնող հնչիւնների ոլորտում՝

Իր շուրջ խորհո՛ւրդն իր քամոզ աչքերի տակ այցելու,

Ահա դա՛րձեալ գրուցուող, պատահարի աւանդած

Իր այն կեանքն է մտմտում,

Որ ես, ես նո՛ր երգեցի, իբրեւ անգի՛ր անտունի,

Ու ահա քե՛զ եմ քերում, Բարեյուտո՛յ Հրումանդան:

Ա՛ն, քաղցրութեա՛մբ ընդունիր...

ԱՐԲԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ

«Բարեյուտոյ Հրումանդան»,

էջ 92-101:



ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

Ան Հայ էր ազգով, գաւակ բա-
բեպաշտ ծնողներու թորոսի եւ Գո-
հարազիզի, որոնք Շահ Աբբասի հա-
լածանքներուն ժամանակ երեւանցի-
ներուն հետ բշտեցան Սպահան, եւ
հոն մեծնալով ամուսնացան: Ա-
նոնցմէ ծնաւ Ոսկան, Հայոց 1063
(+551=1614) թուականի Յունուար
ամսուն: Երբ մեծցաւ, իր ծնողքը
գինք Ս. Գրոց ուսման տուին: Ան ու-
սանեցաւ իր կարողութեան չափով.
աշխարհականներու քահանաներէն
(ուսուցիչ), մինչեւ Մովսէս Կաթո-
ղիկոսի (այն ատեն Վարդապետ)
Սպահան գալը. զայն շատ սիրով ըն-
դունեցին Սպահանի Հայ քրիստոնե-
աները: Մինչ այդ Մովսէսի աշա-
կերտներէն հեզահողի եւ սրբատուն
մարդ մը՝ հաչատուր Վարդապետը
իրենց առաջնորդ ընտրեցին. ան ըՄ-
տահան մնալով բազում բաներ կար-
գադրեց, օրէնքներ դրաւ, բարեկար-
գութիւններ բրաւ, դպրոցներ հիմ-
նեց եւայլն, որով շատեր կրցան ու-
սանիլ Ս. Գիրքը, որոնցմէ էր նաեւ
Ոսկան անունով այս փոքրիկը: Ան
մանկութենէ շատ փափաքած էր ա-
շակերտիլ այդ մեծաստանին և վար-
ժարանին, բայց իր ծնողքը ընդդի-
մացած էին. սակայն ինք շատ տենե-
չալով այդ կարգին (քահանայու-
թեան) եւ ուսման (Ս. Գրոց), ծնող-
քէն գաղտնի գնաց հաչատուր Վար-
դապետի մօտ ուսման եւ կրօնաու-
րութեան համար: Երբ ծնողքը իմա-
ցան, զացին զինք վերադարձնելու,
բայց շատ փորձեցին ու չյաջողեցան
զինք համոզել, որովհետեւ մի քանի
անգամ զացին ու պատրուակներով
ներին զայն եւ չձգեցին որ վերստին
երթայ: Իսկ ինք այնքան փորձեց

փախչիլ, որ ծնողքը ճանճրանալով
թոյլ տուին իրեն հոն մնալ: Այդտեղ
ան կարն ժամանակի մը մէջ սորվե-
ցաւ Սաղմուք եւ Հայաստանեայց
Եկեղեցւոյ շարականները, ինչպէս
նաեւ ուրիշ Գիրքեր, Կաթողիկեայց
եւ Պոզոսի թուղթերը եւ Եսայիի
մարգարէութիւնը: Նոյն շրջանին
Շահը Մովսէս Վարդապետը իր մօտ
Բաքելոն կանչեց մոտ ներմկեցնելու
համար, ուր իրեն տուաւ իր փոքրա-
ւորներէն չորս տղաք, որոնց մոտ
ներմկեցնել սորվեցնելով տարաւ
յանձնեց Շահին: Այդտեղ հրաման
ստացաւ Էջմիածնի լուսարարու-
թեան, ուստի գրեց հաչատուր Վար-
դապետին, որպէսզի իր մօտ Էջմիա-
ծին երթայ, ինչ որ այս վերջինը
անյապաղ կատարեց: Երբ Էջմիածին
հասաւ Մովսէս Վարդապետը Կաթո-
ղիկոս ձեռնադրեցին, եւ ան իր ձեռ-
նադրութենէն յետոյ հաչատուր
Վարդապետը Արեւմտեան տան ճը-
ւիթակ նշանակեց, իսկ ինք վերըս-
տին եկաւ Սպահան, այցելելու նոր
թագաւոր Շահ Սեֆիին եւ զայն շը-
նորհաւորեան, որովհետեւ այդ օրե-
րուն Շահ Աբբաս մեռաւ եւ Շահ Սե-
ֆին յայտնեց անոր: Կաթողիկոսը
իւր խնդրանքը կատարել տուաւ թա-
գաւորին, որ էր՝ 100 թուման տուր-
քին ջնջումը, գոր Շահ Աբբասը հաս-
տատած էր Մելիքութեան Կաթողիկոսի
յանձնարարութեամբ: Երբ Կաթո-
ղիկոսը աշնան Էջմիածին պիտի վե-
րադառնար, փոքրիկ Ոսկանն ալ
հետը տարաւ: Երբ Ոսկան Կաթողի-
կոսին հետ Էջմիածին հասաւ, հոն
հանդիպեցաւ Մելիքութեան Վարդա-
պետ Վժանցիի, որ կորովի, բանի-
բուն անձ մըն էր եւ մասնաւորաբար
գիտութիւն լաւ գիտէր. բայց Ոսկան
երբեք չուտածեց հետեւիլ անոր գի-

տութեան, որովհետև տակաւին փոքր էր, մանաւանդ որ Հայոց մէջ ոչ ոք գիտէր այդ գիտութիւնը: Մասնաւորաբար երեսիկները Հայոց — որոնք կը կարծէին թէ իրենց հով էր ամէն գիտութիւն—, կը դատապարտէին այդ ուսումը: Ասոնք կ'ատէին գիտութիւնը, եւ կը մեղադ-

անհնար է իրողութիւնները միշտ կերպով հասկնալ եւ Աստուածաշունչը բացատրել: Գարնան Մելիխսէթ Վարդապետ Ատրպատականի կողմերը գնաց, ազատելու համար Ղազարի մէջ գտնուող իր գերի եղբորորդին, բայց չկրցաւ գտնել գայն տեղւոյն խառնակութեանց պատեա-



«Աստուածաշունչ», Ամսօրնամ, 1668:

րէին այդ ազնուական անձը, որովհետև իրենք այդքան բան ըմբռնելու կարողութենէն զուրկ էին, ուստի Ռսկան չհետեւեցաւ այդ լուսաւոր եւ աստուածապարգեւ գիտութեան; տեսնելով մեծագոյն պարսաւողներ: Առանց այդ գիտութեան

հաւ, որովհետև Օսմանցիներու գորակար հոստրով Փաշան հոն գալով խաղաղութիւնը վրդոված էր, ուստի նրեան վերադարձաւ ան: Այս ժամանակ Ռսկանի ուսուցիչը հաշատուր Կեսարացին, Սարմաւտացոց (Լեհաստան) երկրէն եկաւ

Սիմոն Զուգայեցիի հետ, որ իր հետ վանակյան էր եւ իր աշակերտը. աստե՛ք շատ ամօթով մնացած էին տեղւոյն քրիստոնեաներուն առջեւ, քերականութեան եւ իմաստասիրութեան արուեստին մէջ անհմուտ ըլլալով: Ուստի էջմիածին հասնելով երբ տեսան Տէր Մելիքսէթը, շատ սիրով ձեռնարկեցին գիտութիւն ուսանիլ, որքան որ ան կրցած էր սորվիլ իր ջանքերով: Նախ ուսումնասիրեցին Դաւիթ Ներգինացիի «Սահմանը» երեւանի անապատին մէջ, ուր Ոսկանն ալ սկսաւ ուսանիլ մինչեւ որոշ ժամանակ մը: Երբ արեղաները եւ իր ընկերները, որոնք էջմիածին էին տեսան ասիկա, բողոքեցին Մովսէս Կաթողիկոսին եւ ըսին. Կամ մեզի ալ արտօնէ երեսան երթալ եւ դաս աննիլ, կամ Մելիքսէթ Վարդապետը հոս բեր որպէսզի մեզի ալ դաս տայ: Ատը վրայ Կաթողիկոսը, ուրիշ ճար չունենալով, հրահայեց Մելիքսէթ Վարդապետին էջմիածին գալ եւ դաս տալ այն արեղաններուն որոնք կը փափաքէին: Երբ Մելիքսէթ էջմիածին գնաց, հաշատուր Վարդապետ չուզեց անոր ընկերանալ, այլ փափաքեցաւ երեսանի անապատը մնալ: Հարկ էր որ այս երկուքէն (այսինքն Սիմոնէ եւ Ոսկանէ) մէկը մնար հաշատուր Վարդապետին մօտ, որովհետեւ անոր աշակերտներն էին մանկութենէ ի վեր: Սիմոն որ երէցն էր, ըսաւ Ոսկանին. Մեր երկուքէն մէկը հոս Վարդապետին մօտ պէտք է մնայ: Այս գիտութիւնն ալ շատ կարեւոր է մեզի համար, որովհետեւ Սպահան երթալէ ետք իրարու կը սորվեցնենք: Եթէ կը կամենաս ուսանիլ, դուն գնա, ես կը մնամ հոս սպասուորելու: Իսկ եթէ չես փափաքիր, ես իրերքամ եւ դուն հոս Վարդապետին սպասուորէ: Ոսկան անփորձ ըլլալով եւ տարիքով տակաւին փոքր, մանաւանդ Սիմոնին ալ աւագութիւն չնորհելով՝ մնաց երեսան,

Վարդապետին մօտ. իսկ Սիմոն Մելիքսէթ Վարդապետին հետ էջմիածին գնաց, ուր ուսանեցաւ Պորփիրը եւ Ստորագութիւնը, իսկ Պէրիարմէնիան մինչեւ 14 գլուխ: Այս օրերուն Սպահանէն պատուիրակներ եկան, որպէսզի հաշատուր Վարդապետը հոն տանին, որուն հետ գացին նաեւ Սիմոնը եւ Ոսկանը: Սպահանի մէջ Սիմոն իր սորվածները Ոսկանին սորվեցուց, իսկ Պէրիարմէնիան եւ Քերականութիւնը միասին սորվեցան, որովհետեւ ինք ալ շատ ուշիմ էր: Այն օրերուն Մովսէս վախճանեցաւ եւ Փիլիպպոսը Կաթողիկոս ձեռնադրեցին: Կաթողիկոս ըլլալէ ետք Փիլիպպոս նամակով մը հաշատուր Վարդապետէն խնդրեց Ոսկանը, որ շուտով դրկեց: Ոսկան էջմիածնի մէջ հանդիպեցաւ Դաղմատացի (լատին) վարդապետի մը, Պօզոս անունով, ազգով Խալայցի, որ շատ լաւ գիտէր իմաստասիրական գիտութիւններ: Անոր հետ բազմիցս խօսելով, գայն գտաւ բանիբուն եւ շատ հմուտ, թէպէտ քիչ մը տկար հայերէն լեզուի մէջ: Ատոր համար ձգելով ամէն բան, բոլոր կամքով հետեւեցաւ անոր, եւ քիչ մը լատիներէն եւ գիր սորվեցաւ: Քերականութիւնն ալ ամբողջապէս սորվեցաւ ու հայերէնի թարգմանեց, որմէ կազմեց ամփոփ քերականութիւն մը: Միւս գիտութիւններն ալ համառօտ կերպով սորվեցաւ, այսինքն գիտութիւն, փիլիսոփայութիւն, գերփիլիսոփայութիւն, նաեւ երկրաչափութիւն եւ աստղաբաշխութիւն եւ աստուածաբանութիւն, բայց ոչ լիապէս եւ իր փափաքածին համաձայն, այլ միմիայն իրեն պէտք եղածին չափ: Բայց շատ յոգնեցաւ, եւ հալածանք կրեց թէ՛ Կաթողիկոսէն, թէ՛ իր ընկերներէն եւ թէ՛ մեր ազգէն, եւ նոյնիսկ իրմէ անյի ուսմիկ ու խոնարհ անձերէ, որովհետեւ բոլորը իր դէմ էյան իբրեւ օտարի, եւ հարուածեցին գայն

խրոխտալով եւ մեծաբանելով, եւ վիճարանելով ու հսկանառելով աշնպիսի բաներու մասին՝ որոնց մէջ ոչ միայն կրթութիւնը եւ ներքին չէին, այլ որոնք ո՛չ ուսանած էին եւ ոչ իսկ յսած այդ հիւթերուն մասին: Իսկ ան, թէեւ քէն քէն քէն չէր շարժուած, սակայն սեփական փորձառութեամբ կը հասկնար նախնիներուն բողոքները, որոնք շատ մը անգամ կը գանգատէին զիրենք մէջ, ինչպէս մեր վեհ թարգմանիչներ եւ Մովսէս իր «Ողբ»ին մէջ: Իսկ ինք այս հայածանքներու եւ փորձանքներու հեղեղին ժամանակ ոչ ոք էր ոչ մէկ տեղէ օգնութիւն կամ միջոցառութիւն տեսնելով, այլ միշտ վիշտներու եւ պէտպէս նախադիմաքներու եւ արհամարհանքներու ենթարկուած՝ սկսաւ իր սորված քերականութիւնը լատիներէնէ հայերէնի թարգմանել, յետոյ՝ ազօրֆներ, օրհներգութիւնները, նաեւ «Տարեք Տրամաբանութեան»ը: Երկար տարիներ Կաթողիկոսութիւնը վարելէ ետք վախճանեցաւ Փիլիպպոս, եւ իրեն յաջորդեց Յակոբ Զուղայեցիին: Ան ալ սկսաւ արհամարհել Ոսկանը որոշ ժամանակ մը, մինչ այս վերջինը կը համբերէր ի սէր Քրիստոսի, կրկնելով Երեմիայ Մարգարէի բառերը՝ «Ես եմ իմ քիւրճի սպասեմ եւ պիտի համբերեմ»:

Այս օրերուն Ոսկանի եղբայրը Աւետիս, բարեպաշտ եւ երկիւղած մարդ մը, Հոյանտայի մէջ հանդիպեցաւ Մատթէոս Գոյիթին, որ ձեռնարկած էր սպագորութեան, եւ տառերու խումբ մը շինած էր երեք տեսակ՝ մէջագիր, գլխագիր եւ ծագագիր: Ակամ էր տպել «Յիսուս Որդի»ն, բայց չէր վերջացուցած գայն, այլ սկսած էր մինչեւ «Խոստովանիմ»ը. պարտքերու մէջ մնացած, հասած էր նեանքի աւարտին, որովհետեւ ինչ բանի որ ձեռնարկած էր պարտքով եղած էր: Պարտատե-

րերը մահուան ժամուն իր շուրջ հաւաքուելով պարտքերը պահանջած էին, իսկ ան չկարենալով վճարել՝ ձեռք երկարած էր Վարդապետին եղբոր, որուն անունը Աւետիս էր: Այս ալ իր բոլոր ինչէքեր տուած էր պարտատէրերուն, եւ տպարանն ալ ենթարկած էր անոնց, մինչեւ պարտքերուն ու տոկոսներուն վճարումը: Այս բոլորէն ետք գրած էր իր եղբոր Ոսկան Վարդապետին, որպէսզի գար եւ տպագրական գործը յատաջացներ: Իսկ ինք ձեռնարկած էր շինելու միջակ գիրը, որով տրւելեցան ժամագիրք, շարակնոց, Աստուածաշունչ եւ ուրիշ գիրքեր: Ոսկան Յակոբ Զուղայեցիի հրամանով եւ յանձնարարութեամբ էջմիածնէն ելելով բազմաթիւ չարչարաններէ ետք հասաւ տպարան, ուր Կաթողիկոսին հրամանով Շարակնոցը կը տպուէր: Այդ գործը բերուած էր մինչեւ «Համբարձաւ»ը, Ոսկանի աշակերտ Կարապետ Վարդապետի ձեռնով: Երբ Ոսկան ժամանեց, ձեռնարկեց նուրբի շինելու՝ Աստուածաշունչի խորագիրներուն համար: Երբ աւարտեցաւ Շարակնոցը, ձեռնարկեց Աստուածաշունչին: Բայց շատ քանիք տակաւ ձգուածներէն աւելցուց, կարգաւորելով գայն ըստ լատինական Աստուածաշունչին. գրուիներու եւ տուններու բաժնեց, ինչպէս կ'երեւի անոնց կողմէ տրւած Աստուածաշունչէն, նաեւ բովանդակ Աստուածաշունչը ամբողջացուց, առնելով լատինականէն, ինչպէս որ մեր մօտ միայն աւետարաններու մէջ կ'երեւի: Թարգմանեց Յեսուի Որդիին Սիրաքի Գիրքը ամբողջութեամբ. որովհետեւ թէպէտ մենք ունէինք, սակայն լման չէր, այլ՝ պակասաւոր եւ համառոտ: Թարգմանեց նաեւ եզրասի Գ. Գիրքը, որ մեր մօտ պակասաւոր էր, իսկ Աստուածաշունչին մէջ չկար: Լատինաց Աստուածաշունչին ցանկն ալ թարգմանեց, որպէսզի ըն-

թերցողը դիւրաւ գտնէ իր փնտռածը, որովհետեւ բոլորը երկուֆակեան համարով շարայարուած են, այսինքն գլուխներու եւ ենթագլուխներու, որպէսզի եթէ մէկը բան մը փնտռէ, կտռեմաւ բառին առաջին գրով գտնել: Յանկը այբբենական կարգով դրուած է, եւ բառին հետ կը գտնէ թէ ո՞ր գրքերուն մէջ կը գրուիր: Այլ խօսքի կամ բառը՝ գիրքէն յետոյ կը գտնէ գլուխը, այսինքն թէ քանի՞երորդ գլխուն մէջ է, յետոյ կը գտնէ ենթագլուխներուն թիւը, եւ անոնցմով կը գտնէ իր փնտռածը առանց տարանուսի: Եթէ նոյն խօսքը նոյն այլ գրքին մէջ մէկ անգամ կայ, մէկ անգամ դրուած է ցանկին մէջ, եթէ երկու՝ երկու, եւ այսպէս շարունակաբար. հնչաւս նաեւ ուրիշ Աստուածային գիրքեր ալ, որոնք դրուած են նոյն տեղը: Ասոցմէլ գատ ձեռնարկած է բառատանի թարգմանութեան, գոր իրենք (Լատիններ) Կալէպիմուս կը կոչեն, գոր մինչեւ դէ (Դա՞) տառը հասցուցած է: Եթէ Տէրը տալ որ կտռեմայ ամբողջացրեն, շատ մեծ շտեմարան եւ գանձարան է ամէն ժողովութեան, եւ միջոց մը՝ դէպի նշմարիտ հանձարը եւ գիտութիւնը: Ան դուռն է եւ բանալին բոլոր նուրբ (Աստուածաշնչային) եւ Արտաքին գիրքերուն, որովհետեւ իւրաքանչիւր բառ սահմանումով կը բացատրէ:

Նաեւ մաշու ժամուն կարգացուող ընթերցումներու տօնացոյցն ալ (Յանկ) մտցուած Աստուածաշունչերէն ուսանց մէջ գոր Ոսկան ընդօրին

նակած էր, որով դժուար կ'ըլլար գտնել: Տեղ տեղ համարներուն թիւերը սխալ դրուած էին, եւ Տօնացոյցին մէջ տեղ տեղ գրչագրական սխալներ կային, մէկ թիւով շարած էին, հետեւաբար դժուար կամ անկարելի կ'ըլլար գտնել: Իսկ Ոսկանի պատրաստածը երկու թիւով շարուած էր, որուն միջոցաւ փրկուողը շուտով կը գտնէ: Մանաւանդ նախկինին մէջ գիրքերուն անունները եւ մասնաւորաբար թիւերը շարժութեամբ էին: Ան շատ դժուարութեամբ գտնելով տեղերը եւ թիւերը կարգաւորեց. որպէսզի փնտռողին համար դիւրին ըլլայ: Տպեց նաեւ շատ մը հայերէն գրքեր, քրիստոնէական վարդապետութեան հետ կապ ունեցող, ընտիր ազօքներ գորս ինք թարգմանած էր յատկենդէն, նաեւ հոսիքատետրը, Պարտատարը եւ Տումարը, Մովսէս հոբենագիի «Աշխարհացոյց»ը, «Աղւէսագիրք»ը: Ի փառս Սուրբ Երրորդութեան տպեց նաեւ Նոր Պատմագիրք մը որուամբ Առաքել վարդապետի կողմէ, գոր ոչ միայն տպեց, այլ նաեւ անհմուտ գրչագիրներու եւ անոպայ ու բանաստեղծ մարդոց կատարած աղաւաղումներն ու փերականական սխալներն ալ սրբագրեց: Բայց ներութիւններ կոնց եւ կը կրէ տակաւին նենգամիտներէ, եւ հպարտ իմաստակներէ. եկեղեցականներէ ու աշխարհականներէ, մերձաւորներէ եւ անձնօրէնքէ՝ իսկ ան չարչարանները կրելով կ'ըսէ. Եթէ մարդոց հաճոյ ըլլամ, Քրիստոսի ծառան չեմ:

Գրք. Թրգմ. Արշէն Արք. Այվազեան Առաքել Դարիժեցի, «Պատմութիւն».

ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ

ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ ԵՒ ՆՐԱ ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ

Տպագրական գիւտար, կատարուած դերմանացի Գուտմմերիկի ձեռքով, սկսեալ 15-րդ դարի կէսերից, մի նոր յեղաշրջում ստեղծեց զիր ու գրականութեան ծարաւ սպգերի կեանքից ներս, որոնց թուում եւ Հայ ժողովրդի կեանքի մէջ:

Թէեւ համեմատած եւրոպական մի քանի ազգերի հետ, տպագրական աշխատանքները մեղանում աւելի ուշ զարգացան, հազիւ 60 տարի յետոյ, բայց այսուհանդերձ մենք առաջին այն ազգերից էինք եւ Ասիոյ եւրոպականացած այն ժողովուրդը՝ որ կարողացանք ըմբռնել տպագրական գիւտի կարեւորութիւնը եւ սկզբնական շրջաններում միմիայն անհատական ճիգերով փարեցինք զրբեր տպագրելու մեծ ու դժուարին աշխատանքներին:

Հայերէն լեզուով տպագրուած առաջին դիրքը՝ «Պարզատումար» անունով, լոյս է տեսել 1512 թուին, մի երախտաւոր հայի՝ Յակոբի կողմից Վենետիկում, որը իրավէս մի մեծ քայլ է որպէս առաջին տպագրութիւն: Երկրորդ արժէքաւոր քայլը այդ ուղղութեամբ կատարել է Արզար Դպիր Թոքատեցին, սկսեալ 1565 թուից, Վենետիկում մե կոստանդնուպոլսում: ԺՁ. դարի վերջին տպագրիչներն եղել են Յովհաննէս Տերպոցին ու Սուլթանահաճը՝ Հոռոմում, ապա միայն առաջինը՝ Վենետիկում: Այնուհետեւ աշխատանքներ տարուել են նաեւ Լվովում, Միխանում, Փարիզում, Նոր-Ջուզայում, Լիբիոնոյում, Ամստերդամում եւ այլ վայրերում:

Այն օրերի տպագրութիւնները այժմեան ակնոցով թէեւ երբեմն թոււմ են խեղճուկրակ, զուրկ արուեստից ու ճաշակից, բայց համեմատած անցեալ դարերի գարբացման եւ միջոցների ու պայմանների հետ, երբ դեռ տպագրութիւնը հայիւ կէս դարու անցեալ ունէր, պէտք է սասել ուր կատարուած աշխատանքները եղել են դերազոյն ճիգերի

արդիւնք եւ արժանի՝ դնահատութեան:

Տասնիցե-տասնեօթերորդ դարերի Հայկական տպագրութիւնների մէջ կայ սակայն մի աւելի քան մեծ ու կոթողական դործ, որ պատիւ է բերում ոչ միայն իրեն՝ տպագրիչին, այլեւ իր ծնող Հայ ժողովրդին: Դա առաջին Հայերէն Աստուածաշունչն է, որ տպագրուել է Ամստերդամում 1666 թուին, մի Հայ անխոնջ հոգեւորականի՝ Ոսկան Վարդապետի ձեռքով:

Բայց նախ տեսնենք թէ ո՞վ էր Ոսկանը: Հայ հոգեւորական դասի մէջ, որպէս հարազատ գաւակները մեր մեծ Լուսաւորիչներ Ս. Սահակի ու Մեսրոպ Մաշտոցի, ունենք բազմաթիւ անձեր, որոնք իրենց կատարած աշխատանքներով պատիւ են բերում Հայ ժողովրդին: Ահա անձնուէր այդ դասին է պատկանում եւ Ոսկան Վարդապետը:

Ծնուել է Նոր-Ջուզայում 1614 թուին. ուրեմն բնիկ Ջուզայեցի է, թէեւ մինչեւ յերջ էլ ինքնիրեն անուանում էր Երեւանցի, ծնողների՝ այնտեղից գաղթած լինելուն պատճառով:

Ոսկանի հայրն ու մայրը՝ Թորոսն ու Գուհարադիրը Երեւանցի էին, որոնք Ծահ-Սրբասեան մեծ գաղթի օրերին, դեռ եւս պատանի հասակում, Երեւանից գաղթել էին Սյակահն (Նոր-Ջուզա) եւ այնտեղ ընտանիք կազմելով ունեցել գաւակներ, որոնցից իրենց տպագրական աշխատանքներով յայտնի են Աւետիսը եւ Ոսկանը(1), ազգանունով կոչուած Ղլիճեանք (Ղլիճեան):

(1) Ոսկան Վարդապետի ծննդեան եւ տպագրութեան գործի մասին բացի իր տպագրած Աստուածաշունչի յիշատակարանից եւ Առաջին Վերաբիծեցու «Հայոց Պատմութիւն» գրքից (1669 թ. Ամստերդամ, էջ 629-638), խօսում են 8օրե հետեւեալները:

Ա. Միխայել Զմայեան «Պատմութիւն Հայոց», Կենտրոն, 1784 թ. Գ. հատոր, էջ 620-664:

Ոսկանը իր սկզբնական կրթութիւնն ըստացել է Նոր-Ջուլայում, ապա աշակերտել Իրանի Հայկական տպագրութեան հիմնադիր եւ Հայ Գուտեմբերգ անուան արժանի Պաշտուր Վրդ․ Կեսարացուն, որը 1620 թուին, որպէս կաթողիկոսական նուերակ Մովսէս Վարդապետի (յետոյ կաթողիկոս) հետ Նոր-Ջուլայ է գալիս եւ անդի ժողովրդի խնդրանքով մտնում այնտեղ որպէս ստաշտոր :

Ոսկանը է տես Ս․ Ամենափրկչեան Վանքում Պաշտուր Կեսարացու կողմից քացած դպրոցի ու դպրանոցի աշակերտների, ինքն եւս իր ուսման տենչը գոհացնելու համար, հակառակ ծնողների կամքի, սկսում է յաճախել Վանքի կրօնական դպրոցը :

Պաշտուր Կեսարացին 1628 թուին կանչւում է էջմիածին, իսկ երբ Մովսէս Վարդապետ Տաթևացին, 1629 թուի Յունուար 13-ին օժտւում է Կաթողիկոս, Կեսարացուն գործուղում է դէպի Արեւմտեան Եւրոպա-Յունաստան, որպէս կաթողիկոսական նուերակ(2), իսկ ինքը, կարճ ժամանակ յետոյ, երբ մեռնում է Իրանի մեծ եւ հզոր արքան՝ Շահ Աբբասը, գալիս է Նոր-Ջուլայ, նրա յաջորդ Շահ Սէֆու զահակալութիւնը

չնրհաւորելու եւ էջմիածնի վրայ տեւրցուած շուրջ հազար թումանի հարկը նուազեցնելու համար :

Մովսէս Կաթողիկոսը Սպահանում մնում է շուրջ ութն ամիս, աշխարհ վերադառնում է էջմիածին, իր հետ տանելով նաեւ Ոսկանին, որ արդէն վարդապետական կոչում էր ստացել :

Ոսկան Վարդապետը էջմիածնում շարունակում է իր ուսումը Մեխլքոյէթ Վրդ․ Վեանցիի(3) մօտ, ապա, երբ Պաշտուր Կեսարացին իր նուերակութեան շրջագայութիւնից վերադառնում է էջմիածին, Ջուլայից խնդրակներ են գալիս նրան Սպահան տանելու համար : Կեսարացու հետ Նոր-Ջուլայ են գնում Ոսկան եւ Սիմէոն Վարդապետները :

Ոսկանը Ջուլայում մնում է շուրջ երկու տարի : Երբ Մովսէս Կաթողիկոսից յետոյ՝ 1633 թուին յաջորդում է Փիլիպոս Ա․ Աղբակեցին, Ոսկանը կրկին կանչւում է էջմիածին : Այնտեղ նա հանդիպում է Պողոս Փիրոմալի(4) անունով մի լատին կրօնաւորի եւ նրանից ուսանում լատինական լեզուն, միաժամանակ ինքն եւս նրան սովորեցնելով հայերէն :

Ոսկանը օտար լեզուն սովորելուց յետոյ ձեռնարկում է մի շարք թարգմանական աշխատանքների, որոնց մասին քաջասական արտասայութիւններ կան մեր պատմական եւ ուսումնասիրական մի քանի գրքերում(5) :

Ոսկանը հետագայում Փիլիպոս Կաթողիկոսի կողմից նշանակւում է Ուշիի Ս․ Սարգիս Զօրավարի վանքի վանահայր եւ 1650-ական թուերին(6), այնտեղ ձեռնարկում է շինարարական մի շարք աշխատանքներ. նախ հարթեցնում է տաճարի շրջա-


- Բ․ Խաչատուր Արեղայ Ջուլայցիի գլխավորութեամբ, Վաղարշապատ, 1905 թ․ էջ 121 :
- Գ․ Մազաբիւ Արք․ Օրմանեան Վաղարշապատ, Կ․ Պալիս, 1914 թ․ Բ․ հատոր, էջ 2537-2547 (1745-1749, 6տե 1713) :
- Դ․ Գ․ Լեւոնեան Վէյ Գիրքը եւ Տղաքարութեան Արուեստը, Երևան, 1958 թ․ էջ 100-110 :
- Ե․ Յ․ Ղուկասեան Վոսկան Երևանցի, Վեյ, Երևան, 1962 թ․ :
- Զ․ Փրօֆ․ Ա․ Ասաբեկեան Վէյ ժող․ Մտաւոր Մշակույթի Զարգացման Պատմութիւն, Բ․ հատոր, Երևան, 1964 թ․ էջ 296-98 :
- (2) Խաչատուր Կեսարացու Արեւմտեան Եւրոպայի (Յունաստանի), Աուիքիի ինքնու առփու նոր-Ջուլայի պատմագիր Գ․ Տէր Յովնանեանը, իր Պատմութիւն Նոր-Ջուլայի գրքում (1881 թ․ Բ․ հատոր, էջ 24-ի յաւելում 2), կտակած է յայտնուել, մինչդեռ թոյլ վկայում է ինքը Ոսկանը, Ա․ Դուրիմեցու Վէյայց Պատմութիւն գրքում (էջ 630), ինչպէս էլ Վէյը Միք․ Զամչեանը (գլխավոր Վէյայց, Գ․ հատոր, էջ 633) :

- (3) Դուրիմեցի, էջ 631․ Զամչեան, էջ 610 :
- (4) Դուրիմեցի, էջ 633․ Զամչեան, էջ 620 :
- (5) Ոսկանի գրկով աշխատագրերի մասին քաջասական են արտայայտւում Զամչեանը եւ Օրմանեանը :
- (6) Ուշիի վանքի շինարարական բնակամի մասին Դուրիմեցիի արեւել յիշատակութիւն չի անույլ իսկ Զամչեանը այն նշանակում է 1654 թիւը (Գ․ հատոր, էջ 648) :

պատր եւ մտքրում անտուշ ու խոշոր քարերերից, ապա պարսպապատում է վանքը եւ ներսում կառուցում միաբանական սենեակներ, սկսում է նաեւ եկեղեցին նորոգելու աշխատանքները, բայց նիւթական միջոցների չզուլուսեան պատճառաւ Հնարարութիւն չի ունենում սկսուած աշխատանքները լրացնել:

Վանքում բացուած է դպրոց:

Մարեցին մի քանի տարի Եւրոպայի քաղաքներում պարտելուց եւ աշխատանք տանելուց յետոյ, երբ լատին կրօնաւորների հալածանքների հետեանքով չի յաղոցում ձեռնարկել տպագրական գործին, անցնում է Ամստերդամ եւ մեծ դժուարութիւններ յաղթահարելով, երէջ տեսակ Հայերէն տառեր փորագրելու պատուէրներ է տալիս, Աստուածաշունչի տպագրութեան համար:



«Բնարանութիւն իմաստարկական», Ամստերդամ, 1702. Գումաստիտակ:

Հայ գրքի տպագրութեան վայրերից մէկը, սկսեալ 1660 թուից, հանդիսացել է Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամը: Մինչեւ Ոսկանի Եւրոպա դնալը, տպագրական աշխատանքն այնտեղ արդէն ընթացքի մէջ էր գրուած:

Յակոբ Դ. Ջուղայեցին, երբ 1655 թուին կաթողիկոս է դառնում, որպէս Պաշտօնըր կեսարացու հարազատ աշակերտներից մէկը, ցանկանում է իրականացնել իր մեծ ուսուցչի վաղեմի բաղձանքը, այսինքն՝ տրպագրութեան յանձնել Աստուածաշունչը Հայերէն լեզուով, որը Նոր-Ջուղայում եւս սկսուել բայց մնացել էր թերի վիճակում: Ուստի այդ նպատակով 1656 թուին, Կաթողիկոսարանի դպրո եւ ծաղկող Մատթէոս Մարեցուն ուղարկում է Եւրոպա:

Տառերի ժամանակին պատրաստ չլինելուն հետեանքով 1660 թուին, ձեռնարկում է տպագրելու Ներսէս Շնորհալու «Յիսուս Որդի» գիրքը: Տակաւին չաւարտած՝ ծանր կերպով հիւանդանում է:

Այդ օրերին վաճառականական գործով Ամստերդամում էր դռնուած Ոսկանի եղբայր Աւետիս Ղլիճեցը: Մատթէոս տեսնելով որ ինքը կարող է մեռնել եւ տպագրական գործը խափանուել, նաեւ այն որ տպարանը պարտքի տակ լինելով կարող է գրաւուել պարտատէրերի կողմից՝ որոնք իր մահիճի շուրջն էին բռնել, օգնութեան ձեռք է մեկնում դէպի Աւետիսը եւ նրան իր մօտ կանչելով տպարանն իր ամբողջութեամբ փոխանցում է նրա անուհին: Տպարանը, ըստ իրենց մէջ կայացած համաձայնութեան, կոչուած է «Ս. Էլմիածնի եւ Ս. Մարգիտ Ջուղայեցի»:

բաժանում անունով, Այս ղեկավարը կարճ ժամանակ յետոյ մեռնում է Մատթէոսը 1661 թուի Յունուար 22-ին:

Ծարեցու մահից յետոյ, Աւետիսը վճարում է նոր պարտքերի մի մասը, միև մասի համար էլ մուրհակ առյուծ տպարանին առնում է իր իրաւասութեան տակ եւ լրացրնում Ծարեցու սկսած եւ թերի թողած «Յիսուս Որդի» գիրքը:

Աւետիսը նկատելով որ ինքը բաւականաչափ զբաղեալ չէ տպագրական գործը վարելու համար, մի նամակով դիմում է եղբորը Ոսկանին՝ Ամստերդամ գնալու և Ոսկանը եղբոր նամակն ստանալով դիմում է Յակոբ Կաթողիկոսի, որ անմիջապէս կարգադրում է Կարապետ Վրդ. Աղբիւնացուն շտապ Ամստերդամ մեկնել, իսկ յետոյ էլ 1662 թուին Ոսկանին է ուղարկում, եպիսկոպոսական աստիճան առյուծ յետոյ:

Մինչև Կարապետ Վարդապետի տեղ հասնելը, Աւետիսը 1662 թուին ձեռնարկում է տպագրելու մի «Ժամագիրք», որը լոյս է տեսնում 1663 թուին: Կարապետի տեղ հասնելուց յետոյ, 1664 թուին միասնական ուժերով տպագրութեան են յանձնում մի «Ապոմոս»:

Նախքան Ոսկանի Ամստերդամ գաւառնելը, Աւետիսը իր ապրանքների հետ վերցրնում է մինչ այդ տպագրուած գրքերից 1200 օրինակ «Յիսուս Որդի», 2700 օրինակ «Ապոմոս» եւ 3000 օրինակ «Ժամագիրք» եւ մեկնում Հայաստան(7):

Երկու եղբայրներ՝ Աւետիսն ու Ոսկանը Լիվոնո շաղաքում հանդիպում են միմեանց. այդտեղ Աւետիսը Ոսկանին է փոխանցում տպարանի իր բոլոր իրաւունքները, իսկ Ոսկանը մինչև Ամստերդամ հասնելը մի նամակ է ուղղում Աղբիւնացուն՝ որ տպարանի աշխատանքները չզարգացնի մինչև իր հասնելը: Այստեղում դիմում է մի քանի Հաճ վաճառականների, Աստուածա-

չունչի տպագրութեան համար օժանդակութիւն ստանալու համար, բայց մերժում ըստանալով մեկնում է Հոմ, տպագրական գործին ծանօթանալու եւ օգնութիւն ձեռք բերելու նպատակով:

Ոսկանը Հոմում եւ յաջողութիւն չդանելով, կրկին դառնում է Լիվոնո, ուր գտնում է երեք ջուղայեցի վաճառականներ՝ Ստեփանոս Խոնեց, Թէոդորոս Գրքչեց եւ Պետրոս Տէր Աւագեան, որոնցից ստանում է անհրաժեշտ օժանդակութիւնը Աստուածաշունչի տպագրութեան համար, պայմանով որ գրքերի վաճառքից յետոյ իրենց դրամը նոյնութեամբ իրենց ետ վճարուի, իսկ զոչացած շահը բաժանուի Ս. էջմիածնի, Ս. Երուսղէմի եւ Ուշիի Ս. Սարգիս Զորավարի վանքերին(8):

Ջուղայեցի վաճառականների բերած օգնութիւնը յուսադրում է Ոսկանին, եւ այդ դուժարք միացնելով իր միւս մահացեալ եղբոր՝ Յովհաննէսից իր մօտ ունեցած գումարի հետ, այդտեղից մեկնում է Ամստերդամ եւ նոր ետանդով ու սիրով անցնում տպագրական աշխատանքին:

Ոսկանի տեղ հասնելուց առաջ, Կարապետը ձեռնարկած է լինում տպագրելու մի «Շարական», զոր աւարտում են միասին, իսկ Աստուածաշունչի համար պատուիրում նոր տեսակի տառեր ու զարդադրեր: Մինչև տառերի պատրաստուելը, 1666 թուին տպագրում են մի «Արքիմարան եւ Քրիստոնէական» եւ մի «Քերականութիւն»(9):

Նախնական մի շարք աշխատանքներից յետոյ նոյն 1666 թուին Ոսկանը ձեռնար-

(8) Մեր օգուտած աղբիւրների մէջ, որոնց աճումը յիշեցիմք սկզբում, կամ որոշ պատմական տարբերութիւններ: Մե՛նք միտար ենք տակ տակի հիմ հրատարակութիւնները:

(9) Ա. Աստիկեանը իր «Հայ Ժող. Զարգ. Պատմ.» մէջ (Բ. հատոր, էջ 287) գրում է «Արքիմարան եւ Քերականութիւն», իսկ Գ. Լեւոնեանը իր «Հայ Գիրքը եւ Տպ. Արուեստը» գրում է (էջ 102) «Արքիմարան եւ Քրիստոնէական»: Այս մտքիմ գրում է նաև Գուրիժեցու «Հայոց Պատմ.» մէջ: Մե՛նք սե՛սի տակ ունեցաւմք «Արքիմարան եւ Քրիստոնէական»-ը, ինչպես եւ «Հայ հետադպ գրքի մասնագիտական ցուցակ»-ը, գրում ենք երկուսն էս:

(7) Աւետիսի Հայաստան տարած գրքերի մասին յիշատակութիւն ունեն. Գր. Լեւոնեանը «Հայ. Գիր.» էջ 100 եւ Ա. Աստիկեանը «Հայ Ժող.» էջ 286. Ա. հատոր: Ժամագրքի բանակը առայինը գրում է 200 օրինակ, իսկ երկրորդը՝ 3000 օրինակ: մե՛նք հետեւեցիմք վերջինին:

կում է տպագրելու Ժողովրդի փափաքելի գիրքը՝ Աստուածաշունչը, որն աւարտուած է 1668 թուին, տքնաջան ու ետանդուն աշխատանքներից յետոյ:

Ոսկանի տպագրած առաջին Հայերէն Աստուածաշունչը մի կոթողական դործ է, որ պատմի է բերում ոչ միայն իր տպագրիչին, այլ նաեւ Հայ Ժողովրդին: Ունի 26 x 21 x 10 սմ. ծաւալ, 1468 էջ, շարքուած է երկսեւեակ- գրքերի սկզբներում եւ էջերի ճակատներին երկուական եւ որոշ տեղերում սիւնակների մէջ մէկական պատշաճ նկարներ կան, որոնցից Հին Կտակարանում կայ 51. Իսկ նոր Կտակարանում՝ 107 հոտ, միասին՝ 158 նկար: Լուսանջններում աւրւած են այլ գրքերի համարաբարաններ:

Գիրքն էջակարգուած է Հիմքի մօտ Հայկական, իսկ վերելի մասերում արարական Երանաններում, Գրքի էջակարգիւնը բաժանուած է երեք մասի, անուանաթիւնից յետոյ, որի ք էջում որում են «Համարողական արհեստ ընդ Հայոց համեմատութեան» հսկական իւ, արարական թուանշանների սղիւսակները, իսկ բաշորգ՝ չհամարակարւած թիւներում երկու էջի վրայ, Յակոբ Կաթողիկոսին ուղղուած տպագրողի խօսքը որպէս նախարան, միասին՝ 4 էջ(10): «Գիրք Մննդոց»-ը սկսուած է էջ 1-ից եւ շարունակուած մինչեւ «Գիրք Երկրորդ Մակարայեցոց»-ի վերջը, էջ 628 (Հայկական սին) և ուր ընդատուած է թուերի շարունակութիւնը եւ «Գիրք Յօրայ»-ից կրկին էջ 1-ա շարունակուած մինչեւ գրքի վերջը՝ 834-պլդ:

Յովհաննու Կոյսունթիւնը վերջանում է 718-գծը էջով, որից յետոյ մինչեւ գրքի վերջը կան հետեւեալ վերնագիրները.

- Աղօթք Մանասէի Արքայի Յուրայի էջ 719
- Գիրք Եղրասայ չորրորդ էջ 719-744
- Ջերմոմտի առաջարանութիւն

սողաւարտալ եւ Աւետարանների նախադրութիւններ էջ 745-759

Ցանդ վկայութեանց ի Գրիստոսէ եւ յառաքելոց ներ նորում Կտակարանում համաօտեցելոց ի հնոյն էջ 760-765

Երբայեցոց, Գաղղէացոց եւ Յուսայ անուանց Թարգմանութիւն, էջ 765-776

Ցանդ մատենական էջ 774-829

Ոտանաւոր բարեպաշտի Թագաւորին Հայոց Հէթմոյ էջ 829-831

Առ ընթերցողսդ էջ 831-833

Յիշատակարան էջ 833-834

Ոսկանի տպագրած Աստուածաշունչից Այլ Ամենաիրկիչան Վանքի գրողարանում պահուած են երկու օրինակ, իսկ մի քանի այլ օրինակներ՝ զանազան հաստիւրի մօտ: Անհատների մօտ գտնուած մի օրինակը (Սահգրբարան գիւղում, Փերիս) ունի դուստար նկարներ, որոնք յետոյ ներկուել են մի վարպետ նկարչի գործից:

Ոսկանի տպագրական ճիւղերի եւ Աստուածաշունչի տպագրութեան մասին մինչ այժմ գոյութիւն ունեցած միակ վէպը լոյս է տեսել 1962 թուին Երեւանում, «Ռական Երեւանցի» խորագրով: Վէպի հեղինակը բանաստեղծ-իլիպպիտ Յովհաննէս Ղուկասեան է, որ ծնուել է Ասորդատականում եւ 1946 թուի ներդաղթին մեկնել Հայաստան:

«Ոսկան Երեւանցի» վէպն ունի միջին ծաւալ եւ 666 էջ: Գրքում շատ վարպետորէն նկարագրուած են այն դժուարութիւններն ու հալածանքները, որ կրեց Ոսկան Վարդապետը իր տպագրական դործի մէջ: Այնտեղ շատ գեղեցիկ ձեւով պատկերացուած է Ոսկանի կամքն ու շշուաճատուող ոգին:

Ոսկանը Աստուածաշունչի տպագրութիւնից բացի, որի 300-ամեակը լրանում է այս տարի, իր ձեռքով տպագրութեան է յանձնել Ամստերդամում շուրջ 15, իսկ Մարտէյլում եւ Լիվոնոյում՝ 10 գիրք: Իր նախորդների ու յաջորդների հետ միասին՝ Ամստերդամում, Լիվոնոյում եւ Մարտէյլում

(10) Անուամբերքի եւ Յակոբ Կաթողիկոսի ուղղուած իստի բերթիկի մէջ կայ մի այլ բերք, որ շինն է նոր կտակարանների վիպաութեանց համարաբարան ունի. բայց էշերը կարուած լինելով՝ տեղը հնարաւոր չգաւ Յոյնի:

լում հրատարակել են շուրջ 60 անուն զիբք(11) :

Այս զիբքերի մէջ որպէս ազգային պատմութեան զիբք, խոշոր արժէք է ներկայացնում Առաքել Վրդ. Գաւրիժեցու «Հոյց Պատմութիւն», որ տպագրուել է պատմագրի կենդանութեան ժամանակ (1669 թուին(12)), բայց այսուհանդերձ Աստուածաշունչն իր ստուար ծաւալով ու տխրահայով մտում է որպէս մի փառաւոր ու պատուարեր գործ, անգամ յայս օտարներին(13) :

Ոսկանը իր տպագրած Աստուածաշունչից մէկ օրինակ նուէր է ուղարկում Պրսնսախի Լուի ԺԴ. Թագաւորին: Լսելով որ Թագաւորը հաւանել է իր գործը, անձամբ դիմում է այստեղ եւ Պրսնսախում տպարան հիմնելու արտօնութիւն ստանում : Բայց նեղացած իր շրջապատի ու որոշ գործակիցների սաղարանքներից, տպարանը Պրսնսախոսագրերու փոխարէն, դաւանական որոշ պատճառներ նկատի ունենալով, անցնում է Լիվոնա, իսկ այնտեղից էլ 1672 թուին փոխադրում Մարսէլլ եւ կրկին տպագրութեան յանձնում մի քանի զիբքեր: Նիւթական ծանր վիճակը եւ նոր տպարանի ընկե-

րակիցների ունեցած վատ վերաբերմունքն ու դաւանանական ստոր արարքները, ինչպէս եւ երկրի իշխանութեան ու հոգեւոր դասի անզիջող ու նենգամիտ սաղարանքները այնքան խոր են ազդում այդ երկաթեայ կամքի տէր հոգեւորականի վրայ, որ 1674 թուին ընկնում է մահիճ եւ վախճանուում կարճ ժամանակից յետոյ, պանծալի անուն թողնելով իր համար :

Ոսկանի մահով թէեւ նրա հարազատ ու անդաւանան գործակիցները մտում են զուրկ իրենց հովանաւորողից, բայց այսուհանդերձ դեռ երկար տարիներ զերադոյն ճիւղերով շարունակում են տպագրական աշխատանքը, միշտ երախտագիտօրէն իրենց զիբքերի վրայ յիշելով մեծ ուսուցչի սիրելի անունը :

Ոսկանի մահուան առթիւ տեղին է որ մենք եւս այստեղ կրկնենք Լէոնի խօսքը.

«Եթէ անպատճառ Հարկաւոր է որ իւրաքանչիւր նոր գործ ունենայ իր զոհերը, մենք Ոսկան Վարդապետին կարող ենք համարել ամենախոշոր զոհը որ ստանում էր տպագրական գործը Հայերից» :

Թող յաւէտ անմեռ մնայ մեծ Վարդաւոր գործը, աւելացնենք մենք :

Նոր-Ձուլդա,
30 Գեկտ. 1965

Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

(11) Ոսկանի եւ իր գործակիցների տպագրած գրքերի մօտաւոր ցանկը կազմել եմք ըստ «Հայ հեռուիկ գրքի մատենագիտական ցուցակ»-ի (1512-1800 թ.) :

(12) Գաւրիժեցիմ մեռել է 1670 թուին եւ քաղւել Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը: Տապանաբարը հետեւեալ արձանագրութիւնն ունի. «Պատմագիրն այս է տապան Առայէլ վարդապետին Ռձժժ Բվիւն»: Յայտնի չէ թէ նա իր գիրքը տնտէ՛ր է տպագրուած թէ ոչ :

(13) Երբ 1668 թուի Հոկտեմբերին Հլուանդոյի

քաղուիի փոլիտեան այցելից Աննափրիչեան վամբըն ու քանգարտը, յատուկ այդ օրուայ համար ցուցադրութեան էր դրուել Ամտերդամուտ տպագրութեան Աստուածաշունչը: Երբ այն մտաին իրեն բացատրութիւն տրուեց որ 300 տարի առաջ Ամտերդամուտ տպագրութիւն է հայերէ՛մ առային Աստուածաշունչը, ուրախացաւ եւ ծղիտով ստաց. «Ետտ ուրախ եմ» :



ՏԱՂ ՈՍԿԱՆԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱՑԵԱԼ

Ողկոյց պտղաւէտ յոստոյն նախնւոյ սերեալ.
Ծառ նորարողոց ծաղկափռքիք՝ բերկրեալ:

Սաղարք գեղազարք գեղապահոյն ընծիւզ.
Տունկ տերեալիք երանգ երանգ գունով:

Կինամուն նարդոս՝ եւ պալասան հոտով.
Քըբբում եւ ստաշխէ մարդկան ցեղի բուրեալ:

Աշտանակ յուսոյ երփնադիտակ փայլեալ.
Արփի եթերեան բացայայտեալ հրաշխւք:

Նկար բազմալի բոյ միածնի հօտի.
Եւ պարզ հայելի կըրօզ կերպին իսկի:

Ի մարմնոյ սեռէ ծաղիկ վարդի բուսեալ.
Հրնուալեաւ հասով գգիւմ մերայնոց լցեալ:

Երկընծիւզ շուշան վերաստեղնեալ զարդու.
Շնորհիւ երկնայնով գրոյսն բարձեր մահու:

Բամբ հանուրք գունոց՝ եւ տեկալեաց մարդոց.
Առ թեզ ներեալ գեր յօրինուած մշտուկ:

Երփնեքփն գունարկեալ շաղաշարեալ գիտով.
Խուռն երամագարդ՝ եւ պարամած հիւտով:

Իւրաքանչիւր մասն շիկագեղեալ ոսկւով.
Փայլփայլեն համայն սոս դրախտի ծաղկով:

Ազրիւր բարեհամ՝ եւ քաղցրահոս առու.
Հանդարտախաղաց եւ ծաղրաբնեմ վըտակ:

Ներանրմանեալ ասացելոյն վեհի.
Կենդանւոյ ջրոյն ըստ Սաղօսօնեան երգի:

Յօղալից պարտէզ երկնաւորին իջմամբ.
Գեղմն Գեղէօնին զարմանահրաշ տեսլեամք:

Նիւթեղէն տաճար աննիւթական գոյին.
Տիրածին սուրբ Կոյս՝ եւ մարմնաբան Բանին:

Ողորմած կամօք՝ եւ քաղցրալիք սըրտիւ.
Այժմ եւ յարակայ հովանի լեր ըզճիւ:

Յորսողէն պահել ըզՄիածնի բոյ հօտս.
Մանաւանդ գերգօզս՝ եւ գովեստիս զըծօզս:

ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ

«Ձեռքածուքիւն Յերկինս»
Ամադերտամ, 1705, էջ 344-346

ԳԻՐՔ ԱՂՈԹԻՑ, ՄՏԱԹՈՒԹԻԻՆՔ ՄԱՂԹՈՂԱԿԱՆՔ

(Հատուած)

Աղօթք՝ առ Երանուհի Կոյսն Մարիամ

Մաղաչեմ զքեզ տիրուհի՛ սրբուհի Մարիամ մայր Աստուծոյ, գթութեամբ զերալրացեալ: Վեհագունի թագաւորին դուստրը: Մայր փառաւորագոյն. մայր որբոց. մխիթարութիւն վրտարանդեւոց. ճանապարհ մոլորեւոց. ողջութիւն ամենեցուն ի յուսացելոց: Կոյս նախքան զծնունդն. կոյս ներ ծննդեան. եւ կոյս յետ ծննդեան: Աղբիւր ողորմութեան. աղբիւր առողջութեան եւ շնորհի. աղբիւր մխիթարութեան եւ քաղցրութեան. աղբիւր գթութեան եւ խնդութեան. աղբիւր կենաց եւ թողութեան: Ի ձեռն այնորիկ սրբոյ եւ անճառելոյ խննարհութեան որով ցնծացաւ հոգի քո. նայնմ ժամու յորում քեզ ի ձեռն Գաբրիէլի հրեշտակապետի աւետարանեալ եւ յղացեալ եղև որդին Աստուծոյ: Եւ ի ձեռն այնորիկ սրբոյ եւ անճառելոյ խննարհութեան. նորում դու պատասխանեցեր հրեշտակապետին Գաբրիէլի. Ահաւասիկ կամ աղախին Տեառն եւ եղիցի ինձ ըստ բանի քում: Եւ ի ձեռն այնորիկ Աստուածայնոյ մատակարարութեան զոր յայնժամ ներգործեաց ի քեզ հոգին սուրբ: Եւ ի ձեռն անճառելոյ շնորհի գթութեան, ողորմութեան, սիրոյն եւ խննարհութեան. ի ձեռն որոց որդին քո՝ Տէրն մեր Յիսուս Քրիստոս էջ առնուլ զմարդկային մարմին. ներ վերապատուեցելում արգանդում քում: Եւ ի ձեռն փառաւորագունեղի ուրախութեան, զոր ընկալար յորդւոյ քում՝ եւ Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ: Եւ ի ձեռն այնորիկ սրբոյ եւ մեծագունեղի չարչարակցութեանն եւ դառնագունեղի սրտիդ վշտի՛ զոր ընկալար յորժամ զորդին քո գՏէր մեր Յիսուս Քրիստոս առաջի խաչին մերկացեալ եւ ի նմա բարձրացեալ՝ կախեալ՝ խաչեցեալ՝ վիրաւորեալ՝ ի ծարաւին զլառնագոյն ըմպելին՝ զլեղի եւ զքացախ բերանոյ նորա առ եղեալ տեսեր: Ձէլի աղաղակելն լուար եւ զմեռանին տեսեր: Եւ ի ձեռն հնգից վիրաց նուեոյ որդւոյ քոյ: Եւ ի ձեռն զալարման աղեաց քոց. վասն սաստկազունի ցաւոյ վիրաց նորա. եւ ի ձեռն ցաւոյն զոր ընկալար յորժամ տեսեր զնա վիրաւորեալ: Եւ ի ձեռն աղբրաց արեան նորա եւ ի ձեռն ամենեցուն կրից նորա եւ վշտաց սրտի քոյ՝ եւ ի ձեռն աղբրաց արտասուաց քոց: Ձի յորժամ ամենեքումբք սրբովք եւ ընտրելովք Աստուած եկեցես եւ փութացիս յօգնութիւն եւ մխիթարութիւն ինձ ներ ամենեցուն աղօթից եւ խնդրուածոց իմոց: Ներ ամենեցուն տառապանաց եւ հար-

կաւորաց իմոց եւ ներ ամենեցուն աշնոցիկ իրաց՝ ներ որոց ես դայլ իմն եմ առնելոց, խօսելոց կամ խորհելոց յամենայն աւուր, ի գիշերի եւ ի տունջեան, ի ժամում եւ ի պահում կենաց իմոց: Եւ ինձ պաշտօնէի թոյ հայեցեսես ի ցանկաւրոյ որդւոյ քումմէ Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ, ամենեցուն առաքինութեանց զչարարութիւն, հանդերձ ամենայնիւ ողորմութեամբ եւ միխթարութեամբ, ամենայնիւ խորհրդակցութեամբ եւ օտաղակութեամբ, ամենայնիւ օրհնութեամբ եւ սրբազործութեամբ, ամենայնիւ փրկութեամբ՝ եւ յուսադրութեամբ, ամենայնիւ խնդութեամբ եւ ուրախութեամբ: Նաեւ զառատութիւն զամենեցուն բարեաց հոգեւորաց եւ զբաւականութիւն մարմնաւորաց եւ զչնորհս սրբոյ հոգւոյն որ զիս բարէպէս ի ձեռն ամենեցուն շարակարգեսցէ, զհոգի իմ պահեսցէ, զմարմին իմ կառավարեսցէ եւ հովանաւորեսցէ. զմիտս իմ ուղղեսցէ, զբարս յարգարեսցէ, զգործս ընկալցի, զմտածութիւնս սուրբս ներկայացուցեսցէ. անցելոց շարացն ներեսցէ, ի ներկայէն մաքրեսցէ եւ զապառնին հանդարտեցուցէ, զկեանս պատուելիս եւ զվճիտս ինձ առատրեսցէ. զհաւատ, զոյս եւ զէր ինձ բաշխեսցէ՝ մասանց հաւատոյ հաստատարս հաւատալ եւ զհրամանս պատուիրանի պահել զիս արասցէ. զգայարանս մարմնոյ իմոյ կառավարեսցէ եւ հովանաւորեսցի եւ ի մեղաց մահու չափից զիս միշտ փրկեսցէ եւ պաշտպանեսցէ մինչեւ ի վախճան իմ: Զաղօթս զայսոսիկ հեղութեամբ լուիցէ եւ ընկալցի եւ զկեանս մշտնջենաւորս ինձ պարգեւեսցէ: Լուր եւ միջնորդեա վասն իմ, քաղցրագոյն կոյս Մարիամ, մայր Աստուծոյ եւ ողորմութեան, ամէն:

Լատիներէնէ թրգմ. ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ

«Գիրք Աղօթից. Մտածութիւնք Մաղթողականք»
Ամսդերտամ, 1667, էջ 12-16:

ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ

(Վէպ)

Առաջին Մամուլյն Ի Նոր-Ջուղա

Մելամազձոտ մի երգ էր տարած-
ում Հայ անդրամիկ տպարանի ցածրիկ կա-
մարնեբի տակ :

Միայարկ ու եօթն գմբեթներ ներկա-
յացնող այդ շինուածքը, որ ծաղկոցի շա-
քունակաթիւնն էր, կառուցուել էր շրջա-
կայաբնակ գտնուող Փառչիշ, Փահրամ, Ներ-
քին Խոյիգան և Թոյնիսի հեռաւոր Փարիս
գաւառում ակուած Հայ նորաշէն գիւղե-
րից եկող ուխտաւորների համար, որոնք Ե-
կեղեցիներ չունենալու պատճառով, ամէն
տարի, Յարութեան և Համբարձման տօնե-
րին Ամենափրկիչ էին դիմում Հայ մուսու-
լու խօսքը լսելու և վերջիշնչու հայրենի
երբերմի շքեղ տօնակատարութիւնները :

Ահա, հէնց այդ երկարուկ, մէկը միւսին
կանարակապ, անդուռ մուտքերով միացող
եօթ բաժանմունք ունեցող շէնքի խորքում,
երեք գմբեթի տակ էր տեղաւորուել Հայոց
առաջին տպարանը : Լոյսի եօթ սիւն, սեւա-
ցած երդիճերից շեղակի ընկնելով, լուսա-
ւորում էին այդ անդուռ ու անպատուհան
շինուածքը, որի մուայ պատերից ու հողէ-
յտտակից մտն ու ամա փչում էր խոնա-
ւութեան հոտը :

Ամենավերջին բաժնում, գետնին փըռ-
ւած ոչխարի մորթու վրայ ծայրագոտիկ
նստած էր վարպետ Մինասը և ձեռքի կոր
զայաւով հացեմու կտորի վրայ փորագրում
էր «Հ» տառը : Դա մի գեղեցիկ քանդակ էր .
վարպետը նրան տեսել էր արծուի տեսք ու
արծուային խոյանք, և այժմ, կարն մօ-
բուքը մխրճած կրծքին, նա ամենայն զգու-
շաւորեմբ զայամի սուր ծայրը սահեցնում
էր արծուափետուրների վրայով, և բըր-
ունիքի մամրիկ կարկիւնը ծածկել էին նրա
ծերունական հակարար : Սրբուն, գոյիւր եւ
զցելով, նա, կկոցած, ուշադիր աչքերով

նայում էր փորագրուածին, յետոյ դէպի
կացարանի խորքն ու մեղմ աւում .

— Զգոյշ կտրիր, Ոսկան, չձեռնու :

— Ուղիղ է, վարպետ, ուղիղ, մի՛ վա-
խենայ,— գրնգուն ձայնով արձագանգում
էր իսկոյն Ոսկանը, որ հացեմուց բառա-
կիւնի ձողեր էր սղոցում տառերի համար :

— Ի՞նչ լուս է, վարպետ,— նկարչի
ուսի վրայից փորագրուող տառին նայելով
այս անգամ շշեցաց Ոսկանը,— արծի՞ւ է :

— Արծի՛ւ է :

— Իսկ ինչու՞ արծիւ :

Նկարիչը ժպտաց :

— «Հ»ն Հայաստանն է, Ոսկան, Հայու-
թիւնը արծիւը Հայոց գիթանշանն է, նա-
զալը այդ լուս պիտի իմանայ : Արծիւը չի
մուսուսայ իր լեռինքը, այնպէս էլ Հայ պան-
դուխտը անպատասց մէջ չի մուսուսայ իր
լեռինքը : Մենք այդ սուրբ հուրը անմար
պիտի պահենք պանդուխտ Հայոց մէջ :
Գործն իր իմաստով է գործ :

— Մենք սուրբ յոյս ունենք, վարպետ,
և հէնց այդ յոյսն է որ բեզ փորագրել է
տալիս : Եւ ինչքան լուս է անել Միւսն Ա-
պարանցին, որ յոյս ունենք, գարնան արե-
ւոյ չեքմութիւնը կը վանէ մշուշն ու խա-
ւարը և այն ժամ՝

Քաղցրիկ հնչէ ձայն տառարանում,
Մարդիկ միմիանց տան անտիք,
Ասե՛ն՝ եկաւ մեզ նոր գարուն,
Զէ պարտ կտրել գրել յուսոյն...

— Այո, չէ պարտ կտրել գրել յուսոյն,—
պայծառանալով կրկնեց վարպետ Մինա-
սը,— երանի ամէն ոք բեզ պէս մտածի, Ոս-
կան :

Կից բաժանմունքում նորից վերահասեց
տպագրիչ, կամ կեսարացու կոզմից «բա-
նագ» անուանուած թորոսի մեյուսազձոտ
երգը : Այն գրել էր Միւսն Ջուղայեցին

հէնց նայն այն երջանիկ օրումս գիշերը, երբ հիւսն թուսիկն ու ռսկերիչ Յովնա-թանը երկար մտորումներից յետոյ հնարել էին Հայոց անդրանիկ մամուլը.

ձգնես անդադար, սիրելիս մամուլ,
Տարածեա թո յոյս, չի մնա ամուլ...

— Օրինեա՛լ է Աստուած.— արձագանգեցին թոքոսին կից բաժանումսներում մի քանի ձայներ.

Յոյս քառազայթեա ի սէր նեղիւոց,
Ի ուր ճշմարտի, ի սէր Հայ գրոց...

Մամուլը բաժնում «գլխումս էր» սպագրիչ թորոսը: Դա նախազինելու կացարանն էր, «տառից բաժնին» կից, ուր աշխատում էին Ռոկանն ու վարպետ Միմանը: Կանգանումս առկեր ունեցող եռտասնու վոյս ամբարանած քառակուսի մի տուփ էր թուսիկի եւ ռսկերիչ Յովնաթանի հնարած մամուլը: Տուփը, որ յուսանցքներ թողնելու համար կարող էր բաժանուել չորս կամ կրկնակի հաւասար մասերի, ունէր տառերի բարձրաբերանից քիչ ցածր արտաձիւն ամշարած շրջանակ, որի վրայ բացուած ծակերից փայտեայ պտուտակներով ամբարանում էր շարունածքը՝ առնուած յինչեւ մերձին չորս շարժական փայտերի միջեւ: Տուփի երկու հակադիր կողմերից, շարժական լըծակների վրայ կայտուած էին դաստակներ ունեցող երկու գլան: Դրանցից մէկը կիսով չափ ընկզմուելով սեւ, թանձր ներկով լրջ-

բած կիսագլանածու ամանի մէջ, դաստակների միջոցով պտղաւելուով, ներկն իր վրայ առած ետ ու առաջ էր անում շարունածքի վրայ, իսկ փափուկ մահուղով փաթաթւած միւս գլանը անցնում էր շարունածքի վրայ փուռոզ թղթի վրայով:

Դրանքների հետ գործ ունէր մրազարկ թորոսը, որին դէմ առ դէմ, մամուլի հակադիր կողմում կանգնած էր ծաղկոցի տուփ սաներից մէկը՝ ծաղկատար դէմքով, սրաքիթ ու նիւարակազմ Մասուլը: Տասնեօթամեայ այդ պատանին ամենայն զգուշութեամբ, իր նիւար մտաներով շարունածքի վրայ էր փռում կապտաւուն, անհարթ, մազուկներով եւ փայտախ չլուծւած կտորտանքներով յի ինքնահնար թուրբ: Իսկ թուրքը եփում, գլանում ու յըղկում էր կից բաժնում, ու չորսամայու համար կայտուտում մինչեւ ելէր տանող հինգ ոտտարկ կացարաններում եւ կամ ուղղակի հողէ յատակի վրայ: Գրտնքի մէջ կորած կաթսայապանը՝ վանքի հովիւ Համբիկը, մերթ փայտ էր տեւեյցնում պղնձեայ հրակայակակ կաթսայի տակ բարբառուող խոլուկին, մերթ ամբողջ ուժով, հսկայական շերտիկով հարում մածուցիկ, եռացող թրդթախմարը: Յետոյ այն կիսասառն վիճակում գեղիկների վերածուելով գլանում էր մարմարեայ ապերի վրայ, ապա վերջին ամուր յղկում ոսկորէ հերիւններով ու կախ տուում օղանցքների եւ մուտքի միջեւ սուլող քաւու հոսանքի տակ:

Հանդիպում Երգայրներու

Բուլը օճում էր դրսում: Բոխարուց, որտեղ բոցկտում էին վերջին ածխակոթերը, մերթ ընդ մերթ ներս նետուող ծխի քալանքը ասելի էին թամբաքում սեմեակի կիսախաւարը:


Մահակալի եզրին, գլուխը ձեռքերի մէջ, Ռսկանը տարուել էր յոռներով: Ամբողջութամ հասնելու համար ճա երկու ճանապարհ ունէր. մէկը ծովով, որ կրկնակի ժամանակ պիտի խլէր նրանից, միւսը ցամաքով՝ որ ընդամէնը մէկ ամսուայ ճանապարհ էր: Ծովով նա պիտի անցնէր ապահակած ափերով. ըստ ընդունուած ու-

ղեգծի՝ նա պիտի կանգ առնէր Ալկաթայում, Մալիկայում. Կալիսում, եւ ապա Թեխիլայից մինչեւ Ամսոյերտամ պիտի կտրէր մօտ քսաներկու օրուայ ճանապարհ: Միճշդեա ցամաքով՝ նա միայն կանգ պիտի առնէր գերմանակազ վաճառաշահ Լիբորոզ քաղաքում, որտեղից Ամսոյերտամ ընդամէնը եօթ օրուայ ցործ էր:

Սակայն նրան տանում էր մի այլ հոգ եւս: Դա անմասթ եւ հիւանդ Հայի վիճակն էր, որ նախառարկի բերումով դարձել էր նրա մտտանգութեան առարկան: Ինչպէ՞ս եւ ի՞նչ խղճով թողնել նրան այսպէս միայ-

նակ, անձանօք, օտար եւ անտարբեր այս
 ֆազաֆում: Գնալ խնդրե՞լ խրախոսմանֆի
 նստած վաճառականներեց, թէ հէնց վազն
 առաւօտ իսկ դիմել Ազուլեցուն՝ հոգ տա-
 նելու նրան: Գուցէ աւելի լաւ կը լինէր մի
 որոշ գումար թողնել իջեւանի տիրուհուն,
 այդ բանի համար:

չապաղումը ոչ միայն կարող էր դատարկել
 նրա առանց այն էլ ազատ ֆառիք, այլև
 պատճառ դառնալ փրանցիակեանների վեժ-
 խընդրութեանը ենթարկուելուն:
 Հիւանդի յանկարծակամ հառաչանք
 կտրեց նրան իր խոհերից:
 վերցնելով պատի խոռոչում ամրաց-



«Տօմար», Ամսօրնում, 1668- Անուանաթերք:

երկար մտորելուց յետոյ, թէև նանա-
 պարիի ծայսը հագիւ բաւականացնէր նը-
 բան, նա որոշեց հէնց այդպէս էլ անել՝
 լոյսը բացուելուն պէս դիմել տիրուհուն,
 ապա մի էծանագին ջորիով բռնել կիւրորդի
 նստապարեը: Այդ էր պահանջում խոհեմու-
 թիւնը: Լիվառնոյում նա աննիւի չունէր-

ւած մումը, ոսկանը զգուշօրէն, ռոճերի
 ծայրերի վրայ մօտեցաւ նրան:
 Հիւանդն արթնացել էր եւ լուս ու ակ-
 նայիշ ձայնում էր առաստաղին: Պարզ էր որ
 ուշքի գալով նա չէր կարողանում հասկա-
 նալ իր վիճակի փոփոխութիւնը: Մոմի
 թրթռում լոյսը դէպի իրեն ձգեց առաջ յե-

նարան փնտռող նրա հայեացքը, ու նա այժմ գարնանից չուած այճերով նայում էր իր գլխավերեւում արձամացած ամծաւօթ շքրանցիսկեանս)իմ:

— Ես... ես հոռոմ չե՛մ... — յանկարծ շշմարց նա անարեկ, ազերտողի այճերով: — Գիտե՛մ,— հիւանդի խոսկերէվիմ հայերէնով պատասխանեց Ոսկանը:

Հիւանդը գարնանից փորձեց նստել տեղում. սակայն չկարողացաւ:

— Խաղաղուիր, եղբայր,— կարեկցաբար ասաց Ոսկանը,— ես չար մտօք չեմ այստեղ: Ինձ քո սեմեակում տեղ տուիմ:

— Գիտե՛մ, ես ձեզ գիտե՛մ,— անօգնական հայեացքը իր շուրջը պտտցնելով գրեթէ ազազակեց հիւանդը,— դո՛ւրս, դո՛ւրս էտեղէն... Ես հոռոմ չե՛մ... դու սպասում ես մահուս՝ որ ինձ հոռոմաց օրէնքով հաղորդես:

— Հայրենակից, դու ի գուր չես հաւատում... — Խո-խո քաշուելով, յուզմունից խեղդուելով շշմարց Ոսկանը,— ես իմքն էլ հոռոմ չեմ:

— Հոռոմ չե՛ս... ասպ ինչո՞ւ ես հոռոմաց պէս...

— Ստիպեալ, եայրենակից, կ'երգնում յայ Աւետարանով՝ ստիպեալ:

Հիւանդը կտակածեմքով նայում էր նրա քաթեալի դէմքին, մեղմ կարեկցեմքով լի գորշ այճերին:

— Դո՞ւք ես ինձ քաթստին դրել,— յամեկարծ հարցրեց նա:

— Ես...

Երկար ժամանակ նրանք լուռ նայում էին իրար:

— Որտեղէ՞ն ես,— վերջապէս հարցրեց Ոսկանը,— փրանկեաց Հայ ես:

Հիւանդը ժխտակամօրէն օրօրեց գլուխը:

— Օտմանցո՞ց:

— Զուղայու... —

Անպասելի պատասխանից Ոսկանը փրշաբազուեց:

— Զուղայու՞, ումանցի՞ց:

— Ղլիչեմց տնէն,— հառաչեց հիւանդը,— ես Աւետիան եմ, Ռոբոսի որդին: Մայրս՝ Գոհարազիզ:

Ոսկանի ծնկները քուլացան, մտը քիչ մնաց ընկնէր նրա ձեռքից:

— Այդ... այդ դո՞ւ ես, եղբայր իմ,— յանկարծ ազազակեց նա ու չոքելով մահնակալի առջեւ, գարնանից չուած այճերով նայում էր ամակնկալի եկած հիւանդին:

— Դու ինձ չե՛ս մամայում,— փղձկալով շշմարց նա:

Հիւանդը ցնդուածի հայեացքով օրօրեց գլուխը:

— Ոսկան՛ն եմ, եղբայրդ, Ոսկան՛ը...

Եւ եղբայրները, որ երեսուներկու տարի էր, ինչ չէին տեսել իրար՝ գրկախտանուցին:

... ..
Ոսկանն ասաց.

— Գործո՞վ ես եկել:

Աւետիսը հառաչելով օրօրեց գլուխը:

— Ապա ի՞նչ ես անում այստեղ, չէ՞ որ գրել էի Զիրունիայից որ գալիս եմ: Արիւմանցին տեղ հասա՞ւ:

— Հասաւ, բայց ինչ օգուտ որ ամէն ինչ կորած է...

— Ինչպէ՞ս քէ տա՛նք ինչ կորած է,— ցնցուելով վրայ բերեց Ոսկանը:

— Ծարեցիմ պարտուց տակ մեռաւ: Ինձ էլ երեք շաբաթ փելայմեմքու բանուում պահեցին նոյն այդ պարտուց պատճառաւ: Տպարանը, որ հեշ բան էր, էլգեւիր եղբայրները անուրդով տարան:

— Անուրդով տարա՞ն... — կրկնեց Ոսկանը հեւալով,— իսկ ովքե՞ր են էլգեւիր եղբայրները:

— Ազգաւ փլայմեմք, տպարաններ ունին եւ ի լեյգաւ, եւ ի Հառուում: Ամեմամեծն ի Աւետիարուում:

— Հիմա ո՞ւր էիր գնում:

— Տուն. էլ հերիք եղաւ: Հերիք եղաւ աշխարհս ոտու տակ տալս... Զուղա կ'երթամ, բայց վախմտում մեռնիմ ու չհասնիմ:

— Դու չե՛ս մեռնի,— վրայ բերեց Ոսկանը խոր յուզմունքով,— կը լուսանա ու Զուղա կ'երթաս: Քեզ բաւ եղաւ երեսուներկու տարին...

... Իսկ դո՞ւ...

— Ես Աւետիարում կ'երթամ. հերթը իմն է. ինձ ուրիշ մարայ չկայ...

— Բայց էմտեղ ամէն ինչ կորուսեալ է...

- Պետք է գտանել, պետք է նորէն ըստեղծել...
- Իսկ արծաթ, արծաթ ունի՞ր...
- Աւէն-ամէն 22 խալապոց դուկատ եւ վարպետ Միմասի տառաց գծագիրքը:
- 22 դուկատ, — գուլիը քախտօրէն օ-

- րօրեց հիւանդը, — դրանով հազիւ տեղ հասանես: Իսկ էջմիածինը չօգնե՞ց:
- Այնքանով որ իրաւունք տուեց դուքս կլանելու:
- Էլ ի՞նչ ունուշա կ'երթաս:
- Ազգի, Մեքապայ եւ գրո՞ց սերով:

Տպարանը ՅԱմառայինում

Արեգակի պայծառ շողերի գայուստով լուսամուտներն ու պարտէզները նորից գարգարուեցին վարդակակաչներով, զըրանցներին գոլացած ջրերի վրայով երջանիկ ազմուկով նորից սկսեցին սահել քարոքի քաղցրեղէններով լցուած մակուկները. չարացան ջրանցներին մէջ արտացոլուող խոնարհ ու ծանգուտն պարիսպները, նւաշինարաններում եռաց աշխատանքն ու ազաններին երամները արեւագոծ քեւերով սկսեցին հախրել Սուրբ Անտոնիոսի ջրարգելակի վրայ:

Բայց նրանք տեղի շատ էին Ազանետան փողոցում:

Ասեմք, առէ՛ք առաւօտ Ռսկանը արթնանում էր հէնց նրանց քեւերի շիշիոցից: Սկզբում ծովային բարակ քամին ցրում էր սեւ մրի պէս կայծկլտացող աղամամուրքը. յետոյ արծաթափայլ, ցուրտ յայտ միամտակից վարդագոյն էր դառնում երկնքի վառվռուն լազուարթից բխող արեգակի շիքերով: Ռսերին նետելով մաշուած փարթազան, բուպիկ, մագառ կուրծքը բաց, Ռսկանը շտապում էր դէպի նեղ լուսամուտը: Թարմ գեփիւղը խողտացնում էր նրա քաւառագ կուրծքը, մօրուքը փարուում էր վըզիմ, եւ նա կկոցում այժերով նայում էր շիկացող պարիսպների վրայ այտեղ ու այմոտեղ հրեղէն գնդերի նման կայծկլտացող աշտարակների դեզին ու կապույտ գըմբէքներին, եւ հէնց լուսամուտի առջեւ շողազուգող հերմակաքեւ ազաններին, որոնք նրան յիշեցնում էին հեռուոր Հայաստանի Ազանետանը, աստղակաքից յետոյ լուսարացը Սեւանի ափին...

Սակայն տպարանը այդէն ստեղծուած է Ազանետան փողոցի առջ՝ գաղիվայր անկունադարձի վրայ, որտեղից առէ՛ն առա՛

ւտ, դեռ յայտը չբացուած, դիրքոցով դէպի Արեւելեան Շուկայ են գլորում մթերմեքով բարձուած սայլերը: Երկարկամի, անկիւնադարձի վրայ կիսաշրջանաձեւ աշտարակով, հնուքիւնից քայքայուած այս շինութիւնը ոչնչով չի յիշեցնում հուանդական ձեգեմներին ուժն ու փառքը արտաշայտող հուշակուոր ճարտարապետ Յանդրվան Կասեյնի Ամառայինումը գեղեցկացնող հրաշալիները:

Առաջին յարկը, որ բազկացած է երեք սենեակից, գրադեցում է անյայտ մանագիտութեանը գրազուող սպէսով վարձակալների կողմից, որոնց բազմանգամ ընտանիքները տեղի ներդուքեան պատճառով միշտ էլ առիթ են գտնում ազմուկ եւ ազգակ բարձրացնելու: Տանտէրը՝ հրեայ Հիլիլը, որ ուսուց աշխարհից ներմուծուող գերանների տեսուար է անում Փայտի Շուկայում, դեռ Մատթէոս Երանցու խնդրանքով առանձին մի դուռ է բաց անել տուել առաջին յարկի սենեակների առջեւ ընկած նեղ միջանցքի վրայ, պարտելով գլխարկ մուտից՝ այսինքն աշտարակի կողմից դէպի միջանցք տանող մայիկին դուռը: Այսպիսով, որոշապոյտ աստիճաններ ունեցող աշտարակն ու երկրորդ յարկը միանգամայն մեկուսացուած են առաջին յարկից, որով ու տպարանի համար մնում են երկրորդ յարկի երեք սենեակն ու աշտարակի միակ կիսաշրջանաձեւ օթեւան՝ իր առեւ կէտ արուած կանաճել գըմբէքով:

Աշտարակից, որի ներլիկ կամարակապ պատուհանը բացում է փողոցի վրայ, փայտույց աստիճանները տանում են երկրորդ յարկի՝ մէկը միւսի մէջ բացուող սենեակները: Դրանցից առաջինը եւ երկ-

բարդը տպարանն են, իսկ վերջինը՝ խորքի սենակում, քր եւ սեղանատունն է, սպարում են Կարապետ Արիթանացին եւ Յոհան սարկաւազը :

Կարապետ Արիթանացին, որ էջմիածնում աշակերտում էր Ոսկանին, այ միայն խազագէտ էր ու լաւ երգիչ, այլ եւ ճկարում էր ու փորագրում: Ճիշդ է, նա իր վերջին ընդունակութիւններով չէր կարող համեմատուել անկրկնելի վարպետ Մինասի հետ, սակայն նա բաւական յաջող կերպով կարողանում էր ընդօրինակել, արհիֆի եւ փայտի վրայ փորագրել գարդանախշ այն գլխագրերը, որոնք վարպետը իր մահից առաջ նկարել եւ կամ բանդակելուց յետոյ դրոշմել էր Ոսկանին ուղարկած իր «Գրեքաց դափքար»-ում: Արիթանացին նոյնիսկ փորձում էր ջրաներկով եւ ոսկեփառով երփնագրել. կենդանացնել նրանց այնպէս՝ ինչպէս նրանք շնչում էին «Գրեքաց դափքար»-ում: Սակայն ուրիշ էր վարպետի վրձինը, ուրիշ էին նրա ներկերը...: Վարպետի ներկերը Հայաստան էին, արեւուտ, կենսավառ, Արիթանացու հումար հեռուար եւ անասամարի, ինչպէս երկիրը Հայոց: Վարպետի կարմիրը տա՛ւ էր, ինչպէս բրդեայ ծիրանին վարդանանց փայտի, նրա կանաչը ցօղաշաղ կանաչն էր ձիւնավայրի հովիտների, մանուշակուտղ կապայտը հուլունք-հուլունքից Շամիրամայ, եւ ոսկին փայտակաղղ, ինչպէս արեւի շողը Մասեաց գանաքներին, ինչպէս ցնծացին ծննդան հարսանեաց Հայոց: Եւ փարերն ի վեր սոզացող որսկանից սարսափած կախանների կղկղոցը. եւ իր զարիւսի ետեւից վարդամաշիկ Հայոց հարսների ծիծեռնակի թռեքում շոշոկ ազդիւրդներում լուսցունած գարնանաքն ու վարդագոյն ոտքը արագիլի, եւ պտղոյտոյ կռուցիլի թախի՛ծը կար շարականուած այդ գոյների մէջ, եւ ոգին, եւ շունչը Հայոց աշխարհի իմանալի եւ անիմանալի գանձերի:

Եւ սեւազեմ, թախ, սեւաչ ու սեւամօրուք Արիթանացին, պանդուխտի ուսումնած հոգով ճգնում էր վերաբարձրել, թղթի վրայ տեսանելի դարձնել այն, ինչ հեռու էր եւ երագելի: Սակայն ինչպէս նա իմէր էր նիւժուում օրէ օր, հուանդական էժանագին

թուղթը ծծում, ֆամում էր իր մէջ զոգ-զոգ վրձնի ներկերի փայլը, եւ նրա կարմիրը ծաղկամանում անհրաժեշտ հոյանդական վարդակակաչն էր յիշեցնում, եւ կառոյտը՝ գորշաւան երկինքը անձրեւուտ Անդերտումի եւ կանաչը՝ մզով, ինչպէս տխրամած մարգագետինները Վատեղանդի, իսկ ոսկին՝ Անդերտաման պորսայում վըխտացող դրամանեղմերի կողմից կեղծուած, ոչ մի գրաշ չարժող գուղեներ...:

Եւ միայն տպարանի տնտես ֆանամեայ Յոհան սարկաւազի հումար էր անհասկանալի պանդխտական թախի՛ծը, եւ չորս տարիներից ի վեր Անդերտաման գարնան գարթօ՛ճով առնականացող նրա հոգուն սիրելի էին այդ գոյները, ըմբռնելի ու հարգատա՛ ինչպէս այլեւերի ճողփիւնը յիշեցրեալ, ծովածին փլատանդերէնը: Պատանի Յոհանի համար չկար տախի գեղեցիկ ու երագելի այգաքաց, ֆան այգաքացը Անդերտումի, երբ կուրացուցիչ ծովափայլը իր ցուրտ ու մեղմիկ երանգներով թափանցում էր մշուշը: Դա հրաշապատում էր մանուսանդ գարնանը, երբ ծաղկում էին լարեկներն ու շագանակեկները: Ասես հրգեհուտը ծովից դէպի ֆաղափ կատարւաշուշ փողոցները ճգնուող այդ պատրոյզների նմանող ցրանցները լայսի հետ միասին իրենց հետ բերում էին եւ գարնանային ծովաքոյրը: Յետոյ, ծովաքոյրուներին միչերի, տանքաներից եւ նաաշինարաններից ծաւալուող զօղանցների հետ արթնանում էր ֆաղաքը, եւ եռուգեղը գնալով ուժեղանում, մինչեւ օր ցրանցների վրայ անշարժանում էին լարեկներին եւ դատարկուած բեռնանաւերի ստուերները, եւ բուրն սկսում էր աչ գաւացնելու աստիճան փայտակալից: Միջօրէի այդ պահերին խորիդարու շշուկներով էին լցում խոռոչի ծառատաններն ու Հաւսեմեան անտառը: Անդերտումը Յոհանի համար հէնց այն հէֆաքային պղնձ է ֆաղաք էր, որի մապիմ նա լսել էր մանկուց ու երագել, երբ դեռ մեծք էր հայրենի Երեւանում, Կոնդ թաղի ծխատեղ Տէր Մարտիրոսի մօտ:

ՅՈՎ. ԱՆՆԷՍ ՂՈՒԿԱՍԵԱՆ

«ՈՍԿԱՆ ԵՐԵՒԱՆԵՒ» Վեպ. 1

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն Ն Ե Ր

հարունկ յուզումով է որ հրատարակութեան կու տամք Ոսկանեան շրջանի գիրքերու յիշատակարանները, որոնք, իրենց ժլատ բայց ամեն բան ըսող տղերքուն ընդմէջէն է յոյս կը բերեն շրջանի մը եւ մասնաւոր Ազատակի մը ճուրղում խուճք մը սեմանչիկ մարդոց անկորմչիկ վաստակն ա գործունէութիւնը:

Կը խորհիմք որ մտաւարականներու, բանասերներու եւ պարզ ընթերցողին համար հաւասարակ է հետաքրքրական եւ օգտակար նշանակութիւն պիտի ունենայ յիշատակարաններու այս մէկտեղումը, որովհետեւ անոնց շնորհիւ բազմաթիւ հարցեր կը լուսարանուին: Մանաւանդ որ խնդրոյ առարկայ գիրքերէն շատ քիչ օրինակներ պահուած ըլլալով՝ ամեն յիշատակարաններուն նման ամփոփումը մէկ վայրի մէջ կրնայ իր օժանդակութիւնը բերել ուսումնասիրողներու եւ կամ այս նիւթով շահագրգռուողներու:

Յիշատակարաններու այս մէկտեղումը սկսած ենք Նոր-Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի ինքնանմար տպարանէն 1641-ին եւ 1642-ին յոյս տեսած շարանք վարքով եւ Աւետիքի ժամագիրքով: Ասիկա անոր համար՝ որ Ոսկան վարդապետ, քէ՛ որպէս Ջուղայեցի եւ քէ՛ մանաւանդ որպէս աշակերտ Խաչատուր Կեսարացիի՝ շարունակողն ու իր գարգացման հասցնողն է Կեսարացիի տպագրական ծրագիրներուն եւ գործունէութեան: Նմանապէս, Ոսկան երեւանցիի Ամառեցիքունի եւ Մարտիրոյ մէջ տպած գիրքերէն գտն, Անտի ունեցած ենք նաեւ իր վախճանումէն հտք Մարտիրոյ մէջ Մուղանի եւ Աւետիքի ջանքերով տպուածները, ինչպէս նաեւ 1685-էն յետոյ Ամառեցիքունի մէջ սկսուած վանանդեցիներու շրջանի հրատարակութիւնները, որոնք կը տեսնենք մինչեւ ժ.Ը. դարու առաջին տասնամեակը մտաւարակով: Այս ձեւով մտաւոր պատկեր մը տրուած կ'ըլլայ մեր տպագրութեան Ամառեցիքունեան շրջանին:

Յիշատակարաններու այս մէկտեղումն համար օգտագործած ենք երուսազէմի Սըրբոց Յակոբեանց վանքի կիւլիլեկեան Մատենադարանիմ մէջ գտնուող հրատարակութիւնները: Ոսկանի կամ վանանդեցիներու հրատարակութիւններէն ունանք յիշատակարան չունին, հետեւաբար անոնք չեն յիշուած հաս. նմանապէս չենք յիշատակած այն գրքերը (թիւով շատ քիչ) որոնք չեն գտնուիր Մատենադարանին մէջ: Այս մասին պիտի անդրադառնանք հետագային, երբ պատրաստենք կիւլիլեկեան Մատենադարանի մէջ պահուող այս գրքերու 1512-1800 շրջանի ցուցակը:

Յիշատակարաններու ուղղագրութիւնն ու կետադրութիւնը պահած ենք նոյնը, մեր կողմէ բռնալով միայն կրճատուած բառերը:

Ա. Գ.

Հ Ա Ր Ա Ն Ց Վ Ա Ր Ք 1641 Նոր-Ջուղայ



առջ ամենատարբերորդութեան հօր եւ որդւոյ եւ Հողանի սրբոյ: Որ եւ կարողութիւն առաւապեալ անձանցս. Հասանել յաւաքս գրոցս օր կոչել Հարանց վարք: Քվին. ա. դ: Ի թողանք շօր որ սպական: Յանապատն նոր Շուղայոյ է Քաղաւորութեան պարտեցեան սեփոյն. Եւ է Հայրապետութեան Սուրբ էջմիածնայ. տեսան Տէր Փիլիպպոսի: Յիշատակութեան Գիւլիլեկեացի Շուղայոյ: Էջմիածնուց Պարսն իտլայ Սարժուպին իմաստնոյ եւ բարեկալտի. ձեռնար նուառս իսառաքել վարդապետի կետադրոցս. Որ բազում աշխատութեամբ հանգերձ միարան ուխտեալ. Հագիւ կարացաք այսպիսի է յայտ բերել: Ձի ոչ ուսաք յուսեցէ: Եւ ոչ տեսեալ է վարդապետէ Այլ է տեսչութենէ Հողանի: Եւ ազօրեւ Հողանք Հօրն մերոյ. Տէր Մովսէս Կաթողիկոսի Փոխեցիլոյ առ աէր: Որ կրկին լուսաւորել եղեւ Հայկազան սեռին նորոգելով Ձեռար էջմիածինն: Եւ զնոցեալ կարգս մեր Որ է Քուլութենէ յառաջնոցն. զոր տէր աստուած մեր ընդ երկրոստան վարդապետացն: Դասակէց եւ պատկակէց արտոցէ ամէն:

Յիշխման և զհոգևոր որդեակքն իմ զՏէր Միմէն Վարդապետն: Եւ զտէր Դաւիթ Վարդապետն. որ յայմ ամի. Ծնորհին աստուծոյ Տուաջ Գաւազան երկոցունքն. և զպատանական ծերունի Տէր Մկրտիչն նաւե զուշակերտակից սոցին: Զտէր Գաղատասարն. Զտէր Սահնակն Զտէր Յովանէն Զտէր Նիկողայոսն Զտէր Միքայէլն Զտէր Աւետիսն Զյովսէփն: Եւ Զմեծ յովանէսն: Եւ այլ եւս բազումք մեծամեծք և փոքունք Զոր մանձրութիւն է յիշելն: և ամենեքան օտանդակ են այսմ զործոյ. ոմն է թղթի շինութեան. Զի զթուղթն եւս ի տանէ լմք շինու: Բայց Նիթի լուսադոյնն զօտարապիւտ լինելոյ սակս: Այսպէս մեծն եւս այսմուս անձեղազիր լերուք. Թերեւս յառաջնայով. լուս եւս լիցի. Ոմն ի կազմութեան զորոս. Ոմն ի օրրազրութեան. Եւ այլք յայլ իմն զործս. Զոր Հատուցանողէ բարեաց ըստ իւրաքանչիւր քանի և վաստակոյ. Հատուցէ բազմապատիկ աստ ևս ի Հանդերձելումն: Եւ տէրն մեր յիսուս քրիստոս: Զեզ յիւղացդ. և մեզ յիշեցելոցս Առ Հասարակ ողորմեցիք ի միւս անգամ զայստեան իւրոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն:

Դարձաւ յիշեցիք ի մարտոփայլ Եւ ի լուսանաճանջ յաղօթս մեր: Որք օգտիք ի սմանէ կարգալով կամ օրինակելով: Զփոքրադոյն աշակերտան իմ. Զմարգարէն. ԶՀայրապետն: Եւ Զանտոնն. Զտէր յովհան և զտարգիսն Որ բազում քանի. և աշխատութեամբ եղին մեծնուս: այսմ տպագրութեանս: Եւ պակասութեան սորին Ամեղազար լերուք. Եւ որ յիշել յիշուալ լիցի ի քրիստոսէ ի միւս անգամ զայստեանն. որ է օրհնեալ այսմ ևս անգրաւ յաւիտեանս ամէն Հայր մեր որ յեղեկինս սուրբ:

Կիւլպէնկեան Մատենադարան
922

ԺԱՄԱԳԻՐՔ ԱՏԵՆԻ 1642 Նոր Ձուգա

Ով վայելող սուրբ մատենիս
Մտաբեմ յիշել գեղեկիս
Ազարիայ շարօզ տառիս
Դաւրի սրբայ երգարամիս

էջ 604

Փառք Համագոյ զուզափառ Հասարակապիւտ անբամանիչ սուրբ երրորդութեան. զոյացուցչին բուրից եղականաց: Հօր: և՛ Որդւոյ ևս սուրբ Հոգւոյն յառակ քան զամենայն յաւիտեանս: Եւ այսմ: Եւ անկէս յաւիտեանս: Ամէն: -

Որոյ ամէնառատ շնորհին յանկեկեալ կատարեցաւ տպագրութիւն Հողե՛նուազ սազմոսացն զաւթի բնդ սմին ևս կարգաւորութիւն Հասարակաց աղօթից եկեղեցեաց Հայաստանեաց:

Յամի Հազար ևս ինններորդի ևս միակ թուոյ. Յամեսանն: Հայոց տրէի երեք: Եւ Հոռօմայեցոց: Յունվարի է երկուսասան:

Յաշխարհիս պարսից: Արքայունիւտ քաղաքին ընդ զրոց չօլ կոչեցելոյ. որ այսմ ապահանս արտօմայնի: Ի դիւղաքաղաքիս նոր ջուղալու: Ընդ Հովանեաւ սոլբք ամենափրկիչ վանիցս: Որ է մեծնատան կուսակրօնից քանասիրաց: Ի Յազաւորութեան պարսից Շահ սաֆւոյն:

Եւ ի դիտապետութեան Հայոց Հանուրց սեռի: Տեանն Փիլիպոսի երկցս երանեալ երջանիկ Հայրապետի. Եւ ի վերաստեղծութեան Նահանգիս ընդհանուր պարսկաստանի Հեղաճող սարկիպիսկոյստի ևս շնորհազարդ Վարդապետի Տեանն Մայաարի. որ է բնիկ քաղաքու կեսարացի: Որոյ ջանիքն ևս աշխատութեամբն եղեւ տպագրութիւնս այս ի մէջ տունմիս Հայրկոզան Քանդի այս ամէնըջանիկ վարդապետս խաշատուր օրըտօրէ տեսանէր զտպագրութիւնս ի մէջ ազգացն լատինացուց ցանկալոր միշտ որպէսզի լիցի ի մէջ Հայաստանեաց ևս: ևս յարժամ ինդրէր Հնար դիւրի արուեստիս այսորիկ Եւ իբրեւ ոչ դատւ ուստեղ նա ի խուլ զդիտաք ցանկութեան իւրոյ. ապաւինեալ այնուհետեւ ի Հողին սուրբ որ բաշիւն զՆորհա իւր աստասպիւս որք յուսան ի նս սկսաւ աշխատիլ իւրով միտքան ուխտին մինչ զի ի կատար էնան զտպագրութիւն ևս ստեղծալ տարածեաց զգիրս ի մէջ Հայաստանեացս: Որ ևս մամազիրքս զայս աշխատանէր կամօք ջանացեալ յավարտ էնան մեծաբար իւրով: Որ ևս մազթեմ վայելուցադ ևս պատահողացդ զի ինդրեմիքք ի Քրիստոսն տալ ամս երկարակեաց իսա

դադուրեանքի արտոյ կենք: Եւ ես ստաի կենաց ընդ որոց աշխատանք վարդապետաց դատարիլ ի փառ Աստուծոյ ամէն:

Այլև ինչքան անձեղաչիլ լինի սակա անյարմարութեան քանդի ամենեւն ի վարպետաց ոչ է տեսնալ ալ իւրով Հանճարովն ըստ պարզեւելոյն սմայ ի հոգոյն արքայ այսչան յայտանեալ երեւցոյց վասն օգուի բազմաց:

Ընդ որոց երջանիկ զօրս յիշիլ մաղթեմ զմարտունն աշակերտալ մանկունս իւր: Զուէր Սիմէոն զալ եւ արի աստուածարան վարդապետան որ է աղբեր իմաստութեան: Եւ զհեղեղոյի Տէր Գուրգիս վարդապետան եղնասէր Եւ զԵրուսի Տէր Միքայիլ: Եւ զտէր բազմացտ որ վարդապետան: Եւ զյովանեան վարդապետան: Որ զնացեալ շրիլ յայնորսին յայնեացոց որ պէտքի ունեալ է նոցանէ եւ եկեալ սուղեացէ եւ հաստատեացէ զաս ի մէջ Հայաստանեաց Ընդ որս յիշիլ աղբերեմ եւ զայլ աշակերտալ արամիտ սարկաւազունան: Ըզանք ասեմտին իստեան: Զխաշտատարն: Զսիմէոն Զգալուսան: Զսահակն: որք միւս աշխատին ի վերայ զորմասնութեան: ոմանք արքայրիւմ եւ այլք կազմելով: Այլև յիշիլ Հայցեմ ի սուրբ աղօթս մեր: Զմեն յովանեան այր բալկապոսի որ է վերակոչու սուրբ ուխտոս որդէս Հայր Հասարակաց ինամէլ զամենեանս: Եւսե զԵրուսի իսահարք: Զուէր յուսիկն որ մեր զուով սպասուողութիւն ասնէ եղբարցն ամենեցունց: Որոց Բրիտանս լիցի վարձուատուց ըստ վաստակոց իւրեանց:

Ընդ սոցին յիշիլ պաղատեմ եւ զիս զստապետալ հէք զԵրզնիկն մարգով իօթացեալ սիմէոն կարաք րանի: Որ ակար անձամբ սակա ինչ աշխատեաց ի վերայ արքայութեան սորա Հինգ կանանի շափ եւ ի վերայ տանացունցն գրչեովին իսկ:

էջ 805-808

Գիտասէիք ով ամանաչք զի մեն եւ երանելի Հայրապետ Տէր Մովսէս որ նորոգեաց զուրբ էջմիածինն որոյ ըստ արժանոյն զովասանութիւն ստաքինասէր վարուցն եւ աշխատանքան վաստակոցն որ է վերայ կարգաց եկեղեցւոյ եւ կրօնից Հաստատութեան ունէր այլով թողցի տակ, եւ կամ բաւական Համարեալ մեր զման գլխաւորոցն ասացեալսն: Սա ինչով վերջապատեալ սուրբ Հայր մեր սանձանեաց տան շարական տակ օրհնութեան վասն բազում իորհրդոյ տանձեկ թուոյն: Այլև Վկայ անելով զմեն փխիտփայն եւ զհաստատարիմ զհասարակեան զուրբն ստեփաննոս: Որ զաւալ օրհնութեանն ասան տան շարական արար եւ ոչ աւելի կամ նուազ: որս ասան զասուց քանակեաց նմանապէս եւ արքայան Հայրս կանոնեաց ասան շարական տակ օրհնութեան ի փառա Բրիտանսի եւ արքայ իորս: Եթէ Հանեցին կամք եղբարութեան մերոյ տանն գլխութիւն եւ եթէ ոչ տիրութեցէ կամք մեր եղբիցն: Իսկ՝ զմեզ ի մեղաբանաց եւ ի բամբասանաց ազատ թողուլ ազանձք: Աւարտ հաս ժամադիրքս բուրովսն ի թուին Հայոց: ո. զ. եւ ո. Եպարիլ մտայ. իս. շնորհօք Բրիտանսի Աստուծոյ մերոյ տեսան ամենակալի: Որ է օրհնեալ յա. իտեսնս ամէն: Ենդրեմք ի մէջ որք պատահեցէ այսմ ապագրութեան յիշեալիք ի սուրբ յաղթս մեր զաշխատուցն այսմ ապագրութեանս: Զուէր յսկորն. Զմարգարէն. Զբազտասարն: զարգին. Եւ զազարիայն: Ընդ սոսին եւ զնուստա. Սիմէոն որ սակա ինչ աշխատեաց ի վերայ արքայութեանս սորա: Եւ որք յիշեալ յիշեալ լիլիք ի Բրիտանսի Աստուծոյ մերոյ որ է օրհնեալ յա. իտեսնս ամէն:

Կիւլլեմիեան Մտտեմադարան

Յ Ի Ս Ո Ւ Ս Ո Ր Պ Ի 1660 ՅԱՄԱԿԼՍՏԱՐ

Յիշեցէ զիս մեղաւոր եօթար մաթևոս յես նորայ որ ման տուեղ է ես որ երեսունեցի զ. լեկնցն անտա որ յիշեալ լիցիք աշեղին ասնինն քրիստոսի ամէն:

էջ 468

Մանուցում Պայծառ Ընքիրձոզաց

Շնորհօք եւ ամենազօրին աստուծոյ եւ նախաինձամութեամբ տեսան մերոյ եւ փրկէին իրաւսի քրիստոսի ի թուին Հայոց ուն ի մայիսի ամսեան. Եւ նուստա մտայ քրիստոսի մաթևոս զպիւր. Կարեցի նուար եւ սպասուար փրկուպոսի արքայան կաթողիկոսի ամենայն Հայոց կամակցութեամբ սուրբ հաւտոյն եւ հրժմանուն տեսան Հայոց յսկոր կաթողիկոսի յիգորոս ելեալ զմեկեի քարեմուտ յեղիկին իտա

լացուց սակն հորձոյն ապագրութեանս զոր եւ առուր ի հասնել ի պայծառ եւ ի զեղուարք ըրազան եւ նաւահանգիս ի վէնէտիկ Ուր ընթացեալ ի ապարան զրոց բազում շահիւք հոգի տարին։ Վերահասու եղէ զորձառութեանս։ Այլ զի վէնէտիկ ոչ գոյին արհեստաւոր պատշաճէ այսմ զորձոյ։ Եւ էր ժառ տաստիկ ի մեծն հոռոմ եւ հանապարհք փակեալ յանկայ սուսնց զորձոյ ի վէնէտիկ ամիսս չորհրատասն եւ յորժամ վերցաւ ժամն եւ բացեալ եղին ճառ նապարհք իկեալ զիմեցի ի մեծն հոռոմ անդ եւս եղէ վերահասու։ որ ոչ կային վարդապետք կատարեալք այսմ զորձոյ եւ մանաւանդ անոնք եւ հակառակութեք եւ բարետեսնաց հրկուս ցին զմեծամեծն։ Եւ գոցոցում առ ի խորանել զայս զորձ որ եւ եղև իսկ հրամամ ել ի ժողոք վազն աշաղէս որք ընդ արկու մերովից արհեստաւորք այսմ զորձոյ մի ոք ի խիստցի հանել զայս արհեստ եւ առ ի մեծս հայոց եւ որք անպղտեալ արացեցն զայս զորձ մանկուկ եւ համ յայտնի գառտի մաստիկ կրեւոց են ի մէջն եւս համէին շահացուցանել։ Բայց ոչինչ էր փոյթ մեղ անցն արտամուշք Միացի ի հոռոմ ամիսս ըսի ասոնց զորձոյ եւ քանիցս անգամ պատարարի կարտիկուաց ժողովին եւ փոփոխ իսկ, Բայց ոչ եղև հնար, Վասն որոյս յուսածալով զուրք հոգին որ առանն է ի աուրս բարեաց, Ելեալ զիմեցի ի յերկիրն յալանգա ի զեղեղաւ շին վայելով քաղաքն Ամսթըրզամ եւ անդ եւս վերահասու եղեալ զսի պատակասն վարտեաց այս արհեստի եւ աստիճարութեամբ աւար հոգուցն որ զեւ եղեալ բազում շահիւք եւ հողոցոցութեամբ զուն զորձանց աւարտեացք մասն ինչ առաջարկել զորձանութեան մերոս ի ցոյշ եւ ի ցերեկ մահու յափ ոչխարանելով մեայն եւ ասոնց Երբեր օգնականի յերկարելով յաշխատութիւնս գ մ եւ ք ամիս գտնեն ամենով զգլխուս եւ զպատասխան զոր յայտանք ժամանակուս կրեցաք ձ հակառակութեամբք եւ յաշխատակարարացն եւ յաշխարհակահանց թէ ի վէնէտիկ եւ թէ առս ի մթթիւրամ որք փոխանակ օժանդակութեան զոր պարան էին զիմարանել հակառակելի մշտարար։ Բանիւք զորձովք եւ արհամբք եւ զառաջարկեալ զորձ մեր յամականի շահային եւ թէ ամաց բարեպաշտք կամէին ասարք օգնութիւն մեղ ամեն զայն եւս յուսահասուցանեն եւ ապաշուկ ասային բարեկործութեան։ Սակայն աստուածն ամենահայեց ոչ հանեցաւ ի շար խորհուրդս նոցա եւ ոչ արար ըստ կամաց այլ օգնեաց ինձ աղոթմամբ միշտ եւ ամենեւորք ասլով զնորսն աստիճ ամենեցուն եւ մեք են՝ ոչ զպարտեաց ոչ թուլանայաք ի զորձանութեանցս եւ ոչինչ էր փոյթ մեղ հակառակութիւնք եւ յարութիւնք անցն վասն յուսել իմոյ որ առ աստուած արտիկինեալ ի զորութիւնս տեսան ի կատարումն զորձոյն հասանել զուրայ յեղեղով քրանն առ բարտոնեանց փոյշովք զոր առէ իբէ կատարումն ի մեր կոյս ինչ ով իցէ մեղ հակառակ որպէս եւ եղևն իսկ Եւ շնորհօք ամենազորին աստուծոյ ուարտեալ կատարեցաք գ ասլ զիբ ըսլոր յոյժ կատարեալ քանակութեամբ եւ որակութեամբ զանգաղանեալ յորոյ միմն եւ իբրեւ միլին կերպ է այս զոր սեանեչք առաջկայոյ Ջոր յազգաւ տեսու թեան Եւ փորձանութեան զպէցաք զյիսուն որդի։ Եամին որ ի ներկունն քրիստոսի սուկ. Ի հայրապետութեան հայոց տեսն յակորոյ սրբազան կաթողիկոսի եւ ի թաղաւորութեան պարտի փոքր շահ ապասին Եւ իշխանութեան թաղաքիս նորձեալ Փոխել վային վիլհալմով օրտնեալ եւ ի թուին որ ըստ հայոց ոճէ ի զիկտմերն ամսոյ ի վայելով նաւահանգիսն եւ աստուածալին թաղաքն ամսթըրզամ ի յիշատակ մշտնջնանուր եւ ի փաստ քրիստոսի Արչ. իբէ հանց թուեցի բարեպաշտութեան մերում շնորք գտնանել զոճացարտք եւ իբէ ոչ ներեցէ՛ք իմում տկարութեանս եւ երկայնամիտ յերուք ընդ զորձանութեանս զի իբրեւ զիւրոք ասլեցաք անճոյարար Եւ յոյժ ըշտամբմամբ սակն բազում նեղութեանց եւ անմիթթարութեանց եւ պանտուխտութեան զոր կրէի միշտ Վասն որոյ ինքեզմ ներկ պակալ ասութեան զրոցս զի օրնեանս մի էր եւ շարողք Փռանեչք որ ոչ են տեղեկ զրոց մերոց եւ յեղաւ եւ ես միայն եւ անոր զսլով կու արագրէի հարկու այտան կարի բաւելոյ։ Վասն որոյ սոգալեմ զամենեանեան որք հանդիպիք սմա գաս(նա)լով եւ վայելելով յիշեցէ ի մաքրափայլ սպօթ մեր զիս զնաւասն ծառայ մաթէնս ոչիրս Ժարեցի եւ զծոցայն իմ զհարցն եւ հանդուցեալ զուսուցն եւ զմայրն իմ զպակիկիանն եւ հարազատք կոչայրս իմ զպայտիկանն զվարձանն ըզպայտասն զմանկասարն եւ զհանձնազարն եւ զամենայն արեան մերձաւորս իմ զիկեղանիս եւ զմեծեալս զայս յիշատարան բոճաթէնոս զրեաց ուր մեռամբն յառաջ գտն զմեծանն ի որպպարեցին յիսուն ուղուս որ էր զիրք լը՝ըն անոր յորժամ տպեալ ից անորն ի ցտամանէ եւ ի աստիկ մեղաց իմոց նորձար մաթէնոս թիւն ոճէ յուկարով ամսին որ լուս ի գ յարաթ զիւրն ժա ժամին մեռու։

Եւ երևանեցի զըլլէնցն ոսկան վարդապետի եղբար անեախ որ յենիւ ի նորայ զըրձմով։ Եւ՛ ալ յալանութեամբ՝ Աստուած՝ ինչ որ վաստակ աս մեր՝ մէջն վաստակ կիտոյ լինի որժամ որ մեռու եւ իբրեւ որք մեայն ամէնէքզում՝ զասն Եւ ի ոք արագչոլով ոչ փոյր բայց միայն նա ի կարգեացող որ ից ի իմում Է՛մ որուն ժամանակ մի անմիթթուս եւ պարագ մրացի եւ՛նն ասմանե՛ք՝ եւ զորձն՝ Եւ մայրն՝ Եւ ամիս փոճանակ անցուս կիտոս Եւսերն գնալ ի՛ցէ՛մ արհեստս եւս ի քաղաքն զըմբանելի՛ պիտան նուրբն զոգոյնկարթոթ՝ ար՛ զ՛ յօթնասունիցն անհարութեան

սկսա մտացողի ժողովուրդի միջոցով այսպէս սրբազանացնել օրինակն եղի մի կողմ սպառնալից մի կողմ մին կու նայի օրինակն մի ի տպագրութեան շարժում որ սղու լինելը կու մեկնի այսպէս սրբազանացնել ճշմարտացի ժողովուրդի մտայն առայն ըզրբայնացին որ դուրսին էր թիւն ուժ մարտ առմին ին սուրբ աստուածութեան միջնորդ առնելով եւ բարեխոս ունել եւ յուս աստուած զընել սուրբն զըրկոր յուսուորիքն բարեխոս ունել ամենայն սուրբն սրբազանացնել մերին սուրբ եւ մտաբոս աղաթիւնն մայրն ին աւարտ եղեւ . Դարձնալ վասն այսորիկ ազգնով ըզմեկ ով կղարք որ իմ վրաստուածութեան ներքէ որ ոչ եւ եւ արեանի ստուան իմ գրել անխիղ յիշատակարան բայց տէր իմ այսպէս զիպեցուց զիս այս գործոյս որ միւս սովորութիւն տէրն իմ այսանն որ գործ բարի նա կու ուսնող է մեռս մեղադրաց որպէս յաժմուս եւ ի մեռս իմ սնարածնիս այս գործն փառք նմա որ արեանի արար զիս այս բարուս .

Վասն որչա աշխատանք ունիմ ի վերայ այս գործին թէ զէրամով թէ այլ օգնութեան որչաք որ կարուժեմ կէր օգնելի յանձնել եւ եւ ուխտադիր եղեր որ մինչեւ ի մարտ կարեւ ին որ ելան ջանք եւ ջերիկ պիտի որ աշխատիմ վասն սուրբ կնքմանունն եւ ասեմանաս սուրբն գործարարութեանն եւ որոյն նորա մարտիրոսին որ եւ պատեառ եղաւ որ սրբազանութեան արեւանս որ մաթէտեմ սուրբ կնքմանունն վախճար արար թէ որ եւ յինս այնպիս կու մեռնել ինչիտիկ թէ ով պիտի սիրելի ի վերայ շարժանին ու մտայն շար արարալ կէր շարժանին գեւ եւ մտայնի ստուժ չէր եւ յուսալով առ աստուած եւ ամենանն ասորք յանձն տար օրեամ մեռուս այլ պարգա յանսեցաւ վասն էն զիս եւ բնանելին իմ ի յիշատակարան զերցի զարձակալ սրբայ յես աստուածայնչի զի պիտի դուս զալ տիրացուն մեռաւ զիս ի կամ կ զիբի չէր փորել զիս բնի զիբ ով պիտի փորվել եւ եւ վարճ տալ մինչեւ ի սուրբ խայն գուցա թէ զարգեան իր մեռնել Դարձնալ ազգան ըզմեկ ով կղարք որ ով կանստիպէր սմայ ստա(նա)լով եւ վայելով կամ կարգալով կամ օրինակելով ինչեցէր զիս տրամաւոր աղաթն մեր ճշմարտեցի զըլէնցն սական վարդալայնի կղարք աւետիս ի կողէ ծրեալ ազամայ պաշակակեցի իմ մարտաժ ստան որ է փոխեալ առ անդրեցեան .

Դարձնալ ինչեցէ ըզանգուցեալ ծնուղն իմ թորոսն մայրն իմ գուհարպողն ըզաւազ կղարան իմ սական վարդալայնան միւս վանատական նորան իմ յովանէն ըզորն իմ յուսուսինէն կրօն կղարք իմ միջոցայինան եւ պայմն իմ զարգեցն եւ անխիղ իմ մէլիխարան եւ ամենայն արեան մեղացարն իմ ինչկեղանքիս եւ ըզմեռուայ սուրբ արտի եւ սերտ հաստաով .

Աստուած ողորմի ասցէք որ անկ տանին ի զբխասուն ողորմութիւն զտանէք ի նմանէ ամեն սեղալիս թողութիւն անէք որ իմ կարքս այս էր ոչ կարեմ շարայդրելու բան զՐՄՅ՝

Դարձնալ ինչեցէ հոգեւոր կղարայն իմ նորարոյս վանատականն զըրէվանցի . Մանձառնիկեց Պողոսի որդի զբիւրն իմ յանձնատան պարտն գորայ էր առ ով վարսն էն ի յիշատակարանն զերցեայ զորս անուրն Հայր մեր որ յերկինդ եւ սուրբ եղիցի անունն զո եկեղէ յարցալութիւն զո կելիցին կամք զո որպէս յերկինս եւ յերկի զհաց մեր անապատ սուրբ սուր մեղ այսոր թող մեղ պարտր մեր որպէս եւ մեր թողուժ մերց պարտապանաց եւ մի տար ըզմեկ ի փորմութիւն այլ փրկա ի շարէն զի բոյ է արցաւութիւն եւ զորութիւն եւ զո են փառք յաշխանան ամեն . Ի թարայութեան անանցուն տղիկաց զիբաց սուլթան իսլամ ճիւղի իմ որդի նորարոս որ էր ի ամենայն սուլթան սիրտ նորա զարգարողի վերայ թերասունց զորութեան աստուծայն եւ աղաթիւք ամենան սրբայ ամեն .

Կիւլպէնկեան Մատենադարան
811-21 ԹԹ .

Ս Ս Ղ Մ Ո Ս 1662

Փա՛ռք անհասունելի մարգարթութեանց ջո՛ Տէք իմ Յիսուս Բրիտանոս որ հասուր պորութիւն ամենատեղ եւ բազմամեկ անմին իմոյ . սպասուորեց հոգեւունչ կատակարան ջո . եւ հասանել յուսար սորին : Վասն զորպ երկրպագեմ ջեզ ընչ Հօք եւ ընչ Մուշէ Հոգեւորայն իմ եւ անպարտ յաւեանիս . ամեն :

Արք կրօնաբեցաւ Նորոզ ամենազօրին քնարական մասնուն մարգարթութեան զաւթի : Յամի որ ի ծնրեղանէն Բրիտանոս . ու եւ յո եւ կ եւ յո յաւանան հոգեւունցուց յաշխոյ . ի հ երկինս եւ ի թաւարթութեան կայեանս . Կեցի՛մաւ քրիստոս իմ Բովապարտ քաղաւսն անկող : Ժայ յիշխանութեան իսկանքիս յարանայ . Կիցէ՛մաւ քրիստոս իմ Բովապարտ քաղաւսն քիս որ Կիցէ՛մաւ քաղաւսն . Եւ որ սպարաւորմ սուրբ կնքմանն . եւ սպարաւորմ վկային իսրայէլ սրբոյն սարգիս զորաւորին : Յեթնընդարում ամի գիտապատութեան երկրք երանկեղոյ Գովապարտ

պետին լուսաւորչական կոտիւ. Տեսած Յակոբայ երորդի սրբասեակ կաթուղիկաբն ջու-
ղայեցոյ: լուսակոտոյց եւ զմեզայսր՝ երկնաքառակ եւ Քրիստոսարակի գաւառիքի. որ վե-
րածայի Սուրբ Էջմիածին: Այլիւ ազօթիւք ներգաւմամբաւ երբաց կուսակոտից եւ ար-
քիական եւ բարունակոտակա խորից, աւարանցիկք զսա առ ի վայելումն մանկանց սիտն զիս
մանալի բուրաստան: Ի փոստ Քրիստոսի. եւ ի զովեստա ամենատեսար սնուան նորա ամեն:

Եւ արդ՝ ազանձ զնկ սիրովն Աստուծոյ յիշել ի Քրիստոս, զբազմաբն երկամբք.
եւ ջրոնածոր աշխատութեամբ Նոգարարանն եւ զմասակարարն ապարանի. զՏէր Ոսկանի
Բարունակոտի զեղբայրն, զԹեոզոտի որդի զԵրեմանի զԻննից անտարին: Որ եղև պատ-
հաս յորդարելով զմաթէոս սարկաւազն. ընծայել զայս ազնուակերտ եւ բղձալի ապագարանս
Սուրբ Էջմիածին եւ Սուրբ սարգսի Բանդի մաթէոսն ի Հիւսնգութեան իւրում, կոչեալ զվե-
րորդեալ ակեռիս եւ ինչպէր ի նմանէ. չ ե ժե. մտալի փոխ. զի աայցէ պարտապանաց իւ-
րոց. որք յոթ վնասցուցեալ էին զնա: Եւ ապեմք սակ բո. սազմոտարանն. եւ ա ե Յիսուս
որդիս. եւ վաճառեալ եւ զչաւն նորա արասցուք բաժինս. ինձ եւ զեղ: Իսկ թէ մեռայց զու
՝ զորն արկան զպարտանն մինչեւ վճարեցան զպարտան իմ. եւ զքոյն եւս առցես Հանդերձ
լաւիքն. եւ ակէր կոչիք ընդ զեղ: Եւ զայս ոչ էտա յանձն ակեռիս ասելով: Ի՞նչ տացես
զտպարանդ յիշատակ սուրբ Էջմիածինն եւ սուրբ սարգսին. եւ տամ զփոքո՞ւ եւ եւս աշխատիմ
անձամբք ի սպարանիս սրբան եւ կենդանի իցեմ. եւ զարդիւնս զբաժնի իմոյ բաշխեմ վե-
րորդեալս արքան: Եւ յետ մաւռան իմոյ զբովանդակն: Որոչ Հուսնեալ մաթէոսն. եւ յոտար
՝ սրբիս արար կտակ՝ զի յետ մաւռան իւրոյ՝ եւ վճարման պարտոց երկնայնաց՝ ցայի ար-
պագաստանն վերորդեալ մեծառանիցն: Եւ ինքն յեւ եւս աւարտան զյիսուս որդին Հանդե-
կաւ ի քրիստոս: Զորոյ զԹերին լցեակ ակեռեան. եւ սկսեալ բազմածք եւ փափագմամբ տալէ
ս եւ չ փոխադրանքն եւ զովիկ սազմոտարան, առ ի ընթերցումն Աստուածատիրաց - արանց եւ
կանանց: Վասն որոյ յիշուլիք զմեզ սորին զԹեոզոտոսն. եւ զմայրն զզոհարարդեմ. եւ զպայն
զվիճիկն զաքորդիս. եւ զմամբ զվճիկք խաթրանն. եւ զփոքը կորչալն զիբրք խանն. եւ զը-
շաբէրն աստիճինն. եւ զՎաղարշապետ կորայրն զյովանձնն: այլեւ. զվննակից արին զմարտի
սասան. եւ զամենայն սպառաճման եւ զերախտաւորս սորին. եւ ասացէք լիով որտիւ. տէր
Աստուած ողորմեաց նոցա. եւ ընչեւ զգրի յանցանաց նոցա. եւ արժանի արա արքայութեան
բում: Հուսկ յետոյ յայնչեցէք եւ վասն իմ վերջացելոյս եւ անարժանիս. որչաւոյս ակէր յովան-
նիս: կարտալիս կրօնաւորի անգրիանացւոյ. եւ կարծեցեալ զոլ բանի պատասխար: եւ ին-
ժար եւ անպիտան աշակերտի. վերորդեալ տեսան սպւռոյ ամենիմաստ Հեռուորպապետի. եւ փի-
լոսոփոյս: Եւ զազմաստակեալն Թարգմանի: Եւ ներեմիջք սխալանաց իմոց. զի անձամբ չ էք
ստպանն արուեստիս եւ եւս բարստոյ սազանց Հոյանդկաց արպիւս եւ նոցա մերչոյ զգի եւ
՝ զպուր: Վասն այսորիկ յոթ տաժանմամբ եւ մեծաւ աշխատութեամբ. Հազիւ կարացի այսո-
սան բայս ըսել: եւ զլուստը բոտ այրւոյն արկի ի գանձակոս սեանն. եւ ամենայն կերպիւ
լնանցի բոտ կարողութեան իմոյ Հեռեւիկ Եւմարտութեան: միջնորդութեամբ եւ օժանդակու-
թեամբ վերորդեալ ակեռաին: Բանդի օպէրք միւս ինձ. խոսելով ընդ նոսա. եւ ի սրբազրիւ
փոքոյս. եւ ի բողոքասել պատակերացն: զի զմանտ բոտ վերնազրացն. եւ զմանտ միոյ տան.
կամ շարադրութեան. եւ զայսն բոտ Փռանկաց օրինակաց եղիք: Այլեւ յերկուց Հանդիսաց-
եալ օրինակաց սրբազրեցաւ. մինն յառաջնոյ ասացելոյս. եւ միւսն ի կետարացւոյ տեր
խաչաւորոյ բազանդապետի տպեալ յատենույս ասկ որոյ զբաւտ ոմանս եղինք առնթիւր ի լու-
սանցն, ստորապանակ եւ բացասական նշանք: Նոյնպէս եւ զատոս Հերթայնցիւն. Հանդերձ
անուամբն իւրեանց, ի լուսանցս անըմանց: Եւ որ ի նայն Հանոյ Փռանկի ձեզ. ընկալլիք:
Իսկ եթէ յայտնեսցի ուրեք Թիւրութիւն կամ սխալութիւն. ի ադիտութիւն պատանեալ. ուղ-
ղեալիք ներելով. իբրեւ ընտրութեանկիցք. եւ փորձիւ զիտողք զաւարտութիւն մեր. որք ունիք
կարողութիւն կատարելապէս. եւ մի բարկանայք, զի եւ մեք մարդ զովով զնեցաք. եւ զի
անփոփոխն զու միայն Աստուած է զորն: Իսկ որք յիցն ներակերթեալ յարուեստս շարադրու-
թեան եւ ոչ ճանչուլիցն զոտոս եւ զՀուովոս մասանցն բանի. նոցա չէ պարտ ձեռնադուր լինի
այսորիկ. զբռնով. կամ եղծելով, այլ կարգալ զոր ինչ ի կարգիւ գրեալ է: Դարձան յիշեալիք
ի ակէր. զամասալիք իուստապալիկ որդի միւսան. մարքն իւրով մարիման. որ ետ մեզ. չ
մտալի փոխ. որով զ. ա եւ ժ. Յիսուս որդին կազմեալ յոյցնիւն Լաւով յբովանդակոյ: Այլեւ
՝ յիշեալիք զԿանաքեղ արուեստաւորն. զՓրոնահիք քրիստոփոյն, որ է կազաւ տարման: որ եւ
բազմանար չանիւ կերպացոյց զպողովատեաց եւ զպղբմի տիպ ստակից. որով մուշեալ կեր-
պանց կապարանս զգրն: Նսեւ զարտոզ գրոյս, Ծան Ծանէն Տիբիլիսմ, պտտանին. որ Թուղ-
մանի ԾՕՕձնէս: ԾՕՕձնիս. սրոյ բազում աշխատութեամբ ուսուցի զգիրոս Հայոց. ի ոչնտ
զորմոյս իսկ զգիր արքին եթէ տէր կամիցի եւ օպնեցէ մեզ աղօթիւք երարացք. ապադո-
ւենք փոքրիկ մամարիք: վասն Կատարակաց անձանց. մինչեւ ի Կասանիլ առ մեզ աստուա-
ձաւնչին եւ կրամանոց վեհապետն Հուսու՝ եւ յայնժամ արասցուք զպատուիրարին Թ ՆՅանէ.
ստանց ճանձրանուպոյ

Կրկին անգամ խնդրեմ ի սիրելիացը իմոց, յինչև առ ջրիստոս, զՎուդայեցի խոջայ շահբեմանն։ Եւ զհողակիցն իւր շահպատէն։ Եւ զորդին իւր խոջայ սաւրանս եւ զհողակիցն իւր սաւլմարն։ Եւ զորդին իւր զպաշարտին եւ զմարգարէն եւ զայնք արեան մերձաւորսն սորին, նայեւ զընկերն, իւր միջոցն յովհանն։ Եւ զհայրն իւր մնացականն եւ զմայրն իւր անային։ զհերձանքն իւր մկրտումն անդերձ ազգականովն իւրով զի յոյժ օգնական եղեւ մեզ։ Ի նեղութեան միջում։ Զտեղի արտալուծեալ պաշարեաք վասն դրամի եւ քաղցով սնելին կարողութիւն, բայց ոչ կարելին օգնել, թէ զդիրն սաւրանաք, իսկ սա մնուտ եղեւ եւ ես մեզ։ Եւ նէ մատչիլ որով։ ասարեցինք. զքա եւ զնէ. սաղմոսարանն։ վասն որոյ յերեսնկեալ աղանձ զմեզ զի լիով արտււ աստուած ոչորձեաց ասիցէք վերոգրեալ աստուածասիրաց արանց կենդանեացն ննջեցեալոցն։ Եւ միով շայք մեզայեւ յանն արտաւիջ անան. սակով. շայք մեր որ յերկինս։

Կիւլպէնկեան Մատենադարան.

Չ Ա Յ Ն Գ Ա Ղ Շ Ա Ր Ա Կ Ա Ն 1665

Շնորհօք անան մերս Յիսուսի Քրիստոսոյ. եւ ոչորմութեամբ նորին՝ յանկեալ աւարտեցաւ տառս երամշտական, որեւ շարձեցոց, ի սպազարանի սրբոյ աթոռոյն կիճիաննի. եւ սրբոյ Սարգսի՝ զօրմարի եւ որդւոյ նորս Մարտիրոսի։ Եւ նուաաստ յանկեց. եւ անւամբ միան թանի սպասաւորոջ՝ եւ ոչ զորմով. սակն վարդապետս, հրամանաւ վեհաճառ կաթողիկոսին Հայոց Տեառն Յաջորայ. կեի ի լիժուհայ ի նուաւանդոտն զբողոսնկի։ յապառ սպարանին։ Եւ գտեալ անդ զհայրայրն իմ գաւեախո զի զնայք յիզմեմեալս. վասն որոյ զպազարանն առ ի մնաց նորս մնուազրով իւրով։ Եւ զրեցի սա սեպհական աշակերտն իմ կարապետ վարպտեա. որ էր յամսգերտամ որպէս զի բոս կարողութեան իւրոյ զզորմարանն ի զորձ շարժեացէ մինչեւ Հասանիկն իմ առ ինքն։ Եւ նա շարժեալ ի զորձ՝ եւ սեպհա զպակտս որդ խաղիցն սալ շինել։ Եւ մինչև ցաւարտումն խաղիցն սպեակ մեռք մի սաղմոսարան. եւ զկնի զլարականն. զորս եւ Հասուցեալ էր մինչև ի գաւէ իմ ի կարգ Համբարձմանն։ Իսկ թ Հասանիկն իմ աստ մեծնորկեալ ետաւ քանդակել զուտր զիրոջ սակս խորագրութեան աստուածաշինին. որ մեծաւ լանիւ Հալիւ մինչև ի ոչ ամիսն սաւրանեաւ. զորս սակս փորձի շարագրեցաք ի կարգս մարտիրոսաց. Բայց զբաւ եղև այսմ մասնեի. ներ թուում փրկչի. Հապար վեցնարեւր եւ վաթսուն եւ Հնգումն. յամսանն նոյեմբերի. որոյ էին աւուրք մէկ։ Իսկ ըն թուում Հայոց Հապար Հարիւր եւ Հնգում ներ ամսում նաւասարդի որոյ էին աւուրք բանն. ու թ ի Հայկապ նաւանանդոտս ամսաէրդամ։ Արդ որք Հանդիպէք աստուածայնոյ երգարանիս այսմիկ՝ ընթեանլով, կամ Հարեանցի գրածելով։ Աստուած ոչորձեացի միով յիշատակել մի իմայեք, զի կարի աշխատեցաք ի սրբագրութեան զորս. թէ ի Հուլիս անուանց՝ եւ ի նախագրութեան նոցա. թէ ի ժամանակս բայից. եւ ի կերպարութեան նոցա, Հետեւելով Հետեորին արխասակէսի։ վասն որոյ կիճ սք Հմուտ է զերթութեան. եւ վարձ գրչութեան արխասակեայ. զպցէ եւ ոչինչ պակասայ ի զրեցոյ նորին։ քացի եղիւ բայն զոր էթէ սք զննեացէ բոս խոնարձմանց բայիցն, զպցէ զհաւաստին ի զրեցոյ նորին։ Եւ ընդ բային իւրոյ Համեմատել եւ զկերպարութեան ինքն իմ զրչովիլ։ այլ խոնարձար զննել. եւ ընդ բային իւրոյ Համեմատել եւ զկերպարութեան ինքն իմ ինչ սխալութեան զպցէ այն չէ ի կամաց մերոյ այլ ի մոռացմանէ. եւ կամ այլ իմ ինչ անգիտեմանց. վասն որոյ խնդրեմք ներքի. զպակաս լնալ. զպակաս լնալ ի մոռացմանէ. որք Հմուտք էք արեւստի եւ ժակացութեան. եւ զմեզ պակնչ անմեղադրելի։ Իսկ որք ոչ էք ներ Հմուտեալ արեւստից զընթեան եւ զերթողութեան. մի այլ ինչ բարուրէք յոնգաբարս. այլ ջանացարուք ուսանիլ զըրեանն. եւ անդեկանալ ներպարտեալ զիտութեանն. եւ փոստ վերջնայիլ ջրիստոսի աստուածոյ ընդ Հօր եւ սրբոյ Հոգւոյն. այժմ եւ անգրբաւ յաւիտենիւ. ամէն։

Վ Ե Բ Զ

Զկնի որոյ շնորհօք Յիսուսի եւ ազօթիւք մերօք սկսանելոց եմք զԱստուածաշունչն։

Կիւլպէնկեան Մատենադարան,

264.2
1665

Ա Ս Տ Ո Ի Ա Ծ Ա Ե Ո Ի Ն Զ 1666

Ֆանտիստութիւն առ վեհագոյն Հայրապետ Հայոց Տէր Յակոբ. Ի նուստով ուժեղէն րանի սպառաւորէ, Ոսկան Վարդապետէ՛ յազապ սպառարութեան ստաղի Աստուծայնոց:

Մեծաբանի իշխողի՛ք եւ վեհափառի Հրամանաւ յանձնի կայունք զգործանութիւնս որ ոչ է մեզ ճակ ըմբռնի, այլ յաւեւ փշոյնցի որք վեծախոհք եւ հոգիքնկալք են, մասնաւոր կերթք ուսմամբ, եւ ներժամացեալք ամենեւեմբ մասնաբար Քանգի բարդառութիւն՝ լեզուս այլաառաջից ընդ իրեարս Համեմատել կարի գծուարին է եւ տարանելի իրականութիւն. մասնաւոր տաւուրութիւն՝ Հոգւոյն սրբոյ՝ ըստ րանի սրբոյ առաքելոյն Յոզովի, որ առ կորնթացին: Եւ եւ յաւեւ ըստ ինձ առն. որ յերկոցունցն եմ Քաթարի, Բայց յուսացեալ է Հոգին սուր յարգութեամբ նուսոյ սրբոյ Առաքելոյ, եւ ի սրբանուէր ազօթս զո՛ սրկանեմ գանձն իմ ի խորս այտորիկ մեծարկութեան. առ ի թաղցասել: Եւ ընդ իրեարս Համեմատել զարարտս Հայոց ընդ Կողմաստացոց ստիգելով եւ զլիտակելով. եւ ըստ նոցանի Համարոյ շարակարգելով սոցն Համարարտունց. որ առ նոստ զոյ յորինեալ՝ այսինքն Հանրոյ Աստուածայնոյ մասնելին. Հոյ եւ նորոյ. որպէս առ մեզ միայն Աւետարանին սրբոյ տեսանեմք յարմարեալ: Եւ ոչ ամենեցուն գրոց: Իսկ Աւետարանին այտու եւս պակասի, զի նոյն զլուսնն թէ Մատթեոսն. եւ եթէ այլոցն. ինքն առ ինքն ոչ ունի Համաձայնութիւն, այլ առ այլ միայն. բայց Կողմաստացոց ուրանօր նոյն զիրքն ինքն առ ինքն ունի Համաձայնութիւն. եղեալ է այտու գրով. վեր եւ վայր՝ առ որս եւ զՀամարութիւնն եղեալ կրկնակերթ: Եւսեւ ցանկի ըստ այսմ են յարմարեալք: Վասն որոյ եւ մեք ով Հայր պատուական ըստ բարձրադասելի Հրամանաց ճոց արարաք. զլիտակելով եւ անասելով. զՀամարութիւնն եւս անընթեք նմին զնկով բազմաւ այտուութեամբ. քանզի պատահեցաւ ուրեք տաւելութիւն ի մերս. եւ պակասութիւն ի նոստ. նոյնպէս անդրադարձութեամբ առաւելութիւն ի նոստ. եւ պակասութիւն ի մերս. առ այսպիսի լոցացք եւ ոչ իշխեցաք առաւելով՝ կամ պակասեցունցանել. թէպէր ոչինչ զոր փաս: քանզի ուրանօր զՔիւնն եմք ի բաց թողեալ՝ մով կամ երկուսուսք. եւ կամ այլ աւելեօք թուօք անդանօր մերս է պակաս գտեալ: Իսկ ուրանօր բազմօք տողիւք կամ իշիւ, մասնաւոր մասնելն իսկ. այն առ նոստ ոչ է գտեալ: Եւսեւ մասնեօք որք կարի յաւեւ եկ իջկալք տարձայնէք, եւ կամ խանձեալք. եւ կամ տաւելեալք եւ նուստեալք. այնպիսեանց զլիտահամարն միայն եղեալ եւ զմար Համարնն ի բաց եմ թողեալ որպէս բարեբան յետուայն՝ որ է սիրաբան եւ այլոց: Իսկ ուրանօր մասնանն ամենեւին ոչ է եղեալ առ նոստ՝ զմերն միայն գրելով թողեալ եմ:

Եւսեւ զմերական Համար ընդ նոցանի Համարոյ շարակարգել անհնարին եղև. քանզի գաղմաստացոցն երիւք Համարիւք ամբափակեալ կայ՝ զորս խախտել ամենեւին անհնարն է. մսկանանդ զի Համաձայնութիւն Հանրոյ Աստուածայնչլոյն նոցա Համարաթուովն է եւ ոչ մերօր, զմերն եւ զնոցանի Համարն կարգել անհնարն եղև, զի է լուսանցին սեղի ով մնաց. իսկ զմերն միայն գրելով Համաձայնութիւնն ոչ լինիւք. քանզի Համաձայնութիւնն նոցա Համարովն է. եւ նոցա ցանկովն. որպէս եւ տեսանէ սրբանմուծութիւն մեր: Այլ եւ զփոքր Համարն ոչ կարացաք Հայկականօք տաւելք շարակցել. քանզի ընդ Համարողականին եօթն զիրս նա սոն գրուցեմալք. զի եթէ զՀամարն գրովք մերովք եղեալ զգիրտալիտակի ի բաց թողուաք անհնարն էր. քանզի ուրանօր զՀամաձայնութիւնն արարեալ են, ընդ Համարաթուոյն եւ զտառն գայտորիկ են եղեալ՝ որպէս աւա յայտն. վասն որոյ ով կարացաք բանեալ. զի մի է Համաձայնութիւնն այլապէս գրեցցին. եւ ներ տեղուղ իւրեանց այլապէս: որովք յայտարարեմ լինի յուզողին: սակս որոյ գամեանց, ըստ նոցանի շարակարգեցաք: Բայց սակս անընդունելեան մեզու Համարողականին. աստ նախակարգեցաք մերով Համարողով: զմերն Հուզ նոցին եղեալ, զի նայմ զմարում սոքօք վարժեցցին. եւ ներ սեղուղ իւրում անտարակոյն ընթացցին: որոց ընթերցմամբ եւ ստիգելութեամբ յուսուորեցցին. եւ զիւրա զգործութիւնս զԲնացին Աստուածայնոց ի միա առցնն շնորհօք եւ ի թիկունս Հասութեամբ ամենաբարոյ երբորդութեան: Վասն որոյ՝ Հայցեմ ժողովով ի զուժէ պատուականութեան եւ յամենեցունց պատահուցաք. եթէ արտօրին կամք մեր մեան շնորհ եւ մեծութիւն, զմեզ արժանի առնել ի յելուսն բարեոյ՝ եւ յաղթօր՝ ապա թէ ոչ. զմեզ անբարասանս եւ անքամահելիս թողուլ վասն Քրիստոսի, որ է օրհնեալ ընդ ձօր եւ ընդ սրբոյ Հոգւոյն. այժմ եւ անդրապ յախտնելու. Ամէն:

40 ասկս քե ք Ա Ռ Ը Ն Թ Ե Ր Ց Օ Ղ Ա Ս Է Է Կ Է Է

Շնորհիւ եւ ողորմութեամբ ամենազօրն Աստուծոյ մատնոնս Աստուածայնչլոյ բազմաւ աշխատութեամբ կարգաւորեցաւ՝ զլիտադրութեամբ եւ անասութեամբ ըստ գաղմաստացոցն՝ Եւսեւ ցանկով եւ Համաձայնութեամբ: Քանզի Համաձայնութիւն բովանակելի մասնեօք

բառ սրբոյ անտարանին, առ մեզ ոչ գտանին, այլ առ դազմատացին միայն. Քէպէտ առ մեզ
 եւս գտանին: Ի դազմատացւոց Քարգմանեալ: սրբոյն Է Աստուածաշունչն զազարու վարդա-
 պետի վալարացոյ: Էն որք ի նմանէ դազմարեալք են ներ զաղբարմ շուսմ, սոյն եւս
 ծայրատեալք: Էն ազարեալք ի զբայ: Բայց եւ նուստս յամենից: Էն յեմեկալ անմասն
 եւ զհոռութեամբ ի մէջ մանկանց եկեղեցւոյ տէր ոսկանս բանի սպասաւոր յեկեղէն արարողու
 ի գեղարդադաշին երեսանայ՝ Հրամանաւ հուսնի հայոց՝ եւ Կաթողիկոսին սեանս Յաւորս
 կեկալ յամառեղած մեծաբարիք մատենոյս ոտուածախոյ: Զգլխատեալսն ի նախնեաց՝ եւ եւս
 անուստեղք ըստ գաղմատացւոցն. զՔիււն, եւ զհամաձայնութիւնն անաղբարիք մի ըստ միոյն՝
 որպէս էր նկար. զանգի ոչ ամենեւին, եւ ամենայն իրօք մտարանցան. այլ ի սեղիս յալովս
 յարմարուն ընդ իրեարս կարի գտուարաւ եղև, եւ թաղաւ. Իսկին: Որպէս Է տեսանել ի
 զիրս ծախտի, յետուայ: Քաղաւորութեանցն մանաւանդ՝ ի զիրս եսթերայ. եղբայսոյ. տու-
 րիթոյս ստղծօտի. զանիկէի. եւ այլոց:

Որք են ալիքսիք ստազանութիւնք: Իսխորդն դրութիւն զիտոյ՝ եւ ստեցն: Երկ-
 րորդն զոնն եւ ոչ զոնն քրոց՝ զիտոյ՝ եւ ստեց: Յէ մեզ եւ Յէ առ նոսա: Երրորդն, զէլ-
 իտոյ եւ ստեց անուստեղքն եւ նուստութիւն: Զորրորդն, զիտոյ եւ ստեց յետ եւ յառաջ լի-
 նիւն: Զհինգերորդն, բանիցն ալլատարալութիւնք, եւ իտալիպփութիւնք: Կեցերորդն վասն
 մերայ ցանգոյ եւ նախագրութեան:

Նախորդն, որ է դրութիւն զիտոյ եւ ստեց. ոչ է յամենայն սրեք ըստ կարգի շարա-
 կարգեալ՝ այլ խանիթիւն. զանգի ուրանօր էին համեմատք շարակարգեալք իրեայց, մեք
 եւս ըստ այնմ շարի զՔիււն յարազրեցաք. իսկ ուրանօր ոչ էին համաձայնք եւ յարմարք. զո-
 նոյն եւս խանիթիւն կարգեցաք: Ըստ զիտոյ դոճուսրեք գտանին, միայն ի գիրս եղբայսոյ.
 եսթերայ. նաեւ ի գիրս անակացն սալօտօտի. եւ զանիկէի. բայց ըստ ստեց նամանն զիրս
 գտանին. դոճուսրեք համարան ընթանան: Յէպէտ ի մատենան նոցոյ կոտորանայ սակաւք
 գտանին ալլատարալք. որպէս շաւմախ ընթերցողաց թացապէս երեսի: Արք այտոցիկ այսպէս
 գալով. ոչ զմերայն շարակարգութիւն ընարանի կարացաք խախտել: Էն ոչ զնոցայն զիտոյ Յիււ
 եւ ստեց. զանգի Յէ զՔիււն զիտոյն խախտեալք՝ կամ ստեց. ընդ նոսն կարէ լինիր եւ զՔիււ հա-
 մաձայնութեանցն փոխել՝ եւ Յիւս ցանգոյն. որ էր անտանելի զորս վասն որոյ այժմանս
 հնարեցաք հազին: զմերայնն շարակարգութիւն անխախտ պահել: Էն զգլխատեղքն եւ զանու-
 ստեղքն ըստ Յուսն նոցա յորինել, որպէս աճա տեսանեն ի գիրս եսթերայ. եղբայսոյ. սա-
 զանօտի. զանիկէի եւ այլոց:

Երկրորդն է զոչ քրոցն եւ որ զոչ՝ առ մեզ եւ առ նոսա: Բանի առ նոսա զոն գիրք
 յետուայ որդւոյ նիրարայ կատարեալպէս ընկալեալ ըստ այլոց անուստեղքն քրոց՝ անու-
 ստալարով զիտով եւ համաձայնութեամբ փակեալ. զոր եւ եւ ըստ իմուս կարի Քարգմանեալ
 յորինեցի ըստ դազմատացւոցն. զանգի մեզ ոչ գոյր լիպուս: այլ ծաղկաբաղ ստարեան: Ծանե
 անկփաննու վարդապետն պղծանցի Քարգմանեալ եւ անաղբար ըստ մերայ խնդրոյ. բայց ոչ
 մատենայ մեզ յաղնութիւն, այլ զինն ամի միայն. նաեւ զչորրորդ գիրս եղբայսոյ՝ որ մեզ ոչ
 գոյր ներ մատենից Աստուածաշունչ. այլ միայն ի փրյարիս ստղծութեանց՝ զանն եւս ծայրա-
 ղայ արարեալ. նայպէս եւ զան գիր ի հայո թարգմտ արտասլանեալ շարակարգի. նաեւ զգ-
 ցանք Աստուածաշունչին: Բայց այս յորրորդս եղբայս առ նոսա եւս երկրայն գալով ոչ անի
 զհամաձայնութիւն: Էն ոչ ի տեղւոյ իւրում, այլ ի վերջոյ ճշեալ ընդ եղբայսոյ երրորդին՝
 իսկ եղբայսն՝ որ է առ դազմատացին երրորդ՝ առ մեզ անալին էր կարգեալ՝ եւ եւս ըստ մե-
 յայն անալին կարգեցի, փոխարկելով զՔիււ համաձայնութեանցն ներ ցանգոյն. եւ ի լուստեղ-
 քն: Բայց կորի զիտուսանք եղև: Մակայն երրորդ գիրք մանկարայնացն սակա առ նոսա ոչ
 զուրջն եւ եւս շաւմախն որպէս էր եղև Քարց զիտոյ եւ համարոյ՝ եղի:

Երրորդն է զիտոյ եւ ստեց անուստեղքն եւ նուստութիւն. զուստ եւս ի գիրս եսթե-
 րայ. տօրիթայ. զանիկէի եւ այլոց թաղմայ ցանցն. որք ի մեծ՝ համարանուցն թացայայտ-
 րան: զանգի որք ի մեզ պակասք զոն, զՔիււն նոցին եւս կէք Քորդեալ՝ ուրանօր տեսանն գե-
 րեք կամ զչորս համարն գրեալ: Էն զայնն ըստ կարգի. եւ ի մէջ այնոցիկ համարոցն, Յիւսով
 միով կամ երկուսուրք: Կամ եւս յալովիւք ի թայ թողեալ՝ որքան թիւ ոչ զուրջ այժմանով
 Յիւսով գմեկն պակաս լիւս իմա: Եսթեղէն եւ զուստեղէն ի մեծ՝ յարմար տեսանցին թաղմա:
 ստղով ոչ անասեալ. զիտացն Յէ աշխանս բանն աշխարհ է առ մեզ: Ծանուսանք զի
 զնպետեան նշանն լատինացւոց եղաք ի մէջ, որքանք պարունակին ներ՝ այնք զնպետեանց
 նշանացն, Յէ բան, Յէ բան, աշխանքն են աշխարհք. եւ անուստեղք զան զլատինացւոցն,
 որպէս գտանեն ի գիրս Քաղաւորաց. եսթերայ. անակացն: Էն այլոցս Բայց զոն եւս յայն
 նշանացն՝ որք ըստ լատինացւոցն են եղևելք:

Չորրորդն՝ զիտոյ եւ ստեց յառաջ եւ յետ զինն: Բանի գոն զիտոյն ի գիրս եսթերայ՝
 եւ սալօտօտի, եւ այլոց. որոց կէսն անտ, եւ կէսն յայլուս վալարով է գրեալ: Ծանե տեսնե-

մէկն. յառաջ է գրեալ եւ մինն յետոյ, երեսուն յառաջ է գրեալ եւ քսանհինգն յետոյ. տասններեք յառաջ է եւ մինն յետոյ. եւնչպէս եւ տասնց զոն յետևյառաջ: Թիմօս զորս զամենեւեան նոր տեղով իւրեանց զտանն ճարձմանայ:

Բայց երբոր ճակարայցիքն. որ ոչ զոյ լատինացոյ. ոչ անասեցաք. թանգը զչոսնն եզեպս էն. եւ ի մէջ քնարանին զիտանամար ոչ են կարգեալս զի քնը ցանդոն Համեմատեալ անասեալեաց, թէ լաւ, եւ թէ վատ. վասն աշորիի՜ աշխատ անգլոսի եւ անհամար սպեցոնց Աչտոն եւ աչքն, շխանամարք ընարանին ընդ Համարոյ ցանգոյն ոչ Համեմատին ամենայնու. եւ ամենայն սարք. այլ զուն սարք. որով Համարօք եւ ցանգօք անկարգի էր զհամեմատնութիւն յորինել: վասն որոյ զայսքանս Հարեցաք՝ զի որքանք զուրբ ատարանայտեալ էին ի միմեանց՝ եւ կամ յետևյառաջ էին ընդ լատինացոնց. աչք ի կրկին տեղով զզուրկ կարգութեաց, եւ զանթիւն ըստ կարգի եղաք. զի ի մեծ շխարհուցն. եւ անց թուանք մարթապոլիք, եւ զհամեմատնութիւնն, եւ զիւրս ցանգոյն ի տեղին իւրեանց Հաւատեալս գտանել: Այս սինքն կրկին երեսունհինգ. եւ կրկին մեաստն. բայց զանպարձիւն ըստ կարգին գտանն իւրեանքն տեղիս:

Շինգերաք՝ անուանց եւ թանից շարգագութիւն եւ շարգարարութիւն, զի զմի եւ զնոյն ստան ի բազում տեղին թարգմանիք են եղեալք: Չախն ոչ ստան, որոց այլեւայլ ստուտանդանութիւն է անգրգիպելու. որքա՞ն զհզեմեմ. եւ սեզեկանչիս եւ այլոց յորոնց. այլ զախն, որք միեւնոյնք են ի բազում տեղին թարգմանիք են գրեալք: Նայեալս եւ շարգարարութիւնք յալովք զան սղևատեալք. որք ամենեւին գտեսութիւն իրի ոչ յայտնեն, այստիտեսաց ըստ կարի Հոգ ատարելու ուղիքացաք. ոչ թեւ: Ինչ զի մի ի շարտաւարացեաց եպիսկոպի՞նս տեղ զմտնա: Նաև զոր ոչ ինչեցաք փոխարկել՝ կամ քսանարք ի շուսանայն նորուս զբով կզուր. զի Հնամատնաէր՝ եւ վերահասարն տեղեկացցին, եւ մտադիւրք լիցին: Իսկ որք ոչ կարի ատարանշտաք երեւեցան, եւ կամ ատարանշտաք կելով այլով կերպիս զայլ զմն զըսն նշանակցին. զայնս ոչ իտեպեցաք՝ եւ ոչ ի լուսանցն գծարեցաք:

Վեցերաք վասն ցանգոյն եւ նախագութեանցն նախեանց. զորս շարգարգեղ անհա՛ք թուեցան մի զի համար սարին աչ Հայտօք ցանգով. եւ ոչ տեսութիւնք. եւ ոչ համեմատնութիւնքն երկարօք՝ զի տալին կարի ստուար գայր՝ եւ նախն յալովս որոյ աշխատանքն եւ նախն գիտեսութեանն ոչ արեմինք. թանգը գիտեսարութիւն զնեւոյն, ոչ ուլ ինչ էր՝ եթէ ոչ այս զմտն. զի նախնեանց վաստակ մի թարմիք. իսկ զպատմութիւն եւ ոչ զիլ միոյ գայր: Տեսեալովք զի ներ ընարանիցն աշխարհ տեղի լեզու զի քնը զարժատացոց Համարոյն զմերն եւս եղք եղեալ: Թարք ընարանի Համարոյն զչանգոն զնել անհեթեթ էրս երբորք՝ զի եւ համար ցանգոյն ընդ Համարոյն զիտոց ընարանին էր անպատկան եղեալ զպաշտով զրոյց: չորքորք՝ զի Համար փոխոյն ի ընարանն՝ է ուրք զի եղեալ է՝ եւ է ուրք զի զէ է եղեալս նաև. եղեալքն ի տեղին յալովս անհամեմայնք են եղեալք ընդ ցանգոյն: Մտիս այսքանաց պատահաց ոչ եղան նախագութիւնքն եւ ցանգոն առաջինք: Իսկ զկարգեանց եւ զեզիպուն ի փառք Քրիստոսի՝ ընկալաբաք. եւ զմեկ ի մեկագրանաց անպարտ սորերէք:

Յ Ի Ծ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն :

Գտնութիւն, պատիւ, եւ փառք էութեան ինչեպոյ՜ յի՛ յերութեան յարակաչի, Երբորգլանի անմատարութեան, եւ միակնի Աստուածութեան Չօր եւ Որդւոց, եւ Հոգւոյն սբար՝ մտով եւ նմիցելոյ: եւ ըրիտղի ի նոցանց էութենէ: Համագիտաց՝ համազոյնք՝ եւ անագորաց. ի հանուրց սարսառոց, եւ ընտանց ստեղծուածոց, իմաստայն եւ զպայտանքն: Ինքնականաց ատրիցիկնաց, եւ յաննիւթից Հրարունից սեռից. տեղեկով ամանակաւ, եւ ներկայիս կենցաղի. եւ ապառնեալ յարեմին: զի եւ զվարդուրթիւն անսթամարութեան ի մոռ մեծանաւութեամբ եւ սթանդակութեամբ ընկերակցութեան մարմանանօք զոյնք պայտապատմանաց. Ստեփաննոսի, Թեոփրոսի, եւ Պետրոսի ջուշայցեոց թանգի Աստուածասէրք եւ կորովիքո աշուքիկ Հայելով ի նուազութիւն Աստուածայնոց կտակարանաց որ ի մէջ սղզին Հայոցս մտտանով վարդապետաց՝ եւ վանականաց՝ եւ զրոց աշխարհաց: վասն որոյ շերտ մեասել, սիով յօտարայլ յարգօրիցն զմիմեանս, զաշխարհելով եւ զիմ նուաստութիւն: որ սակօ զոյնց վարանելի. մեծաուք եղեն ինձ ներ գործանութեանս աշտիկ, առավով արտաուպէս գծախն զըսանքն ըստ որում եւ յորժամ պիտոյանայք:

Թանգը եւ ինչանութեամբ եւ հրամանաւ վե՛նգիտով կաթուղիկոսի եւ պատրիարքի Հայեկանս սեռի. ներ պատրիարքարանում սբար իմի՛մանի՛ ըստանկարի՛ եւ Քրիստոսա՛մենեցելոյ, րեանս Յովորուս. ներ թուով փրկչին վից Հազարորդի վաստներորդի իսկ ըստ Հայոց թուոյ հազարերորդի. Հարիւրորդի մեասաներորդի. սպանակերի. իէ. յիտալ յերկրէ եւ յաղկէ իմմէ զինքն ի կողմանս Եւրոպիոյ. յաղաք սպման մասաներ նախորդ ատարանայնոյ. եւ թալմուս վշտի եւ ստուապարութեամբ եկեալ Հառք ի սահմանս յիտալ-

ին՝ յերկիրն թուլանաւ. և զաղաքն իյիջօնայ. ներ նախնուժ նուազում զուշ զտի ինժ
 զօժանդակ. սակս որոյ թողակ զնացի ի Հոծայ. գոնեայ անդ զուրի յաղոութին զործառ-
 նութեանս. եւ անդ եւս ոչ եղև ինժ միեթարութիւն օգնականութեան զործոյս. վասն յորանց
 պատճառաց ներակականաց. Բէ ի մերայնոց ազանց. եւ Բէ ի ներանց կանոնաց եւ Գանձա-
 րաց՝ զորս մի ըստ միովէ շարադրէք մանձրութիւն է :

Իսկ է քանտան իմում անդրէն յիյիջօնայ յետ բազմաց հակառակութեանց սուտա-
 կատպոսից եւ փառքուսաց մերայնոց ապանց. որք ոչ զգուստ ազգի եւ զորոյն ամբոսոյն այլ
 զանժանց պանկուսիւն. եւ կամաց զճանութիւն կամերն շնորչ որոց. ընդ դիմակայալ. զու-
 յինչ ետու հաւանութեան թանս այլ ընդերից հաւատարմազունից վերոգրեցեաց տրանց եւ
 Քրիստոստարաց՝ յետ բազմաց քննութեանց եւ հարցափորձութեանց մխարանեաց սիրով՝ եւ
 քոյնապիպակատա գրով՝ զի անքա երեքեան ընդ իս հոգացնին զամենայն գծաք վերոգրեցելոյ
 ննտանին մինչև ցածարս. ստ յորուտ ազգիս եւ ի շտ՝ սքրոյ ամբոսոյն :

Բայց այսպիսի եղև պայմանն, քանզի ի Թուին. ոճճդ՝ փխարդարի. ի՛ս վերոգրեցեալ
 պարոն սանկաննոն. եւ զարոն պետրոն խոտացան զուշեալ շանս որ ի վոճաճանէ
 Ատուտանշելոյն լինիցի սալ սուրբ էջմիաննի. նոյնպէս եւ պարոն Թուգորոն զիւր բոճնի
 շահոյ զկէս խոտացաւ սուրբ երուսաղէմի. եւ զկէսն յուշոյ վանից սքրոյն սարգսի զու-
 վարին: Այսու պայմանս եւ եւ չու. արարեալ հասի ի կողման հիւսիսայնոյ յերկիրս բնդի-
 կոյ. որ այժմ կոչի Հոլլանտիայ. ի զաղաքս յամօթելոտամի ի սպարան որոյ էջմիաննի եւ
 սքրոն Սարգսի զորավարի. ուրնոր եւ սկիզբն արարի սպիլ զբովն զորս աւետիսն էր յու-
 րինեալ. զի զիրք ժառթարէն յոյժ խոյրք էին եւ անյարժարք. նաեւ զի ոչ զուշ զիր վասն
 համաձայնութեան եւ խորագրութեան Հարկեցայ աննիչ զնոսր վերջ իմով գոյու. զոր վասն
 փորթի երեալ եմ ներ վերջում շարակնոցն: Նաեւ այսու բոլորդրիս որ յաւանն էր յորն
 եալ արովք զրովք զսկիզբն տրարաք ներ Թուսն որպիս զբեալ է ի սկզբան, եւ յատարս ս-
 րի ժամանեցաք զորմութեամբ նունոյ Տեան եւ փրկիյն Յիսուսի. նոք Թուսն Քրիստոսի
 հազարդի վեցհարիւրորդի վասննորորդի սօթիւրդի. յամանն հակամբերի, որոյ էին
 աւուրք երեքստասներորդ: Իսկ ըստ մերոյս հազարդի հարիւրդի եօթնասներորդի,
 ներ նոյնում ամսում հակամբերի երրորդի. իսկ ըստ հայոց ամսոյ հրոսից քսաներորդի
 հինգերորդի :

Արդ սահաք սուրբք եւ ծառայակիցք ի Քրիստոս, որք հանդիպիք այժմ նորասնկոյ
 բուրասանի. եւ Ատուտանկերտի գրախոսի՝ եւ յորեղանի այգւոյ. եւ յերկամարի զա-
 րամականն զետոյս, որ իսկզբալ արուցանն՝ եւ կնոքրոյնց զարդարիք յորիս յանականաց
 զպէսպէս անասիս տաօթիւնութեանց՝ եւ վարուց բարեաց: | |

Յիշեալիք միով Հայր մերով զվերոգրեալ խաննց պարոն Սանկաննոն. եւ զհան-
 զուցեալ ծնողն նորին. զԿայրն եղումն, եւ զմայրն զԳառանննմն: Եւ զայլ արեան մեքուտորս
 նորին :

Այլեւ զքթուչենց պարոն Թեոգորոսն. եւ զհայր նորին զճաճաթի յետարն. եւ
 զմայրն աննամէլիքն: Եւ զայլ համազուծս նորին բուրոյմիւն:

Նաեւ զպարոն Պետրոն. եւ զհայր նորին զսէր ասպն. եւ զմայր նորին զՍտանկա-
 րաքն. Եւ զայլ հոճառուս նորին զնոր եւ զհին:

Ընդ նոսին եւ զհայրն իմ զպարոն Թորոն. եւ զմայրն իմ զՍոսարտողիւն. եւ զեղբայրն
 իմ զՅուաննէն զփոխեցեալն ստ Քրիստոս, որոյ ընչիւքն ժառի եւ ի գործս յայտ: այլեւ զմիւս
 եղբայրն իմ զաւետիսն որոյ զբովն սկսու զիրքս. եւ ինքն եւս աշխատեցաւ ժամանակս ինչ ի
 խաւարարութեան եւ ի աւերակառութիւն զործոյս: Եւ զայլ աղագեղաղ նոյնի :

Ընդ որս եւ զհաւատարիմ աշակերտն իմ զկարպետ վարդապետ անդրիանայի. որ
 միւս եւ աննամէր՝ աքնեցաւ ի վերայ սրբագրութեան, եւ այլոց զարծոց:

Այլեւ զճնոնտուսն աշակերտն իմ զՅուան սարկաւազ երևանեցի. որ զառաջներորդ
 փորձն միւս ընթերցաւ ընդ իս եւ ընդ վարդապետին՝ եւ աշխատեցաւ ի սփռնից վթուխան եւ
 ի ժողովելն: Եւ ի կապիւն՝ եւ զամեստ ստն հոգն եւ զամենայն զարասութիւն զորոն հոգաց եւ
 ծառայեաց մտեմբարար:

Եւ զայլս զամենեանս զաշխատարարս եւ զարիւմիս ջանացոց յիշեալիք: զի եւ զսուք
 յիշեալ լինիք յարեւութեան Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի լուելով զերանուէտ բարբառ
 նորս. որ է օրնեալ ընդ Հօր. եւ ընդ սքրոյ Հոգւոյն յաւետեան, եւ յաւետեանս յաւետենից.
 Աճէ՛ն: Հայր մեր որ յերկիրն:

Կիւլպիճկեամ Մասնագարաճ
 220-4
 1666

Գ Ի Ր Ք Ա Ղ Օ Թ Ի Ց 1667

Ենթևոջ անկազորին Աստուծոյ. եւ նուստ անձն բանի սպասուար տէր Ռեհան յերկրէն արտառու է զհեղաշաղաքէն Երևանայ. սղորմութեամբ անկնասրբոյ կրորդութեան. եւ բարեխառութեամբ սրբուհոյ ամենորհնելոյ Աստուածաննին զազօթմասոյցս զայս որ եւ յարշարանայ Տեան Յիսուսի ժամուութիւնք արտազրեալ Քարգմանցի է լեզուէ զազմատացուց ի Հայոս բարտու: Յոր եւ շարազրեիք սրբագրութեամբ. եւ ետու ասլի ի ասդրանի սրբոյ Էջմիածնի. եւ սրբոյ սարգոսի զորավարին. որոյ ասարան եղև ներ թուղ փրկչին Հազարդրդի վնչհարկորդի. վաթսնհարդի. իսկ Հայոց Հազարդրդի Հարկորդի վնչատառնորդի. նամահանն Յուհիոսի. որոյ ասուք էին քաններսդ աթիւորդ: Ի Հայրապետութեան Տեան Յակոբու Հայոց Կաթուղիկոսի. եւ յիշխանութեան վրէճելուսին զազաքիս Ամստերզամու բնդ Հովանեաւ սրբոյ սարգոսի զորավարի. Արք որք Հանդիպէք եւ արգիք ի անուն յիշեալիք զվերայգրեալ զոսին վարդապետան. եւ որք յիշէք յիշեալ լիւրք է Քրիստոսէ Յիսուսէ Տեանն մերմէ. որ է արնեալ սնգրուաւ յաւիտենի. Ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան
248 Ազ.

ԳԻՐՔ ԱՇԽԱՐՀԱՅ ԵՒ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ.
ՈՐ Է՛ ԱՂՈՒԷՍԱԳԻՐՔ 1668

Ենթևոջ եւ սղորմութեամբ անկնասրբոյ Հօր եւ Որդուց եւ Հուզոյն սրբոյ ասարակեալ զրկուի շահաւէտու:
Ի Քուին. 1668. Յունվարի. 20: Իսկ քսա Հայոց. Կեճք. Տրէի մր:

Կիւլպէնկեան Մատենադարան
956-62 Խո.

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ ՍՐԲՈՅ ԱՒԵՏԱՐԱՆԻ
ՏԵԱՆՆ ԿՐԻՈՅ ԵՒՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ: 1668

Ենթևոջ եւ անկազորութեամբ Տեան մերոյ Յիսուսի Քրիստոսի ասարակեալ Հօր կտակարանս ի Հայրապետութեան Տեան Յակոբայ Կաթուղիկոսի սրբոյ Էջմիածնի. Երկաթաբութեամբ նուստ Ռեհանի Եղիսիկոսոսի եւ բանի ազտուարի երևանցուցի. քաղաքանի առկերանի իմոյ կարապետի բանի սպասուարի բայց իմովք զրովք. իսկ արդեամբք երկացունցի. եւ սրբագրութեամբ. եւ ազտուարութեամբ աշակերտի եւ Հարապետի իմոյ յահանու սարկաւազի. որ բազմու լանիւ Հոգ ասրեալ ծառայեաց. Ի թուոյ փրկչին. 1668. Ի յեթնհարդրդում ասուք անի անախորժեան վերափոխման Տիրմօր Կուսի. յԱմսթէլբասումս զազաբում: Ի թուոյ Հայոց անէլ: Ի փառս Քրիստոսի:

Արք Հանդիպուցէք անին ընթերցմամբ կամ ստացմամբ բազմու աղերիւ. անմեղալ դէր լինիլ սղալանացն. զի ըստ կարի լանացաք ի սրբագրելն՝ թէ ըստ քերթողականի արնեալ տի՛ եւ թէ զընթերցման արնեալի: Թէ առ լծարդս, եւ թէ առ Հոլովս անլան եւ բայք. եւ թէ առ թիւս նոցունց. առ նախադրութիւնս եւ առ պարագայս նոցունց եւ դիտաւորութիւնս. նաեւ ի գտուաբանութիւնս աշխատեալ՝ որոյ բուն նախադրաւոր լեալ է խովմ ձեռուք գծեալ նոր կտակարան զկնի Հեթմոյ թաղաւորին աստուածաւանջ սըրբագրութեան զարգափոր՝ առ սոսայն Հաստատացուցիլ զազմատականն պարգարանոյ զարգափոր՝ թէ առ բառս. եւ թէ բանս, զի մի երկրապահան թիւրութիւն ինչ ի ներս անկցի. որպէս զոյ ընտանայ ի մէջ զորոց մերոց ի զընաց անհմայի եւ անվարժից. զսո՛ւ եւ զյոյրովութեան վարժուց միայն Հոգացողաց. մանաւանդ սակա սովորականաց յաստնելութեանց զաստաղովաց՝ եւ ընտանցելոց կրթմանց շաղակարանութեանց. զորս բովանդակ է բաց հեղաք: Թէպէտ ուրեք ուրեք ըստ սեղանն բերման. եւ ըստ նախնեացն դիտաւորութեան բարուք վարկադ նաեւ ոչ իխնեացաք ալլայելու. զի մի մեք մեզնն կպերեսալ լիցուք:

Կիւլպէնկեան Մատենադարան
225-4
1668

ՏՕՄԱՐԱՑ ԳԻՐԲ ԼԱՅՈՑ ԼՌՕՄԱՅՑԵՑԻՈՑ ԵՒ ՊԱՐԶԱՏՕՄԱՐ :
ԸՆԴԻ ՈՐՈՑ ԵՒ ՏԱՂ ՅՈՎԱՍՏՓՈՒ :
ՄԱՐՄՆԱՆԱՂԱՂ ԵՒ ԵՐԱԶԱՀԱՆ : 1668

Փասեզ յնթերցողաց անմեղադրելի ասնել զմեզ ի սղալանացն, զի ոչ ի բողմաց օրինակաց ստուգեցաք վասնզի ոչ գտանէին աստ. այլ ի միոյ օրինակէ որ ինչ գրեալ էր քրիստոսից աստ. որպէս եւ ինդրեալ եղև յոմանց :

Կիւլլէնկեան Մատենադարան

264-11

1668

ԳԻՐԲ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ՇԱՐԱԿՐԻՆԱԿ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ
ԱՌԱՔԵԼԻՈՑ ԴԱՎՐԻԺԱՑԻՈՑ 1669

Շնորհօք եւ ողորմութեամբ ամենազօրին Աստուծոյ շարասցեցեալ յաւարտ ժամանակաց մասեանս Պատմաբանս ներ թուոյ Փրկչին ոսկթ. նամսեանն Մայիսի. որոյ աւուրք էին. զ : Իսկ ըստ Հայոց. ոմնժ. նամսեանն Արեգի. որոյ աւուրք էին. զ : Սրբազրութեամբ եւ ընչիւք Ոսկանի վարդապետի Երեւանեցոյ ի տպարանի սրբոյ իջմիսնի, եւ սրբոյ սարգսի. ի Հայքապետութեան անտն՝ Յակոբու. Հայոց կաթողիկոսի : ներ շաղագում Հոյակապում Ամաղէրասում : Արդ որք Հանդիպէք սմին տեսանելով կամ ընթանելով յիշեալիք զաշխատութեան. նաև զեղբայրն իմ զուեախն, որ պատեաւ է եղեալ այսորիկ զործարանի իջմիսնի լինելոյն. մանաւանդ՝ զի զայս զիրս ինքն ընչիւք իւրովք է արարեալ՝ որոյ ներուն յանցանաց մողթիկ եւ վարձո բարեաց ի Քրիստոսէ, ինքեան եւ ծնողաց իւրոց Հօրն թորոսին. եւ մօրն Գօհարադիպին. եւ այլոց արեան ասուաց մերձաւորաց : Բայց որք յիշէք միով ողորմիլ. յիշեալք յիշէք յոլորմութեան աստարին ի փաստ ամէնօրեակ անուան նորս. այժմ եւ անզբաւալ յաւիտենիւ. Ամէն :

Կիւլլէնկեան Մատենադարան

956-632 Դտ.

ՏՕՆԱՅՈՑՑ ՏԵՐՈՒՆԱՎԱՆ ՏՕՆԻՑ 1669

Շնորհօք ամենազօր մարգարէին Աստուծոյ. եւ նուաստ անձն բանի սպասուոր տէր, Ոսկան Երկրէն արարատու ի զաղաքէն Երեւանայ. տեսանելով իմ զպակասութիւն ազգին մերոյ Հայկազնեայ ի կողմանէ ամենից զրոց. յաւետ Հարկաւորաց եւ կարեւորապէս պիտանացուց. զորս ի բազմոց զապաւս յոգումքբ աշխատանօք եւ յոլովիւք ծախիւք տպագրեցաք մինչև ցայժմ. արեւ վաղազունիւ ժամանակաւ եւ կանխաւ ամաւ. Հարկեցեալ ի յԱստուծաբարեաց սմանց վաճառականաց եւ բարեպալատ ջրիտանէից. սա ի տպումն սրբոյ մասեալի, որ կոչի տնայոցց. այսինքն ցուցանող տանից բնաւից սրբոց եւ ժամակարգութեանց նոցին. նաև Համայնից անօրէնութեանց Տեսնո մերոյ Յիսուսի Քրիստոսի : սպասելով զեկող ժամու. որ եւ գտեալ զեյսին ձեռնարկեալ կատարեցի Աստուծով վախուշ եւ զեղեցեալոր յօրինուածով զարդարեալ զբարկանութեան արհեստի ըստ կարողութեան իմոյ, սա ի զուարեութիւն բնաւից թորգումանեաց. եւ ի լուսաւորութիւն ընդհանրից սրբոց եկեղեցեաց. յաւետ ի պէտս իւրաքանչիւրոց արանց, յորց եւ Հարկ իսկ է. որպէսզի յամենայնում աւուր յիշատակելով զամբ սրբոց կարգելոցն. յաւուրս իւր բարեխոս ունիցին սա Աստուած, վասն ամենից զործարութեանց իւրեանց Հոգեկանաց եւ Մարմնականաց ի փաստ Աստուծոյ : Որոյ աւարան եղև ներ թուով փրկչին. 1669 : նամսեան Մարտի, 25 : Ի Հայքապետութեան Տեսնո Յակոբայ Հայոց կաթողիկոսի եւ յիշխանութեան վիշէլիժուսին զաղաքն Ամաղէրասում ընդ Հովանեալ սրբոյ Սարգսի զօրավարի : Արդ որք Հանդիպէք այսմ Աստուածայնոյ մասեալի եւ օտարի ի սմանէ. յիշեալիք ի Քրիստոս զննողսն զՎայրն իմ զԹէնագորսն եւ զՄայրն իմ զԾօհարադիկ. եւ զեղբայրն իմ զՀանդուցեալն ի Քրիստոս զՅովհաննէսն, եւ զՅօրյն իմ զՆովիսիմէն. եւ զԿենդանի զեղբայրն իմ զԱւետիսն, որ է առիթ զործարանիս լնչ սմին յիշեալիք եւ զԿեանքս զաշակերտսն իմ եւ զարեան ասու ազգականսն՝ զՍողոմոն եւ զԾօհարադիկ : Ընդ որս եւ զուք յիշեալք յիշիլիք ձերովք ամենայնի յաւուրս պայծառութեան յանալալ զաստղութեան Տեսնո մերոյ Յիսուսի Քրիստոսի օրհնեցելոյն ի յաւիտենոս յաւիտենից : Ամէն :

Կիւլլէնկեան Մատենադարան

264-1

1669

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ 1669 Յալիկոնա

Ներ Տպարանում սրբոյ էջմիածնի:
Համուքեմբար Տեառն Ոսկանի Արքեպիսկոպոսի Հայոց:
Սրբազրուքեմբար Կարապետի վարդապետի Անդրեանցայ:

IN LIVORNO.
Con Licenza de 'Superiori.

Կիւլպէնկեան Մտանձադարան
238 ՊԷ.

ԳԻՐԳ ՎԱՅԵԼՈՒՉ ԵՒ ՀԱՐՎԱԽՈՐ ՊԱՐՁԱՏՕՄԱՐ 1675 Մարչիկայ

Աւարտեցաւ գրգուզ յաւաւէաւ եւ օգտակար ապագրեցեալ ի պէտս եւ ի հրճուան
Հայկազունեաց եւ ճանաւանդ վճատականաց: Արդ՝ սրբ վայելէջ զսա առողջութեամբ
եւ ինչութեամբ ի փառս Քրիստոսի յիշեցէջ զպատեառս զմտաւարարս եւ զայնտաօջո ի սին.
եւ ճանաւանդ զճանդուցեալն ի Քրիստոս զՈսկան վարդապետն, ընդ սրս եւ զուջ յիշեցեալ
յիշէջ ի նոյնայ տեսնէ մերէ՛ Յիսուսէ Քրիստոսէ. Ամէն:

Կիւլպէնկեան Մտանձադարան
264-11
1675

ԳԻՐԳ ՍՐԲՈՅՆ ՄԱՇՏՈՑԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻ 1676 Ի Զմիւռնեայ

Որ ըստ սկնարկութեան վերաինամ տեսչութեան կամաւոր յօժարութեամբ մատուցին
զինքեանս ի պայտանատարութիւն ճառագարարութեան բանին Աստուծոյ տնտեսութեան
լայնացանելով զպէտս սրբոյ առաքելականի եկեղեցւոյ. Հաստատեցելոյ եօթնամբջ սեմբջ
խորհրդոյ. եւ զարդարեալ պայտանացին նույնաթիւ շնորհօջ նուշոյն սրբոյ, առ ի լու-
սաւորութիւն սուրջ խաւարեցելոց անկանց բանականաց. Եւ աւելելով զնոյնս Հոգեկնոյ զեղ-
ճունս ընդ ամենեանս արեկներս արխաւան շարութեամբ. ի լրամութեան կամայ սրբոյ Հօրն
կրկնաւորէ. ընձեռելով բազմաթիւ տնէյանօք առ միմեանս միշն. ցալս վայր: զոյն զԱստ-
ածունակ ակնդութիւն անխախտելի ունի մայրս մեր սուրբ եկեղեցի. եւ կատարէ յար ան-
թերապէս ցնծալով ի փառս ամենաօրոյն երրորդութեանն՝ եւ մի առաւանտութեանն օրհնեցե-
լոյն ի յախտեանս յախտեցի: Ըստ սրում եւ յայմ Աստուծականի մատանիս առաւան-
թեան եւ յուլովութեան. վտան սրբոյ եկեղեցեաց միշտ Հարկաւորութեանց յոյնայօժար բազ-
ճանօք փափագեցեալ ամենհրկնի Հօրն Հայաստանեայց տնտես Յակոբայ կաննայն Հայոց
դիտապետի. շնորհօք մօք կանխաւ գրեալ էր առ բազմայնաւս եւ սիրելի աշակերտն՝ իւր տէր
Ոսկան տնտեսմարան վարդապետն: Տպել զսա աշխատող ըստ բաւելոյ կարողութեան իւրոյ,
օժանդակութեամբն Աստուծոյ. եւ ձեռնարկութեամբ ջրհոտնաստէր վճատականաց. յորոյ
յաւուրան յայնտիկ նախքան զՏառնիլ Հրամանի պետականին ազաւանտ վարդապետն միա-
բանեալ էր ընդ կայնանսին եւ օժարարոյ արիստագաւան յիբիդոյն Բաղէտի երեւանեցւոյ առ
ի ապուհն ասնելի սազմոսին. յորմէ պատեալէ կրեալ զզանազան փորձութիւնս եւ զնորատես
Հարաւանս ի ձեռնէ՛ն առաւանտմարտին եւ տիրապետան երկրորդ յուլայնի զտան մահաւամբ
բարձաւ ի կննաց աստի. զորոյ զալիք պատմութիւն անցից նորին ամենայնի ընթեանոց էր ի
յատուկ զիրս նորին. եւ այլաւ ամենայնի. զկնի մահուան տեսնն ինոյ մասնեցայն եւ տրուպօ
փորձանակ նորին ի ձեռն անօրին զողորտին ամս յորս կալով ի շարձարան պղծանէր լրարդե-
մին. զորեկելով միշտ ընդէմ Հայոց ազգին եւ սրբոյ աթոռայն կնիմանին եւ զսրբարանի նո-
րին ոչինչ Համարելով զամենայն Հայոս եւ զյոյլով բանազաւան կաթողիկոսին եւ ամենայն
վարդապետաց. զորս Տէր Յիսուս խայտատակեալ բարձցէ զսա ի միշտ աթօթիւջ Հարցն սըր-
բոց Հայաստանեայց: Որովք այսօրիկ ամենիւջ պատեալօք. ոչ կարացաջ ցարդ կատարել
զհրաման վեհին Կանուրց: Այլ այժմ սակաւ ինչ զողի առեալ ի բաց եղաք զմանրարեւոնութիւն
պարտուցն եւ զխարուցմունս ամենայն յիբիցւոյն. յուլալով յարձուութիւնս Աս-
տուծոյ եւ յազօթս սրբոյ Հօրն մերոյ տեսնն Յակոբայ, եւ ի ինձարկութիւնս բարեւէր եւ
առաւանտապաշտ Հաւատարմէ եւ բարեբարոյ ազգին Հայոց: ձեռնարկաք առ ի տպել վայելչա-

զեռ ակնունելով բարեպէս կատարմանն. նախ զվերք մաշտոցն եւ ապա զկատարել բունն բոտ հրամանի հոգեւոր տիրին. առ ի զուարճութիւն կեկեղեցոցոց Հայաստանեայց եւ ի կատարեպաշտութիւն քնաւոց կարեւորաց. եւ ի պէտտ աստուածանէր վաճառականաց յուսով տիրով ըզմացոցաց ի փառս ճեմադախն Աստուծոյ:

Զօրհնութիւնս անլուխն եւ զօրհնութիւնս անզազարս՝ եւ զբարեբանութիւնս անբուպառս, մշտապազատ փառաբանութեամբ հանգերձ, մատուցուց ձմեռասուրբ երբորգութեան հօր եւ որդւոյ եւ հոգւոյն սրբոյ. այժմ, եւ անզբաւ յաւեսնելու, ամէն: Որ եղեւ ճեմատու եւ նպատ մեզ տառապելոցս ի հոգեկիր գործառութեանս մերում հասուցանելով յեր եւ աւարտ զմշտոցս. որ ունի պարունակեալ յինքեան զօթի խորհուրդս եկեղեցւոյ եւ զայլ արարողութիւնս՝ բարեվայելուչ եւ զեկեղեցկայրմար տպիր. ի պէտտ հոգեկանս եւ մարմնականս, բարեպաշտն ազգին հայկազունեաց եկեղեցականաց եւ աշխարհականաց, եւ բնաւոց լուսաւորչաւանդ անձանց: Արդ զերեօք ի գեարն եղեալ աղայն զամենեանեալ որք հանդիպէք վայելման աստուածայնոյ մասննոցս: Յիշեալէք զհոգեւոր հայն եւ զբազմայնաստ մշակն զսովան արհիւսիսկոզորոն հանգուցեալ ի քրիստոս: եւ զկենդանի եղբայր նորին զաւեստն, եւ զքեռ որդի սոցին զտղոմոսն, որ կայ մասնեցեալ բազմաց յարշարանաց ի մտաշիրիայ սակ զործարանի սրբոյ աթոռոյն կ'միմանի ի պարմանս ազգի: ընդ սոցին յիւնացիք զհաստարիմ բարեկամն սրբոյ աթոռոյն եւ սին հաստատութեան զործարանի նորին, զմանիսացի զազաի որդի մահեսի պողոսն՝ եւ զանդրանիկ զղեարայրս որդին իւր զտիրացոյ յովաննէս շէշէպին: յիշեալէք եւ զանձանձիր աշխատաւորն զբոլմաճառութեան զեւզուկացի զիսահակ սիրացուն: Նուակ յետին եւ զիս զնուսաստ յամենեանեալ զմկրտիչ անուամբ եւնիք քանի սպասաւորս ազգայնօք իմովք. հանգերձ հոգեւոր եղբայր իմով ջուղայնցի ոսկեկեղեցոց տեր դաւթիւն. որ ոչ իմայն օգնել մեզ ի նեղութեանս մերում ի գործառութիւնս այս: եւ որք յիշէք յիշեալք ինիքիք ի ցեր զպարութեան կենացն անձաւի: Որում փառք եւ զօրութիւնս յաւեստնս յաւեսնից: Ամէն:

Կիլիկիական Մտանձնդրան
264.3
1676

ԵՐԱՃՇՏԱԿԱՆ ԵՐԿՅԵՄՈՒՆՆՔ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՔ 1686 ԱՄՍԻԵՐՏԱՄ

Ենորձք տեսն մերոյ Յիսուսի Գրիստոսի եւ պորմութեամբ նորին յանկելեալ աւարտացի շիրիս կաթձապան, որ է չարակնոց: Ի սպարանի մասթէտոն վանադեցւոյ. որ եթ անուամբ յանուն սրբոյ Խաչի եւ ամէնօրհնեցելոյ կուսին Մարիամու Աստուածածնի: Ի Հայրապետութեան տեսնն եղիպարուս ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ յալորք քրոջ տառաքելոց թաղէտոն եւ Բարթաղիմէտոն եւ սրբոյն զբիզորի լուսաւորչին: Ծա նուսաստ յամենից մտաթէոս զպիրս եկի ծառայելով ընդ արհնակից վարդապետին իմոյ յերկիրն յիսալացոց եւ ի մարշաքաղաք Հոօթ, եւ վհեն իմ զնաց յայլ ուրիշ: եւ ես զարձայ յայիկոնայ առ սոս աշակերտի տեսնն ոսկեմայ արհնակիցի զարդապետն տեսնն կարապետի վարդապետի, եւ ուսայ ի նման զօրհնատ չարարարութեան, եւ մնացի ընդ վհենի ոսկեմայ արհնակիցի պոստի եւ զիս որդւոյ նորս ստղոմոնի ամս չարեքտասն եւ վարձուց կողմանէ ոչնչել ընկալայ. քանզի եւ տեր Յակոբ Կաթողիկոսն զրեաց առ իս ի մարտիկայ թէ ընկալայ զհամբաւ ի զեն զբարեւօր ուսանելն արհնակիցի. վասն սրոյ եւ զվերք նամակս օրհնութեան տառաքելոց մաւրաբարդիս որդեակի իմ մտաթէոս զի բարեւօք ծառայեցես տեսնն ոսկեմայ արհնակիցի պոստի աշակերտին իմօյ, եւ զկնի վախճանի նորս իմ ումէք կարօտացիս՝ անպէս համարաւ թէ ինձ ես արարեալ որպէս ասէ Տէրն: եւ ես չո վարձն հասուցանելոց եմ, եւ եթէ մահ հասարակաց հանդիպի՝ զհետնմայնս ճշմարտոց սրբոյն աթոռոյն հասուցանելու սակս սրոյ մտաթէոսիս թողաւմ ծառայեցի. եւ զկնի փոխելոյն ծոցս առ աստուած, եւ իմ տեսնուլ զչարարողութեան եւ զանաբողութեան յամենայն կողմանց, վասն որոյ զիմեցի յերկիրն Շոսանդիւսի՝ ի վայելուչ քաղաքն յամատելորձոթ, եւ զտի զլու վարպետ իմն, որ անուամբ Երկուլայրու սահի. եւ ետուր յորինել զպիրս այրութեանց բազմօք աշխատածօք, եւ զայլ տեսնակս եւս զոց նորքի եւ բոլորիս:

Եւ ի ստարաման զորոնս՝ ոչ սենելով բառականպէս զգրեալս վասն սպեկոց պիրտս եւ ընկերացաք ընդ քիտան յահանառ երեսանցոց սրբանուիր քահանայի եւ ընդ ջուղայնցի պապան պողոստին սակս քիտոս զոց միայն չարակնոցի կա մամուլաքիս

Արդ երեսանկեալ ազաչեմ զընթերցողսդ յիշել զերեսանցի պարոն ուղուցումք որդի
 կաէր յունս արքանուհի բանաստեղծ, եւ զհանդուրեցաւ ծնողսն զհայրն իւր զպարոն ուղուցում
 եւ զմայրն ծորին զմասունքաւանս, եւ զհողակիցն իւր եղիտարթն՝ եւ զեղբորս ծորին զպարոն
 ունտիւրն եւ զպարոն կամարեան՝ եւ զորք իւրեանց զհաթիւնն զրեկիկն զմարիամն եւ զհասա-
 րինն, եւ զայլ արեանուս ծերմուտարսն. բանիք աշխատեալ ի սրբազորութիւն շարակնոցին
 եւ զթուղթ շարանցին եւ զայլ աշխատանս. նաեւ զհուսիցի իրենին ժեզ զուշխաթնց խոնայ
 աւելորանի որդի պարոն պոնոնսն եւ զեմալթ ծորին զպարոն սեւաբուն, եւ զմայրն ծորին զպիկին
 սօփեայն՝ եւ զարեանց զարիկին եկիրստիմեանս եւ զարեանց զհուսիցի մաւալիկնն՝ եւ
 զայլ արեանուս ծերմուտարսն:

Պ Ե Տ Մ ՈՒ Թ Ե Մ Ե Յ

Հ արարչութեայ

Ս Ե Բ Գ Ե Պ Ե Տ Ի Ե
Ա Ա Ա Բ Ե Լ Ա Յ Գ Ա Ա Մ Բ
Ճ Ա Յ Ե Բ Յ

**Սաեկ զ իւղունամ օղ հայաստանեայցի՝ եւ
 եւ զաւստիս արարատայ՝ եւ մասին զօղ թան
 զաւստի, սկսեալ ալ ի Թուրքիս հայոց. 1854-էն
 Քնչիկ յաւարտ պատանգութեան օղին
 ի յիշուեալ ամեայ մասնաւորս
 շարք. սաստի եւ սնտի:**

**Տրտրեւելէր Տրտրեւում Սրբոյ Եւթեանի,
 եւ Սրբոյ Սրբոյ Երեւանի:**

**Ի Հարպարտ Բն Տեւան Ստրոնց կամ
 զիւր Սրբոյ Եւթեանի:**

**Լու Սրբոյցոյք Տեւան Ստրոնց Երեւան
 զայլ բանէ արարատայ:**



ՈՒՄՍԱԵԼՈՂԱՄԱՒԱՐ:

**Իւր Թանձր փրկչին 1819-էն. Եւթեան
 զարեւ 18**

**Իւր քառ հայոց. 1818. Եւթեան
 Եւթեան 1854-էն**

«Պատմութիւն» Առաջիկ Գարիծեցիի. Ամսօրնում, 1966. Անուամարտիք:

Հուսիկ յետոյ եւ զեղբայրսդ ուրիշ հասթեւո շարադարանս որդիք եւ մասակարարօք եւ օր-
 նէլ սրբազորութեան յիշեցիք զծնողսն իմ հուսանէն եւ զմարիամն եւ զայլ արեանուս
 ծերմուտարսն: յիշելով զմիով կայր ժեզարի. վասն որոն եւ զօրք իրենց իրենց ի Քրիստոսն
 յուսոյն ժեզոյ. Ամէն:

Արդ որք հանդիպէր աստուածայնոյ երգարանին այսմիկ՝ ընթեանով,
 կամ հարեանայի՝ գրանելով. Աստուածն ողորմեացի միով յիշատակի մի իմայէք զի
 կարի աշխատեցաւ ի սրբազորութեան արար. Թէ ի ետլոյս սնտանց՝ եւ փ յախարարութիւնս
 նոցա Թէ ի Թանձրակ յայլոց եւ փ կիրիստոսութեանն նոցա, հետեւելով հետադիմ արեւա-

տակէսի: վասն որոյ եթէ որ Հմուտ է զերթութեան. եւ վարժ գրչութեան արեստակեայ գտցէ եւ ոչինչ պահանջու ի գրելոց նորին. բացի էզեր բայէն զոր եթէ որ քննեցէ ըստ խոնարհման բայիցն, գտցէ զհասարակին: Նաև սակս աներևութիցն այլակերպութեան ինդրեմ մի վրդովի ալ խոհեմարար ըննել. եւ ընդ բային իւրոյ Համեմատել եւ զկերպարութիւն պային ներ ներկայումս մասնամասկանին խուզել. զի մի անհնէթեթ լցից եւ վարկպարազի: Եւ թէ այլ ինչ սխալութիւն գտցի այն չէ ի կամայ մերոց ալ ի մտացմանն. եւ կամ այլ իմն կասկածանայ. վասն որոյ խնդրեմք ներել: զպահասն լնուլ եւ զուելորդն յապուել: որք Հմուտք էր արհեստի եւ մակացութեան եւ զմեզ պահել անմեղադրելի: Իսկ որք ոչ էք ներ Հմուտեայ արհեստից գրչութեան եւ զերթութեան. մի ալ ինչ բարուրէք յանդրեմարար. ալ ջանացուէք ուսանելի զգրեալն. եւ տեղեկանալ ներպուրեալ գիտութեան. եւ փաստ վերնմայել Քրիստոսի Աստուծոյ ընդ Հոր եւ Սրբոյ Հոգւոյն. այժմ եւ անգրաւ յախտեմք: Ամէն:

Կիւլպէնկեան Մատեմադարան
284.7
1685

ԿԱՐԳԱԻՈՐՈՒԹԻՒՆ ԼԱՍԱՐԱԿԱՑ ԱՂՕԹԻՑ 1686 Ամսուլխտամ
Յիշատակարան մամազրգկանս:

Ողորմութեամբ աստուծոյ եւ սիրով Հոգւոյն սրբոյ, եւ բարեխօսութեամբ ամէնորհնեցելոյ սրբուհւոյ կուսին մարիամու աստուածածնին: Աւարտեցաւ ժամակարգութեան զէրբ վայելուչս որ աստի եւ անոր Հուաքեալք են ի մի վայր. ի պէսս եկեղեցեաց Հայաստանեայց: Յամի փրկչին. 1686 Անպտեմբերի ամսոյ ի Հինկն: Ի տուարանի մասեթէսի յամենա վայելուչ քաղաքն վանանգոյ:

Արդ՝ որք Հանդիպէք Աստուածայնոյ երգարանս, յիշեալիք զընկերն իմ զերեսնեցի զուէր յունս սրբանուէր բանասան՝ եւ զլուզայեցի պարոն պողոտն, բանդի ոչ ունելով բաւականայն զգրամս տպելոյ զայս երկու զրեանս, վասն որոյ Հարկաւորեցայ ընկերակալ ընդ տեսն յունանու սրբանուէր բանասանի եւ ընդ ջուզայեցի պարոն պողոտին, սակս երկու զրեանց յոսն շարակնոցի եւ ապա ժամազգբի: Վասն որոյ Հայցեմ Հարցք բարեաց եւ եղբարցդ Հարազատաց Ծնեալք շնորհօք սրբոյ առաջանին. եթէ ընթեանուցուք կամ եթէ քրօնուլ ինչ առանիցէք զայս զրեանս, արժանի վարկիք յիշել զերեսնեցի պարոն ուղուրուր որդի զուէր յունս սրբանուէր բանասան, եւ զհանգուցեալ Ծնօղոն զհայն իւր զպարոն ուս զուրուսն եւ զմայր նորին զմտուածփայնայն, եւ զկողակիցն իւր եղիսարեթն՝ եւ զեղբարս նորին զպարոն աւետիքն եւ զպարոն կարապետն՝ եւ բոքք իւրեանց պիտիունն զընկերն զմարիամն եւ զկատարինն, եւ զայլ արեանառու մերձուորսն. բանդի ուշատեաց ի սրբազրութիւն ժամազգբին եւ զթուղթ շորացնելին եւ զայլս աշխատանս: Նաև զլուզայեցի ընկերն մեր զուլիսթէնց խօսայ ախբանի որդի պարոն պողոտն եւ զեղբայր նորին զպարոն պետրոսն, եւ զմայր նոցին զափիքն սօփիայն՝ եւ զքոյր իւրեանց զտիկին եկրօսեմիան եւ զղուստք զեռ նորս մազաթինն՝ եւ զայլ արեանառու մերձուորս: Նուսկ յիտոյ եւ զմիզպարտ զպիթ մասեթէսուարարզօց եւ մասակարարօզ եւ օղնիչ սրբազրութեան. յիշեալիք զԾնօղոն իմ զԾաննէան եւ զմարիամն եւ զեղբայրն իմ զպետրոսն, եւ զայլ արեանառու մերձուորսն: յիշելով զմիով Հայր մեղայիւ. վասն որոյ եւ զուք յիշեալք ի Քրիստոսի յուսոյն մերոյ. Ամէն:

Կիւլպէնկեան Մատեմադարան
284.2
1686

ԵՐԱԿՇՏԱԿԱՆ ԵՐԳԵՑՄՈՒՆԻՔ ՀՈՒԵՆՈՐԱԿԱՆՔ 1692 Ամսուլխտամ

Շնորհօք Տեսնեմք մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ ողորմութեամբ նորին՝ յանկեկալ սուարտեցաւ զերկու երսմկանան, որ եւ շարականոց, ի տպարանի սրբուհւոյ Աստուածածնին. ի Հարապետութեան Տեսնեմք նաւապետին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ յաջորդ սրբոց առաքիլոց Քաթիկոսի եւ Խորհուրդիմէտոսի եւ սրբոյն Գրեգորի Լուսաւորչին. ի Հայակապ նաւահանգիստ ամասէրգամ: Արդ զարձեալ ազայնմ, որք Հանդիպէք աստուածայնոյ երգարանիս այժմիկ...

Կիւլպէնկեան Մատեմադարան
284.7
1692

ԱԶԳԱՐԱՆՈՒԹԻՒՆ ՏՈՂՄԻՆ ՅԱԲԵԹԱՆ ԵՐԻՒՆԵՑՑԱԼ
Ի ՄՈՂՄԻՍԷ ԽՈՐԵՆԱՑԻՈՑ 1695 ՅԱՆՄԱՆԵՂՄԱՄ

Առ համայն Հնք-երցօսւ Հայաստանեայց . .

Բաշխարհից եւ Հմտագունից, Հարց, եւ Եղբարց Ուսումնասիրոց բացայայտութիւն սահաւուր, սակառաջիկացելոյ Գրոյս, Անն ժեծի Մօտէսի Խորհնացելոց զորոյ զդասելն, ամենաւորք սուշ՝ եւ պահաւ. որպէս պարզազոյն էր անտէր Տեսողս: Ոչտօրի եւ իմ նայելով յայսպիսի աշխ առերեւի, բարևոց վարկայ տպագրել Քոռոջ Կուսարիք, վասն անձեռնառու զայլ սեղալոյ. քանզի յարուցմունք պատերազմաց՝ եւ Հեղձունք անբաւից արեանց, սաստեկեցունք զբնաւ՝ եւ զբոլոր կալուածն Եւրօպայու, որք միւս՝ Հնչին՝ եւ զոչին յոմին լսողաց ամենեցուն: Ուստի եւ անպիտան, սեւայն, եւ Քափուր յամենից լուաց՝ եւ արտակարաց, Քօմառ Ծառայ Ծառայից Աստուծոյ. ի վաշխելոյ Քաղաքէ Վանահող Յաղթնեաց, Ժննուս Եւօրի եղևոյ տպեցի զՉճագազկոյ՝ եւ զԳեղեցիկաւոր Պատմութիւն, նախնեաց մերոց, եւ Հալիպոլունեաց Տոճի. Համեղ՝ եւ արտօրաւոր սեբու: Սկսեալ ի Հօրէն Հանուրց յԱղամայ ց՛նոյ. եւ անիկ յառաջ մինչև զաւշտարակն, եւ ց՛Արարեամ, Համաստիւր, եւ կարճաբառիք սակա բազմաց՝ եւ յաշխից Պատմագրաց, որք նախ քան՝ զնա խոսեցան իբով՝ եւ անՔիթի զյառաջնոց նախնեաց իրողութեանց. եւ սա եւս զերից սրզուցն նոյն, զեղեռնոց՝ եւ զորսւձուած անաւս իբնէն. ի յիշատակ՝ եւ յանդիման անելով զիրս զիտաւորս, եւ արժանիս Զառելոյ՝ եւ լիւնոյ. եւ այսու տարազու իտպայ ց՛յաման ժեծին Աղիկանազրի, եւ քաղին Արշակայ Պարթևի: Իսկ զինի տարրիկ՝ բունն Հարեալ զԵրանոց տակ՝ զՄաշաց եւ զՎաստաց, յաւհարար, եւ երկայն խօսիք անէ ց՛ժամանակ, եւ ց՛ամս կենաց իւրոց. յարելով ի նոյն՝ եւ զտէրութիւն Պարոնց, վասն ընտանի, եւ մերձաւոր զայլ նոյն, ի պատճառս Վաղարշապէս, Եղբոր ժեծին Արշակայ Պարթևի. յորց Սերբնոց, եւ Տոճէ, բողբոջեալ, եւ Լուսաւորիցն մեր. Մուրթի Գրիգոր: Երով ծաղկեցաւ, եւ շքեղապարզ պայծառացաւ Հանուր Ազգ մեր, եւ Երկիր, Ուղղափառ Հաստատով՝ եւ բարեպաշտ վարուք: Ինէ կից սոցին, եւ զՄեծագոր Կայսերական Իշխանութիւն Հռօմայեցաւ. որք ոչ սուշ՝ եւ պակաս իշխեցին՝ եւ ընդ Ժնամբ արարին զԵրկիր մեր, եւ զԱզգ, որք կային ի բաժնի կողմանց Յունաց, անելով զհարկս յայնցմանէ, առ յամէ: Եւ զայստիկ ծանրութիւն՝ եւ զաշխատ յանն անուս, Մեծաւանճար, եւ յաբժմառ Այրս Մօտէս, ի Հասակի Երուսթեան իւրոյ, որպէս ուսուցանէ մեզ աստ յորին՝ եւ բան. ի ինզորոյ Ամենն Մեծի, եւ բարեպաշտ Իշխանի, Մանուկայ Բաղրատունւոյ: Այլիւ սեծիք արտառոյ ամեն Գրոյ, զբազում Արդիւնս Եկեղեցեւոյ՝ մերոյմ. այսպէս, զինն մասն Շարպալանց, եւ յալով երգս համեղաձուազ. Մեղեղեաց, եւ Յաղից զանազանից: Այլ՝ եւ զգիրք, եւ համառօտ գրոյց. յապագս բոլորից աշխարհաց՝ երից մասանց՝ Եւրօպայու, Ափրիկոյ, եւ Ասիայ ընդարձակապէս: Իսկ ժամանկ Երանելոյս ասնս 148 ամաւ յնս Գրիգորի լուսաւորիցն մերոյ. եւ 110 ամաւ յառաջ քան զՔրուականն Հայոց: Արք՝ եւ նուստառ Քօմաս, առաջնէ զզատս պարզունակ Վեհից ընթերցողաց զարժանի սիրոյ, եւ մեծաբանոց սեծիլ՝ զայս այր բազմանուս եւ աշխատաւոր, յայտածոյ՝ եւ Հանաբօղ զբուցացս Հնճարագունից: Ըստ յորդորելոյ Առաքելոյն. առաջին Քնեսաղմինիցանց 5. 12: Ապայեմ զձեզ կարաք, մամուլի զվաստակաւորս մեր եւ այլն: զի նոցք ապատեցուք եւ մեք, լնայք եւ բարեաւաստոյք մերոց բարեբարոց: Ի Փառս, եւ ի Գովութիւն, ի Պատիւ, եւ յերկրպագուութիւն Ամենաազգայն Երբրզութեանն, միւս՝ եւ յաւես յաւհանան. Ամէն:

Ընծայէ ծաղիկ բերկրութեան.
Յանկայի ազգին Արամեան.
Եսամեմն վամեղեան.
Քօմաս նորիքեանս:
Մորին Մօրեգոր որդի.
Ես մատրեա շարեցի:

Ամենապար Քանն. որով զայսցեալ Հաստեցան Էակէ Հանուրք, եւ անՔրուեկեօք, եւ զԵւրօպայու, չքնաղանկար զարբուք՝ եւ վայելչակեօք շքեղութեամբք՝ եղան՝ կարեցեան՝ եւ կացին յերաբանչիւր կայանի՝ անվրէպ, եւ անտայթաք Հպատակութեամբք. որովք՝ յաւէտ, եւ անընդ յախանելե օրհնի, եւ փառաւորի անվախեան շորհակալութեամբք, եւ երկրպագութեամբ Աստուածայինն Բան, Հանդերձ Հարք, եւ Ամենաազգայն Հոգւոն՝ տնայատ անանկազգ Ամէն:

Յորժժ օժանդակութիւն, և նպատակարարութիւն ստընկալելու Յս Հուսկ յետին ի զիրս Մանկանց Եկեղեցւոյ՝ տունն սաղարթապահոյն, և սնդատանն աստակարար, թօժաս Եպիսկոսոս, ի Գուաւն Գողթեաց ի ճասնէ Վանանու. սարարական Հողձավարութեամբ անցի ի Կալուածս Եւրօպէս, և մեծախն ուշխատութեամբ փութացայ ժամանկ ի զեղեցկազիբ, և ամենայն զովաանութեան արժանաւոր թաղան յԱւարդով, առ ի յօրինել՝ և Հոգալ զբուն գործին Տպագրութեան, և զՏախտակն Պղնձեաց՝ վասն փորագրելոյ զզիրս Հոմանց Գուաւաց, զորս երկամբք բազմօք, և յոչնակի ծախիւք կատարեցաք ընդ Մատթէոսի, որ է որդի Եղբոր Մօր իմոյ, զոր նախ յղեցի ի նոյն թաղաք, սակս պատրաստելոյ զպարագայս առաւելկայ Գործոց ձերոց, և զինի կազմելոյ՝ և յօրինելոյ զոր պարուն էք, և պատեն. Հոմանցայ տակ զՎիպագրութիւն Բազմերախտի Առն Մօսիսի Քերթողհարն, իբր՝ Առաջին Պառուզ Երախտեաց՝ իմոց աշխատութեանց, և իմովք ծախիւք: Այլ՝ ի լինելի մեռնամուխ սմին իրին՝ մինչև ցաւարտուն, կրեցաք՝ և արբաք զյոզնազան, և զանբերելի դառնութիւնս, և զուսժանս ի ձերանոց Ուսումնաստեաց, Հանապազատուս և Ջարարուհտս Արանց, որք ժորթովք ուշխարհելք պարուրեալ զինքեանս, իսկ՝ ի ներքուստ յաւէս զիշատօք զան՝ զայս, և բերանք նոցա լիք զառնութեամբ, և նենդութեամբ՝ անՀարազատ ամենայն բարեոյ, որոց կատարանն՝ ըստ գործոց իւրեանց: Բայց սակայն՝ աղայեմ մեծաւ թախանձանօք զլատս Եղբորդ Մրբազանից, ի պատահելին մեր սմին, ընթեռնելով՝ և տեսանելով. եթէ՛ զասնիցի ի սմս սեալուժն ինչ, ներկի մաղթեմ. զի՝ ոչ Հաւանութեամբ ձերով եղան արնօրէի, այլ՝ յօրինակէն լեալ ընկալիք. զի՝ զմիմայն ունէաք օրինակ, և այն նօր գրով եւս: վասն որոյ՝ կարեկցութեան սիրով՝ Հայցեմ, ներել մեզ: Եւս՝ և կողկողագին ձայնի՝ խնդրեմ, ի սրբութեան մերմէ, յիչել զՊատկերս, և զԵնթակայս յոչնազան ախտից՝ և ցառոց, զԹօժաս՝ զՏարաբեցեալս ի Մանկանց Եկեղեցւոյ Մրբոյ: ևս զՀայրն իմ զԵրուրջան նօրիկանեան, և զՄայրն իմ զԻրիլոսը Համեստակենցազ, և զՀամօրէն ընտանիս նոցա, զկենդանիոս, և զՀանգուցեալս. ընդ նոսին՝ յիչեցէք ի Քրիստոս, և զԵղբարս իմ զԻրիլոսը, և զԱրիստակէս, որք Հանգուցեալք են ի Քրիստոս, և զԵնթակայս յոչնազան ախտից՝ և ցառոց, զԹօժաս՝ զՏարաբեցեալս իմ, զՄատթէոս՝ զկատարեալ Ղժուտն յԱրեւոտ Տպագրութեան, որ է Վարժ անապատն ի Եգիպտոս: Յիչեցէք ևս զՄեզոս նոցա ի Քրիստոս, Հանդերձ ընտանեօք իւրեանց. սքսով՝ և զՏրիսուր սիրոյ մերոյ, և երախտեաց՝ առաւելագէտ Հատուցի Քրիստոս՝ յաւարտ աներեկի: Ամէն:

Յամկամ բուժիլ յախտից տանըողակամ
 Ես անպիտան թօժաս վարուք բախառակամ:

Կիւպէնկեան Մատենագարան
 956-621 հոս. 4

ՀԱՄԲԱՏԱՐԱՆ ԱՇԽԱՐՀԱՅՈՅՑ 1695 Ամսդրտամ

Նորօք Գանգալի Գեղեցկավիւր Հանրամշան.
 • Փոխարքեպոս թօժաս յետնորք Ոստ վանանգեանմ,

Փորագրութիւն յոյժ ցանկալի,
 Ի մեռն Եղբարց Հարազատի.
 Արիստու Լսկօճրէկի,
 Եւ Պետրոսի Քաչավարժի.
 Ընդ Գուկասու Հըմտագումի,
 Եղբորդի իմ Անդրամի,

Երկամք բազմօք յայտածողի՝
 Պանեպէ իմ յիւրում ժոցի:
 ՅԱւստրդամ,
 1695

Hadrianus et Petrus.
 Damianus Schoonebeek,
 Fratres, Faciebant,
 AMSTELODAMI
 MDCXCV

Կիւպէնկեան Մատենագարան

ԲԱՆԱԼԻ ԼԱՄԱՏԱՐԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՏՈՒՑԻՆ ՄԵՐՈՑ ՆՈՐԱՆՆԻ:

1696 Յամատկոչամ

...Ձայս ուրեմն Տեորիկ՝ որ է՝ Բանալի Լամատարածի Աշխարհացուցից Մերոյ Յարձմի՝ զոր անեալ եմք է խոյս, ժառանգանեմք՝ ձեանեմք՝ եւ նախիքեք Ջեզ Ուսուճառէր Եղբարդդ Լայկազունեաց:

Եւ արք՝ լրջմտութեամբ, եւ զուարթ երեսօք ընկալարուց զայս Գործանի Տեր է Վա- յիտումն Բանասէր Լամազնեաց, եւ յիշեցէք է Սրբափայլ յազօթն՝ զՅուամեն Վարդապետն Տեր, եւ զԷկեզուոսի վեհն Վանախորհուրդ՝ զՏէր Քոմսա Եպիսկոպոսն Սրբոյ Խաչի վանիցն Գողթնեաց, զի՝ Ընծայէ զԽաչիկ բերքութեան: Յանկալի Ազգին Արամեան:

Եւս՝ զյուզնորտա եւ զմիակ Բուն Տպագիրն Լայոյ՝ զանուանին Մատթէոս Յուն- նիսեան:

Ապա՝ եւ զՏրուպ Գոյիրն Լուկաս, ձեռնչո Գրիգորի՝ Սերուոյն Նուրիջանի, Սը- նուոյն Լուծալոս՝ եւ զՄատուցոս այսր Գործանի: Եւ զայլ Արհանտաւս Տերոյ Տոճճի՝ զԷնչանեան, եւ զԷնչուզուցաւս: արով՝ եւ զուգ յիշեցուցէք է Քրիստոս լինիչ յազօթն Արժանա- ւորոց: Ամէն:

Կիւլեցնկեան Մատնագարամ

ԳԻՐՔ ԹՕՄԱՅԻ ՔԵՄՓԱՅԻՈՑ 1696 Յամատկոչամ

Ամենաբարձր բնութիւնն, եւ Ամէնաուս զթուփեան՝ ոչ կամեցեալ զիշերանով, եւ Քաջտեամբ պարտանակիլ զիւր՝ զարիւց, եւ զմեծաց պաղկեաց՝ զՆոսան, եւ զնաւա- ժուս: Վանս որս՝ բացեալ զգրուս զանեանց, եւ շանճարանոց իւրոց՝ անթուկեաց, եւ ան- ճանուկեաց, էնեղ, եւ արտաւան անսպասօրէն: յանգիման աննկով զիւրն ամենաւարուս Տէրութիւն: Յօրհնելով զԷնչուզուցի պայծառութեամբ, եւ զուճաղուն վայելչութեամբ զար- շարելով, եւ շեղատարած յայտնիւ, եւ Հեղուտի պետեղով կտուցեամբ զանեանով ան- շարժապէս: Եւ է վերայ յայտնեաց ճշտասեւ, եւ անբաւ պաղկեաց՝ Իխան, եւ Տէր՝ զճարդային ազգս եչ իխեւ՝ եւ վայելիլ, ըստ նորուն անսպասօրէն կրամանի, եւ կամաց: Եւ այսու ոչ շատապէս յազգոս անսպաս արքուն եղելոյ առ Տեղ: այլ է վախճանի աւուրց՝ զՄիանին իւր պաղկեանց Տեղ առ է Լուչարգուցիցի Բնութեան Տերոյ, ըստ վկայութեան Սըր- րոյն Յունանու, որ ասէ. Այնպէս սիրեաց Աստուած զաշխարհ, մինչեւ զՈրդին իւր Միածինն իւր: Յօսան. Յ. 16: Իսկ է յարգանց եւ է Լուչարգուցիանց Մեծի Սիրոյ այսորիկ՝ ընտրեցան, եւ արխան, զորցան, եւ զաւրցան անբաւ, եւ անթիւր: զանաւան ծաղիւօք, եւ շանալա- զարգ զարուգ ինն ընչ առւլ Ամեռն Փետային՝ Քաղազեացք, եւ Փառափայլը: Ըստ ձեանի Սրբոյն Փօղոսի, որ ասէ. Եւ Աս եւս զամեն Աստեղայս, զամեն Մարգարէս, զամեն Ան- տարանիչս, զամեն Լուկիս, եւ Վարդապետս: Եփեսացոց 4. 11: Ուստի եւ Հէք, եւ ողորց բազմց ստորախնայաւ, անճալի, եւ անկատար այնքանեաց յազմանակ, եւ ամենայի ե- րթանեաց, եւ արտաքան յերամաց, եւ է դատուց որդւոց ասալատսի՝ Քոմսա Եպիսկոպոս, է Լուսնադի Գողթնեաց, է Մասնի աննկայի վայրից Վանանու: Տիւր վերանայելով յունա- յութեան վանեցեալ զիմ զկեանս՝ առնկս սաղաթապանոյն: պատեհուր վարկի՝ զամեն- զախոս, եւ զաղագրամաշակ Գիւր Քոմսաս Քեմփալայ յազգից յիմում Գործանից, զար յարձարեցի, եւ կազմեցի վշտօք անթուկեօք: այլեւ՝ ճախս նոցունց՝ յիմոց ընչից: զի զանի յեմքորտար Սըրբարդ իմուրիցի զօրիսս սիրոյ, եւ կարեկցութեան, ձեռն եղելիւ- ւոյս զվիրանս ճշտատուոյց առօրից մեոց: Թիւնս նոցօք բուժեցայ է սասանկալան սր- անց զի ես որդն եմ, եւ ոչ ճարք, եւ չիթ իմն զիւրածախ, եւ Հոգմավար, որ ոչ երբէք է ստեղծութեան աչաց կայանալ: Եւ արք՝ ազալեմ զՎամայն իւրսն սպասակնեալ Լարց, եւ Եղբար: զի էմն Խաչիկէ ըմպելով է Լամեղարուղի, եւ է զաղցրուս աղբերք սորին, յիւ- ճան աննիցէք արժանի՝ զՆուզ, եւ զպպիկարս, զՔոմսա զանարդիւս յերամս բանասիրոս: Այլեւ՝ զճնուան իմ զաղցրամայոց: զԼայրն իմ Լամեսասակնեաց՝ զՆուրիջան Նուրիջանեան: եւ զՄայրն իմ պարզիկաւանաց՝ զԻլիզարն: եւ զՅարար Շօր իմոյ՝ զՆուզա, եւ զՄեհաբան- նոս: եւ զՅարարն իմ Կարապետ՝ զԻրիգոր, զԱրիստակէս, եւ զՅաղօք: եւ զՔոյրն իմ Ձա- նայ: Այլեւ՝ յիշիլ ճաղթեմ զաղճերախոս, եւ զկառավարոց Գործարանին, եւ բուն Հմուտ, եւ Վարժ Տպագրութեան, զՎապոտ Մատթէոսն, որ է որդի Երօք Մօր իմոյ: եւ զԼայր իւր, զՅունանեան: եւ զմայրն զՄարիամ: եւ զԵղբար իւր՝ զԳեորոս: Եւս՝ զԳորդն Եղբար ի- մոց՝ զՆուզա՝ եւ զՄիգայէլ: որք են վարժ, եւ ներկատապանք Լաթիկանան Լուկուի, եւ կրթեցեալք յուսումն Փիլիսոփայական, եւ յազմապան Հանճարոյ: զորս Ամենաբար Ջեռն Ա-

իւրբնի պահեստը անսովորաբար զնայելի. յօդուտ, եւ ի պայծառութիւն եկեղեցւոյ Սբրոյ՝ ա՛մէն: Իսկ զարիւր սիրոյ մերոյ, եւ ցաւակցութեան՝ Հասուսցէ Քրիստոս, ըստ խոստմանն իւրոյ՝ որպէս ասացն. Ի տամ ձօր իմոյ օքնամէ բազում եմ. Յօժ. 14: 2: յայնմ օթեւանի, եւ զա՛նոյի Հանդուսցէ զմեզ Քրիստոս յաւուրն անբրեկի. եւ զմե՛զ՝ եւ զմերոն ամենայն Հասուրդ արասցէ ուրախութեան այնորիկ, զոր ակն ոչ ետես՝ եւ այլն. ի փառս Ամենասրբոյ երբորդութեան, այժմ, եւ յաւիտանս. Ամէն:

Կիւլպէնկեամ Մատեմազարամ

ԳԻՐՔ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԱՐԵԱԼ, ԵՒ ՇԱՐԱԴՐԵՑԵԱԼ :
Ի ԽԱԶՍԱՏՈՒՐԷ ԱԶՐՈՒՄԵՑԻՈՅ 1696 Յալիկօռայ

Ես՝ կաՖայի Յօհաննէս, վարդապետս՝ տեսան զերգլան, բազմից ընթերցայ՝ մեծաւ մտազրութեամբ, զերթողական վարդապետութիւնս, շարադրեցեալ ի Քայառուրէ էրզրիւրիմեցոյ աստուածարան վարդապետէ, Ջոր ինչ զտի ի սմա անսի, թէ յոյժ առաւել օգտակար, եւ շահաւոր է՝ ազգիս մերոյ: զոչ ինչ զտի ի սմա, որ ընդ դիմանայցէ լեզուի մերում, կամ այլոց բերթողարան վարդապետաց. կամ ունիցի զան զէպ ինչ նիմիբ անի, այլ ունի զառատ, եւ զպայծառ վարդապետութիւն. Վասն որոյ արժանի Համարեցայ՝ ամենեւին, զի տպագրիցի ի փառս ամենակարին Աստուծոյ, ի զովեստ ամենեւրանցիլոյ՝ միշտ կուտին յարեամու՝ յօդուտ եւ ի ճօխութիւն մերայնոց արամէնեաց, սիրեցիլոց ճշմարտաբերաց: Ուստի՝ վկայութեամբ Հաստատեմ զվերոյ զրեցեալս, եւ մատանեալ իմով կնքեմ: Գծադրեցի զսա:

Յամի Տեսան մերոյ՝ ողոկ եւ ըստ մերոյ Համարդութեան ոճիւր: Յօգոտոսի թ: ի Կոստանդինուպօլիս:
Լպեւ՝ սրբազրութեամբ Յօհաննու վարդապետի կաՖայեցւոյ:

Կիւլպէնկեամ Մատեմազարամ

ԱՍՏՈՒԱԵԱՇՈՒՆԶ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ 1698 Ամստէլոօքամ

...Յորժէ եւ ես ամենավարան, եւ բազմաց աւաղից ստորակայեալ՝ Քօմաս, յորջնամբ միայն Եպիսկոպոս. իսկ՝ յ'արդեանց՝ եւ ի պաշտամանց այնմ շնորհի թափուր՝ եւ ունայն միշտ. զօրով ի Գողթ Գառաւէ՛ Վանանդ վերակոչեցեալ վայրէ, ծարաւեցայ մեծաւ տենչմամբ տպագրել զԼուսատուն Հոգւոց բարեխիբաց, եւ արեգակնափայլ Լուսակիր Էմին, եւ Սիւնն Սրբոյն Սիօնի, զառամ, եւ զՏիւտուած Տնօրէնութեան Քրիստոսի՝ զՍուրբ Աւետարանն. զայն՝ որ ի շորից Հոգիկիր արանց արտադրեալ՝ բացայայտեցաւ ի Փրկութիւն, եւ ի Կեցութիւն սիրով՝ եւ ճշմարտութեամբ ընդունողաց:

Ձի՛ որպէս եւ շորից տարերաց զոյսնայ ամենայն մարմին, ըստ այնմ՝ եւ Ջորից Աւետարանաց զօրութեամբ զարգանան՝ եւ բարբառանալ լեզուաբար շաղկին, եւ պողարբ լեալ՝ խնդալից երեւին Համայն պարբ բարեպաշտից: Ջոր վաղ ուրեմն նախ տպագրեցեալ զոյժ ի Մեծէ՛ եւ յ'բըլնակազոյն վարդապետէն ՌՅՎԱՅՑ Երևանեցւոյ. որոյ Տէրն Տնօրանց Հասուսցէ ըստ զբանց նորս, եւ ըստ բազում՝ երախտեաց, զորս եթող անլինջ յիշատակ յ'եկեղեցւոյ մերում: Ուստի եւ ես յոգնական վիբօջ լցեալս ձեռնարկի երկրորդումս տպագրել բազմօք վշտօք՝ յակն անմիթթար վայրացոս, ուր եմք. եւ ինչրիմ մեծաւ թախամասօք՝ ոչ առնել զմեզ անսան, այլ՝ յ'նչէլ զ՛էջս, զՔօմաս Եպիսկոպոս՝ Հանդերձ Հարազատ Գործակալօք իմովք՝ Մատթէսիւր՝ եւ Զուկասու, որք են Կառավարիչք, եւ ամենայն իրաց կոտարօք, եւ Հոգացօք Գործարանիս մերոյ միշտ՝ եւ Հանապաղ:

Կիւլպէնկեամ Մատեմազարամ
225-4
1698

ԴՌՌՌՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ: ՈՍԿԵԱՅ ԴՌՌՌՆ ԴՊՐԱՏԱՆ: 1699 ՅՄԱՐԱՊԱԲ

Աւարանցաւ Ենարեօք Ամենազօրին Աստուծոյ իրաւի Ռեկեայ Գուռնս այս Արուբե-
նից. Բերականութեան. Ուսումնական եւ Բանասիրական Հարցման, եւ Պատասխանայ. Ռա-
ժանարութեան. Բարուց կենդանեաց. Ամանագին բժշկական գեղարայից. Թեթեալին զազա-
նեաց. Երազարոյցի՝ եւ Հասարակական գործոց. վասն զեռակիրթ, եւ խաղաղարթ մերազնեայ
Մանկանց. ՅՄԱԻ Տեանն 1700: Որոց Հանոյ՝ եւ ընդունիլի երեւիցի այս լոմախասրաս աշ-
խատ մեր. Ենարեօքին՝ պատիւ, եւ զուսթիւն. իսկ որոց անախորթ, եւ զամանկի թուիցի-
զանմեղազրինս առջէ զմեզ՝ ազալմեջ. զի մեր եմք միշտ, եւ յամենաբարձր՝ որքան եմք չըն-
չունեակք, անարժան Դպիրք Մտաթէոս՝ եւ Հուկաս Վանանդեցիք:

Կիւլպէնկեան Մասնադարձ

ԳԱՆՁ ԶԱՓՈՅ՝ ԿՇՌՈՅ՝ ԹՈՒՌՈՅ՝ ԵՒ ԴՐԱՄԻՆ ԲՈՂՈՐ ԱՇԽԱՐՀԻ:
1699 Ամադէրստաբ

Առ Հայագուն Վանառասէր Եղարար:

Ի Գլխուսք վաճառասեղին՝ որք են յաշխարհի վերայ՝ բառքս այսոքիկ:

Թիւ. Կշիւ, եւ Չափ՝ այսպէս առ Հայի. Թիւ. Կշիւ, Չափ: Իտալիանի. Նուսէրօ
Գեջո միզուր: Հօլլանդիկի. Երթալ Վիխտ՝ մաթ: Թուրքի. Մայի. Թէրադի. Օլլի. Չարսի.
Եմար. Միզան. փշմաման: Եւ զամենայն վաճառասեղեաց կշիռն՝ չափն, եւ զբամն միբոս-
միջէ գրիկն՝ է զորն իմն ծանր՝ զժուարթին՝ եւ անհարթին:

Բայց՝ ըստ կարի մերուս, եւ ըստ որում ի Հարազատ զբանս կշեալ զափեջ, զչիս
նոցս երթալով՝ զնոյնն մեջ եւս ի յօգուս մերազնեայ վաճառասէր կղարացչ յարձանացու-
ցուք. Մտիկեալ մանաւանդ է իննչոյ Ջուղայիցի բարեպաշտ Պարոն Պետրոսին: Ուստի ազա-
յնեմք ի վաճառասէր կղարացչ՝ յիշել յ՛աղօթս մեր զՆանիիս վերազնեայ Պարոն Պետրոսին՝
զՄահանի եւ զԹլամփաշայն. զնոզոն իւր զՅայտաուրն՝ եւ զՎարժաուեայն. եւս՝ զՄուքիայն՝
Ովանէան՝ Ոսկանն՝ եւ Սիմափաշայն: Եւս զՊարոն Պետրոսն՝ զՅարութիւնն, եւ զԹլիկն:
Նանև՝ զզատակս Պետրոսին՝ զՅայտաուրն՝ զՄազալիկնն, եւ զՅայտաուրնն. եւ զայլ արես-
նառու մերձուորան, զՀանգուցեայնն, եւ զկենդանիսն. որով եւ զուք յիշեալ լինէք ի Գրի-
տոսէ՝ Յուսոյն մերոյ յ՛աւուրն աներկի: Ամէն:

.....

Յ Ի Ծ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

Յրհուսթիւն, Գոհուսթիւն՝ եւ Փառարանութիւն Ամենասուրբ Երրորդութեանն, Հօր՝
եւ Որդւոյ՝ եւ Հուրուին Սրբոյ. որ եւս կարողութիւն տկար բնութեանս՝ ի կատար Հասուցանել
զայս փոքրիկ զբողոկս յՄԱԻ Տեանն 1699, Ապրիլի 30. եւ ի Հայոց Թուին 1148, Արեւի 5-
իսկ ի Փոքր Թուին 84, Ազալմ 11:

Արդ՝ ով ոք վայելէ եւ ի զորն անէ զայս զբողոկ ի յօգուս իւր, յիշեցէ ի ընդե-
անդ յ՛աղօթս Պարոն Պետրոսն Ջուղայիցի, զՄայն իւր Մահանի՝ եւ զՄամն Թլամփաշայն,
զՀայն իւր Յայտաուրն՝ զՀօրեղարանն՝ եւ զՀօրաքոչոյրն զՄուքիայն Ովանէն՝ Ոսկան՝ Կար-
վառեայ՝ եւ Սիմափաշայն. զկղարայն իւր Յարութիւն՝ եւ զքոչոյն Թալիկ. Նանև զզատակս իւր
զՅայտաուրն Մազալիկնն՝ եւ զՅայտաուրնն:

Զի է իննչոյ՝ եւ ծանիւք իւրով ապեցու այս փողովածու փոքրիկ զբողոկս մեռաք
արուսլ Հուկասու. Դպիր Վանանդեցու ի յ՛օգուս մերազնեայ Բանասէր վաճառական Եղարար-
որք սիրեն եւ կամին իմանալ զանազան բաշտ՝ դրամս՝ եւ զայլ ինչ՝ որ վաճառականութեան
Հետեւի՝ Թէ ի Պրակտասն՝ Թէ ի Հնդուստան՝ Թէ յ՛Ալամաստան եւ Թէ Հոմաստանն Ողջ
լնր-

ԻՆՅՔ

Օմր բարփաթ՝ վա անթարթաճաճուգ.
Անդաբիմանդ՝ վա յօջա գօտաի կանուգ:

Կիւլպէնկեան Մասնադարձ

ԳԻՐՔ ՄԵԿԵՆՈՒԹԵԱՆ ՅԱՑՏՆՈՒԹԵԱՆՆ
ՍՐԲՈՑ ԶՕՀԱՆՆՈՒ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ 1700 ԿԱՍՏԱՆԴՅՈՒՍՅՈՒՍԻ

Ըս Ռեյչտսբ Վարդապետ կարողութեամբն եւ շնորհոք Աստուծոյ Պատրիարքս
ժայրաբաղաքին Կոստանդնուպոլսի տեսի գմեկնութեան զայս եւ Հաւանեցայ. զի զտի զտո
րտս մեկնութեան սրբոց մեծոց վարդապետաց եկեղեցւոյ վրան որոյ ետու զհրաման զի
տպազրիցի:

Ամենազօր շնորհոք Աստուծոյ յանկեկալ աւարտեցաւ զիրքս մեկնութեան տեսչանն
յոճանու. ըստ մեկնութեան սրբոց վարդապետաց աստուածաբանից եկեղեցւոյ. զոր եւ Քարզ-
մանեցեայ եղև սա ի Լաթին լեզուէ ի հայ բարբառ. ի Պետրոսէ Վարդապետէ Քիֆլիզեցւոյ
ի խնդրոյ ումեմն ապկարք բանաւորի. առ ի լուծումն տարակուսութեան սրտի իւրոյ եւ
մանկանց սրբոյ եկեղեցւոյ եզրապոց իւրոց սիրելեաց:

...Կամապետութեամբ եւ հաւանութեամբ մեծաւորաց ի ժայրաբաղաքն Կոստանդնու-
պոլս. ի տպարանի սրբոյ իշխաննի եւ սրբոյն Սարգսի զօրավարին:

Որ եւ աւարտն եղև ի Քուրն Փրկչին. 1701: Իսկ ըստ Հայոց, ոճն ի ժայիթի
իրն: Վանս որոյ աղաչեմ զամենեանս զի որք Հանդիպէք այսմ աստուածանոյ ժառանգի յի-
շխանիք առ տէր միով Հայր մեզայի եւ ողջունի. զայ յետսիկ որք աշխատեցան եւ կամ օգնու-
թիւն հասին արդեամբ եւ կամ առիթք եղեն ջանիք. ի Քաղմանիլն եւ ի սպիլն սորին եւ որք
Պէշէք յիշեալ լինիք ի միւսս անգամ զայլատեսն տեսան մերոյ:

Ամէն Հայր մեր սբ յերկինս.Վ.Վ.

Կիւլպէնկեամ Մատենադարան

ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ ԻՄԱՍՏԱՍԻՐԱՎԱՆ: 1702 ՅՄԱՏԱՆԿՐԱԿԱՄ

Առ Բանասէր Թորգոմազմեայ Ընթերցօղս:

Ընկալարու՛ք՝ եւ ամբարեցէք զլուսաշատարս պտուղս վաստակոց մերոց. որք են նը-
շանակութիւնք՝ եւ զեկուցմունք իրողութեանց արտաբայց, քաջեալ՝ եւ ընտրեալ ի Հիւսից,
եւ ի բրտանց Արտնց Վեհադանեց, եւ ոչ ի մերոց հաւանութեանց՝ եւ ինքնահաւանութեանց:

Արդ՝ որոց երեւիցին այսօրիկ պիտանիք՝ եւ Հաճոյք. արտացին յիշման արժանի զԱ-
ռաքելաւաւիղ Հայրն մեր՝ զԹոմաս Եւսմեմն Բարունին, զՅարմարօղ՝ եւ զԿաղմօղ Գործարու-
նիս. Հանդերձ երկնքու՛մքք արեանատու զործակալօք՝ Մատթէոսիւ, եւ Ղուկասու:

Իսկ՝ որոց աւելորդ, եւ անօգուտ թուիցի, անպարտաւ թողուլ զմեզ մաղթեմ. զի եւ
Բարեբարն Անտիազալ թողցէ զամենայն յանցանս, զժանունս՝ եւ զիդոքունս մաղթանօք քրք-
րոյ Եկեղեցւոյ իւրոյ. ամէն:

Կիւլպէնկեամ Մատենադարան

ԵՐԱՃՇՏԱՎԱՆ ԵՐԳԵՏՄՈՒՆՔ ՀՈԳԵՒՈՐԱՎԱՆՔ 1702 ԱՄԱԶԷԼՅՈՒՍԱՄ

...Այլեւ յիշցէք ճարտասուայի յաջօթս մեր զԳործարունիս անբերելի դասակարա-
թեամբ կազմօք, եւ զՏպարանին յաղանգան երկամբք յայտյանդիման ի ծայրածօղն, զԵւսմեմն
Բարունին, եւ զՄարտիայն Հայրն մեր՝ զԹոմաս Հեղահոգի Եպիսկոպոսն սրբոյ Յայնն յՄմենա-
վայելուչ ժորոյն Վանահոլու Գողթնեաց Գաւառին. զՆնօղն իւր՝ զԼուրիլան, եւ զԻլիշաբ,
զԿարբանս՝ զԳրիգոր, զԱրիստակէս, եւ զՅակօբ. զբոյրն Չանայ, զՀանգուցեայն ի Քրիստոս.
եւ զայլ ամենայն արեանատու ազգայինսն. քանզի միայն նոյն Վեհանմին Հաւանութեամբն,
Տպիւքն, եւ Մաթիւքն յերբորդում նուազիս ի լոյս անու առ Աստուածաշունչ իրզարանս,
եւ յանկեկալ աւարտեցաւ յՄմի Տեառն, 1703. Յուլիսի. 15: Ի վախճանի յիշցէք ի սուրբ
սրտէ զՀարազատ աշխատաւորս, զանձանիք պաշտօնեալս, զբարեմիտ սպասաւորս, զմտերիմ
մատակարարս, եւ զարեանատու զործակալս նախազեկ Վեհանմութեան Տպարանին. զՄատ-

Բէռն, զՄինանն, եւ զառոսն կոխեալ Ղուկաս: Տրխաուք սիրոյ ձերոյ իցէ: զի յայսր հոսանուս կենացազոյ վերջին աւուրն շնորհօք լիջիք երջանկակոտօք, եւ յերկրին կենդանեաց առաջին աւուրն՝ փասոց Աստուածաւանձոք, իբր զբնալք ի զիրս Դպրութեան անայց կենացն. Ամէն:

Մերծես ի Քէն գիզ՝ մարմնակամ.

Որ ոչ ունի զարմատ յիմնեան:

Կիւլպէնկեան Մատենադարան
204.7
1702

ՁեՆՈՒՄ ԵՎ ԳԻՅՈՒՄ: 1705 Ամսադէրօղամ

Յամի Տեանն ձերոյ Յիսուսի Քրիստոսի. 1705: Իսկ ըստ Հայոց. 1154. Օղոստոսի. 7: Մարգայ 5:

յ'Ամարգամ Բազաբի՝ Տարգրեցու այս Գիրք վայելուչ եւ ձեռնաւոր, ի Տարածի Թատաու Վանանդացույ, Ծախիւք նորին՝ եւ Հաւանութեամբ: Վասնզի զայս նախկեանցն թարգմանեցաւ՝ բաշարան՝ եւ յ'ամենիմաստ Վարդան վարդապետէն. ի լաթին լեզուէ ի Հայկական բարբառ: Եւս զի նա յանախորէն եւ լիտպէս խօսի, զհեղեղաւոր եւ Համեղ բանին, յարգարական եւ իբրատորէն առ մերայինն, բաւական եւ զազգր սեռով: Եւ մեք ոչ Հանցեաց յօգել ի բանն նորին, որք են խորխոր մեղով, սուղ ինչ ուսով՝ կամ բանջարեղէն, այլ զնորայն ընկալեալք, որք բազանալք՝ եւ Ծարտիք իցեն Հմտութեան եւ սւտան, նոքօ լըցցեն զգափաք իւրեանց եւ զծարաւ. ի փառս եւ ի զատիւ. ամենասուրք Նրբորդութեան՝ Հօր եւ Որդույ եւ Հղուցն Սրբոյ. այժմ եւ սնչբաւ յախտենիւ՝ ամէն: Պարտաւոր Թոմաս Ծառայ Ծառայից Աստուծոյ. լիկ սնուամբ Վարդապետ:

Անբովանդակելոյ՝ եւ երանելոյ Բնօրհեան պատիւ, եւ երկրպագութիւն, զունու թիւն՝ եւ զովհառ սնչբաւ յախտենիւ յամենայն լեզուաց՝ յ'Եւրաքանիւր բարբառոց վերաբեւեալ՝ Ծառայեալ, սնուաւորս բուրմամբ մատուցաւ, մատուցանի՝ եւ մատուցի միշտ Ամենաբարի Աբարիին մերոյ. զորմէ կախեալ կան էակք հանուրք, եւ տեղան անյալ բազմանօք զու ընդունակ՝ եւ տեղի նորին մշտածաւալ շնորհաց՝ եւ զԹութեան. որ՝ ըստ մայի Սրբոյ Աւետարանին, ամէ տեղին ի վերայ արդարոց, եւ մեղաւորաց. Մատրեաւ. Ծ, 45: Հնդ որս եւ եւ սնարդիւն, եւ Թափուր յամենայն լաւաց՝ Թոմաս Ծառայ Եկեղեցու Քրիստոսի ի Վանանդայ Գողթնեաց՝ օտանդակութիւն ընկալեալ ի վերին նախախնամութեանցն, տպեցի զազգրաճաշակ Գիրս Մեծին Կարգինալ Բոնային (զոր ետսմեն Վարդան Բարունին լաթին լեզուէ Թարգմանեաց ի Հայկական բարբառ Համեղ՝ եւ սխորձ սեռով:) յ'իմուձ Տարածի, եւ Ծախիւք իմովք յ'Ամարգամ զաղաքի: Յամի Տեանն 1705. Հոկտեմբերի 4. եւ ի Թուին Հայոց 1155. Նաւաստարդի 9: Ուսով եւ մաղթեմ զամայն վայելողոց այսմ զեկեղեցուս վտակէ՝ արժանի առնել յիշման զՔրիստոս ի թոնիր ապակահոսութեան, զԹոմաս աւանդակորոյս, եւ զՀայրն իմ զԵւուրիլան Նաւթիլանեան, եւ զմայրն իմ զԵփղաբ, եւ զԵղբարս հօր իմոյ զՂուկաս, եւ զՄտեփաննոս, եւ զԵղբարս իմ զԳրիգոր՝ զԱբխատակէս, եւ զՅակօբ, եւ զԵրոյրն իմ Ջանայ:

Այլեւ մաղթեմ վերստին զհոյսս եղբարցոց սիրելեաց՝ յիշել զճարգաւ, եւ զմտերիմ շարաբարձօղ, ուղղաբարձօղ՝ եւ կատաւարձօղ զործակաւս Տարածիս մերոյ, որով եւ զուք յիշեալ լիջիք յ'երկնից արքայութիւնս. Ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան

Գ Ի Ռ Ք ՏՕՄԱՐԱՑ ԼԱՅՈՑ ՀՌՕՄԱՅՆՅԵՒՈՑ ԵՒ ՊԱՐԶԱԹՕՄԱՐ :

1708 Մարչիկայ

Ենորճ ամենագորին Աստուծոյ եւ սիրով սուրբ Հոգւոյն կենարարի. Աւարտեցաւ գրելու որ կոչի Յովնասփի: Ի թվին Քրիստոսի ութ. եւ Հայոց. ոճը: Ի մայրաքաղաքն Ըստամբուլ: Ի թաղն պեղողի կոչեալ ի լաւ եւ շնորհ օրինակէ. որք Հանդիպիք սմա յիշեմիք ի մաքրափայլ աղօթս մեր. եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծով մերմէ: ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան
264-11
1708

Գ Ի Ռ Ք ՄՏԱԾԱԿԱՆ ԱՂՕԹԻՑ : 1708 Մարչիկայ

Ես Մեղիթէթ Վարդապետ կարողութեամբն եւ շնորճն Աստուծոյ Պատրիարքս Մայրաքաղաքին Կաստանդինուպոլսի տեսի զմտածական աղօթս զայս եւ Հուանեցայ. զի զսի զսա լի աստուածային բանիւք յօրինեցեալ, ի սրբոց մեծաց վարդապետաց եկեղեցւոյ վասն որոյ ետու զհրաման զի ապազրիցի:

.....

Փառք ամեներանալ սուրբ երրորդութեան Հօր եւ որդոյ եւ Հոգոյն սրբոյ. ամէն: Կատարեցաւ փոքրիկ զերգս որ կոչի. Մտածական աղօթս ըստ եկեղեցւոյ մեծի Հոսմայ ի թվականի մարտիկութեան տեսան մերոյ յիտուսի քրիստոսի: ոչը. Հոգեմեքեր. Ի: աւարտ եղև ի Քաղաքն Մարչիկայ:

Եւ այս մտածական աղօթս ես խօշորչինցի Մինասի որդի Յովնանտ պատմայովի ինձ յիշատակ եւ ծնողաց իմոց ով ոք Հանդիպի կամ կարդայ եւ օրինակէ մէկ Հայր մերիւ յիշէ եւ դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ. եւ ես տրուպ Պետրոս Վարդապետս Թիւրիկցի զայս Մտածական աղօթս թարգմանցի ի Լազիս լեզուէ ի Հայ բարբառ. ով ոք կարդայ եւ շահի իղձ Հոգեւորս. յիշեսցէ զիս եւ զմեզս իմ միով Հայր մերիւ. եւ դուք յիշեալ լիջիք ի դրոշմութիւն կենաց. ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան
241 Պե.

ԼԱՅՆԵԼԻ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ: 1713 Ամստէլոզամ

...Աստ նախ վասն շին Կտակարանի գլխաւոր ճարտից պատմի. ապայ՝ եթէ Տէր կամ միցի, վասն Նորոյն լինի բան:

ՀԱՄԱՅԻՆ մեղուատարս երկախրութեամբ բազապահալ՝ եւ անձանէր տընութեամբ Հարազատօրն յայլեալ վաստական գաղափարաց յօրինեալ յուճմամէ բաժակս. ի ինչորոյ Զուղայիցի Խօշազգայ Պօղոսի որդւոյ Պարն Պետրոսին:

Քանզի բարենասան՝ եւ կորովախրտ երեսունհինգ ամեայ երիտասարդն Պետրոս՝ Հայելով ի ճոխութիւնն Եւրօպացոց սակս յոյնագիծի Հոգեշահ, եւ Հոգեկեցոյց Գրոցն. որով իայտայ բոլոր կալուածն Եւրօպայոք. մեւ եւ վերաթեւեալ մտօք զիտելով զհոգեւոր պահասութիւն Արամեան ազգին, սակս նոյնասարսա լուսափայլ գրոց նուազութեանն. բարեպաշտ նախանձու վատեալ՝ յօժարակամ սիրով զօտեւորեցաւ ի լոյս անել ծախիւքն իւրովք զայս առաջիկայ Գործս, զայս լուսասու անշէլ ճրագս, եւ զնորատունկ Հոգեզարդ բարբառատանս յանջինջ յիշատակ իւր, եւ ճոճմին իւրոյ, նաեւ ի պայտառափայլութիւն բարեպաշտասէր Եղարացի Հայկազունեաց: Գուով սա այս զովութեանց արժանի Պարն Պետրոս ի վերայ ասյպիսի շքնաղ զիտուորութեան՝ յարգարեաց զհէքս յայտպիսի ամօժանելի զարմ միջամտութիւն. այսինքն՝ նախ Հիւսակ զգործն, եւ ապայ զհիւստանն ապել ծախիւքն իւրովք:

Ուստի եւ իմ լուեալ զայսպիսի ազնիւ, չքնաղ՝ եւ Հոգեւեւ խնդիրս, ոչ կարացի ստուենկանել զայսպիսի Հարկէ Հայելով ի կոշումն իմ. այլ ի Հզօր ալն Աստուծոյ յուսացեալ՝ եւ ի բարձր բազուկ նորին՝ Հարազատ բանիւք, զնացիւք, սիրով՝ Հաւատով՝ եւ սքորթեամբ յանձն առի դնել ընդ անհետ ճանապարհս՝ Թէեւ յոյժ դժուարին, եւ տգնիլի՝ մտնուանդ Հեղձադճուկ անմինս:

Քանզի որբացեալ Քլուտոս ի Հեղահոգի Հաւուն իմոյ Յօժայ Եւոսփայլ Եպիսկոպոսն ի Տէր Հանդուելոյ, եւ մենացեալ յ'արեանառու ընկերացս. կէամ քարսքր Հոգեով ալճերփեալ՝ եւ եւս եւ վասն անմխիթար վայրացս:

Արդ՝ մանեանդ Հոգեւեւութեան քան Թէ զօշաքաղութեան՝ եւ փառամոլութեան աս զազուս, ըսկիզբն արարի Աստուծով պարզարանել զայս Թարգմանական Պատմութիւնս Հին Կտակարանին վայելչուով, եւ զհեղեցկայեռ աւելի քան զՀազար, եւ Հինգ Հարիւր զոյժ տտիւք, եւ ս արձակ բանիւ. բանալ զիրանաս մեկնութեամբ զդժուարիմաց ճառս նորին. եւս եւ բացայայտել իսկական Համարաբարոոյ վկայութեամբն, եւ Համասն Նամեմտառութեամբն զպատմեալ բանն:

Ճանդ Գրոյս ցուցցէ միայն զլիւարտը ճառն՝ եւ ոչ զհամայն դժուարալուծ եւ խորպատմամ արարկուանան:

Մտայնք ստոյգ, եւ բառից Հաւատամ զի գտանիցին. այլ ոչ կէլ կամաւ եղան, բայց սակա մենակորութեանս. որովք պտտա էր նախ Հիւսել զճառն, ապայ Հիւսեանսն տըղազրել՝ եւ ք վախճանի զաղեցեայն սրբազրել:

Ով ոք տեղեակ է Տպարբութեան, եւ Եարդարութեան արճնատիցն՝ յուսամ իրքն Համաժիտս, եւ Համակարիտ գանձեղազրելի Թողուլ զներումն ինդրօք: Իսկ որ ոչ է վերահասով յայպիսի նազելի, եւ լուսատու արուեստից. նախ ըստացել զուսանելին, ապա Թէ Համարմոկիցի քննել զԱյլոց շարան, եւ գտակ զհիւսուածն. Ողջ լերուք:

Երչիլ մաղթեմ բացկատարան, եւ ձեռնամաճ աղօթիւք առ Աստուած զՅօջազայց Պօղոսի որդի Պարն Պետրոն որոյ Հայցմամբն՝ եւ ծախիւքն յ'այս առաջին նուազում ի լոյս արի այս զգեմարտի Երանան Ոգւոս Սրբոյ, եւ այս նորակերտ Աստուածային Երաստս ի պայծառութիւն Լուսաւորչազաւան առաքինաւոր անձանց Հոգեւեւից:

Այլ եւ զՄերակենցաց Հայր, Հօրեղայր, եւ Վարդապետն իմ զԹօմաս Եպիսկոպոսն Վանանդիցի ի Քրիտոստ Հանդուցեղն. որով եւ զուք յիշեալ լիլիք:

Նաեւ գլեմեանալ՝ եւ զտրուզ Գրիբո Դուկաս, ծնունդօ Գրիգորեան, սերունդս Վանանդեան, եւ անձանճր քանութեամբ յարմարօք, յ'իժում իսկ Տպարտնի Տպօզ սոյր նորակերտ բուրառանիս. ոյք ազազաւ բերկրարար Ընձայնմ զհամբոյք սրբութեան:

Հուսկ յետոյ զփոքրիկ պատանին, զարեանառուն իմ, եւ զձեռնառուն Յօհաննէս Նուրիջեանան. որ ընդ դեռտարոյս Հասակին՝ առաւել քան զկար իւր ընդ իս աշխատի յառաջիկայ Տպարտական ծանրարան արճնատիս յ'այլեւայլ պաշտօնս. ի փառս ԱմենաՓրկչին մերոյ. եւ ի պայծառ վայելչութիւն Լուսաւորչազաւան բարեսէր, եւ Աստուածապաշտ Հաւատացեղնցն, նաեւ ի Հոգեւոր ճոխութիւն՝ եւ պայծառափայլութիւն Մանկանցն Նորոյ Սիոնի՝ ասա, եւ ի Հանդերձուումն. ամէն:

Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Ր Ա Ն

...Աստուծօ սիրով քով՝ որ է մշտաւարժ շրջան ի բարւոյն ընկեալ՝ եւ ի բարին վերջացեալ. ըսկիբն արարեալ յ'ամենարարի Քոյիննաւունչ Մասեանէն՝ Թիկնահասութեամբ Հօգւոյր Սրբոյ՝ աւարտեցի զՀին Կտակի Հայելին ի Հոգեւեւութիւն ամենայն Հաւատացեւոյց. քանուրբալ յ'առաջիկայ Հայեցեան Նորոյ Կտակին. զորմէ՝ կէլ իցէ Հաճոյ Հօրք մերոյ, իսկ եւ իսկ ձեռնամաճի եղէց արտազրել՝ ըստ Հոպոյրք քում Սրբոյ սըւշափեանն:

Մաղթեմ աստանոր ի բարեպաշտ Վայելչուցոք սոյր վայելուլ՝ եւ Հոգեպարէ Հայելուոյ՝ յիշիլ ի ջերմեանաղապոն աղօթս ձեք զՃուղայեցի Խօջազպէնց Խօջայ Պետրոսն, եւ զկենակիցն իւր զՄարեամն, եւս եւ զորդի նորա զՅօջազպայց Պարն Պօղոսն, եւ զիդպակիցն իւր Անձայնի Հանդերձ Եւզօր անդրանիկ որբաղն. որք Հանդուցեալ են ի Տէր:

Նաեւ յիշեցէք ի մաքրափայլ ազօթս զծախիւք իւրովք զործոյս ի լոյս անօղն ճօթազաղայ Պօղոսի որդի զՊարոն Պետրոսն, եւ զեղբայրն իւր զՊարոն Ռաննանն, զբարն Մարամիան, զհողակիցն Աղաթլու՝ եւ զգոււարն Գուլիւսարսի:

Դարձեալ՝ յիշեցէք ի Տէր զազնուամեծար Աղէն զնալուարէնց ճօթայ Գրիգորն, եւ զանդրանիկ որդին Յօհաննէս ի Տէր հանդուցեալսն՝ եւ զկենդանի որդիան զՄեծահանձար, եւ՝ յղթնեան՝ եւ ծնունդս Վանանզեան. Եւս եւ զարեանառուն իմ, զՅօհաննէս պատանեակն զՋընապիմաց Պարոն Սահրպն, զԿորովասիտս՝ եւ զՔաջարան Պարոն Ըստեփանն. նաեւ զնորարորոյն Քոնն զմարեմիտ՝ եւ զՀեզակոյի Պետրոս Աղէն: Որով եւ զուք յիշեալ լինիք ի Մշտնջենասր արգարութիւնն Կենաց. Ամէն:

Ի վախճանի յիշեցէք յ'ազօթս մեր զՎարդաւոս, եւ զմտերիմ Տպարանիս Մատակարար, եւ զՀեղինակ նորածին Գործոյս զանձնազատ Դպիրս Ղուկաս Նուրիջանեան, սերունդս Նուրիջանեան որք ըստ կարի, եւ պաշտօնի մերում աշխատեցաք ոչ սակաւ, այլեւ աշխատիմք հարապատօրէն օր ըստ օրէ յ'օգուտ, եւ ի պայծառութիւն Լուսաւորեալուան Սուրբ Եկեղեցւոյն:

Կիւլպէնկեան Ատոնճաղարան

Գ Ի Ռ Ք Ս Ա Ղ Մ Ո Ս Ա Ց : 1713 Ամսարգամ

«1-Յնծացէք ուրեմն արգարք ի Տէր. օրհնեցէք, եւ վայելեցէք. զի յօրհնարաննին մեքում այս զեղեցկատիպ Սաղմոսարանաւս, եւ ի վայելին մերում իցէ անջինջ յիշատակ, ազդողական դեղ, եւ հոգեշահ սպեղանի Ջուղայեցի լուսաւորի ճօթայ Քանանին, եւ իւր կենդանի որդեսցն Պարոն Քարխանին, Պարոն Աւետիքին, եւ Պարոն Սարգադին. այլեւ՝ Համայն սոցին արեանատու մերձաւորացն. կենդանեացն՝ եւ ի Տէր հանդուցելոցն. Ընդ որս եւս յիշեցէք ի սուրբ յազօթս մեր զվերոգրեալ ճօթայ Քանանի որդւոց ընկերսն. Աւետիքի որդի Ջաբրիան, Եագուրի որդի Մկրտումն, եւ Աւետիքի որդի լուսաւորի Ղազարիտն. զծեօղս եւ զայլ ամենայն արեանատու մերձաւորս նոցա. զկենդանիսն՝ եւ ի Քրիստոս հանդուցեալսն:

Վերստին յիշեցէք ի ընթացանդ յազօթս մեր զվերոյ համեղարարոյ, ըստցրարան, չքնադիմաց՝ եւ նորարորոյն մանուկն լուսաւորի Ղազարիտս. զի նա եղեւ առիթ՝ եւ պատճառ այս փորբորի Սաղմոսարանի տպագրութեան. բայց՝ ոչ ցաւոյս, կամեցեալ նա յերկրէն Դանիւլ նաւել ի Հրեղիկոս, նաւակոծ ամպրոպացն հանդիպեալ, նաւն ի բթալի ալեացն բեկեալ, եւ որք ի նաւին էին ընդ ազնուարարոյ Ղազարիտսին ամեհի ծփանօքն տատանեալ՝ լինին ի ծովն խորասուզեալ:

Կիւլպէնկեան Մտոնճաղարան

223-2
1713

Ո Տ Ա Ն Ա Ի Ո Ր

ԲԱՐԵՊԱՇՏԻ ԹԱԳԱԿՈՐԻՆ ԿԱՅՈՑ ԿԵԹՄՈՑ

Որ ծառայեալս եմ բիրտ այտից,
 Կապեալ տռռամբ չար շղթայից:
 Առ ի մեղաց գուլով տիրեալ,
 Եւ ներհակաց ներբոյն անկեալ:

Յիս յարձակումն անասնակամբ,
 Իշխեմ մտացս բամակամ:
 Եւ ըստ նեխեալ գերեզմանին,
 Բռով արտաբխեմ իմ պանունին:

Հեքում անուամբ լոյ թագաւոր,
 Ներբոյն աղքատ եւ պարտաւոր-
 Քանզի կռչիմ իշխան հայաց,
 Բայց ես իշխիմ յայտից իմաց:

Հոգւոյս ցաւաց դեղ յարեալս՝
 Ձայն հեծուքեամ գգիրս այս ստացալ-
 Ինձ ողբալոյ լինիլ ստարթ,
 Ծուլիս խթիչ միշտ անդադար:

Ընդստուցիչ թմբրեալս ոգւոյ,
 Իբրու խթան հեղց անտանոյ-
 Կամ հեղեղաւ ընկզմելոյ,
 Ճեղ ի ցամաք գճեռն իւր ձգելոյ:

Ստացալ անկեալս ես չարաչար,
 Կամօք ի սուգ անմխիթար-
 Պատճառ սովին զԱստուած յիշելի,
 Եւ ընդ Դաւթի ուրախ լինիլ:

Նաեւ յապայս գու յիշտաակ
 Ինձ եւ իմացն առ հասարակ-
 Եւ ի լինիլ պատճառ բարեաց
 Ձեզ ազօրից պարապողաց:

Որոյ գրութիւնս աւարտեցաւ
 Մինչ մեր ամացս թիւ լցաւ-
 Եօթնհարիւր ընդ քառասնի,
 Եւ այլ չորից հայոց բուռի:

Յորում ի սոյն ժամանակի
 Պէտպէս տեսաք գործ յիշելի-
 Ջոր ի նախկի սկսեալ սկզբանց,
 Համատօտեմք ձերոց անձանց:

Մերոյ տոհմիս որ հայկազմի,
 Իշխանութիւն այն մեծ նախնի,
 Ի յայլազգեաց ստրկացեալ
 Եւ բուն գաւառն իսպառ քանդեալ:

Յայն հեղեղէ Ռուբէն գերծեալ,
 Որ ի Գագկայն գարմէ սերեալ-
 Իբրու տապանն այն Նոյի,
 Էբաց գերկիրս այս մեր տոհմի:

Սա կոստամոզիմ ծնաւ որդի,
 Ջայր թորասի եւ Լէօնի-
 Եւ հայր գորդի փոխանորդեալ,
 Յետ կոստամոզեայ թորոս տիրեալ:

Ապայ Լէօն պայազատեալ,
 Այն որ երեք որդւով ծաղկեալ-
 Քանզի թորոս եւ Ստեփանէ
 Ընդ Մլիեհի ծնան ի նմանէ:

Յետ տիրելոյ միւսեանց զկնի,
 Ծնաւ Ստեփանէ երկու որդի-
 ՏՌուբէն երէցն որ նախ տիրեաց,
 Ապայ զԼէօն որ յաջորդեաց:

Սա զխափանեալ թագքն նախնի,
 Նոր նորոգեաց մերոյ ազգի-
 Որպէս Պարոյրն որ դրուատի,
 Թագաւորեաց քաջս այս արի:

Ջապլի դշտայ դուստր տորա,
 Ջուգեալ տիրեաց զկնի նորա-
 Սա արքային Հեքմոյ լծեալ,
 ՋԼէօն արքայ հայրն իմ ծնեալ:

Որ վասն ազգիս մեր եւ երկրի
 Ջանձն իւր դնելով չոքաւ գերի-
 Իսրայիլի գոյց պատուեցաւ,
 ՅՆեղիպտոսէ Տերամբ դարձաւ:

Ի բազմահոյլ ծիմանս այեաց
 Յորում աշխարհ կայր յայլազգեաց-
 Եւ մանաւանդ ի գոռոզէն՝
 ՅՆեղիպտացոց բռնաւորէն:

Որ շուրջ գմեօժ դրացեաց տիրեաց,
Եւ գԱնտիւք մեծն աւերեաց.
Զբազում ամբոցս ըմբռնելով
Եւ գբրիստոնեայս կոտորելով:

Որ եւ յաշխարհ մեր պշտէր,
Երիցս անգամ գայս գում գարծէր.
Սակայն պահել հայրն իմ ջանաց,
Զագգս եւ գերկիր յիս փոխանցեաց:

Իսկ առ իմեւ յամախեցիմ
Մեծ արհաւիրք երկիւղագիմ.
Զի թշնամիքն գորացեալ
Եւ Տրապոզեաց նախկին տիրեալ:

Եղև խաւար մեզ անհնարին,
Անմխիթար սուգ ցաւագին.
Քանզի առին գեաղաքն Աբբայ
Եւ ըզբոյրսն որք ընդ նմա:

Տեսին թէ չէ ոք օգնակամ՝
Եւ ոչ ինքեանց ինչ ներհակամ.
Զի յարս էաք մեք ազատամ՝
Ազգ մետոզացն հեղգացամ:

Զայս առանկ յոխորտացեալ,
Զմեզ որսային գազանացեալ.
Որք գորս անթիւս գումարեցին,
Զնջել գմեզ ամեննիս:

Որպէս առիւծ մորնչելով,
Զմեզ յորովայնս համարելով.
Զի այն գթած Տէրն այց առնէր,
Զագգս եւ գգուտս հրաշիւք փրկէր:

Եւ այսորիկ միջնորդ լինէր,
Որ մեր գթած նախահայրն էր.
Գորովարար մեզ վշտակցեալ՝
Գրիգորիոս սուրբն երանեալ:

Որ վասն մեր կրեաց նախկին
Զկիրս տանջանացն եւ զվիրապիմ.
Այժմ գմեզաց մեր պատուեսա
Զգամ խրատուն արժամահաս:

Ի բաց ի մէջ առ դարձուցեալ,
Յինքն եւ յաթոռն իւր ընկալեալ.
Հովիւն եդ գանձն ընդ ոչխարաց,
Մատնեալ գոսկերս իւր նշխարաց:

Քանզի գոռոզն այն խոտորէր,
Եւ գղղեակ եօրն պաշարէր.
Ասեմ գկայն Հոօմայակամ՝
Զհայրապետաց մեր նստարան:

Զոր եւ յիշելն է ոգբալի,
Աղէտ, կսկիծ, հառ դոզալի.
Քանզի տիրեալ ի սուր մաշէր՝
Ողորմելի գերիս վարէր:

Նարուգարգան նոր կատաղէր,
Քանզի գոռանարն երգեհէր.
Զհայրապետն սուրբ գգուեր,
Ըզբորութեան կահն գերէր:

Որում եւ թաթ աջայն յայտնէր,
Ընդ Բաղասաւար գնս տարագրէր.
Մինչդեռ հարնիւքն իւրով լըրէր,
Պզծել գանօթն այն որ սուրբ էր:

Քանզի գիոխն էտս յանձին,
Որպէս գերօգ տապանակին.
Եւ այժմ կան դեռ հարուածեալք,
Անձամք յանձինս բաժանեալք:

Իսկ մեք շնորհիւ պահեալք եղեաք,
Որպէս ճննդուկք յորսոյ գերծաք.
Զի որոգայթն փշրեցաւ՝
Որով օրհնեմք գգութն անբաւ:

Պատմեմ եւ գայլ ինչ յիշելի,
Ի մերս եղեալ ժամանակի.
Պատմել որդւոց մեր գկնի,
Ի յօրինակ գգուշալի:

Ի բռնասուն եւ մի թուի,
Որ ընդ եօթեանցն է հարիւրի,
Եղև ոմանց յամառութիւն՝
Ի սուրբ Զատիկէն մոլորութիւն:

Որք եւ ամօթ չհամարէին,
Զի ընդ Նեստորն դաւէին.
Եւ յընդհանուր եկեղեցւոյ
Պատուէին յախտ հերձուածոյ:

Քանզի գկեց Ապրիէլին
Որ ճշմարիտ էր օր Զատիկին,
Ի բաց թողուլ բաջաղէին,
Զերեհտասան օրն ընտրէին:

Իսկ մեք գուրիզն դատեցաք,
Լիմիլ ժողով յօժարեցաք,
Քննել գգիրս ազաչեցաք,
Եւ գոր ստուգի յանձին կայաք:

Յայնժամ եկեալ ի միասին,
Հանուր լրմամբ եկեղեցին.
Ջկատուածաշունչ գիրս քննեցին՝
Ջրանս սուրբ հարցն ի մէջ անձին:

Եւ անգստին ճշգրտեցաւ,
Արդարութիւն խնդրոյն ցուցաւ,
Որով հրաման կանօնեցաւ,
Տօնել ի վեցն հաւատեալս:

Քանզի սուրբ գիրքն Մօսէտի
Ջշարեփտասանք օրն լուսնի
Տօ՛ց ցուցանէ հնոյն Ջատկի,
Եւ այս բազմօք անդ հաստատի:

Իսկ նոր կտակս Աստուածային,
ՋՅիսուս ասէ գալ ի Ջատկին.
Եւ անդ խաչեալ յայգ Ուրբաթին,
Յարեաւ յետ այնմ ի յերրորդին:

Որով քէ օրն եին Ջատկի
Պատահեցի կիրակիէ,
Ջի խաչելոյն օր հանդիպի,
Փոխի ի միւսն որ գկնի:

Ապա քէ մէջ շարաքու գայ,
Հուզ կիրակէն իւր Ջատկամայ,
Որպէս կանօնն է Նիկիայ,
Եւ ամենայն հարց ըստ նորա:

Եւ գայս կիրեղ ասէ յայտնի,
Ընդ այլ բազմաց հարցն խմբի,
Ջի խաչելոյն օր Քրիստոսի
Ջորեփտասան դիպաւ լուսնի:

Ջայս Դիանէտիս պատմէ,
Եւ Եսեթի քաջ վկայէ,
Եւ միւս կիրեղ համաձայնի՝
Ի վեց տասան գլառնելն ասէ:

Ջորեփտասանն էր յայս ամի,
Յօրն մեծի Ջորեփշարթի,
Ուր եւ հրէից բոլոր խմբի,
Տեսաք առնել զտօն Ջատկի:

Իսկ կիրակէն որ գկնի,
Ուք եւ տասանց օր էր լուսնի.
Գնացեալ ազատ յամենայնի,
Օր Յարութեան էր ստոյգ Ջատկի:

Ջայս իմաստնօք յոյժ քննեցաք,
Յատեղագէտսն քաջ հարցաք,
Յետոյ զլուսնին աշօք տեսաք՝
Թէեւ գրօք վազ հաւատացաք:

Այլեւ հրէիւք ճշմարտեցաւ,
Ջի հինգ շարաքն լրացաւ,
Ի Շարաք մեծ լրումն եղաւ,
Ուղիղ Ջատկին տօնեցաւ:

Յորում բոլոր ազգք որ ի նոյն,
Միարանեալ եզին ուղղոյն:

Որդ գպատեալս սակաւուք
Եզարք սիրով ընկալարուք.
Եւ զվեց յիշել մի մոռանայք,
Ուք յազօթելն քաղցրանայք:

Եւ մանաւանդ գծնօղսն զիմ,
Յիշել, ով տեարք, առ ձեզ ժողիմ.
Ընդ արքայ հօրն իմ Լեւոնի,
Ջկեռան դշտոյ մայրն իմ բարի:

Բոլոր նախնեօք որ գկնի,
Համայն գարմիւք ազգատոհմի,
Մաղբիւմ հայցել Տէրն Յիսուսի,
Տալ քաւութիւն մերոյն պարտի:

Եւ ձեզ կրկին փոխատրեցի
Ողորմութիւն անգրաւելի,
Ջի մեզ եւ ձեզ առատացի
Յօղ վտակաց նորա շնորհի:

Օրինել գնա ընդ Հօրն իւրում,
Եւ ընդ Հոգւոյն իւրոյ սրբում,
Միշտ եւ յաւէտ եւ յապառնում,
Ջերթսն ի մի բնութեան նոյնում:

«ԱՍՏՈՒԱՄԱՇՈՒՆՁ»,
Ամսդերտամ, 1966,
Էջ 829-830:

ՅՈՐԵԼԻՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ՀԱՅԵՐԷՆ ԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ
ԵՐՐՈՐԴԻ ԴԱՐԱԳԱՐՁԻՆ ԱՌԻԹՈՎ



1966 տարեշրջանի ընթացքին նշելի յո-
րելեաններու ամենէն կարեւորն ու մեծա-
գոյնը՝ անտարակոյս Աստուածաշունչի հա-
յերէն առաջին տպագրութեան հրեփա-
րիւրանակն է: Թուական մը, որ մեր ժո-
ղովորդի մշակոյթի պատմութեան մէջ
փառաւոր հանգրուան մըն է եւ ընդարձակ

ամեակի յորելինական հանդիսութիւն մը,
որ տեղի ունեցաւ Կիրակի, 6 Մարտ 1966,
երեկոյեան ժամը 8-ին, ժառանգաւորաց
Վարժարանի շէմարանին մէջ, խումն բազ-
մութեան մը ներկայութեան:

Հանդիսութեան կը նախագահէր Պատ-
րիարք Ս. Հայրը, Ն. Ամենապատուութիւն



Կը բանախօսէ Հոգշ. Տ. Ներսէս վրդ. Բապուճեան:

շարժումի մը գեղեցիկ սկզբնաւորութիւնը:
Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի
ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայա-
րանի Տեսչութիւնը, գովելի գաղափարը
ունեցած էր կազմակերպելու երեփաբիր-

Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Տէրութեան, ի
գլուխ Միաբանութեան:

Յորելինական այս հաւաքոյթը բացաւ
Գեբշ. Տ. Շահէ Եպս. Անէմեան, որ շնչոնց
թէ Աստուածաշունչի 1666-ի տպագրու-

քեան մէջ երեք գլխաւոր իրողութիւններ ակնբայս էին. նոյնիմէն Ս. Գրքի տպագրութիւնը, որուն շնորհիւ Սուրբ Մատենան կը դադարէր միայն եկեղեցիներու մէջ գործածուող անմատչելի գիրք մը ըլլալէ ու կը դառնար ժողովուրդին սեփականութիւնը՝ այսպէս Աստուծոյ խօսքը տանելով ամէն տեղ

Յ. Սրկ. Թօփայեանի կողմէ Առակաց գիրքէն կատարուած ընթերցումէ մը ետք, ժառանգաւոր սաներ երգեցին «Որք Զարգարեցին» շարականը, դիկավարութեամբ Պրն. Ս. Գալայեանի:

Առայնի բանաստան էր ժառանգաւորաց վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ Հոգշ.



Ն. Ամենապատուութիւն Պատրիարք Սրբազան Հայրը,

Միաբանութեան անդամներուն հետ, հանդէսի աւարտին:

եւ բոլոր սրտերէն ներս: Երկրորդ՝ տեղափոխման աշխատանքը, որով Հայ տպագրութեան պատմութեան մէջ կ'իրագործուէր մեծ նշանակում մը, երկար ժամանակ անգերազանցելի մնացած: Եւ վերջապէս երրորդ՝ որ այդ հսկայ ճիգը կ'ըլլար Հայ եկեղեցականի մը միջոցաւ, որ, հաւատարիմ Հայաստանեայց եկեղեցիի աւանդութիւններուն եւ հայրենանուէր ոգիին՝ մեծամեծ տառապանքներով կը յաջողէր իր ծրագիրները իրագործել:

Ընծայարանի Գ. կարգի ուսանող Բարշ.

Տ. Ներսէս Վրդ. Բապուսեան, որ խօսեցաւ Յալիտեանական Մատենանի՝ Աստուածաշունչին մասին (սոյն բանաստուութիւնը կը տպագրուի «ՍԻՈՆ»ի ներկայ քիւիմ մէջ):

Պրն. Վ. Գալայեանի կողմէ դաշնակի վրայ կատարուած Եօրէնի Nocturne-էն (Օր. 9, No. 2) ետք, ժառանգաւոր սաներ խմբային արտասանութեամբ ձեռով կատարեցին Յ. Օշականի «Աստուծոյ Շունչով»ը, իսկ Տկն. Ա. Սահկար մեներգեց Շ. Պերպլեանի «Լուսաւորչի Կանթեղը»:

Հայերէն Աստուածաշունչի տպագրիչ Եւ

Հայ տպագրութեան մեծ վաստակաւոր Ռուկան Վարդապետ Երեսնցիի կեանքն ու գործը հանգամանօրէն ներկայացուց Պրն. Մ. Քէօսէեան, վեր առնելով անոր տպագրական գործունէութեան գլխաւոր երեսնցիներն ու հանգրուանները, եւ միաժամանակ բարձր գնահատելով Երեսնցիի եւ աշխատակիցներու ժառանգ ձգած վաստակը:

Օրդ. Լ. Մկրտիչեանի կողմէ երգուած Վ. Պէտէլեանի «Զօն»էն եւ ժառանգաւոր սաներու «Խօսք Իմ Որդուն» (Հ. Պէրպէրեանի) խմբերգէն ետք, Տ. Շահէ Սրբազան հրաւիրեց Պատրիարք Ս. Հայրը՝ փակման խօսքը ընելու:

Ն. Ամենապատուութիւնը կարն բայց կուտ քանի մը խօսքով բացատրեց թէ ինչպէ՛ս մեր հոգեկան ու իմացական ժառանգութիւնը, Հայ Մշակույթը արդիւնք է մե-

ծագոյն գոհողութիւններու եւ անհատուտ սիրոյ ու պաշտամունքի: Վերջացնելէ առաջ եւ որպէս լաւագոյն օրինակ՝ յիշեց պարագան այն Հայ առեւտրականին, որ Հայկազ կ'երթայ ընտանիքին համար պարէն գնելու եւ շուկային մէջ տեսնելով բիրտ մը որ հայերէն ձեռագիր Աստուածաշունչ մը կը ծախէր՝ իր ունեցած ամբողջ դրամով կը գնէ, ուրախ սրտով կը վերադառնայ հայրենի գիւղ եւ կ'ըսէ իրեն սպասող ընտանիքի անդամներուն. «Պարէն չրերի՝ որովհետեւ միշտ պ միջոցը ունիմ կշտանալու եւ ապրելու, մինչդեռ այս բերածս մեր հոգիի հացն է եւ անգին է»:

Յորելիմական շքեղ այս հանդիսութիւնը փակուեցաւ «Տէր Կեց» մագաթերգով եւ Ամենապատու Պատրիարք Ս. Հօր «Պահպանիչ»ով:



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԵՄԲԱԳՐԱԿԱՆ

		Էջ
Աստուածաշունչը և Ոսկան Երեւանցի	Ա. Գ.	58
Մականայեցուց Գիրքերը	ՅԵՐՈՎՅԷ ԱՐԲԵՊՍ. ՄԱՌՈՒԿԵԱՆ	58
Աստուածաշունչի Աշխարհաբար Թարգմանութեան Համար Երեք Տեսակետներ	ԳՐԻԳՈՐ Ա. ՍԱՐԱՅԵԱՆ	65
Ոսկանեան Աստուածաշունչը Ս. Գրոց Կանոնի Հայեցակէտէն	Ն. ԵՊՍ. ԵՈՎԱԿԱՆ	70
Ոսկանեան Աստուածաշունչի Կանոնը	ՇԱՀԷ ԵՊԻՍԿՈՊՈՍ	72
Յաւիտեանական Մատենոցը	ՆԵՐՍԵՀ ՎՐԳ. ԲԱՊՈՒՃԵԱՆ	78
Ս. Գրոց Կանոնական Եւ Երկրորդականոն Գիրքերը	ԴԱՆԻԷԼ ՎՐԳ. ՇԱՄԼԵԱՆ	83
Տպագրելի Աւետարանի	ԱՐՄԷՆ ԵՐԿԱՅ	88
Ոսկան Երեւանցի, Հայ Տպագրութեան Մեծ Երայտաւորը	ԱՐԱՅ ԳԱՂԱՅՃԵԱՆ	89
Ոսկանի Աստուածաշունչին Փայտափորագրելու Պատկերները	Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	105
Աստուածաշունչի Հայերէն Առաջին Տպագրութիւնը	ԲԱՐՅԷՆ ՎՐԳ. ԹՕՓՃԵԱՆ	112
Հայ Առաջին Վաստակաւոր Տպագրիչները (ՓԶ.—ՓԷ.—Գար)	ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ	116
Գեղօմ Ու Տաղ Ի Պատիւ Հայ Մտանճադարանի	ԱՐԱՆԿԱՄ ԱԼԻՔԵԱՆ	121
Ինքնակենսագրութիւն	ՈՍԿԱՆ ԵՐԵՄԵԱՆԻ Թրգմ. ԱՐՇԷՆ ԱՐՎ. ԱՅՎԱԶԵԱՆ	127
Ոսկան Երեւանցի Եւ Նրա Տպագրական Գործը	Լ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ	132
Տաղ Ոսկանայ Վարդապետի Ասացելու	ՈՍԿԱՆ ԵՐԵՄԵԱՆԻ	138
«Գիրք Ազօրից. Մտածութիւնք Մաղբոզականք» (Հատուած)	Թրգմ. ՈՍԿԱՆ ԵՐԵՄԵԱՆԻ	139
«Ոսկան Երեւանցի» Վեպ. (Հատուած)	ՅՈՎՀԱՆՆԵՍ ՂՈՒԿԱՍԵԱՆ	141
Յիշատակարաններ	Հրատ. Ա. Գ.	147
Ոտանաւոր Բարեպաշտի Թագաւորին Հայոց Հեքմոյ		174
Յորիյնական Հանդիսութիւն Աստուածաշունչի Հայե- րէն Տպագրութեան Երրորդ Դարադարձին Առիթով		177
Բովանդակութիւն		180

Տպ. «ՄԻՌՅԱՆ» Վերահրատելու մասն քաղցկեցութիւն և առաւում կատարել հետեւեալ հասցէին.—

MR. ARA KALAYDJIAN, REDACTION OF «SION»,

P. O. BOX 4001. JERUSALEM - JORDAN.

«ՍԻՈՆ»-ի տարեկան բաժնեգինն է Ամերիկայի համար՝ 5 Տոլար

բոլոր այլ երկիրներու համար՝ 1 Սըրիլին

تصراها - بطريكية الارمن الارثوذكسي المدير والمحرر المسؤول - صاحب النياحة رئيس الاساقفة هايگازون أبراهاميان
 فبراير - مارس ١٩٦٦ طبع في مطبعة دير الارمن - القدس العدد ٢ - ٢